




ԱՐԱՐԱՏԻ ՅՈՒՆԱ

Բ.

ԿԸ ՇԻԽԾ

ԿԸ ՃԻՎԸ ունի 21 բարբառ.

1. Կարնոյ բարբառ.
2. Մշոյ բարբառ.
3. Վանայ բարբառ.
4. Տիգրանակերտի բարբառ.
5. Խարթերդի և Երզնկայի բարբառ.
6. Շապին-Գարահիսարի բարբառ.
7. Տրապիզոնի բարբառ.
8. Համշէնի բարբառ.
9. Մալաթիոյ բարբառ.
10. Կիլիկիոյ բարբառ.
11. Սիւրիոյ բարբառ.
12. Արարկիրի բարբառ.
13. Ակնայ բարբառ.
14. Սիրաստիոյ բարբառ.
15. Եւգոկիոյ բարբառ.
16. Զմիւնիոյ բարբառ.
17. Նիկոմիդիոյ բարբառ.
18. Պոլոյ բարբառ.
19. Ռոտոսթօի բարբառ.
20. Խրիմի բարբառ.
21. Աւտրօ-Հունգարիոյ բարբառ.



## 1. ԿԱՐՆՈՅ ԲԸ.ԲԲ.ՌՈ

Այս լայնատարած բարբառին կեզրնը կարինն է (տճկ. էրդրում). հարաւէն կը տարածուի մինչև Խնուսի մօտերը, բայց առանց այս աւանը մտնելու, արևմուտքէն կ'երթայ մինչև Երգնկա և Կիւմիշխանէ: Վերջին երկու ուստածանկական պատերազմներուն ժամանակ տեղի ունեցած խոշոր հայ գաղթականութիւնները այս բարբառին արենելեան և հիւսիսային սահմանները շատ հեռուները՝ մինչև Երևան և Թիֆլիս տարածեցին: Կովկասի քաղաքներէն չորսը՝ Կարս, Ալեքսանդրապոլ, Ախալքալաք և Ախալցիան հոյն հայ գաղթականներով լեցուեցան և այսօր այդ քաղաքներուն ամրող հայ բնակչութիւնը բոլորովին նոյն բարբառը կը խօսի ինչ որ Կարինի հայութիւնը:

Կարնոյ բարբառին ձայնական գրութիւնը հին հայերէնի հետ համեմատելով կը տեսնենք որ ձայնաւորները զրիթէ անփոփոխ պահուած են. այս բարբառը գիտէ զանազանի և է, ո և օ ձայները. աւելցուած է միայն ու լո՞ւ և իւ ձայները կը գտնուին այն բառերուն մէջ՝ որոնք թուրքերէնէ առնուած են. բնիկ հայ բառերուն մէջ գոյութիւն չունին բնաւ. մինչդեռ ուրիշ բարբառներու մէջ, օրինակ Ղարաբաղի, Ագուլիսի և նոյն իսկ Պօլսոյ բարբառին մէջ բնական ձայնափոխութիւնը յառաջացած ըլլալով՝ կը դանուին նաև բուն հայ բառերու մէջ:

Կարնոյ բարբառին ու ձայնն ալ օտար է և կը գտնուի գլխաւորապէս թուրքերէնէ փոխառեալ բառերու մէջ: Բայց կան քանի մը հայերէն բառեր ալ, որոնց մէջ նոյն ձայնը կամ թուրքերէնի ազդեցութեամբ և կամ ձայնաբանական առանձին պայմաններու տակ՝ մուտք գտած է: Այս բառերն են. շոքոր՝ շաքար, մորմուկ՝ մորդակ (գերան), մորմոր՝ մարմարիսն, մոյէլ՝ մայել ոչխարի, կիրտկի՝ կիրակի: Առաջին երեքը թուրքե-

ըէնի մէջ ալ կը զործածուին և ասոր աղդեցութիւնը հաւանական է. բայց վերջի երեքը բնիկ հայ են:

Ո և ե ձայները՝ որոնք երկրաբառապային ուօ, իէ ճնշումներն ունին և հայերէնի միջաձայն ո և Ե ձայներէն կը յառաջաւնան, կը գանուին միայն գիւղացցոց լեզուին մէջ. քաղաքացիք տաննցմէ զուրկ են: Կովկասի գաղթականներէն ալ անոնք որ գիւղական ծագում ունին, նոյնպէս կը հնչեն ո և Ե ձայները որոշ արտասանութեամբ, իուկ անոնք որ քաղաքացի են՝ զուրկ են նոյն ձայներէն:

Բաղաձայններուն մէջ խօսինք նաև ֆ ձայնին վրայ:

Վ ձայնը երկու ծագում ունի. մէյ մը կը գանուի օասար, այն է թուրքերէնէ փոխառեալ բառերու մէջ և երկրորդ՝ ձևացած է հայերէնի մէջ՝ բնական ձայնափոխութեամբ: Այս վերջինն ալ երկու ճամբայ ունի. 1) Բառասկզբի հ ձայնը յաջորդական ո-ի բով կը դառնայ ֆ. ինչ. Փող՝ հող, ֆոտ՝ հոտ, ֆրը՝ հոր, Փու՝ հոս, Փող՝ հող, ֆոն՝ հոն, սակայն օ-ի բով այս փոփոխութիւնը տեղի չունենար, ինչպէս կը ցուցնէ հօր՝ հօր ձերւ Նկատելի է որ այս ձայնափոխութիւնը յատուկ է վիւղացցոց լեզուին: քաղաքացիք հ ձայնը անփոփոխ կը պահեն և ասոր պատճառն ալ հետեւալն է: Ինչպէս վերը տեսանք, ֆ ձայնին ծագման ոլատնուը ո-ի երկրաբառային ուօ արտասանութիւնն է, քանի որ օ-ի բով այսպիսի փոփոխութիւն տեղի չունենար: Արդ՝ քանի որ քաղաքացիք զուրկ են ո ձայնէն և դայն օ կը հնչեն, բնականաբար զուրկ ովհաի ըլլան նաև այս տեսակ ֆ-էն:

2) Փ-ի ծագման երկրորդ ճամբան է վ ձայնը, որ խուլի վերածուելով կուտայ ֆ. այսպէս են՝ հափսար՝ հաւասար, հափրիլ՝ հաւաքուիլ (տեղաւորուիլ), բ'օրֆէլ՝ բովել, հարաֆ՝ հարաւ, նժիւլ՝ նուալ:

Բաղաձայններու շաբքին մէջ, Կարնոյ բարբառը, ինչպէս և Մշոյ բարբառը, խոշոր նորութիւն մը մացուցած է:

Գիտենք որ հին հայերէնը կը զանազանէ Յ խումբ բաղաձայններ, Կարնոյ բարբառը ասոնց վրայ աւելցուցած է չորրորդ շաբք մ'ալ՝ միւսներէն բոլորովին տարբեր, զոր կրնանք կոչել թըրթումն շնչաւոր (sonore aspiré) և զորոնք կը նշանակինք թ՛, գ՛, դ՛, ծ՛, ջ՛ ձկերով: Եւրոպացի ձայնագէտներէն տռաջին անզամ Sievers նկատեր է թրթոռուն շնչաւորներու զոյութիւնը Աշտա-

բակի (Երևանի բարբառ) հնչման մէջ, բայց ոչ ոք ասոր վրայ ծանրացած չէր և հայերէնի մէջ չորս աստիճան բաղաձայներու գոյութիւնը նորութիւն մ'էր։ Առաջին անդամ ևս առիթ ունեցայ փորձառական մեթոսով ուսումնասիրելու նոյն ձայները Փարիզի մէջ։ Արբա Ռուսոյի ձայնագիտական մեքենաներով և Մշեցի, Սերաստացի ևն երիտասարդներու վրայ։ Ասոր արդիւնքը հրատարակուած է Փրանսերէն փոքր աշխատութեամբ մը, ուր կը ներկայանան հայերէնի չորս աստիճանի պայթուցիկ տառերը վեց գաւառական հնչմանց համաձայն (Պօլիս, Ասլանթէկ, Նուշի, Շուշի, Սերաստիա և Մուշ), ամփոփուած չորս լուսատիպ պատկերներու մէջ (անս H. Adjarian, Les explosives de l'ancien arm. étud. dans les dialectes modernes, Paris, 1899):

Չորս աստիճան բաղաձայներու գոյութիւնը պարզեր եմ տարի մը յետոյ՝ Սուչավայի բարբառի ուսումնասիրութեանս մէջ (անս Բազմալիչպ, 1899, էջ 219—220). այնպէս որ այս իրուգութեան վրայ ծանրանալ այլ ևս աւելորդ համարելով՝ աւելի մանրամասնութեանց համար ընթերցողը կ'ուղարկենք նոյն աեղերը։ Անցողակի ըսենք միայն որ թրթուուն շնչաւոր բաղաձայններու հնչումը կը մօտենայ ըն, գն, դն, ջն հնչումներուն, որով ասոնք կերպապէս կը նոյնանան սանսկրիտի նի, նի, նի բաղաձայններուն հետ։

Ահա ուրեմն Կարնոյ բարբառին պայթուցիկ բաղաձայններուն ընդհանուր պատկերը.

Թրթոուն	Թրթոուն շնչաւոր	Խուլ	Խուլ շնչաւոր
sonore	sonore asp.	sourde	sourde asp.

բ	բ'	պ	փ
գ	գ'	կ	ք
է	դ	ա	թ
ձ	ձ'	ծ	ց
ջ	ջ'	ճ	չ

Թրթոուն շնչաւորներուն նման հնչում մ'ունի նաև Կարնոյ բարբառին յատուկ յ ձայնը՝ որ Մշոյ բարբառին մէջ ալ կայ և զոր յարմար կը դատենք նշանակել յ ձեռվ։ Այս ձայնը կը զըսնենք հին հայերէնի յ ձայնին դէմ, ինչ. յարովթ՝ Յարութիւն, յակօ՛ Յակոր ևն։ Ասով յիշեալ բարբառը կունենայ երկու ակակ հագագային ձայն։ յ, հու

Ձայնական փոփոխութեանց կողմէ Կարնոյ բարբառը շատ հարուստ չէ, և վերիններէն յետոյն շանակելու քիչ բան կը մնայ:

Ընդհանուր օրէնքով կը ճիւղին պատկանող բոլոր բարբառներուն մէջ բազմավանկ բառերու միջին վանկի ա ձայնաւորը կ'իյնայ կամ ը-ի կը վերածուի. օր, ճանաչել՝ կր. ճանչել, Պ. ճաշնալ, ճիւանդաս՝ կր. ճիվընդրտ, Պ. ճիվանդող կամ ճիվլնդող, բերանոյ՝ կր. բ'էրնի, Պ. բէրնի ևն. Այս ընդհանուր օրէնքին վրայ այլուր չենք վերաբառնար:

Ե ձայնը միավանկ բառերու սկիզբը դարձած է յէ կամ յի (վերջինը գիւղացոցն է), բազմավանկ բառերու սկիզբը է, իսկ բառի մէջ է կամ ե. օր. յէզ՝ եզն, յէոք՝ եռք, յէս՝ ես, յէփ՝ երբ, յէփ՝ եփ, բայց էփէլ՝ եփել, էրազ՝ երազ, բ'էրէլ՝ բերել, մէծ՝ մէծ (գիւղերը մեծ) ևն:

Ո ձայնը կ'ըլլայ միավանկ բառերուն սկիզբը վօ, օ, կամ վո, բազմավանկ բառերու սկիզբը օ, բառի մէջ օ կամ ո (վո և ո ձեւերը գիւղացոցն են). օր. վօր՝ որ, օղօրմիլ՝ ողորմիլ, օրօնալ՝ որոնալ ևն. Ով բառն ունի տիպական վէվ ձեւը:

Այ երկբարբառը կը դառնայ բազմացոց քով ա, գիւղացոց քով է. Կովկասի գաղթականներուն մէջ Ախալցխա ունի ա ձեռվ, իսկ Ալէբասնդրապոլ է ձեռվ: Օր. հայր՝ հար, հէր, փայտ՝ փէտ, մայր՝ մար, մէր, այծ՝ ած, էծ ևն:

Հայ. ոյ > կր. ու. ինչ. թուլ՝ թոյլ կապուտ՝ կապոյտ, լուս՝ լոյս:

Հայ. իւ > կր. ու. ինչ. ալուր՝ ալիւր, ալսրուր՝ աղբիւր, ձուն՝ ձիւն ևն:

Բաղաձայններուն մէջ հին հայերէնի խուլերն ու շնչաւոր խուլերը անփոփոխ կը մնան. Թրթռունները կը դառնան տոհասարակ շնչաւոր թրթռուն, բայց ոնդականներէն յետոյ կը մնան անշունչ թրթռուն. օր. բ'ան՝ բան, բ'էրան՝ բերան, ձ'էոք՝ ձեռք, ինձի՝ ինձ, իւլնձօր՝ խնձոր, կատու՝ կատու, բ'ուրդ՝ բուրդ, թըթու՝ թթու ևն:

Տ ձայնը յաջորդական ը, ո, ն, ժ, ժ, ձայններուն քով գըտնուած ժամանակ՝ անոնց հետ կը նոյնանայ, միայն այս պարագային ը ձայնը կը վերածուի ո-ի և ժ-ի. օր. պառոէլ՝ պատ(ա)ռել, կոռէլ՝ կտրել, կոռոէլ՝ կոտրել, պառուաս՝ պատրաստ, Պէռոս՝ Պետրոս, պաճճէլ՝ պատժել, պաճճառ՝ պատճառ:

Առնել բայց՝ որ ուրիշ տեղեր անել կամ ընել ձեհը ստացած է, հոս կ'ըլլայ էնէլ:

Կարնոյ բարբառը, ինչպէս կը ճիւղին պատկանող միւս բոլոր բարբառները, շեշտը կը դնէ վերջին վանկին վրայ։ Սակայն Կարնոյ շեշտը առանձնապէս քնորոշ առողջանութիւն մը ունի, որ շատ ախորժելի տպաւորութիւն կը թողու։ Ասոր գիտական բացառութիւնը կը գժուարիմ տալ բայց կը թուի թէ հետևեան է։ Կարնոյ շեշտը միւս բարբառներուն շիշակն աւելի բարձր է, հետեարար անշեշտ վանկին ու շեշտեալ վանկին ասարիճանաչափը աւելի մեծ է, մինոյն ժամանակ արտասանութիւնը աւելի հանդարտ և երկարցուցած ըլլալով՝ վայրէջքի ժամանակ ձայնը աւելի բազմաթիւ խաղերէ կ'անցնի և գրեթէ երգ մը կը ձևացնէ։

Կը ճիւղին բոլոր բարբառներուն նման Կարնոյ բարբառը ունի 6 հոլով, որոնք են՝ Ռւղղական, Սեռական-տրական, Հայցական, Բացառական և Գործիական։ Ներգոյականը կը պակսի, Սակայն Կարնոյ բարբառը կը տարբերի կը ճիւղին միւս բարբառներէն անով որ հայցականին մէջ Ռւմ ճիւղին նման կը զանազանէ շնչաւոր և անզունչ առարկաները, անշունչներուն հայցականը կ'ըլլայ ուղղականին նման, իսկ շնչաւորներունը արականին նման։ օր. կատուին սըլպանէցի, կօվին մօրթէցի են, Բացառականը ըստ սովորականին կը կազմուի էն մասնիկով, գործիականը օվ մասնիկով։

Յոգնակին ըստ սովորական կանոնի կը կազմուի էր կամ նէր մասնիկներով. բայց այս բարբառին մէջ կայ նաև էստան մասնիկը։ Այս մասնիկը՝ որ հին հայերէնի ստան տեղական մասնիկին ձեափոխութիւնն է, կը կազմէ հաւաքական անուններ և կրնայ նոյնպէս ստանալ նէր մասնիկը։ Օր. ը՝ անլէստան, ը՝ աղնէստան, մաստնէստան, էրդէստան, աղէստան, հարւնէստան, վարտէստան, տարէստան կամ նաև ը՝ անլէստորննէր, ը՝ աղնէստորննէր են, որոնք կը նշանակեն գրանալիներ, բաղանիքներ, մատնիներ, երդիքներ, աղիքներ, հարսեր, վարտիքներ և տարիներ։ Ինչպէս օրինակներէն կը տեսնուի՝ այս մասնիկը կը գրուի միայն իթ յանգող բառերուն վրայ։

Յոգնակիին միւս հոլովները եզակիին նման են, բացի սեռամբ. հոլովաձևէն՝ որ կը ճիւղին բոլոր բարբառներուն մէջ կ'առնէ ու. օր. բաղարնէրուն են։

Դերանուններուն մէջ պիտի նկատենք. յէս, մէնք, դ՛ու, դ՛ուք, աս, աղէ, ան, ասոնք, ատօնք, անօնք, իսի, իտի, ինի, իսիկ, իտիկ, ինիկ, իսօնք, իտօնք, ինօնք ևն Սռաջինները սովորական կանոններուն համաձայն ըլլալով՝ տառնձին նորութիւն չեն պարունակելու Վերջիններէն իսիկ, իտիկ, ինիկ անհոլով են, միւսները կը հոլովին հետեւեալ ձեռվ.

Ո.	իսի	իսօնք
Ս. Տ.	իսօր	իսօնց
Բ.	իսօրէն, իսօրմէն	իսօնցէն, իսօնցմէն
Գ.	իսօրօվ, իսօրմօվ	իսօնցով, իսօնցմօվ
Ո.	իտի	իտօնք
Ս. Տ.	իտօր	իտօնց
Բ.	իտօրէն, իտօրմէն	իտօնցէն, իտօնցմէն
Գ.	իտօրօվ, իտօրմօվ	իտօնցով, իտօնցմօվ
Ո.	ինի	ինօնք
Ս. Տ.	ինօր	ինօնց
Բ.	ինօրէն, ինօրմէն	ինօնցէն, ինօնցմէն
Գ.	ինօրօվ, ինօրմօվ	ինօնցով, ինօնցմօվ

Բայերուն կազմութիւնը շատ պարզ է. ում-ով կազմուած ժամանակները գոյութիւն չունին հոս, ինչպէս կը ճիւղին բուլը բարբառներուն մէջ: Սահմանական ներկան և անկատարը կը շինուին հին հայերէնի նման, միայն հոս կ'աւելինայ կը մասնիկը, որ կարնոյ բարբառին մէջ կը դրուի բայէն յիտոյ:

Զայնաւորով սկսող բայերը սկիզբէն կ'ստանան նաև կ մասնիկը, ըլլիլ, ըլնիլ, ուզէլ ևն բայերը կտռնեն գ։ միավանկ բայերը կ'աւելին կու, միայն գ'ամբ բայը կուզէ գ'ու (բային նախաձայն գ'-ին հիտ նմանողութեամբ): Ահա ասոնց ամբողջական ձեհըրը.

Ներկայ	Անկատար
սիրէմ կը	սիրէի կը
սիրէս կը	սիրէիս կը
սիրէ կը	սիրէր կը
սիրէնք կը	սիրէինք կը
սիրէք կը	սիրէիք կը
սիրէն կը	սիրէին կը

կէնէմ կը	կէնէի կը
կէնէս կը	կէնէիր կը
կէնէ կը	կէնէր կը
կէնէսք կը	կէնէինք կը
կէնէք կը	կէնէիք կը
կէնէն կը	կէնէին կը
գ'ընիմ կը	գ'ընէի կը
գ'ընիս կը	գ'ընէիր կը
գ'ընի կը	գ'ընէր կը
գ'ընինք կը	գ'ընէինք կը
գ'ընիք կը	գ'ընէիք կը
գ'ընին կը	գ'ընէին կը
կուլամ կը	կուլայի կը
կուլաս կը	կուլայիր կը
կուլա կը	կուլար կը
կուլանք կը	կուլայինք կը
կուլաք կը	կուլայիք կը
կուլան կը	կուլային կը
կուտամ կը	կուտայի կը
կուտաս կը	կուտայիր կը
կուտա կը	կուտար կը
կուտանք կը	կուտայինք կը
կուտաք կը	կուտայիք կը
կուտան կը	կուտային կը
գ'ուգ'ամ կը	գ'ուգ'այի կը
գ'ուգ'աս կը	գ'ուգ'այիր կը
գ'ուգ'ա կը	գ'ուգ'ար կը
գ'ուգ'անք կը	գ'ուգ'այինք կը
գ'ուգ'աք կը	գ'ուգ'այիք կը
գ'ուգ'ան կը	գ'ուգ'ային կը

ԵՐԲ Քանի մը ներկայ ձևեր իրարու կը յաջորդեն, կը մասնիկը միայն վերջինին քով կը գրուի. օր. ճամփան քունը տանի գըյնի կը. զարմանան մնան կը. ասիկա կը զօրէ մինչև իսկ երբ բայց զանազան ուրիշ բառերով անջատուած մնայ. օր. արունը թիժինք մնոնին կը. Ներկային անմիջապէս յաջորդող օր (որ), ու

(ե) ձեերուն քով կը մասնիկը սղուելով կը միանայ անոնց հետ և կը ձեացնէ կօր, կու ձեերը (իմա կ'օր, կ'ու). ինչ. կաշէն կօր (կը տեսնեն որ), բ'էրէ կու տանի կը (կը բերէ ու կը տանէ).

Անկատարին եղ. գ. դէմքին մէջ շատ անգամ է ձայնը կը դառնայ ի. օր. ունիր, զըյնիր են.

Ապառնիին ներկան և անցեալը կը կազմուին պիտի մասնիկով, որ կրնայ բայէն թէ առաջ և թէ վերջը դրուիւ. օր. սիրէմ պիտի, պիտի սիրէմ, սիրէի պիտի, պիտի սիրէի են.

Անցեալ գերբայը կ'առնէ էր մասնիկը, բայց երբ օժանգակէն յետոյ դրուի՝ վերջածայն ը կը չնշուի. օր. սիրէմ է, չէմ սիրէ, դ'ու էս բ'էրէ, ինիկ է բ'էրէ են.

Կարնոյ բարբառը՝ հակառակ իր ընդարձակ տարածութեան՝ չունի բազմաթիւ ենթաբարբառներ. Կարին, Ախալցիս, Կարս, Ախալքալաք, Ալէքսանդրապոլ և անոնց գիւղերը միևնոյն բարբառը կը խօսին. բացառութիւն կը կազմեն միայն ե, է, ո, օ ձայները և այ երկբարբառին ա կամ է դառնալը. Ախալցիսցիք և Կարնիցիք կը գործածեն զ'ըլլի ձեւ, իսկ Ալէքսանդրապոլցիք կէղնի: Բայց ասոնք նոյն իսկ Կարնոյ քովի գիւղերուն մէջ աւ կը պատահին և առանձին որոշողական անջրագետ չեն կազմեր:

Կարնոյ բարբառին վրայ ոտսերէն փոքր ուսումնասիրութիւն մը միայն կայ. Տոմսոնъ, Лингвистическая изслѣдованія: Краткій очеркъ фонетики и морфологіи ахалцыхскаго говора, Բեդրսպուրկ 1887:

Նոյն բարբառվ գրուած աշխատութիւններն են.

Ե. Լալայեանց—Զաւախքի բուրմուճք. Թիֆլիս 1892,

Զաւախքի—Զաւախքի աղէտը. Թիֆլիս 1900,

Արամ Զարուհ—Բասենի ժողովրդ. Երգերը. Աղդ. Հանդ. Զ. էջ 383—390,

Ե. Լալայեան—Զաւախք. Նոյն Ա. էջ 327, 364 են.

Դպիք—Նարմանցին երգերը. Բիւրակն, 1899, էջ 524—5,

Խօլայեանց Յովհ.—Առածներ Ալէքսանդրապոլից. Արլու. 1870—1, էջ 249—250, 283—4, 309—312,

Եւ.—Վաշեան. Նոր-Դար 1887, էջ 174—5:

Գեղամեանց Յ.—Իմ մանկական յիշողութիւններից. Փոքր, Բ. թիւ 2, էջ 269—296 (Ախալքալաքի),

Կարնոյ բարբառին ստորաբաժանումներն են՝ Բարերգի և Խոսրջուրի հնթաբարբառները:

Բարերդի ենթաբարբառին վրայ առանձին ուսումնասիրութիւն մը չկայ. չէ հաստարակուած նոյն իսկ հաստրակ բնագիր մը. Բիւրակն թիւթին մէջ (1899, էջ 567) կայ Բարերդի առածներու վոքր հաւաքածոյ մը, բայց ասիկա գրական մշակութիւն կրած ըլլալով՝ չկրնար դժբախտաբար մեր պէտքը լրացնել Յ. Դարբինեան՝ Արևելքի մէջ (թիւ 6693, 6695, 6697 և 6699) ունի Բարերդի մասին «Գաւառաբարբառին զանձերը» վերնադրով յօդուած մը, բայց ասիկա ալ գաւառական բառերու սովորական ցուցակ մ'է: Սախողուած եմ հետեւարար բաւականանալ իմ անձնական սակաւ ինչ ծանօթութիւնմբս, որ քաղած եմ 1894 թուին՝ Բարերդ միօրեայ այցելութիւնա ժամանակ և երկրորդ՝ Յ. Դարբինեանի այն տեղեկութիւններով՝ որ առաւ ինձ 1910 թուի ամառը՝ Պօլիս ճամբորդութիւնս ժամանակ:

Բարերդի ենթաբարբառը գիտէ զանազանել բաղաձայններու երեք աստիճանները (թրթռուն շնչաւոր, թրթռուն և թաւ), սահմանական նիրկան և անկատարը կազմելու համար կը գործածէ յետագաս կը մասնիկը Ո, ե կը շփոթուին օ, է ձայներուն հետ: Հ>ֆ ձայնափոխութիւնը գոյութիւն չունի: Հայցուկանը նոյն է միշտ ուղղականին հետ և շնչաւոր բառերու համար տրական սեռի խնդիր գոյութիւն չունի: Ասանձին նորութիւն մ'է Բարերդի մէջ նիրկայ և անկատարի շարունակական ձեւը, որ կը կազմուի զէ, էր, ընդէ մասնիկներով: Վերջին յատկութիւնները, մանաւանդ էր մասնիկի գործածութիւնը, Բարերդի ենթաբարբառը կը նիրկայացնին մեղ իրեւ միջնն օղակ մը կարնոյ և Տրապիզոնի բարբառներուն մէջտեղ: Բարերդի դիւզիրը աւելի հաւատարիմ են մայր բարբառին և գրեթէ կը նոյնանան Կարին քաղաքին հետ:

Առանձին ենթաբարբառ մ'ալ կը կազմէ Խոտրջուրը, որուն բռնած գիրքը Համշէնի և Կարնոյ բարբառներուն մէջտեղ՝ զեռ բաւական պարզուած չէ ինձ համար: Խոտրջուրի բարբառով վերջերս հրատարակուեցան երկու բաւական ստուար հատորներ՝ Հ. Մ. Հաճեանի խմբագրութեամբ. ասոնք են՝ Երգեր, տառակներ, հանելուկներ... Խոտրջոյ, Տփխիս, 1904 և Հին աւանդական հէքիաթներ Խոտրջոյ, Վիեննա 1907: Առաջինը գրեթէ գրական լեզուով գրուած ըլլալով՝ ենթաբարբառին ուսումնասիրութիւն

համար նպաստ մը չկրցաւ մատուցանել, իսկ երկրորդը ձեռքիս  
աակ ունեցած չեմ դեռ Յայտնի է միայն Խոտրջուրի հանրա-  
ծանօթ մէկ յատկութիւնը, որ ը ձայնը կը վիրածէ յ. ինչ. փօյլս՝  
փորս, խօսույջույցի՝ խորժուրցի ևն:

### ՆՄՈՅՇՆԵՐ

#### ԿԱՐՆՈՅՑ ԲԱՐԲԱՐՈՎ

##### 1. Ախալքաղաքէն<sup>\*)</sup>

Սօղօմօն իմաստունին կնիկը սուտ հիվանդ գ'լսի հէթիմին  
սիրէ կը, իրէն մարթուն յախան ա կըպչի կը թը հաֆքէրու օս-  
կըսնէրէն ինձի մէ ղօնախանա մ' պիտի շինէս, թէպուլնէրէն ա  
յօրդան դ'օշակ մ' սարքէս:

Սօղօմօն իմաստունը կանչէ կը հաֆքէրուն, մօրթէ կ'ու  
օսկըստանքն ու թէպուլնէրը թօփի կէնէ, օր կնգանը ուղածը  
հազրըք: Աշխարք ինչքան հաֆք կա գ'ուգ'ա կը, սալթ քօն բ'ու-  
փը չի գ'ա: Սօղօմօնը անդայ զմրութին դրկէ կ'օր գ'լտնի բ'է-  
րէ: Անդայ զմրութը ող մ' ման գ'ուգ'ա, անջաղ անջաղ գ'լտնի  
կը բ'ընի մ' մէչ: Ինչքան կանչէ ճըվա կը՝ չի գ'ուս գ'ա. ահ  
կուտա՛ չի ըսի, խօստում կ'էնէ չի ըսի: Խիլլասա բ'ընին  
առաջը կայնի սիրուն քարօգ մ' խօսի կը, ասիկ գ'էլլէ գ'ուս:  
Ախըր անդէր քարօգը քար կը ծակէ: Բ'ուգին օր գ'ուս կ'էլլէ:  
ասիկ քարօգը ծալէ՝ գ'ըրկէ կ'ու տանի կը Սօղօմօն իմաս-  
տունին:

Սօղօմօն իմաստունը հէրսոտի կը թը կանչէի կը ինչի՞ չէիր  
գ'ա: Բ'ուգ'բ'ուն կըսէ կը. «Չոթը ցրէի կը թը աշխըրքիս մէշ  
տղամարթն է շատ, թէ կնիկ մարթը՝ անդի ուշացաւ»:

— Է՛, կըսէ Սօղօմօն իմաստունը, իմացար, վէրն է շատ:

Թը «կնիկ մարթը շատ է»:

— Ի՞նչըդ կըսէ Սօղօմօն իմաստունը, տղամարթը շատ  
պիտի ըլլի:

— Դօքթ է, կըսէ բ'ուբ'ուն, հըմը, յէս, կընգանիլ խօսքը  
անդաջ էնօղին ա կնիկմարթ ցըի. կնիկմարթ չէ անիկ օր կնգա-  
նը ձ'էռքը խաղալիք է գ'առէ: կնիկը մինողին տակը յովիս (չոր  
խմորիղէն մը) լցէր սուտ հիվանդ է ձ'էկացէ ու հէթիմին սիրէ

<sup>\*)</sup> Հանուած է Ե. Լալայեանի Զաւախքի բուրմունքէն, էջ 44—45:

կը, մարթուն ա չարչըրէլու հըմար հաֆքէրուն օսկըռտանքէն դօնախանա գ'ուղէ: Ի՞նչքան հափք պիտի գ'ըտնէս ջ'արդէս օր անօնց օսկըռտանքէն դօնախանա կայնէցընէս:

— Խէլացի ըսաց, կըսէ Սոզոմօն իմաստունը ինքնիրէն, յէս ա կնիկմարթ էմ օր կընդանս խօսքովը աշխըրքի հափքէրուն արունքը մտա: Արթղ բ'իտոտուն հափքէրուն բ'աց թօղնէ կը, օրը իրէք դուշ ա բ'ուր'բ'ուին կապէ կը: Տէ.յ մ'օր հիմի ա օրը իրէք դուշ իրէնք իրէնք գ'ուղէնան բ'ուր'բ'ուին առաջը կայնին կը: Բ'ուր'բ'ուն էրկուսը կուտէ, մէկը Աստղծու սիրուն աղատէ կը:

### 2. Բասենէն \*)

Կաղաչեմ ինձի լսէ,

Արի յարալսունքս սրբէ.

Դւանակըմ գ'ուլ ինձի տու,

Մէտել ըսէ մի մօրթէ:

Սարեր, ձ'օրեր ու ջ'ըրեր,

Մարմանդ վազօղ ախբ'ուրնիր,

Մէկ վեր էկցէք ու յիմացէք

Տէսէք թէ վէլ է էկեր,

Գ'էլը օչխըրին էկավ,

Զարկեց գ'եր դ'առին տարավ,

Հայի տղէն ինչդ չը լս՝

Յարը դիւշմանը տարավ:

Կօկօմս թօնմած մնաց,

Սիրալս կրակած մնաց,

Ի՞նչ էնիմ յիս ապրելը՝

Մաշքիրը լուս չմնաց:

Սել է յաշքէրըդ, կոռւնդ,

Ճէրմակ է սիրալդ, կոռւնդ,

Զ'ուխտ գ'ացիր մէնակ գ'ուգ'աս,

Ո՞ւը է յընդերըդ, կոռւնդ:

\*) Տես Աղդ. Հանդ. Զ. էջ 383 և ա.

Բաղի մէջը վարթ գ'ըսի,  
Բաղի շունը սարթ գ'ըսի,  
Շան տիճիկ, ուսուլ խօսէ,  
Տալսա տեղ է, մարթ գ'ըսի:

Մէրըս ինձի բ'էրեր է,  
Նխուն բ'ալու էրեր է,  
Նխուն բ'ալու մէսնէի,  
Մօրըս մտքէն յէլլէի:

Արծի, դ'ու յիս մէզավոր,  
Քէզի գ'ու գ'ան ուզավոր,  
Զէզնի էրթաս հէռու տեղ,  
Պագ'փիս կէղնիս լրոսպիլ:

մայութիւն պատճեն պահանջնութեան  
մասուն առան պահանջնութեան  
պատճեն պահանջնութեան

## 2. ՄՇՈՅ ԲԱՐԲԱՌ

Մշոյ բարբառը կը տարածուի Վանայ ծովին արևմտեան  
երեսը: Իր կեդրոնն է Մուշ քաղաքը. ասոր հիւսիսէն կը տա-  
րածուի մինչև Խնոսս և Ալաշկերտ, հարաւէն Բաղէշ, արեւելքէն  
կը հասնի մէկ կողմէն Մոկմ և միւս կողմէն Տիատին, արևմտաւ-  
քէն Լճէ, Ճապաղզուր հնա Մշոյ բարբառին դրաւած տեղին են  
ուրիշն՝ Մուշ, Սասուն, Բաղէշ, Խիզան, Խլաթ, Արճէշ, Պուլանըխ,  
Մանազկերտ, Խնոսս և Ալաշկերտ: Վերջին երկու ոռուստածկո-  
կան պատերազմներուն ժամանակ Մուշէն և Ալաշկերտէն երկու մեծ  
հայ գաղթականութիւն գուրս գալով՝ հաստատուեցաւ. Երեանի  
նահանգը, այն է Ապարան (Ալէքսանդրապոլի մօտ) և Նոր-Բա-  
յազիդի հարաւային կողմերը՝ Սևանայ լճին եզերքներուն վրայ:  
Վերջին շրջանին մէջ այսօր կայ 21 հայկական գլուղ՝ որոնք կը  
խօսին Մշոյ կամ Ալաշկերտի բարբառով: Այս գիւղերն են կար-  
գով՝ Երանսս, Աղամիսան, Զորագեղ կամ Վալի աղալու, Ծակ-  
քար, Գեօլ, Թաղափէնդ, Ներքին և Վերին Աղեաման, Վերին և  
Ներքին Կարանլըզ, Աւգալազարս, Ալիկըխ, Զորախաչ, Վերին և  
Ներքին Գիւղալզարա, Վերին և Ներքին Քեօլաղոռան, Ներքին  
Ալուչալս, Գիտակրուլաղ, Զաղալու և Թիւսկիւլիւ: Խնուսցի  
գաղթականներու խումբ մ'ալ զնաց Ախալքալաք և անոր շրջա-  
կայքը հիմնեց Թորիա, Ուչմանս և Էղտիա զիւղերը. ասոնք ալ  
մինչև այսօր կը խօսին նոյն բարբառով:

Մշոյ բարբառին ձայնական դրութիւնը ձայնաւորներու կողմէ  
մէ հարուստ չէ, ո, էօ, իւ ձայները կը պակսին և ասով յատ-  
կանշական գիծ մը կը կազմին զանազանելու համար Մշոյ բար-  
բառը Վանայ բարբառէն, որ նոյն ձայնաւորները կը ճանչնայ:  
Մշոյ ե և ո ձայները շատ որոշ երկարբառային արտասանու-  
թիւն մը ունին և կը ծագին հայերէնի շեշտեալ ե և ո ձայնե-  
քէն: Ասանց շեշտի նոյն ձայները կը դառնան է, օ, միավանկ

բառերու սկիզբը յէ, վո, բազմավանկ բառերու սկիզբը է, օ, Հայերէնի ու ձայնաւորը և այ, ոյ, իւ երկրաբաները կը ներկայանան հոս պարզ ձայնաւորներով, այն է՝ ու > ու, այ > է, ոյ > ու, իւ > ու

Բաղաձայններու կողմէ լնդհակառակը շատ հարուստ է Մշոյ բարբառը. Կարնոյ բարբառին պէս հոս ալ ստեղծուած է շնչաւոր թրթուուն բազմայններու խումբը, որով բարբառիս մէջ պայթուցիկ բաղաձայններու խումբը վերածուած է չորսի.

Բ	Բ'	Պ	Փ
Գ	Գ'	Կ	Ք
Դ	Դ'	Մ	Թ
Ճ	Ճ'	Ճ	Ճ
Ջ	Ջ'	Ճ	Ճ

Հին հայերէնի թրթուուն ձայնները բառին սկիզբը վերածուած են շնչաւոր թրթուունի. բառին մէջ դարձած են կամ խուլ և կամ մեացած են թրթուուն. Ն ոնդականէն յետոյ միշա թըրթուուն ձայններ կը յաջորդեն Խուլերն ու թաւերը իրենց աստիճանը փոփոխած չին սովորաբար, Բացառութիւններ կան սակայն, ուր մինչեւ խոկ թաւերը դարձած են խուլ. ինչ, աճկ՝ աչք, հայուտեն՝ հայութիւն են. ասոնց վրայ խօսիլ՝ մանրամասն ուսումնասիրութեան մը գործն է:

Կարնոյ բարբառին նման՝ Մուշն ալ ունի երկու տեսակ հազար, որոնք են չ և հ. ասոնց գործածութիւնը եարնեցոց հետ նոյն է, բայց Մշոյ բարբառը պալորութիւն ունի ձայնաւորով սկսող բազմաթիւ բառերու սկիզբը և աւելցնել. ինչ, յէժան՝ աժան, յախոռ՝ տիսոյ, յախըռուր՝ աղբիւր, յըմէն՝ ամենայն, յամըրուր՝ ամուր, յանզան՝ անապան են:

Վանայ բարբառը չունենալով չչ շնչաւոր թրթուուն ձայններ և ոչ ալ չ հագագը, կը լնձեսէ մեզի երկրորդ նշանաւոր միջոց մը՝ զանազաններու համար երկու բարբառները:

Հայերէնի հ ձայնը երկու տեսակ ձև առած է Մշոյ բարբառին մէջ. Մուշ, Մասուն, Պուլանըխ, Ալաշկերտ, Աղարան և Աեւանայ լին եղերքի գիւղերէն վեցին մէջ կը գտնենք հ, մինչդեռ միւսները, (Բաղէշ, Խլաթ, Արձէշ և Արծկէ) կը գտարձնեն զայն լս-ի, ինչպէս է Վանայ բարբառին մէջ, Վերջին խումբը բանի մը

ուրիշ կէտերով ալ կը դանազանի Մշոյ բարբառէն, օրինակ՝ էտ-կան բային ա ձեւ (չէ գացեր ա, չէ բերեր ա, ևն) և զյ ձայնը (կուգյա ևն), որով կը մօտենայ Վանայ բարբառին: Ասկէ կը հետեւ որ Մշոյ բարբառին տակ դնելու է Բաղէշի ենթաբարբառը՝ որուն կը հպատակին նաև Խլաթ, Արճէշ և Արծէկ: Դժբախտաբար մեր ձեռքն ունեցած հատուածները չունին պէտք եղած գիտական ճշութիւնը, հնթաբարբառիս առանձնայատկութիւնները որոշելու համար: Որչափ որ կրցանք հետեկնել նոր-Բայազիդի շրջանի գիւղերէն՝ տարբերութիւնը միայն իւ ձայնին մէջ է, իսկ մնացեալ բոլոր կէտերուն մէջ երկու ճիւղերը համաձայն են իրարու նոր-Բայազիդի շրջանին մէջ Մշոյ ճիւղին պատկանող և ն ձայնն ունեցող գիւղերն են՝ Երանոս, Աղամիսան, Զորագեղ, Գեօլ, Ն. և Վ., Աղեաման, իսկ իւ ունեցող գիւղերն են՝ Ծակքար, Ն. Կարանլըզ, Աւտալազալու, Ալիկըլի, Զոլախաչ, Ն. Գիւղալդարա, Վ., Գիւղալդարա, Վ. և Ն. Քեօլաղուսն, Ն. Ալուչալու, Գետակբուլաղ և Զաղալու: Միւսներուն վրայ կը խօսինք տւելի յետոյ:

Մշոյ բարբառին բերականութիւնը քանի մը հետաքրքիր հնութիւններ կը դարսունակ:

1. Հայցականը հին հայերէնի նման կը կազմուի զ նախդիրով: օր, ըզ հաց՝ գհաց, ըզ մըր տուն՝ զմիր տուն են,

2. Նախդրիւ հայցականի ի, յ մասնիկը դեռ կը շտրունակուի օր: շուր օրիկն ի մահուն. կէրթամ՝ յարտ,

3. Ստացական ածականներէն յետոյ գոյականին վրայ յօդ չի գրուիր: այսպէս է քրաբարի և բոլոր եւրոպական լեզուներուն մէջ, բացի իտալերէնէ: Աշխարհաբարը կ'ըսէ մեր հացը, ծեր տունը, Ումի ճիւղին մէջ՝ իմ բարեկամը, քու ժողովուրդը, հմմտ, իտալ. il nostro pano, la vostra casa, il mio amico, il tuo popolo, բայց ֆրանս. notre pain, votre maison, mon ami, ton peuple ևն: Մշոյ բարբառն ալ կ'ըսէ մըր հաց՝ մեր հացը, մըր տուն՝ մեր տունը, գրաք. հսաց մեր, տուն մեր ևն:

4. Ստացական ածականները կրնան գրուիլ գոյականէն յետոյ: ասիկա հչ մէկ բարբառի մէջ կը գտնուի. բայց Մշեցիք գրաբարի նմանութեամբ կ'ըսէն՝ ծէկոնէ մզի ևմիր ձհոքէն», բէկնէ քզի «քու բերնէդ»; սիրտ ծըզի ուրար շուզա «ձեր սրտերը իրար չսիրէն», ծէկոնէ ընձի «իմ ձեռքէն», ծէկոնէ ծ'զի «ձեր ձեռքէն», լէզ ուրանց, բուկ ուրանց «իրենց լեզուն, իրենց բուկը»:

5. Շատ նախադրութիւններ՝ որոնք ուրիշ բարբառներու մէջ յիշապրութիւններ գարձած են, հոս իրենց բնիկ տեղը կը պահեն, երբեմն իրեկ մասնիկ. օր. վըր մըր տան՝ ի վերայ մերոյ տան, մեր տան վրայ, մըշ մըր տան՝ ի միջի մեր տան, մեր տան մէջ, մըր ընծի՞ ինձ մօտ, մօտ ինձ, քանի՞ տարի առաջ ըզնէ՞ քեղմէ քանի՞ տարի առաջ։ Առանձնապէս հետաքրքրէր է կոչական հոլովը՝ զոր Մշեցիք կը գործ ածեն մանաւանդ յատուկ անուններուն մէջ, օվերջաւորութեամբ. օր. քա՞րօ՞ ով Յարութիւն, քակօ՞ ով Յակոր, Մարօ՞ ով Մարիամ, նաև լա՞օ՞ ով լաճ (ով տղայ), մա՞մօ՞ ով մամ, քորօ՞ ով քոյր են։

Դերանուններուն մէջ նկատելու արժանի են հետեւալ ձեւերը. մըր՝ մեր, ծ'ըր՝ ձեր, մըզի՝ մեզ, մեզի, ծ'ըզի՝ ձեզ, ձեզի, ըզզի՝ քեզ, ըեզի, ըզմըզի, ըզմի՝ զմեզ, ըզբըզի, ըզքի՝ քեզ, մըզնէ՝ ի մէնջ, մեզմէ, ծ'ըզնէ՝ ի ձէնջ, ձեզմէ, իսա, իդա, ինա՝ այս, այդ, այն, էսսով, էնդով՝ սովաւ, նովաւ. վերջապէս քանի մը շատ սովորական ձեւեր, ինչ. յօրի՞ էր, ինչնէ, լի՞ այլ (էլ, ալ), մկա՞ հիմակ, այժմ։ Ստացական յօդերէն յիտոյ շատ անզամ կը գրուի ի մասնիկը. օր. ծիէրդի լավ ին, վրէսի կիգւաս։

Բայերու խոնարհման մէջ հայերէնի և և է ձայները գարձած են ի. օր. ներկ. կը սիրիմ, կը տէսնիմ, կը սիրի, կը սիրին, ստոր. ասիմ, ուտիմ, ապառ. պիտի սիրիմ, պիտի քէրիմ; յարակ. տէսեր իմ, տէսեր ինք, տէսեր իք ևն. Անկատարին մէջ է ձայնը, տեղ տեղ ալ ի ձայնը ինկած է. օր. կուզի՞ կուզէի, կը զ'ինք <\* կը զէինք՝ կը զայինք ևն. Բայց որովհետև այս պատճառով ներկային եղակի երրորդ դէմքը և անկատարին եղակի սոսաջին դէմքը նոյն ձեւին են յանգած, ուստի զանոնք չշփոթելու համար եղակիին տեղ յոզնակին կը գործածուի. օր. յես կուզէնք «ես կուզէի», մընք կուզէնք «մենք կուզէինք» ևն. Միւսներուն մէջ սա պարզ զանազանութիւնը կայ որ ներկային ձայնաւորն է ի, անկատարինը է. ինչ. ինք՝ ենք, էնք՝ էինք, կը ծէծին, կը ծէծէն, կը ջ'արդէն ևն ևն։

Յարակատարին վրայ շատ անգամ էական բայց կը կրկնուի. օր. յօրի՞ իս դրեր իս, յէ՞րփ իս էկեր իս. ոսիկա նոյն է Պայտազիտի ենթարաբառին չչես դալում իս, մւը իս գնում իս ևն ձեւրուն հետ։

Հրամայականի թող ձեւը համառօտուած դարձած է թվի,  
երբեմն ալ պարզապէս թ. ինչ. թիւ մնա, թիւ ասա՛, թիւ առնէ  
կամ թառնէ՛, թէրթա՛:

Միավանկ գալ, տալ, լալ բայերը դարձած են իգաւ, իտալ,  
իլալ, ներկ. կիգաւամ, կիտամ, կիլամ ևն. Անցողականի հցու-  
ցանել ձեւ համառօտուած դարձած է ցու կամ ու. կը խոնարհուի  
իբրև չորրորդ լծորդութիւն. օր. կը հարցում, կը հարցուս, կը  
հարցու, կը հարցունք, կը հարցուք, կը հարցուն, կը հերթըլվցում  
երդմնեցուցանեմ, կը վէրում, կը վէրուս, կը վէրու՛ կը վերցնեմ,  
կը վերցնես, կը վերցնէ. շըն հա՛ս՛ ոչ հասուցանեն. ատի մեր  
մալ փիտցուն, էրթան փիտցուն՝ մեր եզը պիտի սատկեցնեն, թնդ  
ստակեցնեն:

Անցեալ գերբայը կը կազմուի եր մասնիկով. բայց կրաւո-  
րակերպ բայերու համար կը զործածուի նաև ուկ մասնիկը.  
օր. մէուուկ «մեռած», փիցուկ «ստակած», կոտրուկ «կոտրուած»,  
զ'րուկ «զրուած» են.

Մշոյ բարբառին վրայ ընդարձակ երկնատոր ուսումնասի-  
րութիւն մը ունի Լ. Խերիանց. Էտյուդы по армянской диалекто-  
логии (Մոսկու 1897—9). Նոյնին համառօտութիւնը հրատարակ-  
ուած է Փրանսերէն՝ նոյն իսկ հեղինակին ձեռքով. Notice sur  
la phonétique du dialecte arménien de Mouch (ահեա Actes du XI  
Congrès des Orientalistes, էջ 299—316), երկրորդ գերմաներէն՝  
L. Patrubany-ի ձեռքով իր Sprachwissenschaftliche Abhandlungen  
թերթին մէջ, համ. Ա. էջ 271—288.

Զարմանալի է որ այս աշխատութեանց մէջ թրթուն բա-  
ղաձայններու երկու տարբեր խումբերը նկատի առնուած չեն. բան  
մը՝ որ շատ սովորական ականջ մ'անգամ պիտի կընար զանազա-  
նել՝ փոքր մտադրութեամբ,

Մշոյ բարբառով գրուած զանազան աշխատութիւններն են:  
1. Մշոյ բարբառով.

Պատկանո՞ւ—Материалы для изуч. арм. наречий, II. Мушский диал. Բեղ-  
բարպուրէ 1875. (Նոյնը հեղինական տասաղարձութեամբ հրատարակեց L. Pat-  
rubany իր Sprachwissenschaftliche Abhandlungen թերթին մէջ, I. 241—271).

2. Պ. Սրուանձտեանց—Դրոց ու բրոց. Պոլիս 1874.  
, —Մանանայ. , 1876.

## ՎԱՅԵՑԱՅԻ

7. վ. Սրբուանձտեանց—Համով հռտով. Պօլիս.

» —Հանդէս թռչնոց. Արև. Մամուլ 1884, էջ 389—392.  
Արիստ. վ. Սեղբակեան—Քնար Մշեցոց և Վանեցոց. Վզրշպա. 1874.

8. Ամրիկեանց—Մշու թռչուն օտար երկրում. Կռունկ 1862, էջ 386—390.

9. Դանիէկան—Գարերդ. Խաղ, պատաճներու աղօթք. Բիբակն, 1898,  
էջ 313—4:

X — Յակօթ գախենակ կարելը. անդ, 1899, էջ 329—330.

10. Արտակ—Գարերդ. անդ, 1900, էջ 122—3:

11. Տ. Զ.—Կաղ եղը, անդ, էջ 618:

2. Պուլանըխի գաւառականով.

Բննսէ—Բուլանըխ կամ Հարք գաւառ. Ազգ. հանդ, ե. էջ 9—184, 2  
էջ 7—108:

Ս. Հայկունի—Ժողովրդական գրականութիւններն. Արբա. 1896, 556—7:  
» —Սոյլամադ խանըմ » » 557—560.

3. Ալաշկերտի գաւառականով.

Ս. Հայկունի—Ալաշկերտի հայոց առաջները. Արբա. 1894, էջ 200, 263—4:

Դ. Ք. Նժդեհեանց—Ալաշկերտի բանաւոր գրականութիւնից. Ազգ. Հանդ.  
ե. 185—199, է 437—505:

4. Ապարանի գաւառականով.

Գարեգին Սարկաւագ—Սասմայ ծոեր. Թիֆլիս 1892.

Բ. Խալաթեանց—Իրանի հերոսները հայ ժողովրդի մէջ. Բարիդ 1901,  
էջ 24—44 և 74—76:

5. Նոր-Բայազէդի գիւղերու գաւառականով.

Սէնէքէրիմ Արծրունի—Նոր Պայտիսու գաղթական Մշեցոց նշան-  
գրէքն ու հարսանիքը. Կռունկ 1863, էջ 385—400.

6. Սասնոյ գաւառականով.

Մ. Մուրատեան—Սասնոց պարերդ. Բիբակն 1900, էջ 121—2:

» —Հանելուկներ և պարերդ. անդ, էջ 470—1:

7. Բաղէջի ենթաբարբառով.

Բուխ-Կապօ—Պարերդ հն. Բիբակն, 1898, էջ 309—301:

» —Սիրաբանութիւն. անդ, էջ 651—2:

8. Խոյթի գաւառականով.

Զ. Կէնճեան—Հարսանեկան պարերդ. Բիբակն 1898, էջ 739—741:

9. Ասոնցմէ զատ. Ս. Հայկունի հրատարակած է 34 հէքիսթ-

ներ՝ Արձէշի, Արծէկի, Պուլանըխի, Ապարանի, Պիթիսի, Ալաշ-

կերտի, Խաթի, Խնուսի գաւառականներով, Էմինեան Ազգագրա-

կան ժողովածուի մէջ, հա. Բ. Դ. և ե. (1901—4), Ժողովրդական

երդ մը Խնուսէն (անդ, Զ. էջ 101), Մանազկերտէն (Զ. էջ 139):

Դժբախտաբար ասոնց գիտական ուղղագրութեամբ չեն:

## ՆՄՈՑՇՆԵՐ

Ա. ՄՇՈՅ ԲԱՐԲԱՌՈՎ (\*)

## 1. Մուշ բաղարի.

Սանասար նատուկ էր Սատուն, ուր պապու կըռքեր չըն թօղի օր ըզի արթրէր ու յէլտվ խըստ էրեց ուր պապոն ու մամուն ու գնաց Բաղդադ: Ուր պապ նըստուկ էր փանջարէն, տէսավ օր ուր տղէն Սանասար կիգէր: ու ճանչցավ ու ասեց:

— Ե՞ր, մէնսիմ քզի մեծ կուսք. իմալ զքո մաստղ քաշիր բ'էրիր: ար յերէ է մանցհ՝ զմզկէլ լէ կը քաշես բ'էրես:

Մամ, չընթի խաչապաշտ էր, նստավ ուր տղէիներն ապով արսունք թափեց:

Պապ ասեց թուր ու սուր ու գնաց, կանչեց ու ասեց:

— Արի յէրթանք, վորթի, յէրկրպաքութեն արա մեծ կըռքին, օր զքըզի մատղեմ: Ասեց տղէն:

— Ար'օ, քո ճոչ կուսք շատ զօրավոր կուսք է. գ'իշեր լէ չըր թօննե, օր մենք ընտեղ սըթլըրվենք. յար յերէ է մանցհ՝ չուր մէկէլ մատաղ լէ կը քաշէ ու կը բ'էրէ:

Առավ զտղէն ու մտան կոքատուն:

Տղէն պապուն ասեց:

— Ար'օ, չէ գ'ու գ'ինաս օր մենք գ'այցինք՝ մենք պոտիկ էինք. մենք զքո կորի զօրութեն չընք գ'ինն. դէ, գ'ու կ'զի քո կըռքին յէրկրպաքութեն առուր, իշեմ իմալ կիտաս, ուսնեմ:

Պապն ասեց. — Հմլա, լաօ, ու կղավ յէրկրպաքութեն արվեց: Տղէն ասեց.

— Ար'օ, քո կուսք ինչ զօրավոր կուսք էր. օր գ'ու յեր'որ կզար, իմ աչքեր մթնեց, չտէսա իմալ էրէցիր: (Զընթի չնասավ օր առջի դրբին զարկէր, մալութի կօճկըներ չարձըկվավ): Ասեց. Ա. Ար'օ, ար'օ, իդա հաղ լէ յէրկրպաքութեն էրէ, տէսնենք իմալ կէնես, օր յես լէ էնեմ:

Ու հեղմ լէ յեր'որ կճաւ պապ, տղէն ասեց. «Յա՞՛ հացն ու գ'ինի, աէրն կէնթանի»: ու զուրզ մի իջավ, ու զուր պապ խալիքէն յօթն գ'աղ գ'էսին վի իջաց: Առեց զզուրզն ու ինգանի մէջ

(\*) Տես Պատկանով, Մատը. էջ 6—7,

կըոքէրուն, զրմէն լէ ջապահց, ու առավ զարծըթներ լցեց ուր  
մարմիթի փէշ ու բերեց տըվեց ուր մամուն ու ասեց.

— Մամօ, իդոնք էրէ քըզի զէնաթ:

Մամ լէ կաւ վըր քիթ ու բէլնին, յէրկրաքոթեն էրեց,  
ու ասեց.

— Գոհանամ քէնէ յէրկնի ու յէրկրի ստէղծօկ. գ'ա օր զմը-  
զի ազատ էրէցիր էն զալլմի ձէռնէն,

Բէրեց զՄանասար փսակեց, ու պապու աեղ դ'րեց վըր  
թախմին, Ընի ընդեղ մնաց. դ'առնանք Սբ'ամէլիքի վրէն.

## Հ. Մշոյ Կառնեն գիւղի \*)

— Բ'արի լուս քի, ամպէր Թօրու,

— Վոյ Ասուու խէնն ու բ'արին, Բոք ջան:

— Ի՞մաւ իս, ի՞նչ խէր հարցում (հարցուցանեմ) վրէտ, վըր  
ճէրաւաւ:

— Սակա (սող) մնաս. Ասված բ'աշխէ ըզբու զավկըներ, ըմմէն  
լէ սախ ին. ըզբու ձ'եռք կը պագէին, նստի, ախպէր, նստի. քիչ  
մը ժըղինք (խօսիլ), բ'ան մ'ըսէ մժուլինք (մաիկ ընկլ), Ասվա-  
ճըս սիրիս. ըզբու էն մէգ գ'ըլխու գ'ալիք նախլ էրէ:

— Հա տօ աղէկ միտկըս բ'էրիք. նստի ըսիմ:

— Արտք ասկրի տարին էր. իշով քարվընօվ զախիթա (պա-  
րէն) տարիի էնք ասկրին. էն գ'իէն օր էգանք, իմ յընկէրներ  
Բուլանընցի էն. ուրանց տուն գ'ացին. ևս մինադ յօլ ու ոէվան  
(ճանապարհուել) էղա ի Մուշ. յիբգուն էր հասա Սբէ-Սիփանա  
տագ. էիէյի քէւցի. լուսնյակ թամամը էլում էր. աստղըներ լէ  
զը վէլգըդէն. հաղ մ' լէ տէսնամ օր քուրթ մը յառջ'հիս յէլտալ  
ու ջղարէ (սիկառ) մ' յուղեց. ևս լէ, գ'ու դինաս օր ջղարա չըմ

\*) Այս պատմութիւնը պատմեց ընկերս Տիգրան Դիմաքսեան՝ Փարիզ  
եղած ժամանակս և ևս գրի տախ. Խնքը Մուշէն կէս ժամ հեռու գտնուած  
կառնեն զիւղէն էր. Պօլսոյ կնդրոնական վարժարանի նախկին աշակերտ, կո-  
տորածին Փարիզ փախած. բարբառը իմստ հարազատ, պատմողը գիտական  
մեթոսին տեղեակ, ուստի պատմութիւնս կը ներկայացնէ իմստ ճշգրիտ զի-  
տական ուղղագրութիւն մը. Սակայն էջմիածին եղած ժամանակս բաւական գի-  
տակ Մշեցի անձէ մը իմացայ թէ կառնենցիք կը տարբերին քաղաքին արու-  
սանութենէն թ, գ, դ ևն ձայներու հնչման մէջ. Ասոր համար է թերեւս որ  
վարը քանի մը աեղ պ, կ, տ ևն ձայներուն դէմ ունինք թ, գ, դ ևն:

քանշի. լսի օր չըկա. քուրթ ըաշլեց զօր ընել ու ձւեռք թալլեց ջէրս օր ջղարա իշէ. ևս լէ ակցի մը սրդին զրգի, էրաի վլա դ'էղին իընգավ, ու հըմալ ճըլվացը հանեց օր սար ու ձւոր ձւէն ավեց, Հեղմ' լէ ինչ տէսնամ օր հինգ հօկի սիլալլիսօվ քրու աըգէն (քարի տակէն) գ'ուրս յէլան ու վրէս վկէցին. ել զիցա օր մէռնէլու յա արթէլու սընաթն է, Աստըձու զօրուտէնօվ ժանդ-սող խսնծալըմ կէր վրէս, զթեփս քշթէցի ու միջնին իընգա, մէդ էրգու գ'էղին շըսճէցի, հրմա զօղորտն ըսիմ, ևս լէ քնիմ տէզօվ յարալու էղա. հմա ախըրը ինչ էնիմ. մէդ մարտ հինգ մարտու ինչ կըռնու էնէ. վօր հասըլ (վերջապէս) զիս բ'ոնէցին, ձ'էռնէրս յէտեփս կապէցին, ու սար տարանու ել ինչ օր իմ վրէն էգափ, քու վրէն իիկա Ասսու. խէրն ու բ'արինս Հըրի լուց չար-չըրգէցին ու յըմսուց սօրա յուղէցին օր զիս սպանին Հըմա Աս-տըձուց էր, զընա մէռնէլուս վախտ շըր էգի. Զիս կանգըցին ուրընցնէ իրեք շեք (քայլ) հէսուն ու զիսանջըներ հանէցին ու ուրանց նստած տէղէն սըրըթմանի (շեշտակի) իմ ճըռնէրուն բաշլէցին զըրկիլ. ու ևս արանց զօրով մսիս միճէն խանջալ հա-նէլով ուրանց կիդէնք (< կուտայինք, իմա կուտայի): Են աօնը մէդ լէ զթուր քաշեց ու վրէս էկավ օր բգկ'լուխս կըդրէ. հրմա Աստըձուց էր, գ'իմացէն ըընի մ' հօկի քըրթէրէն քուացին. «Տօ, գ'ուր վծըն իք յօդ. ինչ կէնիք»: Քըրթէր լէ «Տօ, էդէք նէճիր է լընգի ձէսպըներու». ու մըր գ'ին էգան: յիրարու հետ խօսած վախտ մէկն գ'ըլուխս լուսնյակին դ'ասցուց ու քըրթէրէն հար-ցուց. «Ե՛ո՞ւո տու ֆլա՞» ի կուրմանջի (Տղայ, դու հայ ևս թէ քուրդ):

- Եղ ֆլա մէ (ես հայ եմ),
- Տօ ախպէր գ'ու հայ իսու,
- Հայ իմ խուրքանն,
- Տօ զիդի բ'որնէք ըտոնք ըգհայ (կամ արագ խօսած ժա-մանակ՝ սայ) գը չարչըրին:

Հրաման ալվեց յընկէրնէրուն ու ըզքըրթէր մէգիզ մէդիգ կարէցին, զթըլըլըներ տուն, ու ծէձէլով չարչըրկէլով ուրտնց գ'եղ տալան, միւղուոփն թասլիմ՝ էրինս յէտէկէն ընձի պատմէ-ցին օր ուրանց կօվեր կօրիր էն, վընդլաւէլու յէլաձ էն, ու ու-րանց ուսու էգաձ:

## 3. Պուլանրիմիկ \* )

Ճախցպան Աղէկ աղլապ (միջտ) իսուա կէնէր (պատմել), կըսէր յէս ճաղացն էնք, էն մէկ օր իսկի մարթ չը մնաց մօտսի. հարուէս (ամէն ոք) զաղուն թօղեց իմ ումուլօվ (յուսով), գնաց ուր տունս յանդան գահ էր (ուշ ատեն էր). մէնակ նըստուկ էնք, յէս տէսա դ'օլ ու զուռնի ձէն էկավ, դառնամ աչքիմ օր 10—20 կնիկ, հաքուկ-խփուկ պար բ'ռնած էն ու կը խաղան Յէս տէսա կնիկ մ'էկավ մըտ ընծի, լսեց. «Աղէկ, յօրին իս նստի, յէլի խախցի»: Զարէս կտրավ, էլլա բ'ռնի պար ու խախցա. աչքիմ աչքիմ տօ յա, իփա կնկա վրէն իմ քափօրքուր Ա-ի դալմէն է (զգեստ). յուշիկ մէ զշախուն հանէցի ջէրէս ու զղալմի մէկ փէշ կտրէցի. հըտ իմ կտրէլուն՝ կնկաիք աներկութ էղան։

Էն լուսուն գացի քավօրօչ տուն. ըսի ըշտէ իգա գ'իշեր հըմլա հըմլա բ'ռն մէ պատահրավ. մարթ չավտըցավ. ըսի «Ճաննըմ» յօրին չըք ավուրնա, բ'էրէք քքավօր բրօչ դալմէն սանք (ահսնանք). դալմէն օր բ'էրին՝ օղորդ օր մէկ փէշ կտրուկ էր. իմ մօտու կտոր լէ այնի (ճիշտ) էդ դալմի կտօրէն էր։

## 4. Ալաշկերտի \*\* )

Քախկի մի մէշ իրեք հատ քօսա կէղնին, էտոնց սօվօրուտեն լէ էն էր օր յըմնօր գ'իկէն, ճամպնէրու վրէն կը կայնէն օր գ'էղածի—մէղածի լրաստ յիկէր, խապէն, էտոնք մախսուս կիշրաբուց հէտու կը կայնէն՝ օր գ'էղածիր գ'ինէն թէ ջօկ ջօկ մարթիկ ին։

Ավուր մէկ գ'էղածի մի կօվ մի կիտա ուր տղին ու կըսա. — Լաօ, տար իտա կօվ քաղաք՝ ծախա. հըմա իրեք օսկուց պաշկաս չէղնի տաս. կընձի օր (ինչու որ) մեր կօվ համ խօրօս առ համ կաթնօվ։

Էտ տղէն էր, լուսուն շուտ առավ կօֆս ու գնաց. էտոնց իղարէն լէ զատի մած (մնացած) էր էտ կօվ իւէ մի գնաց, ըռաստ էկավ յառճի քօսին, օր քախքից դ'ուս կայնէր էր։

— Օղուր էղնի, գ'մը կէրտաս. հարծուց քօսէն։

\* ) Տես Աղդ. հանդ. Զ. էջ 12:

\*\*) Տես կմինեան Աղդ. ժողով. Բ. էջ 337.

— Սաղ էզնիս. կէրտամ քաղաք, ըսեց. իմ պատ ընծի ճամփիր ա օր իտա կով տանիմ ծախիմ:

Քուէն կըսա. — Տօ, թմալ կով. էտի հօրտիկ ա. հայ, մըսի (մի ըսեր) կով, խըլդ կը ծիծղան քու վրէն. թէ քզի միտք կածախէլու՝ յէսուռն խոսուց կիտամ:

— Ախպէր, գը՝ գէն գնա. չը գ' ինսմ գ' ու իս ծուռ, չէ յէս իմ ծուռ իմ վլէն կը ծիծղաս, ըսեց ու քէլեց.

— Հա, հա, ըսեց թօսէն. չորի գ' ու չը տանիս քաղաք, չավալընսաս թէ էտի հօրտիկ ա:

### 5. Ապարանի \*)

Ժամանակով մէկ թաքավոր կէղնի, անուն Սէնէքէրիմ. Սէնէքէրիմին էրկու աղա կէղնի, մէկի անուն Սանսասար, մէկին Ասլիմէլիք. Սէնէքէրիմ ինք կատաշա էր, աղէկնիր ասվածապաշտ:

Խօշուն էրեց ու գ' նաց կրուսաղէմո վրէն կորիվ:

Ցօթ տարի քամբքի բ'օլոր խօշուն չափընց նստավ:

Թանգուտեն ընկավ քամբքի մէշ. թաքավորն ուր վազիր դավրէշ խըլըղի էղան ու ընգան քամբքի մէջ. էրկու պառվուսատ էկան, տէսան օր իրարու հետ կորիվ կէնին. հարցուցին թէ — յօրի՞ կը կովիք:

Մէկ պտուավ վէրցուց թէ Դավրէշ քարա, թանգուտեն ընդեր ա էրկիր, հացներախ խըլըղսիր ա. ընձի տղէ մ' ունէնք (ունէի), բ'էրէցի մօրթինք կէրանք. մկա էնի ուր տղէն չը'էրա մօրթինք ուտինք:

Վէրցուց թաքավոր ուր վազիրին ըսեց. — Մէր թաքավորուտեն իսկի մէկ թաքավօրուտենի չէ:

— Ըրա, ըսեց, թնչ էնինք, վազիրի:

— Յէտ գ' առնանք, նստինք մեր թախտի վրէն,

Ու ակսէցին խէր ու խէրյաթ էնել ու պատարաք էնել. պատարաքն օր էրէցին պրծան, հրէշտակնիր սրով, թրօվ իշ'ան Սէնէքէրիմի ասքարի մէջ, ու ջարթէցին, ու սպանէցին ու կոտրէցին:

\*) Տես Գարեգին Սարկաւագի Սասմայ ծոեր, էջ 14—15.

## 6. Մանազկերտի \*)

Հառավիլ, հառավիլ, յէշ,  
 Հառավիլ, Մուսլո գոմէշ,  
 Զեռսի թալիս Աստծու փէշ  
 Մղի ցորեն տա փէշըշէ,  
 Մափինը տանք միր ոէսի ըէշ,  
 Զէզնի ծախին ըօզ գոմէշ:  
 Հէլէլ—մէլէլ շէլ կոտան,  
 Հոտղներ, քէշ զէդ զութան,  
 Օրթա հասնինք բրէտան,  
 Հա մանիմ քղի, Շէկօ, Կոտան,  
 Տղա Մանուկ քշա զէդ եղ,  
 Գութան բանի քանդի սէզ,  
 Յօրին էզնի զէզ զէզ,  
 Հա մէսնիմ Մանուկին ետ,  
 Քշա Լաւանդն ու Խնձօրօն,  
 Հանդա փոխդ բէլրից կարօն,  
 Մկա լծինք Շապաղն ու Խէրօն,  
 Օր դմաննա մզի ոէս Միրօն,  
 Տղէք, ձէն հանէք գութնէն,  
 Տաս տուն ա միր բնատէն,  
 Գութնի ակիր ճըռվըռան,  
 Ճըռվըռա, ձէնիդ խորբան.  
 Հան, Խաղօն, Զմօն էկան,  
 Բէրին մածնախառ թան,  
 Իդ հաղսի կարձկինք գութան.  
 Հա բառիւ մըն, հառավիլ,  
 Մատազ ձղի գմըշտան,  
 Կլսեն հօտղնիր էրթան,  
 Պաղպաղ ջրով աղէլ հօվցան,  
 Լվան, ղըլըռցուն, արծան,  
 Տավար էկալ քնուց լէլան,  
 Գութան լծին, խառզան ասան:

\*) Տես Էմին. Ազդ. Ժողով. Զ. էջ 139.

7. ԽՆՈՒԹԻ \*

Կեղնի չեղնի իրիկմ ու կնիկ մի, ըդրանց լէ կեղնի տղէ մի. էդ տղէն լէ խսկի բան չգինա. Նա կարդալ, նա սանաթ, էդ տղէն կը ծոր թաքավորի տղջկա վրէն, կըսէ ուր մամուն.

— Նանէ, գնա ընձի թաքավորի տղջիկ յուղէ,

— Տօ տղա, լաօ, քու պապ աղքատ, ավուր հացի կարօտ, մենք յիմալ էրթանք թաքավորի տղջիկ յուղինք. Հէ, զմղի կը մօրթին, դու լէ սանաթ մի չգինաս օր ըսիմ, հան տղէս սանաթ մի գինա.

— Զէ նանէ, իլահի օր պտի էրթաս յուղիս.

Մըրկուն օր տղի պապ առւն էկավ, տղի մամ ըսեց.—Հմլա բան կա. քու տղէն կըսէ գացէք թաքավորի տղջիկ յուղէք.

Պապ կըսէ.—Տղա լաօ, խեթատի թռուցթր իս:

— Զէ, կեաքէ, կըսէ, պտի էրթաս յուղիս.

Չեղնիր տղի վրէն, էրթաս տղի պապ թաքավորի մօտ, թաքավոր կըսէ.—Ընչլք համար իս էկի:

— Թաքավոր ապրած, քու տղջիկ պտի տաս իմ տղին:

— Իմ տղջիկ յիմալ տամ քու տղին. քու տղէն սանաթ գինամ:

— Զէ, վոլս (արաբ. Վալլահ), չգինա:

— Դնա, զքու տղէն բի տսնամ:

8. Սասունի \*\*)

Խորոտիկ, օսկի գնտիկ,

Քու զալջիկ խասս ինծիկ,

Բարձր Մարաթիկ սարեր,

Ամուր կուլէն իւր քարեր,

Խըսլէթ էնէր իւր եարեր,

Հընչի Թըր ըսինք զէտ բան,

Խնջնենք պաղչան ու սայրան,

Քաղինք դրինք խորլսթան,

Տարինք դրինք խորլսթան,

Եղաւ սև օձի նըման,

\* ) Տես Էմին. Ազգ. ժղվ. Դ. էջ 93.

\*\*) Տես Բիւրակն, 1900, էջ 121—122.

Խարեց զԱղամ ու զԵւան,  
 Հանեց դրախտէն անարժան:  
 Ելաւ ուըր Հըլպու սարուն,  
 Կուլէր զաշուն ու զգարուն:  
 Բարձր Մարաթկի խաչեր,  
 Շուրջ ու բոլոր կանաչ էր.  
 Աշխարհք երկիր կ'աղաչէր,  
 Խըսմէթ ըներ սև աչեր:  
 Շունշանորդի թօլոսով,  
 Քու բան թնչ էր մեր դռնով.  
 Կ'եղեմ ըսեմ մեծօրաց,  
 Խնջնին զարկուն խանջարով:  
 Զարկին խորունկ ու զարկին,  
 Սարէց ելաւ սև արուն:  
 Եարն էր գնաց ջուր մերուն,  
 Լցեց մէջ իւր կժերուն,  
 Թալեց ուըր իւր թևերուն,  
 Թափաւ ուըր իւր փօթերուն,  
 Լցուաւ մէջ իւր սօլերուն,  
 Շարի շամամ ծծերուն:  
 Երցու աղջիկ մեր դոկից.  
 Բուռ մը չամիչ կրկմից,  
 Պադ մը խարեց չտուեց:  
 Ես գացի Մշու դիմաց,  
 Տեսայ կ'առնէք թամէ հաց.  
 Անտէր շունէն մեացած  
 Բերան բացեց զիս խաճնէր.  
 Ընծի թնչ խածիլ պիտէր:  
 Ընծի գիրկ ծոցըը պիտէր:  
 Դիման Մշու գացեր իմ,  
 Լաշփէտ Մշէն բերեր իմ,  
 Զարկամ վրան թալեր իմ,  
 Նարի դռնէն ընցեր իմ,  
 Փէշտիմալ գօտէն փրցեր իմ,  
 Սև աչուըներ սրբեր իմ:

## 9. Խոյթի \*)

Ամպն էր երկինք հովլ անուշ,  
 Սիրականիս քունն անուշ,  
 Տարին տասներկու ամիս  
 Թօռմաւ խնծորն ի գօտիս.  
 Խնծորի կէս խածուկ էր,  
 Չորս քէօշէն արծթուկ էր.  
 Տանիմ խտամ ոսկերից,  
 Շինէ մատնիք ապրճան,  
 Տամ եարոջ  
 Իր քրոջ:  
 Ամպն էր երկինք հովլ անուշ  
 Եսր խորուաիկ, պաքն անուշ:  
 Տօ, տղայ, տղայ, քօլսուվ  
 Մինչ երբ ընցնիս մեր դրնով.  
 Զարկինք քեզ խանջար խորուն,  
 Ելի քու կարմիր արուն.  
 Ամպն էր երկինք և այն.  
 Աղջիկ քու անուն ինչ է.  
 Աղջիկ քու անուն Շուշան,  
 Ելիր երթանք Մուրբ Նշան  
 Օսկի մատնի քեզ նշան.  
 Հարիբ ուզես՝ հազար կիտամ.  
 Ամպն էր երկինք և այն.  
 Կէս գիշերուն գուրս ելայ.  
 Մատղաշ ամպիկ մ'էր ելէր,  
 Դանդաղ ձնիկ մ'էր թալեր,  
 Բօկիկ հետիկ մ'էր գացէ.  
 Առա գհետիկն ու գացի,  
 Գացի կայնա գըլխընուն,  
 Վարդեր վըռուկ էր երըսնուն,  
 Երկու ծծի մէջ նշան կէր,  
 Չոդայ թէ զնշան պաքէք,

\*) Տես Բիւրակն, 1898, էջ 739.

Գլորա զընտան ինկայ,  
Կանչի Սուրբ ու Սրբօքէք,  
Մէկիկ չեկաւ երեան,  
Սուրբ Սարգիսն էր Խորուսան:

Բ. ԲԱՀԵԾԻ ԵՆԹԱԲԱՐԱԱՈՒՎ.

1. Բաղէշի \*)

— Այ տղա, ես քե, դու ձի:

Աղջիկն ու տղէն սիրեցին իրուր Աղջկա աչք ճանբախն է օր ուր ախրէր իդա, չտէմսնա խավշիկ. իշկեց օր ախրէր զտտենց էկավ, ախջիկ յիմցուց խավշիկաւ Դողուն առաւ աղվըզու ջան, էլավ, դնաց, էլման մտավ ջաղջի քարի տակ: Աղջիկէ ախրէրն էկավ, զատ էփէցին, կէրան, քնան չուր ի լուս Ախրէր կու կէլլի, էլի դնաց նէջիր. աղվէր էլման էկաւ աղջիկէ մօտ. ուտեն, խմեն, ըէյֆ էրէցին ուրանց, Մէ ամիս, էրկու իրեք ընկավ մէջտիդ, աղրէր իշկեց օր քրոջ փոր օր զօր՝ օր զօր կուրի, օր պը զօր միզար կու բանձրնա:

— Թնրո, սասաց տղէն. էս տեղ մարդ չկա. էդ էլմալ բանա. կիշկիմ քո մէզար օր պը զօր կու բանձրնա. թէ մարդ ունիս, զաղտուտ կու պէհիս, բեր էս տեղ, աշկարաւ պսակիմ քու վէրէն. հալալ իրիկ կնիկ էղէք, իսան օր կա՝ մէզաց վորդի ա:

— Հավա՞ր, աղրէր, դու էղա խօսք յի՞նչ խօսք ա ձի ասէցիր. ես իմ խօր անվան մօտէն չեմ ամճնար օր դու ձի էդ խօսք կասիս. ես էդ բան էրժղն իմ:

— Հըպա, քնրո, էդ քո միզար յօրին կը բանձրնու:

— Տախտ կավիլի, նուան խատ մի դտա, թալէցի բէրանսի. էս տէղացէն փորս ուռաւ:

2. Արճէշի \*\*)

Ժամանակաց մէկին Հարճէշու մէջ Զիլանաձոր մէ մարդ մ'կիղի: էտ մարդ յէլավ առավ ուր բեռ, դնաց սարի միջու ջաղաջաղալու. հալա ջաղջի մօտ չը խասեր էր, ջաղջրպան դուս յէլավ, չուան եղնից պրծուց, բեռն խուրճու պէս թալեց ուր շալակ, տարավ ներս:

\*) Տես կմին. Աղդ. ժղվ. Դ. էջ 98.

\*\*) Տես կմին. Աղդ. ժղվ. Բ. էջ. 323.

եղ մարդ օր էդ բան տեսավ, շատ վախէցավ, ասեց.

— Վալա, էսիկ ինձ էլ կոպանա, բեռն էլ կուտա, եզն էլ խետ. ապա ինչ էնիմ, Աստված, օր էնպէս ա, ևս պտի փախիմ:

Զաղջպան բեռան բերանը քակից, ցօրեն լցեց օղունի մէջ, իրիշկեց տէսավ օր բեռան տէր չէկավ, յէլալ դուս, տէսավ օր էն մարդ կը փախի, բուաց.

— Տօ աղբէր, մի փախի, արի արի:

Էն մարդն էլ ասաց.—Տօ վալլա, ևս բո դուվաթ տէսա, քեզնէ վախէցա, գու քու Աստված, բեռն էլ քեզի, եզն էլ քեզի, ինձի բան մ' ասեր, ևս թօղեմ էրթամ:

### 3. Արծկէի Առնջլոյս գիւղի \*)

Դավրիշ ձուկ մ' կը բերա, կուտա պառվուն պախ:

Պառավին էլ իրեք խատ աղջիկ կիղի:

— Պառավ, կասա, առ զիմ ձուկ, ամանաթ պախա:

Պառավ կասա.—Խա, կը պախիմ, ամանաթ օր կա՛ դըյամաթ ա:

— Պառավ, ասաց, յան էրկու, յան իրեք օրէն կուգյամ:

— Շուտ արի, օր անզյան գյաս, կը նեխի:

Դավրիշ տուեց ձուկ մըտ պառավ պախ, գնաց:

Պառավ ասաց.—Վէրցէք ձուկ, պախէք, չէղի զայ էնէք:

Եդա աղջիկներն ա, վէրցին էդ ձուկ պախէցին:

Աղջիկներ իշկէցին օր մ' էրկու օր դավրիշ չէկավ:

Քշեց չանք ամիս մ' էդ դավրիշ չէկավ:

Պառվու ջոջ աղջիկն ա, վէրցուց ուր քուրվլսոց:

— Աղջի, յէլի ձուկ բեր, ուտենք, պաս-ցամաք մէռանք:

— Աղջի, էսի ամանաթ ա, ամանաթ օր կա՛ դըյամաթ ա:

— Էլի, բեր, ուտենք, էնի մօցիկ ա:

Ելան ձուկ բէրին, իրեռով էլ կէրան:

Պառավ խարար չէ աղջիկներ ձուկ կէրած էն:

— Մարէ, քու աղջիկ դարվիշի ձուկ կէրավ, ասաց պտի

աղջիկ:

— Աղջի, ասաց, դու յօրին կէրար, մենք ինչ ջուղար պտի

տանք:

\*) Տես Էմին. աղդ. ժողով. Դ. էջ 202.

## 4. ԽԸՆԹԻ ՏԱՓԱՎԱՆՔ ԳԻՒՂԻ \*)

Թաքյավոր մ' կեղի, խետ մէկ լալէ մ'. գէլին կէրթան կը պատօսեն. էղա թաքյավոր լէ ըսկի ավլադ ու թավլադ (որդիք) չունէր, կէրթան մէկ դավլէշի մ' ըռաստ կիւզյան. Դավլէշ կասա.

— Թաքյավոր ապրած. ես գիտեմ դու ինչի շուռ կիւզյաս. տղէ մ' ապօվ շուռ կիւզյաս. արի քե մի ինձոր կուտամ, կէս դու կեր, կէս սուլթան թ՛ուտա. Աստված քի էրկու տղա կուտա. մէկ տղէն լէ խավլ էրա օր տաս ձի:

Թաքյավոր խավլ էրաց, էրավ գնաց ուր տուն. ինչ որ կէս ինք կէրավ, կէսն էտուր Սուլթանին: Ին ամիս, ին դան, ին դապրամ մնաց, թաքյավորի կնիկ պարկյավ, էրեր ջուխթ մ' տղա: Տղէք ջօջցան, էղան տաս տարէկան: Աւուր մէկ դավլէշն էկավ, տէսավ օր էրկու տղէն հոլ կը խաղին. ասաց.

— Կա ու չկա, էսոնք իմ խնձորի տղէկներն են:

Կանչից զէն էրկու տղէն. պստիկն չէկավ. ջոջն էրեր, ասաց.

— Արի, էրթանք, քյո խօր տուն տներ ձի շանց:

Տղէն ընդյավ առջէվ, տարավ, ասաց.—Էսա իմ խօր տուն աւ Դավլէշ մտավ ինե, տղի խօր տուն սալամլըղ կտպէցին առէչ, ասաց.—Թաքյավոր ապրած կէնա. դու քյո խօսաց տէրն ես, Ասաց.—Եսա, ես իմ խօսաց տէրն եմ: Բէրկից զէրկու տղէն կայնէցուց դարվէշի առէջ, ասաց.—Վօր մէկ կը վէրուս, վէրցու:

## 5. Նոր-Բայազէտի գիւղերէն \*)

Երանոս գիւղի

(Գաղթած Ալաշկերտի Խաստուր գիւղէն)

Արի էթանք մեր արտ ջ'րինք. Խաչօ, գ'նա ջ'ուր բ'ի, արտ ջ'ըրինք, արտն ըռթընաւ: Էթանք չայիր, տէսնանք քաղէլու չէ: Գ'ացինք տէսանք քաղէլու չէր: Անձրեվ գ'ա, թըլս էրկընցու չայիր, էն վախտ կը քաղինք: Լած, դ'մւ իս գ'ացէր իս կէրցուցէ չայիր: Հա, յէս իմ գ'ացէր իմ կէրցուցէ: Օխչար քում, չայիր

\*) Տես էմին. ազգ. ժողով. Բ. էջ 376.

\*) Նոր Բայազէտի գիւղերէն մէջ ըերուած նմոյշները զրի առած եմ անձամբ՝ 1907 թուի ամառնային ճամբորդութեանս ժամանակ:

քում. տհւրի, տանիմ մէկ լէ կէրցում. Օր դու չկէրցուս, ծվ կէրցու. Հերու շատ անձրեվ էկավ, արտերն շատ էրկընցան, դռն լէ չբ'ընից, հաց լէ չէղավ, շախտէն տարավ:

\* \* \*

Նիկօլա թաքավոր, ճավճավաց յէրանալ առավ էլլըկ էկավ դյօքշէն, հազար ութը հարիր քսանը ութ թմբին. մզի բ'էրեց էստեղ. Ալաշէրտու Խաստութու բ'էրեց. իդա գ'եղ լէ արվից մզի. օխտ տարի թարինութին տըլից, ձ'զի ասիմ օխտ տարով յէտ կապեց մզի խարջ ու խարաջ, Տալիզա մօվրօվ կար. էկավ էլլըր պահից. էտ խարջ կապեց մզիկ, յավալ կապեց մէ մանէթ, էրկու էրեց, իրեք, էտեվ չորս, էտեվ հինգ, էլավ չանքի հիմի տան գ'լուս տարէկան տըմնըչորս մանէթ վացցուն կապէկ. էս սսրաթէս մենք արքունական խարջ կիտանք, Դւառնանք մէշէք. մէշէքն էրից պօշի (ռուս. մաքս), առավ միննէ (կամ նաև մզնէկ ի մէնջ) առարին հիցցուն. հիմի դ'արձավ փէտին, էրից մի մանէթ. ծօվէրէն լէ պօշի կառնէ հիմի մզնէ:

### Աղամիսան

- Քղի օր հօքի կէր՝ մկա դ'ու շուտ էր մէռէ:
- Օր քօ հօքի էզնի՝ ընչի՞ մզի կը չարչըրիս էդ դղար. մզի ջ'ուր չս իտա, միր արտեր ջ'րինք:
- Մէսնիմ Ասծու դիմսին, օր ախպէր լավ ըլնէր՝ մէկ լէ ուրին կըստէղծէր. մկա դ'ու քու ախպօր քանդող իս:
- Դ'ու վիս մարթ իս. քօ հօրօխք'ըրտիք զրկիր իս, կօդորդեր իս. կայներ իս կօրշնըլիս՝ գ'էղօվ էլ խարով չինք:
- Օր դ'ու լավ էզնէր քու ախպօրտոց հետ՝ քու բ'էրան կերյարա չէր ընդէ:
- Իմ չընգեր ա, քօն կ'ընդնի:
- Իսա գեղ, ինա գեղ, իմէն լէ ընձնէ հող կէնին. քի պէս դ'էվ մարթ հող չէնա:

### Զորագիլ

Ցէրկէն օր էկանք առաջ քառսունուչորս տուն էնք. հիմի դաֆիթին հարուր քսանը ութ տուն ինք. էտ հօղով չինք գյառնա կառավօրվինք. էզէր ինք մկա էրկու հարուր իծծուն

տուն. ապրուստ մի չէղնի. խարջ շատըցե, խարաջ լէ շատըցե. Թաքավոր լէ ծով խներ ա ձ՛էռնէ մզի. մզի փայ չկա. հարուր սէլ խոտ լէ կը կէրցու ձ՛ուկ առնող մուշտարի. բիրադի (բոլոր) Ցէրէվանու, Քյավառա կիգ'ան, յօթն ավուր ճամբախ կիգ'ան, խոտ կը կէրցուն, էն հօղի խարջ լէ մենք կիտանք, մացեր ինք նէսիր. Մէկ մէկ մարթ լէ թուրքիր կը գ'օղնան տանին սպանին, Մկօրսի սպանին մէ մարթ, էլ մի հարցու, Թաքավոր զմմէն լէ բրթէրուն, հայէրուն փարա տըվեր է, մզի չի իտաւ. Հէրու անուն մեր գեղ հաց չէ էկե. տեղ սար է. մրսեր, ցուրտ տարեր է. ժանդ լէ զարկեր է. սկի պտուղ չինք տէսեր ի, չինք ստացեր ի:

### Ծակրար

Մզի ծավճակ յէրանալը բէրց էս գեղը. օխտը տարի խարջը չառավ. յէտօ դ'արձ'ավ առավ տարին մէ մանէթ, էրկու մանէթ, իրեք, չորս, խինդ մանէթ. մ'կա լէ կառնի 14 մանէթ տնական. Ծօվէրէն մզի զրկիր ի. ջ'ալջ'ընէրէն լէ կառնի փող, էրկու անգ'ամ, համ զլլլին, համ լրախօդ. էլման մէշէնէրէն մզի զրկիր ի. մէկ փէտ մզի վրա էրբր ի խինդ մանէթ. խաց լէ չէկավ. քամին քաշեց. հմմի չինք կտռնա մըր աղէկներ պահինք. անձրել չի գ'ա. չօրութեն տվիր ի մը վրէն, Արազա ափնէրու թուրքեր էկած ին մը չայիրներ, մըր արաեր կէրցուցած ին. մզի նէղութեն կիտան. կիգ'ան մզի վրա, մըր չայիր կը կէրցուն, մզի զիվլօվ կը զանին:

### Գեօլ

Ահմէդ աղի գ'եղ մեր քյաֆշնի կից, Աթաշ՝ էլման քուրթի գ'եղ ա. մեր սար կը կէրցուն, մեր մալ կը գ'օղնան տանին հռւ կը վախէնանք. թվանք չունինք օր էրթանք կոփկ էնինք, զլնդոնց սպանինք, հռւ հռւ. Թուրքն օխտ ավուր ճամբախ կիգ'ա մեր մալի արօտ կը կէրցու. մեր պատղական մոլլը՝ օր Ալաշէրտու էկէր ինք, մեր ձ՛էռնէն զլած ա. մկա մեր մալ կը փիտնա. մեր մալի խաթեր գ'ացեր ինք, առեր ինք. յօրէն հինդ կոփկ կէնինք. չընք իշխընա մօտէնանք. Թվանք օր էղնի՝ մենք ընդոնց սկի չընք հաշվի մարթ. հմա օր չկա... կը վախէնանք կը փախնինք. Տարէկան մզնէ տասը մալ զլին տանին. քսան հատ լէ օչխար

կը տանիքն: Հաց օր չունինք. ճժեր լէ անօթնէ օր մէկ կը մէռնին. լայլսջ ինք, Մեր ծովլ լէ մեր ձւշոնէն առած ա. մզի լէ փարա չկա օր գ'անգատ էնինք, Գրանգատ լէ էրեր ինք, չըն հասու (ոչ հասուցանեն): յէրէվլոնցին կիգ'ա մեր արտեր կը կէրցու. օր էրթանը ընդո՞ց տավրին լէ մօտէնանք՝ մզի կը զարկին կսպանին. ծովը մերն ա կըսին. էրկու վէլստ տեղ ծովուրէրնէն չուր էլնի վեր՝ մզի կը հասնի:

### Ն. Աղեաման

Յէս իդա տէղաց ախջ'իկն իմ. իդա տէղաց լէ հարսն իմ. իդա տեղ լէ կարբըկեր իմ. իմ անուն լէ Սանամ. օր էղեր իմ՝ Զաշանա տարվա ճիժն իմ. մկա լէ ծէրացեր իմ. էլ մկա չմ կառնա բ'անի գ'օրծի էղնի. մարթ պահ օր ընծի պահաս. էլ իմալ ապրիմ օր ինձ ապրուստ չէղնի՝ չուր օրիկն ի՛ մահուն: Մեր լէզուն էդմալ ա: Իմ մարթ վըր ընծի տըսնըհինդ տարի կէղնի օր մեծ ա: Դէ, յէս ինչ գ'ինամ օր գ'ալու ժամանակն չուրի Զաշանա կոփկ' ինչիլար կը քաշա. չմ գ'ինա: Իմալ օր ոսուն էկն Ալաշկերտ, հօնգուց օր բ'արձ'ած էկած իդա տեղ, յէս ինչ գ'ինամ ինչ խղար ժամանակ կը քաշա օր Զաշանա կոփկ' էղնի. մըտ (մօտ) ընծի յատնի չէ: Խօ իմ գ'լօխ լէ չմ կապի էղա: թէլքի լուսուն լէ մէռա: Թըխ իմ անուն լէ մնա ախշըրքի էրես, թէ լավ թէ վատ իմ անուն լէ թըխ մնա մըչ ախշըրքին:

\* \* \*

- Դ'նը կէրթաս:
- կէրթամ յարա:
- էն մարթ էն տղին կը խանչա. յօրի կը խանչա. ինչ կըսա՝ ընծի թըխ ասա. էստէղն յէս կը լսիմ:

### Ներքին Կարանլուլ

(Գաղթած նահէնի Մանկասար գիւղէն)

- Օ'նօ, յնւստ գ'ուգ'աս, դ'նը կէրթաս:
- Տնէն կիգ'ամ:
- Օ'նօ, գ'ու կյտոնամ մեր խին խօսքէրօվ ասիս. թօխ էս պարօն գ'րի:

- Գոյէս խալիվօրցեր իմ. էլ չեմ կյտոնա բ'ան ասեմ:  
 — Ընչեմ չես կյտոնա. հալա դ'ու շատ կապրիս  
 — Խօսքըս չընցնի. խարսի կուշտ խօսքըս չընցի. տղի  
 կուշտ չընցի. ժամանակս անց կէցեր ա. դո խօսքս օր տուն  
 չընցավ՝ գ'էղի մէջ էլ սկի չընցի. Մէ վախտ օր կէլնինք տա-  
 նիս կը բուինք տողն, արի գ'տա», մէկի տեղ սաղ գ'եղ ժօղնըվին  
 կը գ'ինու Մկա իմ տղին էլ կանչեմ, կ'ասեմ մէ թաս ջուր տու,  
 էլ չի ուղա գ'ալ մըտ ընձիւ

### Ալմալ աղալու

(Դաղթած Մանկասարի մօտիկ Քոփդուն գիւղէն)

Մենք Քոփդունա էկեր էնք էստեղ. նէզութէնի խամար էնք  
 էկե. դո էստեղ շէնլըք էնք շիքի: Մենք էկանք՝ Ավդալ աղան էր  
 էս գ'էղացի. քուրթ էր ինք. էնի քօչեց գ'նաց. մենք իկանք  
 նստանք էստեղ, առու խանէցինք: Իմալ օր Մանկասարցու լէ-  
 զուն ա, էղմալ էլ դո մեր լէզուն ա: Մենք ու Մանկասարցիք  
 խնութ գ'ըրկից էնք: Գոյ ինոնք էմալ օր էնդիդ ին նստած, մենք  
 էլ էնդանց կշաի խետ էստեղն էնք նստած:

### Ալիկըլին

Մեր գ'էղացիք գ'նացինք նաշալնիկի մօտ, ասաց. գիվտն  
 կուզեմ: Էլավ էկալ թալեց ճպօտի տակ, էտոր լավ ջ'արդ'ից. խոնջան  
 կըտրավ. օր կտրավ՝ լսելքը գ'նաց. քթէն ինչպէղի ոլէս  
 արուն պլիծավ, լէզեց. տէսանք օր լսելքը գ'ացեր ա, խօղաթը-  
 թախ ուր առանք գ'ացինք յախր'ուր. էդ յախր'ըի գ'էմ ջ'ուր թա-  
 լինք վրէն. ջ'ուր գ'նաց գ'նաց, աչքեր ք'ացեց, սել սիվտակը  
 գ'էղնավ, նոր վէրցինք գ'րէցինք ձ'յանընէրու վրէն, առանք  
 էկանք գո մեր տուն: Տէր Մարգարն օրէնքեց, մնաց յօթն օր՝  
 ութն օր, գ'էրընդին գ'ըրեց վըր թէվին, գ'նաց թիար (քաղե-  
 լու). խզլարմամասի քաղեց, էրկու օր քաշեց, մըչ թիարին մէ-  
 ռավ: Մկա քէզնէ ու ձ'էզնէ կը խարցում. սուչ վիր կէղի:

\* \* \*

- է՛, գ'տս արի, գ'որ կէթաս. կայնէ յէս էլ գ'ամ:  
 — Վռազցեր իմ. յէս գո բ'ան ունիմ, կը վազիմ կէթամ.  
 էն տղէներ գ'նացին. անգած չեն էնէ. էտոնց պիտի խասնիմ,  
 գ'ինամա:

### Գոլախաշ

(Գաղթած մեծ մասամբ Զիրոյի գիւղէն և Խամռւրէն)

— Մէլքոն, ինչն բ'անէրուց զրուցա, վարժապետ թօղ գ'րաւ  
— Տօ չմ գ'ինա ինչ պտտմեմ. մեր պապեր էկած ին էս-  
տեղ. թուրք էր նստուկ. թուրքէրուն խանչցին տարան Մազրի  
մահալ, մենք մացինք էստեղ:

— Կմւստ գ'աս:

— Տնէն:

— Էդ օղլուշաղի խետ ինչ կը զրուցիր:

— Սկի. կասի զի մէ փարչ Թօլաղուանա բ'էրած Մարգ'արի  
տուն, մկա կուզեմ՝ չի իտան. կասեմ յօրի՞ չս իտա. կասեն ձ'չզի  
պէտք ա, մէզի էլ պէտք ա: Դէ, էստոք գ'րա. էսքտն թօ՞լ ա:  
Կուզես ուրիշ բ'ան էլ ասեմ: Մեր կանամփ իյամող (անջուր) ա.  
Չուր կուզեմ, չն ի տա. Խաչօի մօտէն գ'նացի ուզէցի՝ չտվեց,  
քփրէց, ասաց չմ ի տա. յօրի՞ էս էկե վըր իմ ջ'րին:

### Ներքին Գիւզալդարա

(Գաղթած Նահէնէն, Գուլասորէն, Ուլիքենդէն, Դումլուպուճաղէն և  
Լաթարիէն)

— Տղա, դ'մը կէրթաս. դ'նա զանչա խնամի Ավոյին դ'աւ:

— Բ'արիրիկուն, խէր ա. ընչի՞ էս դանչէ, ինսամի:

— Էրթանք մեր տղին ախջ'իկ ուզենք:

— Ասված աջօղա:

էլան գ'նացին հարէվանի տուն:

— Բ'արի յիրիկուն, բ'արօվ էկաք. նստէք. խէր ա էս  
վախտ ձ'հր գ'ալ:

— Խէր ա, փառք Աստուծու. դ'ու ընձնից խարցու. էկիր  
էնք բ'արէկամութեն կը խնդ'րենք. ախջ'իկդ տու մեր տղին  
թէզնէ լավ մարդ: չենք կառնա զ'ըտնի:

— Դէ վօր էդմալ ա, ձ'հոգ բ'ե պաչիմ:

— Տղա, բուտովկէք գ'րէք, քէփ անենք:

### Վերին Գիւզալդարա

(Գաղթած Իրիցու գիւղէն, Վանքի գիւղէն, Քոռունէն, Մուսունէն և Արծափէն)

Փօղվեր ինք, ըսէցինք. արէք էրթանք զօզան. կէս մ'ըսին  
չենք իդ'ա, կէս մ'ըսին կիգ'անք. յէս լէ ինադ էրէցի, ըսի կէր-

թամ. Մկա կըսեմ թէ չէրթամ. մեր կընկըտիք լէ խայիլ չեն. կըսին մենք չկրնանք էրթանք, չընք էրթա սար բէր. չընք կառնա, հէռուն ա ճամբալս, օխչար կթինք ու բ'էրինք հա էդա տեղ: Մկա կըսեն. բ'արձենք մեր տներ՝ էրթանք մեր զօղանատեղ. էն վախտ մզիկ ըռահաթ էկդնի. մէ ամիս էրկու կը մնանք էնդիխ, էրկու ամսով յէտո կիջնենք կիդանք մեր գ'եղ:

### Զաղալու

(Դաղթած Մշոյ Օնճալու գիւղէն)

Եէս ըսէցի. տէրաէր, արի էրթանք սար, քօլիկըմ ծածկա, մտնինք մէչ, վ'սր տեղ էրթանք. խէրու գ'ացինք Նէրքի-Խարան-լուղի սար. էս տարի գ'ար էրթանք. Տէրտէրն ապաց. արի, ըս տարի լէ էրթանք Վէրի-Գօղալդարա. մէզի կըսեն էնտեղ խօվ ա. էն տէղաց մարթ լավ ա, աղէկ ա. մէր յէրկրի մարթ ա. էնդոք լէ մէր յէրկրէն էն էկի, ինչքան չէզի մէր պատիվ կը պախմն, մէզի լավ աչքօվ կիշկին, Խոս լէ ատնօվ ա. կըսէն յէղ լէ շատ էկդնի. Մկա տէրտէր ընձի բ'էրեր ա էստեղ, ինք լէ թօրկն գ'ացի:

**ԾԱՆՈԹ.** Նոր Թայաղիդի մնացեալ գիւղերէն Վերին և Ներդին Քեօլաղան, ն. Ալուչալու և Կետակրուլաղ կը պատկանին նոյնպէս Մշոյ ճիւղին. Քեօլաղուն զաղթած է նահէնչն, Օնճալուէն և Կրագոմէն, Ալուչալու գաղթած է Պայաղիտի Չախըր-Պէկ գիւղէն, Վանէն և Մակուէն, իսկ Գետակրուլաղիք Լաթարէն, Մուշէն և Խլաթէն, Երեքն ալ ունին իս փոխանակ հ ձայնին, լէ փի. ալ շաղկապին: Գործածական է ներկայի կիգ'ամ, կիգ'աս, կիգ'ան, կիտամ ևն ձեր. էական բային եղ. գ. դ. դէմքն է ա. տռաջին լծորդութիւնը կը վերջաւորի իլ (ինչ. կը իսմին են). բացառական հոլովը կառնէ էն մասնիկը, բայց ից ձեն ալ գործածական է: Թիւսկիւլի գիւղը՝ որ գաղթած է Արձշշի Գանձակ, Զիրաքլու և Մշոյ Հատկոն, Լէզ, Մալաքանդ գիւղերէն՝ միւսներէն բաւական կը տարբերի անով որ Զուղայեցոց նման էականը ա ձայնաւորով կը բանեցնեն, ինչ. բ'էրեր ա, գ'ացած ան, արթանք երթանք. անիչ զատ ունի հ-ի տեղ իս, իսկ բացառականի մէջ էն և ից ձենքը: Մնացեալ կէաերուն մէջ նոյն են Մշեցոց վերջին ճիւղին ճետ:

ամէ յիշուայ և պատճենը ուն պահելու Այս նույն պահ պահը  
առաջ գցնց ունի ուստի առաջ պատճենը պահելու գումար ունի  
ընթաց ուրեմն ու պահելու ու բարեկարգ պահուածու ու մասնէ ունի  
բարեկարգ ու առաջ պահը ունի պահուածու ու մասնէ ունի  
առաջ պահուածու ու առաջ ուրեմն ու պահուածու ու առաջ պահը ունի

### Յ. ՎԱՆԱՑ ԲԱՐԲԱՐԻ

Վանայ բարբառը կը բռնէ Վանայ ծովին ամբողջ արևելիան  
երեսը. իր կեդրոնն է Վանայ մեծ քաղաքը՝ շրջակայ բազմաթիւ  
հայ գիւղերով. կը տարածուի հիւսիսէն մինչև Տիատին. Պայա-  
զիտի արևմտիան կողմը, հարաւէն Մոկո, Ողմի, Շատախ և  
Աղբակ կամ Պաշգալէ, տրեւելքէն մինչև Պարսկաստանի սահմանը,  
իսկ արևմուտքէն կը քերէ Մշոյ բարբառին սահմանները. Ըստ  
այսմ Վանայ բարբառը (յատկաղէս Մոկաց հնդաբարբառը) հայ  
լեզուին հարաւային սահմանագիծն է, որմէ յիտոյ քրդախօս ու  
արաբախօս հայերն են: Վեցշընթեր սուս-տաճկական պատելաղ-  
մին ժամանակ՝ Տիատինի հայոցմէ ստուար խումբ մը գտղթեց  
Կովկաս, ուր Սևանի ծովին հարաւային-արևելիան ափերուն մօտ  
շինեցին Բասարգեչար գիւղը, հիմակ նոյն շրջանին մէջ մեծ և  
հարուստ աւտն մը՝ որ գրեթէ քաղաքի կերպարանք աւեր է:

Վանայ բարբառին ձայնական գրութիւնը կը պարունակէ  
46 ձայն, որոնք կը բաժնուին հետեւեալ ձեռվ.

Ձայնաւորներ (12) ա, ո, ե, ը, հ, օ, ո, էօ, էծ, ու, իւ.

Բազմաձայններ (34). բ, պ, փ, գ, կ, թ, զ, կշ, թյ, դ, տ,  
թ, ծ, ծ, ց, ջ, ն, չ, թ, թ, ո, լ, մ, ն, վ, ֆ, զ, ժ, ս, շ, ղ, իւ,  
հ, հյ.

Ձայնաւորներուն մէջ նկատելի են ե, ո, իծ. առցմէ առա-  
ջին երկուքը նոյն են Մշեցոց կամ Կարնոյ գիւղացոց եւ և ո ձայ-  
ներուն հետ, բայց ասոնց չափ ծանր ու զանդաղչին, այլ աւելի ա-  
րագ կտրտասանուին. էծ կարտասանուի մօտաւորապէս էօը (օթ)  
խումբին նման, բայց աւելի արագ և կընայ երկրաբառ ալ հա-  
մարուիլ:

Ձայնական փոփոխութեանց մէջ ամէնէն նշանակելի պարա-  
գաներն են:

Հայ. ա > Վն. ա. (այս ձայնաւորը Վանոյ բարբառին մէջ՝ յատկապէս շեշտի տակ՝ կ'արտասանուի գոյց, գրեթէ անգլ. all բառին և ձայնաւորին պէս). շատ տեղ կը փոխուի ու, բայց առ սոր համար հաստատուն կանոն մը չկայ. ստոյգ է միայն որ վ ձայնէն յետոյ միշտ կը փոխուի ու, օր. վոլխ՝ վախ, լվոլ, վլոլ՝ լուանալ, ծովլոր՝ ձաւար, վողել՝ վազել, վլող՝ վազը, վլոր՝ կյուո՛ վարագոյք, վորտոպետ՝ վարդապետ, վորոցք՝ վարձք ևն, մինչև իսկ Վոլն՝ վան քաղաքին անունը Խիստ սակաւաթիւ դէպքերու մէջ ա ձայնաւորը կը դառնայ նաև է, ե, յէ, ի, էօ, իւ, օ և. ասոնց հպատակող բառերը մէկ կամ մի քանի հատ են և բացառիկ ձայնական կանոններու արգիւնք:

Ե ձայնաւորը Վանայ բարբառին մէջ միավանկ բառերու սկիզբը կը դառնայ յե՛, բողմավանկ բառերու սկիզբը կրնայ դառնալ թէ յե և թէ է. ինչ յետուն՝ երեսուն, էրկաթ՝ երկաթ, կրկնակ և ունեցող բառերէն ոմանք կը պահանջենի. ինչ իրեց՝ երեք, իփել՝ եփել, իրես՝ երես, իրիկոն՝ երեկոյ, Վերջավանկի և ձայնաւորը կ'ըլլայ ե. ինչ. ինգյեր՝ ընկեր, ևն, Միջաձայն և կը դառնայ է կամ ե. ինչ, պէրան՝ բերան, կյետին՝ գետին. Վերջին ձայնավորութիւնը յատկապէս Մշոյ բարբառին հակառակ է, ուր ե կամ ո ձայները ըստ Մսերեանի միմիայն վերջավանկին մէջ կրնան գոյութիւն ունենալու

Լ ամէն դիրքով կ'ըլլայ է. միայն խիժ՝ խէժ և կիրակի՝ կիւրակէ բառերուն մէջ կը դառնայ ի:

Ի ձայնաւորը սովորաբար կը պահուի, բայց բանի մը բառերու մէջ կ'ըլլայ է, ինչպէս և ե, իւ. օր, ին՝ ինն, իսուն՝ յիսուն, զյօղվէնքը՝ անկողին, ծեռու՝ ծերտ, կըշեռք՝ կըեռ, իրիւշ՝ ուրիշ ևն:

Ո ձայնաւորը միավանկ բառերու սկիզբը կ'ըլլայ վոյ, բազմավանկ բառերու սկիզբը միծ մասամբ վոյ, բանի մը տեղ ալ օ. ինչ. վոխ՝ ոխ, վրլ՝ ով, վոոց՝ որձ, վոսկի՝ ոսկի, վոռպէօվէրի՝ որբեայրի, օղօղել՝ ողողել, օղօրմել՝ ողորմիլ, Մէյմէկ օրինակ այ ունինք ու, էօ ձայնավորութեանց համար, ուսկոռ՝ ոսկը, Էօլէօրել՝ ոլորել: Բառամէջի ո ձայնաւորը մեծագոյն մասամբ կ'ըլլայ ո թէ վերջին և թէ նախաւոր վանկերուն մէջ. բայց բաւական օրինակներ կան նաև օ, էօ, էօ, ու ձայնավորութեանց համար. էօ ձեւ գոյութիւն ունի միայն վերջավանկի մէջ. Օր. իսա-

լիվոր՝ ալեսը, իսրմոր՝ խմոր, խող՝ հող, ցորէն՝ ցորեան, փուհինդ՝ փոխինդ, պէծզ՝ բող, կյէծոծ՝ գործ, կյէծոտ՝ գորտ, ժօղվել՝ ժողովել, ջօխկնալ՝ լոգանալ, խօվիվ՝ հովիւ, ահյլէօր՝ արլոր, գյէօմէշ՝ գոմէշ, տուրոն՝ տորոն են:

Ու ձայնաւորը բաղաձայնէ առաջ՝ բառին սկիզբը կը դառնայ ու, բառին մէջ և վերջը ու, իւ իսկ ձայնաւորէ առաջ միշտ վ. օր. ուղտ՝ ուղտ, ցուղտ՝ ցուրտ, պիւթյ՝ բութ, կյորիմն՝ գարուն, տիւն դու, թիւթ՝ թութ, լէզին՝ լեզու, լիւ լու, լըվու կամ վըլու՝ լուալ են:

Երկրաբառներուն մէջ կը նկատենք հետեւալ ձայնափոխութիւնները:

Այ՝ բաղաձայնի քով կը դառնայ է, բայց երբ յաջորդ վանկին մէջ ի ձայնաւորը գտնուի՝ այ երկբարբառն ալ ի կը դառնայ. ձայնաւորէ առաջ այ կը մնայ այ. իսկ բառավերջին կ'ըլլայ ա, որ հոլովման ժամանակ կը չնշօւի. Օր, իսկը՝ հայր, փէլք՝ փայլքէլել՝ քայլել, լէն՝ լայն, իկյի՝ այգի, իրիկ՝ այր, էրիկ, իրիցնէլ՝ այրել, իսայլիկ՝ հայելի, կըլայելկ՝ կլայեկ, կասկարա՝ կասկարայ են:

Իւ՝ ձայնաւորէ առաջ և բառավերջին կըլլայ իվ. օր. իսիվանդ՝ հիւանդ, խօվիվ՝ հովիւ: Բաղաձայնէ առաջ իւ, ու, բանի մը տեղ ալ ի, ե, օ, ինչ. ովիւթ՝ ավեր, տիսպիւր՝ աղբիւր, ուր՝ իւր, իսիրուն՝ հերին, խուս՝ հիւսն, նօղ՝ ճիւղ, կյեղ՝ գիւղ, օղիս՝ աղիւս են:

Ոյ՝ կը դառնայ ո, էծ, ու, երբեմն ալ օ, վի, վո (վերջիններուն համար մէյ մէկ օրինակ միայն կայ). ինչ. կապոտ՝ կապոյտ, նկոթ՝ ճկոյթ, պէծն՝ բոյն, սովէծոտ՝ առւոյտ, կյէծն՝ գոյն, լէծոտ՝ լոյս, պատրությ՝ պատրոյդ, վորուկյոտ՝ վարագոյր, խանգյօնց՝ հանգոյց, վիր՝ ոյր, որու, վոժ՝ ոյժ:

Բաղաձայններուն փոփոխութեան մէջ վանայ բարբառը նոյն է Ղարաբաղի բարբառին հետ. հոս ալ հին հայերէնի թրթռուն ձայները դարձած են խուլ, խուլերը կը մնան խուլ, թաւերը թաւ. ոնզականներէն յետոյ եկող թրթռուն և խուլ ձայները կ'ըլլան թըըթռուն. ը ձայնէն յետոյ թրթռուն բաղաձայնները կը վերածուին թաւի. Ասոցմէ զատ Վանայ բարբառը հ ձայնը կը վերածէ իւ. ը բաղաձայնը ծ, ծ, ց, ծ, չ, տ, թ, վ բաղաձայններուն քով կ'ըլլայ ո. ը բաղաձայնը յաջորդական ուրիշ բաղաձայնի քով կը վերածուի հյ. Ասոնց օրինակները վերը մէջ բերուածներէն տեսնուեցան:

Թրթոռուն շնչաւոր բաղաձայնները, ինչպէս գիտենք, Վանայ բարբառին մէջ գոյութիւն չունին:

Վանայ բարբառին հոլովումը Ումի ճիւղին նման է. բացառականը կը շինուի ից մասնիկով, հայցականը նման է տրականին՝ եթէ առարկան շնչաւոր է, իսկ նման է ուղղականին՝ եթէ առարկան անշունչ է: Ներգոյականը կը պակսի, Յոգնակին երեք տարբեր ձևեր ունի. միավանկ բառերը կ'ասնեն եր մասնիկը, բաղաձայնով վերջացող բազմավանկ բառերը կառնեն ներ մասնիկը, իսկ ձայնաւորով կամ ն ձայնով վերջացող բազմավանկ բառերը կ'առնեն հյտեր մասնիկը, որ ըստ ձայնական օրէնքներու: Կը ծագի նախաւոր քտեր ձևեն: Օր. խաց—խացեր (հացեր), անեղ—անըղներ (աղեղունք), կյինի—կյինիյնտեր (գինիներ), մառան—մառանյտեր (մառաններ) են:

Յոգնակին հոլովները հետեւեալ ձևով կը կազմուին.

Ո.	խացեր	անըղներ	կյինիյնտեր
Ս.Տ.Բ.	խացեր-աց	անըղներ-աց	կյինիյնտեր-աց
Գրծ.	խացեր-օվ	անըղներ-օվ	կյինիյնտեր-օվ

Վանայ բարբառը նշանաւոր է լ յօդին բացակայութեամբ. շատ անգամ կը տեսնենք թէ ինչպէս՝ նոյն իսկ ամէնէն կը թիւ Վանեցին չի կրնար հայերէնի լ յօդին գործածութեան ընտելանալ. ու կ'ըսէ օրէնակի համար՝ «այս մարդ ու այն կին կուտեցան իրար հետ. մեր տուն մեծ է. Լանայ քաղաք գեղեցիկ է» են. կամ բնիկ բարբառով՝ ճիւր խամեղ ի «Ճուրը համեղ է». ըստ այսօմ ճիւր կը նշանակէ թէ «Ճուր» և թէ «Ճուրը»: Վանեցոց այս յատկութիւնը կը բացատրուի միմիայն բառավերջիկ լ արտասանելու անընդունակութեամբ, ինչպէս էր նաև գրաբարը, որ բառերուն ծայրը լ չգիտէ. թէ ոչ՝ Վանեցիք յօդի գործածութեան տեղեակ են, քանի որ պէտք եղած պարագային ճշտութեամբ կը դնեն ն յօդը: Կ'երեայ թէ Վանայ բարբառը բառասկզբին ալ լ արտասանելու անընդունակ է. և ասոր համար է որ ընկոյզ, ընկողին (*Հանկողին*), ընդ որ, \*ընքավոր (*<կնքաւոր*) ձևերը դարձած են գէծզ, զյօղլէնքյ, դէծը, քավոր, իսկ ընկեր բառը Վանայ բարբառին մէջ դարձած է ինգյեր. այլուր լսած եմ պարզապէս գեր:

**Դերանուններուն մէջ հետաքրքրութիւն ներկայացնող ձեւները հետևեալներն են.**

<b>Ո.</b>	<b>յես</b>	<b>մենք</b>	<b>տիւ</b>	<b>տիւք</b>
-----------	------------	-------------	------------	-------------

<b>Ս.</b>	<b>իմ</b>	<b>մեր</b>	<b>բյո</b>	<b>ծեր</b>
-----------	-----------	------------	------------	------------

<b>Հ.</b>	<b>ձի, ձիկ</b>	<b>մի</b>	<b>քյի</b>	<b>ծի</b>
-----------	----------------	-----------	------------	-----------

<b>Բ.</b>	<b>ձիզնից</b>	<b>մեզնից</b>	<b>քյեզնից</b>	<b>ծեզնից</b>
-----------	---------------	---------------	----------------	---------------

<b>Գ.</b>	<b>ձիզնօվ</b>	<b>մեզնօվ</b>	<b>քյեզնօվ</b>	<b>ծեզնօվ</b>
-----------	---------------	---------------	----------------	---------------

<b>Ո.</b>	<b>զինք</b>	<b>ուրանք</b>		
-----------	-------------	---------------	--	--

<b>Ս.</b>	<b>ուր</b>	<b>ուրանց</b>		
-----------	------------	---------------	--	--

<b>Հ.</b>	<b>ուր</b>	<b>ուրանց</b>		
-----------	------------	---------------	--	--

<b>Բ.</b>	<b>ուրմից</b>	<b>ուրանից</b>		
-----------	---------------	----------------	--	--

<b>Գ.</b>	<b>ուրմօվ</b>	<b>ուրանցմօվ</b>		
-----------	---------------	------------------	--	--

<b>Ո.</b>	<b>վով</b>	<b>վոր</b>	<b>վուրոնք</b>	
-----------	------------	------------	----------------	--

<b>Ս.</b>	<b>վիր</b>	<b>վուրու</b>	<b>վուրոնց</b>	
-----------	------------	---------------	----------------	--

<b>Հ.</b>	<b>վիր</b>	<b>վոր</b>	<b>վուրոնք</b>	
-----------	------------	------------	----------------	--

<b>Բ.</b>	<b>վիրնից</b>	<b>վիրմից</b>	<b>վուրուց</b>	<b>վուրոնցից</b>
-----------	---------------	---------------	----------------	------------------

<b>Գ.</b>	<b>վիրնօվ</b>	<b>վիրմօվ</b>	<b>վուրնօվ</b>	<b>վուրոնցմօվ</b>
-----------	---------------	---------------	----------------	-------------------

<b>Ո.</b>	<b>էս, էսա, էսիկ</b>	<b>էտ, էտա, էտիկ</b>	<b>էն, էնա, էնիկ</b>	
-----------	----------------------	----------------------	----------------------	--

<b>Ս.</b>	<b>իսոր</b>	<b>իտոր</b>	<b>ինոր</b>	
-----------	-------------	-------------	-------------	--

<b>Բ.</b>	<b>իսորմից</b>	<b>իտորմից</b>	<b>ինորմից</b>	
-----------	----------------	----------------	----------------	--

<b>Գ.</b>	<b>իսորմօվ</b>	<b>իտորմօվ</b>	<b>ինորմօվ</b>	
-----------	----------------	----------------	----------------	--

<b>Ո.</b>	<b>իսոնք</b>	<b>իտոնք</b>	<b>ինոնք</b>	
-----------	--------------	--------------	--------------	--

<b>Ս.</b>	<b>իսոնց</b>	<b>իտոնց</b>	<b>ինոնց</b>	
-----------	--------------	--------------	--------------	--

<b>Բ.</b>	<b>իտոնցից</b>	<b>իտոնցից</b>	<b>ինոնցից</b>	
-----------	----------------	----------------	----------------	--

<b>Գ.</b>	<b>իտոնցմօվ</b>	<b>իտոնցմօվ</b>	<b>ինոնցմօվ</b>	
-----------	-----------------	-----------------	-----------------	--

**Բայերու խոնարհումը մեծ ձեափոխութիւններ չի ներկայացներ. եղածները միայն ձայնական են. ներկայ ժամանակներուն ե ձայնը կը մնայ և միայն եղ. գ. դէմքն է որ կը փոխուի ի (առաջին լծորդութեան մէջ). անցեալ ժամանակներուն մէջ է և այ ձայները ուր որ ձայնաւորի կը պատահին՝ կը ջնջուին. ինչ կուզի՝ կուզէի, կը խազի՝ կը հազայի են.**

Իբրև օրինակ կը դնեմք ուզեմ՝ բային խօնարհումը:

Ներկայ.	Գեղակ.	Ստոր.
Կուզեմ	ուզիր ի	ուզեմ
կուզես	» իր	ուզես
կուզի	» էր	ուզի
կուզնքյ	» ինքյ	ուզենքյ
կուզէքյ	» իքյ	ուզէքյ
կուզեն	» են	ուզեն
Անկատար	Ապառ.	Անցեալ
կուզի	պիտի ուզեմ	ուզի
կուզիր	» ուզես	ուզիր
կուզէր	» ուզի	ուզէր
կուզինքյ	» ուզենքյ	ուզինքյ
կուզիքյ	» ուզէքյ	ուզիքյ
կուզեն	» ուզեն	ուզեն
Դատարեալ	Անց. ապ.	Դերբայներ
ուզիցի	պիտի ուզի	Անորոշ—ուզել
ուզիցիր	» ուզիր	Անց.—ուզած
ուզեց	» ուզէր	Անց.—ուզիր, ուզեր, ուզեց
ուզիցինքյ	» ուզինքյ	Ապառ.—ուզելիւ
ուզիցիքյ	» ուզիքյ	ուզիքյ
ուզիցին	» ուզին	ուզին
Յարակ.	Հրամ.	
ուզիր իմ	ուզի	
» ես	մուզե	
ուզիր ի	ուզէքյ	
ուզիր ինքյ	մէքյ ուզե	
» էքյ		
» են		

Վանայ բարբառը երեք ենթարբառ ունի. ասոնք են Տիամին, Մոկը և Ողմի:

Տիամակնի ենթարբառբառը ծանօթ է ինձ Նոր-Բայաղէտ գաւառի Բասարգեչար գիւղէն, որ Տիամակնի գաղութ մ'է և իր լեռ

զուն անփոփոխ պահեր է ցարդ։ Այս ենթաբարբառը Վանայ բարբառին հետ նոյն է հետևեալ կողմինը։

1. Գ, կ, ը ձայները կը գառնայ գյ, կյ, ըյ. ինչ. ըյօ՝ քու, թյընաց՝ գնաց, մենքյ՝ մենք, ընկյան՝ անկան, ինկան, առնենքյ՝ առնենք, ըյեղի՝ քեզ, զյում՝ զոմ, ըյախցը՝ քաղցր, զրոցինքյ՝ զրոցենք, ըյամակ՝ քամակ, էրյ՝ էք, կուզյաւ՝ կու գաս, զյանցյատ՝ գանգատ, առանքյ՝ առինք, էթանքյ՝ երթանք, դրինքյ՝ դրինք, տինքյ՝ տայինք, ըյամի՝ քամի։

2. Հ ձայնը կը գառնայ խ. ինչ. կը պախսն՝ կը պահեն, ճամբախ՝ ճանապարհ, խասավ՝ հասաւ, խետ՝ հետ, խով՝ հով։

3. Ե և ունին երկբարբառային հնչում. մեր՝ մեր, կով՝ կով։

4. Այ կըլլայ է. որով երբորդ լծորդութեան անցեալ ձեւերը կ'սատանան է. կուզէր՝ գայր, կէթէր՝ երթայր, պտի գյէր՝ պիտի գար։

5. Անցեալին մէջ է ձայնաւարը ի-ի քով կը ջնջուի. տինքյ՝ տայինք, կուզի՝ կու գայի, ին՝ էին, կէթին՝ կերթային։

6. Բացառականը կը կազմուի ից ձևով, բայց է ձևն ալ գործածական է. օր. վրեվլն՝ վրայէն, իրեթից՝ երեքէն, բոնից՝ բանէն, ըյախրէն՝ քաղաքէն, մտէս ըյացեր ա՛ մտքէս գացեր է. Ենթաբարբառին ներկայացուցած տարբերութիւնները Վանայ բարբառէն՝ հետևեալներն են.

1. Ու ձայնաւորը կը պահուի, մինչդեռ Վանայ մէջ կը գառնայ իւ. օր. լու, դրւ, նուռ, ծուռ ևն։

2. Ոյ երկբարբառը կըլլայ ու և ոչ թէ իւ ինչպէս Վանայ մէջ. օր. թուվ, լուս, չուլ՝ մինչեւ։

3. Թրթոռն բաղաձայնները կը մնան, մինչդեռ Վանայ բարբառին մէջ խուլի կը վերածուին։

4. Էական բայլն ներկ՝ հզ. երբորդ գէմքն է ա, մինչդեռ Վանայ բարբառն ունի ի. ըստ այսմ կը կազմուի յարակատարն ու միւս բաղադրեալ ժամանակները. ինչ. ի՞նչ ա, էն ա, էդա տեղն ա, տեղ ա շինե, փիս ա ընկե, տուն ա քանդե, ըյըրտներ ա, ըյացեր ա ևն։

**Սոկաց ենթաբարբառը ծանօթ է զրականութեան մէջ բաղմաթիւ նմոյշներով, որոնք դժբախտաբար դիտական ճշտութեամբ գրուած չեն։**

Ենթարարբառիս հիմնական յատկութիւնն է ը ձայնը, որ այնպէս սակաւագէպ է ընդհակառակը Վանայ բարբառին մէջ: Բառավերջիկ ի ձայնաւորը, ինչպէս և բառամիջիկ ի ձայնաւորը անփառիթ կը դառնան ը. ըստ այսմ սեռական-տրական հոլովածեր, ինչպէս նաև բայերու ներկան կը շինուին այս ը ձայնով. օր. վարդը՝ վարդի, տարդ՝ տարդի, տրդը՝ տրայի, կուզըմ՝ կուզիմ, լուզը՝ ասացի, բռնլցըն՝ բռնեցին. խրնգ խարըր տարը՝ հինգ հարիւր տարի: Ասոր համեմատ ալ ապառնի ժամանակին պիտի ճեց կը համառաււի և կը դառնայ տը, տ (վերջինը ձայնաւորի քով). տը բռնլըմ՝ պիտի բռնեմ, տասըմ՝ պիտի ասեմ, տը տէք մը՝ պիտի տաք ինձ:

Ինքնին հառկանալի է թէ բոլոր այս ը ձայները շեշտեալ են: Նոյնպէս ո (կամ օ) ձայնը՝ որ Վանայ բարբառին մէջ առհասարակ ո (կամ օ, էօ) ճեն ունի, հոս կը դառնայ ու, նման թիֆլիսի բարբառին. ինչ. ինձուր՝ ինձոր, ինուր՝ խօսք, փուզը՝ փոքը են:

Ոզմեցոց ենթարարբառը կը խօսուի Ոզմի կամ Օզում, Օվ, Հաւնտանք, Պաս, Փաստ, Մակնի գիւղերուն մէջ, որոնք մօտ 10,000 հաւ բնակիչ ունին: Ոզմի այս գիւղախմբին մհծագոյն աւանն է:

Ոզմիի ենթարարբառը կը զանազանի Վանայ բարբառէն՝ չորս նոր ձայներով, որոնք են չ, օ, էօ երկբարբառները և դ՝ կոկորդականը. առաջինը կայ նաև Ղարաբաղի բարբառին մէջ, բայց հոս աւելի կարճ հնչում ունի և կը յառաջանայ ի ձայնէն. օր. թէյզ՝ թիզ, ինչյար՝ խիզար (սղոց), ինամլչ՝ ինամի, կոէյզ՝ կոիւ, հաշէյվ՝ հաշիւ, ինչյլէյ՝ հայելի են: Օր կ'արտասանուի իբր օ՛ու (օւ) և կը յառաջանայ ու ճեէն. ինչ. ծ'օ՛լ ճու, մօվթ՝ մօվկ՝ մուկ, ինօմ՝ հում են: Ղ՝ վրացական Շ ձայնն է և կը պատահի լող՝ անալ՝ լողանալ և բ'իւղ՝ բողկ բառերուն մէջ, ուրիշ տեղ հանդիպած չեմ: Էօր երկբարբառը կ'արտասանուի ինչպէս արագ հնչուած էօռ Հ օւ. գտած եմ միայն ծ'էօւկ՝ ճուկն բառին մէջ:

Ասոնցմէ զատ Ոզմիի ենթարարբառը կը ճանչնայ ը՝ զ՝ դ՝ օ՝ չ՝ թթռուն շնչաւորները, որոնց կը վերածէ հայերէնի թթռթռուն բաղաձայնները:

Զայնական փոփոխութեանց մէջ տարբերութիւններ ըստ այսմ բաւական շատ են. ո կը գառնայ Մոկաց ենթաբարապին նման ու. ինչ. խուփ՝ խոփ, խմուր՝ խմոր, ծոց՝ ծոց, դժուկիք՝ դժուխք, զրուտ՝ գորտ, զրուծ՝ գործ, են. Բայց նոյն ձայնը կրնայ նաև օւ, էօ, իւ, օ ճեկրն ալառնել. ինչ. բէօրբէօս՝ բորբոն, բիապէկ՝ բոպիկ, բէէօլօվ՝ բոլոր, սրջոտուր՝ սիսոր են. իւ կը գառնայ օ, օւ, է. ինչ. խօս՝ հիւսն, օւէյ՝ ձեան հիւս, իւլյոն՝ հւրիւն, խարէր՝ հարիւր, օղէս՝ աղիւս, յէլօր՝ ալիւր են. Այ երկբարբառը կը գառնայ ոչ միայն է, այլ և ե. ինչ. հէզէ՛ այդի, յէծ՝ այծ, հէր՝ այր, քարայր, լեն՝ լայն, խեր՝ հայր, մեր՝ մայր են. Զայնաւորով սկսող բառերուն սկիզբը շատ անգամ կը գրուի ն. ինչ. համուր՝ ամուր, հարբանք՝ աղբանք, հավիլ՝ աւելի, հափ՝ ափ (Ձրի), հէժան՝ արժան, հէրտում՝ երդում, հէրկօն՝ երեկոյ են.

Ոզմեցոց հոլովման մէջ նկատելի են, սեռականի և տրականի ը, էլն մասնիկները. զործիականի մէջ ով, էօվ, յոգնակիի մէջ դ'իր. ինչ. տղէյթիթը՝ տղայք: Ահա հոլովական համառօտ պատկիր մը.

Ո.	խաց	խացիր
Ս.	խացը, խացէյն	խացիրու
Հ.	խացէն	խացիրէն
Գ.	խացով	խացիրով

#### Դիրանունները հետեւալներն են.

Ո.	իս	մինթ	դ'ու, դ'էօ, դ'իւ դ'էօր
Ս.	իմ	մի	ըյիւ ձ'ի, ձ'ը
Տ.	ձէյ, ընձէյ, ձի, մի	քյի	ձ'ի
Հ.	ձը, ըզձը	մի, զմի	քյի, ըզքյի ձ'ի, ըզձ'ի
Բ.	ընձնէ	միզնէ, մինէ	քյինէ, քյիզնէ ձ'ինէ, ձ'իզնէ
Գ.	—	մինով, միզնով	քյինով ձ'ինով, ձ'իզնով
	խաձէյ	խամի	խաքյի խաձի

Ո.	ան	անօւնք, նարօնք
Ս.	անօւր, նանօւր	անօւնց, նանօւնց
Հ.	զանէկ	զանօւնք

Բ.	անօմնէ	անօւնցմնէ
Գ.	անոփ, անօխէյտ	անօւնց խէյտ

Գործիականներուն ծայրի լսա ձեզ՝ ինչպէս կուշակուի,  
նետ բատին ձևափոխութիւնն է: Ասոր համեմատ է նաև մօտ,  
որմէ կը կազմուին՝ մածէյ՝ ինձ մօտ, մամի՝ մեզ մօտ, մաքյի՝  
բեզ մօտ, մածէի ձեզ մօտ են:

Խոնարհման մէջ աեղի կ'ունենան ինչ ինչ փոփոխութիւններ, որոնք համաձայն են ձայնական օրէնքներուն. այսպէս ներկան առաջին լծորդութեան մէջ կ'ասնէ ի ձայնաւորը, երկրորդ լծորդութեան մէջ էյ. անկատարին մէջ էի, այի ձայնախումբը կը դասնայ պարզապէս է. օր. կը բ'իրիմ, կը խօսէյմ, կը տանէյմ՝ կը բերեմ, կը խօսիմ, կը տանիմ. կիլէ՝ կուլայի, կը բ'իրէ՝ կը բերէի. իս է՝ ես էի են, կատարեալը կ'առնէ էյ ձայնաւորը. ինչ. կանչըցէյ՝ կանչեցի, խազացէյ՝ հազացի, զրուցէցէյ՝ զրուցեցի են: Ապառնիին նշանն է տը. ինչ. տը բ'իրիմ՝ պիտի բերեմ, տը բ'իրէ՝ պիտի բերէի:

Աճաւասիկ ուզեմ՝ ըային խոնարհումը.

Ներկայ	Կատարեալ	Դերակ.
--------	----------	--------

կուզիմ	օւզէցէյ	օւզիր է
կուզիս	օւզէցէյր	օւզիր էր
կուզի	օւզից	օւզիր էր
կուզինք	օւզէցէյնք	օւզիր էնք
կուզիր	օւզէցէյք	օւզիր էք
կուզին	օւզէցէյն	օւզիր էն

Անկատար	Յարակ.	Ապառնի
---------	--------	--------

կուզէ	օւզիր իմ	տօւզիմ
կուզէր	օւզիր իս	տօւզիս
կուզէր	օւզիր ի	տօւզի
կուզէնք	օւզիր ինք	տօւզինք
կուզէր	օւզիր իք	տօւզիք
կուզէն	օւզիր ին	տօւզին

Անցեալ	Ստոր.	Դերբայներ
տօւզէ	օւզիմ	Անորոշ—օւզիլ
տօւզէր	օւզիս	Անցեալ—օւզիր, օւզած
տօւզէր	օւզի	Ապառ—օւզիլլու
տօւզէնք	օւզինք	
տօւզէք	օւզիք	
տօւզէն	օւզին	
<b>Հրամ:</b>		
օւզի	օւզէ	
մօւզի	օւզէր	
օւզէցէք	օւզէր	
մօւզէցէք	օւզէնք	
	օւզէք	
	օւզէն	

Վանայ բարբառին վրայ առաջին ուսումնասիրութեան փորձ մը կատարեց Գրիչ ոմն (տես Փորձ. Ա. թիւ 2, էջ 339—358): Գ. Վ. Սրուանձտեանի Մանանայ անուն աշխատութեան քննադատութեան առթիւ: Երկրորդ և վերջին գործն է իմ գերմաներէն աշխատութիւնն. Lautlehre des Van-Dialekts (տես Zeitschrift für armenische Philologie, I). ասիկա կը պարունակէ Վանայ բարբառին մանրամասն ձայնաբանութիւնը եւրոպական գիտական տառադարձութիւմը:

Վանայ բարբառով գրուած բնագիրները հետեւալներն են.

### 1. Վանայ բարբառով.

Արիստ. Վ. Տէր-Սարգսեան—Պանդուխտ Վանցին. Պօլիս, 1875:

Արիստ. Վ. Սեղբակեան—Քանար Մշեցոց և Վանեցոց. Վղրշպտ. 1874:

Գէորգ Շէրենց—Վանայ Սաղ. Թիֆլիս, Ա. 1885, Բ. 1899:

Գ. Վ. Սրուանձտեանց—Գրոց ու բրոց. Պօլիս, 1874:

—Մանանայ. Պօլիս, 1876:

—Համով հոտով. Պօլիս:

Տիգրան Տէրոյեան—Երգարան. Պոսթոն. 1901, էջ 549—592:

Գրիչ—Պանդուխտ Վանցին. (Մատենախ.), Փորձ. Ա. Բ. 3, էջ 113—135,

### 2. Մոկաց ենթաբարբառով.

Դարեգին Սարկաւագ—Սասմայ ծռեր. Թիֆլիս. 1892, էջ 61—151:

Գ. Վ. Յովսէփեան—Խոստամ Զալ. Ազգ. Հանդ. է. էջ 205—254:

- Բ. Խալաթեանց—Երանի հերոսները. Պարփա, 1901, էջ 45—56.
- Ա. Աբեղեան—Թլուատ Դաւիթ. Թիֆլիս. 1902,
- Մ. Աբեղեան—Դաւիթ և Մհեր. Շուշի, 1889.
- Հայ-Արմէն—Մոկաց երգեր. Արևել. մամուլ. 1890, էջ 177—179.
3. Աստիցմէ զատ Ս. Հայկունի հրատարակած է 34 էջ-քիաթ Վանէն, Մոկսէն, Նորդուղէն, Շատախէն, և Ոզմիէն (տես էմին. Ազգագրական ժողով. Վ. Պրշալտ. հատ. Բ, Դ—Զ):
4. Քանի մը փոքր բսագիրներ ունի Բիւրակն թիրթը՝  
Վանէն—1898, էջ 183, 459, 558, 583, 1899, էջ 15, 151,  
Շատախէն—1898, էջ 558, 569:  
Ոզմիէն—1899, էջ 20, 119 և 298:

### ՆՄՈՑՇՆԵՐ

#### 1. Վանայ բարբառով (\*)

Էս քյանի տարի ի կուկյո ու կընցնի. Էս քյանի տարի ի մեր աչք քյո ճտմիսի վէրէն կը խալի. Էս քյանի տարի ի մեր սիստ քյե խամար կը մաշվի. Էս քյանի տարի ի քյո սիրուց կը մնանքյ կարօտ. Էհ, վժվ իմ յարալու սիստ պիրէր չիւմ քյո մօտ, վոր պոնիր տիսնիր ինոր ցավեր ու վէրքեր. Ահ, չտնձ հըմէն կսկծավոր յես եմ վիրավոր, չտնձ հըմէն խոօված յես եմ տրօված, իրիցած ու մրկած:

Թօղ կյտրիւն կյո, էրկիր, սարերն ու տտշտեր կանաչ, կարմիր ու նարընջի զարտըրի. ան, յես ի՞նչ անեմ ինոնքյ. յես մնացի անաէր ու կյերի. յես մնացի վոռպէօվէրի:

Թօղ ամըրվան պտուղներ խամսնեն, միլաղներաց պէս շաբավին ու կաթիւկ անեն վեր կանաչ խոտին, լրմոր լրմոր լըզպորվին, յես ի՞նչ անեմ ինոնքյ, կարօտ մնացինքյ. տիւ պէտք ես խամ տաս ինոնց ու խոտ տաս, հոմ ինոնց, հոմ ձիկ,

Թօղ խօջան ժօղվէ առծաթն ու վոսկին, ակն նպատվական, միւջաֆարներ անդյին, չանձ Վոնտ ծով լիցուցի, չանձ աշխըրքիս սարեր բարդի, թեղի ու սիխչի, ինոնքյ հըմէն առանց սիրու, առանց սուտի ինչին խամար ի. ահ, առանց քյի աստըլուրիս մալն յես ի՞նչ անեմ. Ահ, թէ յես քյե խամար մեռած եմ, չըմ կասեմ, աշխըրքիս մալն յես ի՞նչ անեմ:

(\*) Հանած եմ Տէր-Շարգահանցի Պանդուխտ Վանցիէն՝ էջ 52—55, լարձնելով իմ ուղղագրութեան:

ՄԵՆՔ ՃԻՌՔ ավլինք ճիռաց, ուխտ արինքյ խարաց, վոր խարաց ազըրինքյ, խարաց մեռնենքյ. քյո սէր ավլիր, իմ սիրտն ասիր ու մեր սիրու խօսք լսեց էրկինքյ, լսեց էրկիր. մենքյ ուխտ արինքյ, ու մէմէկու վէրէն խոկյի կու ախնքյ. ահ, ճղակտոր էլտվլ մեր յէզունիկ սէր. ու ջէօքյախան էլտվլ մեր սիրտ. ախտ կարիք կսոցիր ու ինպյտը օտար էրկիր ու զատ մնացիր. տիւ մէօրած ես, յիս ըէզըրած, օրս ասալզորս կնոց, էլ զադ չմնաց; էնչտնիք կանչնմ, սարեր լացուցեմ, յիս առանց քյո սէրն թնչ անեմ, սիրտն թնչ անեմ, ուխտն թնչ անեմ, կյանքն թնչ անեմ:

Թյո ջուխտակ այվընիկ ծաբյեր կուց կուց առասունքյ կը թոփեն, կուլոն ու կասնն. ռՄեր խէլն ինչի՞ չիրե, գէդէ մարէ, ապա յեփ պիտի կյու: Զի կը խասցուցեն, սիրտս կը դողեն. էլ ինոնց խապելու մոփոր չմնաց. ասքն ու պտրիկամ տիւր արացին, ձի խասցունք կ'անեն ծեր մարթուց թնչ խոբոր կա, յթի պիտի կյու. էլ խէրիքյ չէլտվլ կարիքութան մէշ մնա. էլ խոկյիս էլտվլ շատերաց սուտ խապելուց, յիս ծեռքյից կնոցի: Տիւր տրացին, ասքն ու խնամին յիս թնչ անեմ առանց իմ ծէտկիկ ծաբյերու աղին, յիս թնչ անեմ վորացին, առանց իմ նաղէլի կա. ըիբին. աշխար ձի մութի, վժվ կիրիշկի վեր լաճերաց, կարիքին մեռնեմ ուր ճամփըներաց:

Մեր տուն տեղ մեր ծեռքյից էլտվլ. օտար խաֆքյու պէս մնացինք վեր չոր խըլի. վժվ պիտի մեր նեղութեն տիսնա, մեղ օղօրմի. խեխճ ու անտէր մնացինքյ. քյեզնից տվել մարթ չունինքյ. թնչ կասես, սադ սալ մեռնենքյ:

Խէրտ ու մէրա խալիվորցիր են, յիս ինոնց դարլին չեմ կանա քյտշե. յիս քյե քիչ կյըրիցի, տիւ շատ իմացի. շոտ թօղ արե, էլ խէրիքյ ի. խէրիքյ ի տուն տոտէքյ, տոտտակ նստէքյ. խսկի չէ տարին քյանի մ' կուտուշ փարա ճամփէքյ. մենքյ էրթոնքյ մուրանքյ, պիրենքյ քյո տղէյներ պախենքյ. էլ չենքյ կանա անել, ինչ վոր արինքյ էն էլ խէրիքյ ի:

## 2. Տիատինի ենթաքարքառով

(Նոր-Թայազիդի Բասարգէշար գիւղէն)

Իմ խէր իմ ախպօր խէտ մէ օր առանց սէլ քյնացին (կամ քյացին) վոր ըիլուշ բերեն. քյամին կայնալ. շատ էլ քյամի էր.

ինչքյան սէլ բարցին, քյամին խըրցներ վէր տըվեց, քըցեց քյետին. չուր էնի կառնի կը դնի, քյամին վէր կուտաւ Խէրս յերսօտ էր. քյամու վրէն յէրսօտավ, խըրցներ վէր տըվեց տաեց. էս էլ քյեղ, էս էլ քյեղ. Փափախին էլ կը խանա կը զոգկա կը քըցա դյետին. շորերն էլ վրէվէն խանեց քցեց. էս էլ քյեղ. Խօ չէս ի քյա էս էլ պըծուս տանաս:

\* \* \*

Զատկի խլուտուն էր. Էկան իմ ախչկէն ուզելու. Խէրն էլ տաց իմ ախչիկ կուտամ քյօ տղին՝ ուրանք լավ ին. ուրանց բնութին լավ էր, ամա ըյասիք ին. Էհ, ուր կընկյան կը պախա ասինքյ տըվեցինքյ. ամա ախչկա սրտով չէր Մնաց վոր իմ տղէք գիտին (գիտցած ին) թէ իմ մարթ թռամնաւ (հանաք, կատուկ) էրեր ու ուրանց խետ, թէ իմ ախչիկ կուտամ քյօ տղին. Հին գիտցի վոր սրտանց էր տսեր էր. վոր յետ իմաշան թէ էս ըռն օզորթ ա, ուզեցան ըրոչ թէ առի (արի) յետ դտուի, մի՞ առնի: Ախչիկ լէ վէրցրեց թէ յետ հարուտ մարթու ախչիկ ըլնեմ, իմ ըրիւլու ախմբ'ներու անոււն ափեմ գյետին: Յետ յիխրարներ կայնան թէ արի քյեղի յետ դարցուցինքյ, էլ չենքյ իտա էն տղին, լավ տղի կուտանքյ: Իւր ըիւր վէրցրեց թէ յիխրար ջանէ, չեղի դտունալ. Իմ խօր անվանի ամօթ ա: Ուր անուն լէ Սօֆյան ա:

Մէ ամըսվա խարս էլավ. լավ խարսնիս էրէցինքյ. խարսնը-սէն մէ ամիս յետ մախացավ. իինդյ օր խիվլնդցավ մէռավի Յէս կանիծի կասի. բօխչէդ կապուկ մնա. խինէդ քյամին տանա. սկի արժան չըլնես վոր դու ընէնց խօնար չիս էղե. կ'ասէր. մայրիկ ջանէ, ա'ղէ ջանէ, յես մկա մեռնիմ վոր քի՞չ լոս, էն վախտ կը մեռնիմ վոր օխաը ձեռքի շոր էնի, վոր դնես հառէչդ իմ խամար լոս:

Մկա իմ տան էրէմէք վրէն խաղ ա կաղած.

Յէս Սօփին եմ ծամավոր,

Դու Մանուկն իր խամավոր.

Ղօրթմա (ճիշտ որ) խամավոր աղա էր. ամա ըյասիք էր. ըյասիքին գինաս ինչ դդար պատվելի էնի, ինչքյան լավ զրուցա, պատիվ չկա. քյասիք բոն մերժուկ ա:

Մկա կիւլոմ. օր իլեքյ խետ կիւլոմ. բա չմոմ իլո. էն շուրեր վոր կարի, վոչ խաբյավ. ինչ վոր կարի՝ կապուկ մնաց. մկա

կանիծեմ. Էս վախտ կանիծի. իմ լիգուն չորնէր. մկա չեմ անի-  
ծե, յախու չեմ անիծե:

Քյօ դավին Էտ էր. կըսա արթանք արթանք. մկա պրծման\*):

### Յ. Մոկաց հնթաբարբառով \*\*)

Թաքյավուր մ' էր, իրիք տղա ունէր, իրիք ախչըկ. էսաց.  
— Իս կը միւնիմ, խափք գյա, գէլ գյա, առչ գյա, ախչկըտիր  
կըտէք (կուտաք), էսաց. Իս ինչ կը միւնիմ, իմ իտիվէն չգէք՝  
էսաց. Ինչ կը պսակվէք՝ մա ձի կընկափք չը քընէք՝ էսաց, ծառ  
մը կա մի (մինք ծառ մը ունինք), իրիք խնձուր կը բռնը. Հու-  
լիսի տասնըխնգին կը գյան, կը տանըն. Հըն թուղնը տըսնանք  
ինչ խնձուր ի (անմահական խնձուր ի). ան ցածրի խնձուր մինծ  
տղըն, ան միչի խնձուր միչնիկ տղըն, ան վէրի խնձուրն էլ  
պզաը տղըն էսաց. յօթ օր իմ զիրիզման կը պախէք, գըշիր ճրաբն  
էլ չըք թուղնը ընցնը:

Խէր միուավ. աը. տանին վիրուցին. էրկու միծ տղէք ասը-  
ցըն. — Խիտ էրթանք:

Փուքը էսաց.—Զընք էրթա:

— Ի՞նչըխ, մի խէր մէնսը, ասըցըն, մինք չէրթանք խիտ:  
Պզաիկ ախրէրն էլ առըն. զիւրովէն գնացըն խիտ:

Մինչիկ դիմէր պախըցըն, էկան, խրօխրէր նստավ թախտ,  
թաքյավուրութեն առց:

Փուքը ախրէր էսաց.—Զէ իս ձի ասըցը «չինք էրթա իտիվ»:  
Առչ իրի. նստավ խնամաթոռ. — Ձի մինծ քիւր աը տէք ձը,  
էսաց:

Երկու մինծ ախրէր ասըցըն. — Մինք մի քիւր ինչըխ աը  
տանք առչին. չընք իտա. տանը տ'ոււէչ:

Պզտիկ ախրէրն էսաց.—Իմ խօր խուսք չէրի, կուշտ կիրա.  
աս էլ չէնըմ, աը տամ տանը՝ (պիտի տամ տանի):

Մինծ քիւր առչ առըց տարավ:

\*.) Պատմեց Սոփիայի անբախտ մայրը՝ Ասլիկ. գըլ առի 1907 թուի  
ամառնային ճամբորդութեանս ժամանակ Բասարգեջարի մէջ:

\*\*) Տես էմին. Աղդ. ժողով. Դ. էջ 57:

## 4. Նորտուգէն \*)

Մէկ լավ տղէմ կէր. զինքն էր, ուր մէր. էլավ դնաց մէկ գեղ. տսաց.—Տ'էնամ մօ ուս, լընեմ վօրթկարած:

Գնաց, խնդրվավ, տսաց.—Զի անես վօրթկարած, շախվեմ:

Ասաց.—Այ տղա, դիւ կանմս վօրթիկներ շախես. Ասաց.—Կանամ:

Ասաց.—Դէ, գնա յէռչէվ վօրթկներաց. կիրակնեց կիրակի քիւ խաց. մաց ժօղվի, յըմէն վօրթկի մէկ զիտը ցօրեն տամ ըիւ նախ:

Էլավ, գնաց յէռչէվ վօրթկներաց. էն վօրթիկ իշ կը գըռ-չըկէր, պասախ կէնէր, էն կընէր. տղէն կընէր կը տփէր, բիրէր մըչ վօրթկներաց. իշ կը մնէր դումահիք (հոտեէն), կը տփէր, չում կը խացնէր վօրթկներաց:

Էկտ լավով մէկ շարթվան մէշ խինք, վեց վօրթիկ սպանեց: Գէղական էլան, գնացին ոէսին ասին.

— Մենք էն վօրթկարած կապուլ չընք անի. մե վօրթկներ յըմեն սպանեց:

յէլան մլուցին դիւս, գեղից խանին:

## 5. Շատախէն \*\*)

Մհեր Սասուն կը նստէր թաքյավոր,

Մըսրա Մէլիք Մըսըր կը նստէր թաքյավոր.

Մըսրա մէլիքի կնիկ ճիժ չունէր:

Մըսրա մէլիքի կնիկ իրան մէշ կը մտածի.

Մէլիքից իրավունք կառնի, կըսի.

—Զի ճիժ չունեմ, վոր Մըսըր թաքյավոր ընը:

Սերմս փոխեմ, տղէմ ընը, ընը Մըսրա Մէլիք.

Մըսըրա թաքյավորութուն կանգնի.

Ուր գյողիկ, լաշիկ կօղորկի Մհեր թաքյաւորի խամար.

Մհեր կը տիսնա գյողիկ, լաշիկ օղորկիր ի ուր խամար, Հսիր ի.—«Վոր յէս գյողիկ, լաշիկ օղորկիր էմ.

էն չգյա, քըն զիս շատ կնիկ իս:

էն տեղ Մհեր իլ կըսի.

\*) Տես էմինեան Ազգ. ժողով. Թ. էջ 97.

\*\*) Տես էմին. Ազգ. ժողով. Թ. էջ 369—370.

— Վոր նա խսքար էն տվիր ի, յէս տըհամ:  
 Կնիկ կըսի. — Մարթ, մէհա. աղիկ բան չի քի խամար:  
 Կըսի. — Կնիկ, յէս տըհամ. յէս չըհամ՝ յէս էլ ինու ցեղ կնիկ էմ.  
 Ճարն ինչ ու. տըհամ. չըհամ՝ չընը, իլավ գնաց,  
 էրկու զիշեր, յան իրեք զիշեր մօտը քնավ:  
 Դարձավ էրի տուն:  
 Մըսրա-Մէլք զինք մեռավ:  
 Ինը ամիս, ինը օր վոր թըմմավ, Աստված ինու աղէմ իտու:

#### 6. Ողմեցոց հնդաբարբառով \*)

Կընին չուրս մարթ, կիան լպուտութեն. կիան (կամ կի-  
 հան) սարըմ գ'յըլօխ կը տէսնին վոր գ'յիւղ կը գ'յա. խէյնգյ  
 խատ շարջար կը գ'յան. մօւ ջիւջ ընկիր ուր շլաքը գ'էտին կը  
 գ'ընի, մօւ կըսի. «Յէրի յէկէք ժօղվէք իսի բ'տմ տ'ըսիմ (բան  
 մը պիտի ըսիմ). ըշկի (նայէ) ձ'իւրէն (կարդալ ձ'իւրէն) խէյնգյ  
 շարջար բէօրթ գ'յիւղեր կը գ'յան. մօւ մինք էլնինք ասօւնց-  
 մնէ թալնըլինք, ալ մի շաշխանէք վորէն ինք դ'րիր վիր մի թի-  
 վէյն. Մօւ քյանի վոր իմ սիրտ կը տրախկա՝ շաշխանէն իս  
 անօւնց ձ'հու չմէյտա (չեմ ի տար). մօւ զորկըցէք, վոր փախնէ-  
 ուր կընկան ըյսֆէք վար ուր գ'ըլխուն յէղնէ»:

\* \* \*

Օ'րըմ դօլմիւղիւր կկանչի. — Պէզօ, յարի, քյի բ'տմ տըսիմ:  
 Պօզօն կէնի կիա (կերթայ), կըսի.

— Բ'տոկօն (բարի երեկոյ), Կարապիտ աղա. ինչ կը խրա-  
 մայիս:

Կըսի. — Հասօր բյիւ ջ'ուրէյն տըտաս, վորը ըինբաշէյն խեծ-  
 նի իս կծվակ (պիւղ մ'է):

Կըսի. — Զի, Կարապիտ աղա, իմ ջ'ուրէյն մարթիւ չմէյտա:  
 — Զի, տտաս:

— Չմէյտա, վլալլահ, Կարապիտ աղա, մկա իմ վէյզ կտրիս  
 ու իմ ջ'ուրէյն չմէյտա:

— Վորէն չսէյտա (չես ի տար), մահուլ (անիծած) պապ,  
 ինչ անօւն կը գ'նիս օր չսէյտա. տղէյրդիր, գ'յացէք անօւր  
 ջ'ուրէյն բ'իրէք:

\*) Դրի տոի անձամբ Փարիզի մէջ 1897 թ. Ողմեցի նորեկ գաղթականէ մը:

Տղեք կիան, ջուրէյն մըսրը՝ վըրվէն կը հարցըկին, կօւրդէյն (կորդին «թամբ») կը գնին վրէն, կառնին կը բ'իրին, կկապին վար դուան. կիան կըսին.—Կարապիտ աղա, ջուրէյն բ'իրիցէյնք:

Պօզօն կըսի. — Կարապիտ աղա, ջուրէյն տարմբու.

— Կը աանէյմ ու քյիւ աչքն էլ կխանիմ:

— Է՞ն, աղէկ, Կարապիտ աղա, թիւ քյիւ խարար յէղնի:

Պօզօն կենի կիա ցածր, կընկնի դէօս (դուրս), կիա կը կանչի.

— Պնւղուս, յար' ըսիմ. գ'յըտիս, Կարապիտ աղէն զէօրէօվմի (մեր) ջուրէյն տարավ յարի մի ճակիր (զէնքնը) կապինք: (Շարունակութիւնը Պօզօն կը պատմէ):

Ճակիրը կապըցէյնք, գ'յացէյնք վտր քէօշըը՝ դուան կանգնանք. կանչըցէյ. «Կարապիտ աղա, քյիւ գ'յըլօխ հէրտըսէն բ'ի<sup>\*)</sup> դէօս: Կարապիտ աղա, ջուրէյն տը տանէյս. մօւ ասացէյ, թը դ'իւ չտանէյս, քյիւ մէր անըծիմ, քյիւ յօթ պորտ անըծիմ: Թը դ'իւ չտանէյս. դի յէրի տար: Իս իմ ջ'իւրիւն հաֆսալը (սանձ) բ'ըննցէյ ու տարա կապըցէյ վր մարէյն: Կարապիտ աղա, մկա կտրէյճ իս, յէրի տար. ջուրէյնս տարա: Քյիւ քինքաշէյն վժրն ի, ասի անուր, թիւ գ'յա՝ ան տանէ: Դ'էօ չէ, քյիւ քինքաշէյն չէ, ձ'ի յօթ իսը գ'յա՝ չկանէ տանէ: Վալլան իս մկա փսուն (փսուտիք) քյիւ փուրէն տիանիմ: Դ'իւ գ'յըտիս իս վժրն իմ: մօւ իս հզմա Պօզօ աղէն իմ, գ'յըտիս»:

Մօւ իս տարա իմ ջուրէյն, ալ մարթ հիմ յէրէվան չէկավ. չկախացան (չամարձակեցան): Մօւ Կարապիտ աղէն էլավ գ'նաց հիրմէթ, ասից. «Անս մարթ չմօւզի մանչ (մէջ) իմ գ'յեղէյն. նա մարթէյք մարթապան ին. յա նա մարթէյկ տը միս դէօս, յա մինք ախանք»:

Մօւ իս էլա, ինչ կէր ձէյ, էլա կէր ձէյ թաղէյս մ ու լօփի մ (կապերա). բ'որցը՝ վր իմ ջ'իւրիւն, ու խեծա իմ ջուրէյն, ու շաշխանէն գ'րի վր իմ թիվէյն, ըսի. «Կարապիտ աղա, իս կիամ. թը դ'իւ խարէր խոկյով չգ'աս իմ հէռչիվ սա (թրք. իսէ եթէ), իս քյիւ մեռել անըծիմ. թը դ'իւ վորցը մարթ իս՝ մըչ

<sup>\*)</sup> Բ'ի բեր. ըստ այսմ կ'ըսուի դ'ի գիր, կի կեր, մ'օտի մի ուտեր. բ'ի դ'ի մա ծի, կի իսա ծի՝ բեր գիր ինձ մօտ, հետո կեր:

գյեղէյն բարագէթիւթիւն չվէլի (չի վայելեր). արի իմ հէռչիվ  
ու քի նշանց տամ»:

Մօլ էլա գ'ընացէյ մանչ իմ նայարնէրիւն. մօլ իմ նայար-  
նիր ըսէյն ձէյ. վորէ էկար: Մօլ իս էլա գ'ացէյ Խլաթու յէր-  
կէլր: Խլաթցէյք ուրանց կնէյկ հոլէօվ՝ կօւզէն վր ձէյ զօրբր-  
թեն էնէն: Մօլ իս Հըզմըցէյ յէղնէյմ ու տառան Խլաթցօց էվալ-  
լան էնէմ. մօլ իմ խէրէյն դարով չէ ըրած. ասը՛ իհամ ասլանիր  
թղ զանըն, ըզձը սպանըն աղէկ ի՛ բռնց Խլաթցէյք վոր վր ձը  
զօրբրթէն, տէնին:

ինը ով մաս ուժականութեաւուածու հայանաւահանք թիժած  
ուստի անդ կուտանալու շահագործութեան մասնաւահանք առաջած  
ուստի անդ կուտանալու շահագործութեան մասնաւահանք առաջած

#### 4. ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ԲԱՐԲԱՐ

Այս բարբառին կեղրոնական քաղաքն է Տիգրանակերտ (տճկ.  
Տիյարպէքիր). Մոկաց ենթաբարբառին նմոն՝ տսիկա ալ հայերէ-  
նի հարաւային սահմանապահն է, որմէ աւելի հարաւ կը խօսուի  
քրդերէն ու արաբերէն. Հարաւային արևմտեան կողմէն կը տա-  
րածուի մինչև Ուրֆա կամ Եղեսիա, որուն մօտէն սկսեալ՝ եփ-  
րատ գետը կը քաշէ բարբառին արևմտեան սահմանագիծը մին-  
չև Արդնի և ասկէ ալ ուղիղ գծով մինչև Լճէ. Հիւսիսային և  
արեկելան սահմանագիծը կը կազմէ Մշոյ բարբառը. Հստ այսմ  
Տիգրանակերտի բարբառին գրաւած տեղերն են՝ բացի Տիգրա-  
նակերտ քաղաքէն՝ Հաղոր, Հաղզո, Խիան, Սևերեկ, Եղեսիա և  
լճէ. Վիրջին բնիկ բրդախոս է, բայց բազմաթիւ են հոն Տիգ-  
րանակերտցի գաղթականները՝ որոնք նորոգեր են հայ բարբառը:

Տիգրանակերտի բարբառը գեռ բնաւ ուսումնասիրուած չէ:  
Նոյն բարբառով կամ իր միւս ճիւղերով հրատարակուած բնոտ-  
գիրներն ալ շատ աննշան բաներ են. առոնք հն՝ առածնելու,  
հանելուկներու և ժողովրդական օրհնէնքներու փոքրիկ ժողովա-  
ծուներ՝ Պօլսոյ Բիւրակն հանդէսին մէջ. այսպէս՝ Տիգրանակեր-  
տէն՝ 1898, էջ 332, 377, 413, 445, 470, 569, 654 և 700, 1899,  
էջ 545 և 731, 1900, էջ 330, 450 և 677.—Խիանէն՝ 1898, էջ 301,  
493 և 701, 1899, էջ 650.—Հաղպօէն՝ 1898, էջ 538, 1899, էջ 37,  
75 և 641.—Հաղպօէն՝ 1899, էջ 805, 1900, էջ 263.—Ուռայէն՝  
1900, էջ 331.—Սևերէկէն՝ 1900, էջ 331: Տիգրանակերտի բարբա-  
ռով նմոյշ մ'ալ ունի Արե. Մամուլ 1884, էջ 470—472, բայց հա-  
րազատ չէ:

1910 թուի ամառնային ճամբորգութեանս ժամանակ՝ Պօլսոյ  
մէջ ծանօթանալով նորհեկ երկու Տիգրանակերտցիներու հետ (մին  
ուսուցիչ և միւսը բժշկական ուստանող), անոնց օգնութիամբ սկսայ-

կազմել Տիգրանակերտի բարբառին քննութիւնը, որմէ կը հանեմ հետեւեալ համառօտ ուրուազիծը:

Տիգրանակերտի բարբառը կը րոնէ Մշոյ և Մալաթիոյ բարբառներուն միջին տեղը. ձայնաւորներուն մէջ չափազանց առաջ է ու ձայնաւորը, իսկ էօ, իւ հապիւ երբեմ կ'երեան օտար բառներու մէջ: Բաղաձայններուն մէջ Տիգրանակերտի բարբառը մինչև հիմայ տեսնուած բարբառներէն բոլորովին տարբեր զրութիւն մը կ'ընծայէ. հայերէնի երեք աստիճանի բաղաձայններէն կը մնան միայն երկուրը (թրթոռն և թաւ խումբերը). հայերէնի թրթոռն պայթուցիկները կը դառնան թաւ, խուլերը կը դառնան թրթոռն, իսկ թաւերը կը մնան. օր. վէլրոն՝ բերան, փօրիգ՝ բոպիկ, թժոնտգ՝ գանակ են (Հաղղօյի ենթաբարբառին մէջ կը գտնինք թրթոռն շնչաւորներու խումբը՝ Մշոյ բարբառին նման, բայց հոս ձայնական օրէնքները քայլ մը առաջ երթալոր՝ խուլ ձայններն ալ կը վերածեն թրթոռն շնչաւոր. ինչ, գ'աննալի՛ կանդնեցաւ, գ'նիկ՝ կնիկ, դ'եկ՝ տեղ, զ'ուզէր՝ կուզէր):

Բաղաձայններուն մէջ աւելցած են՝ հ՛ւ, ղ՛ւ և լ՝ ձայնները. առաջին երեքը փոխ առնուած են արաբերէնէ և կը գտնուին միայն արաբական բառերու մէջ. (՝ կը ներկայացնէ արար, այն տառը, ղ՛ւ—արար. զաֆ և հ՛ւ—արար. հա). օր. աղջրաբ՝ արար. րագրաբ «կարիճ», «էօմը» արար. «օմր «կեանք», զաթար՝ արար. սարտար «ծոթրին», ղ՛ուլը՝ արար. զալ «կեղծ», հ՛ուլլոմ՝ արար. հալվա «հրուշակ», «ուննար» արար. «սոռնեց» ալսպէս նաև ղ՛ուլղ՛ուլ կոււ: լ՝ կակուղ հնչմամբ լ ձայնն է, գրեթէ նման սուս. լի ձայնին և կը գտնուի բնիկ հայերէն բառերու մէջ. ինչ. ուլ՝ ուլ, զլուխ՝ զլուխ, փուլ՝ բոյլք, լ'վոնտլ՝ լուանալ լ'օգնութլ՝ լուգանալ են: Վանայ բարբառին նման հոս ալ կը գտնինք կը, թյ ձայնները. ինչ. հորյու՝ հագայ, իթյու՝ գալ, ինքյուվուլ՝ կնքահայր, նաև դյ ձայնը՝ բոյլյուգ՝ պուտուկ բառին մէջ: Հաղղօյի ենթաբարբառը ստեղծած է նոր կիսաձայն մ'ալ՝ որ բացի Մարաղայէն՝ ուրիշ բարբառի մէջ չենք գտներ. ասիկա անգիտական ա ձայնն է, որուն ճիշտ համապատասխանն էր հին հայերէնի ւ ձեւ, ինչպէս որ կը տառադարձնենք. լըլէն՝ ի վերայ, լըլ՝ որ. մինչեւ իսկ օտար լեզուէ փոխառեալ բառերու մէջ. ինչ, լախտ՝ արար. նագէ «ժամանակ»:

Զայնական փոփոխութեանց մէջ յիշելու արժանի են հետեւ-

հաշները. առ ձայնը ամենամեծ մասամբ կը դառնայ ու. այնպէս որ բարբառը լցուած է այս կոտրած հնչիւնով. Տիգրանակերտցին կը դժուարի հնչել առ ձայնը՝ զոր կը պահէ միայն ո բաղաձայնին քով և քանի մը ուրիշ սակաւառէպ պարագաներու. օր. ոմակարդութուն, բուփազոն, սորգութոր, չողորց (Չբաղացը) ևն. բայց ախոռ, ամբառ, առշ (արու կատու), փուլվառ՝ բուրվառ, փառնալ՝ բառնալ են. Ո կը դառնայ ու. օր. նուր՝ նոր, փուր՝ փոր, փում՝ փոս, խուր՝ հող, սուխ՝ սոխ, չոր՝ չոր, չորս՝ չորս. բայց հոլովման ժամանակ կը գտնինք փօրի, փօսի, խօղու ևն, նոյն ձայնը միավանկ բառերու սկիզբը կուտայ վօ, վը, բազմավանկներու սկիզբը օ. ինչ. վօվ՝ ով, վըռ՝ ոռ, վըսավ՝ ոսպ, վըրփ՝ որր, վըրթ՝ հորթ, օզնիգ՝ ոզնի, օլրիլ՝ ոլրուել, օզգի՝ ոսկի, վօխչ՝ ողջ, օխչըննոր՝ ողջանաւ, օսրու՛ ոսկոր են. Ու կը մնայ սովորաբար ու. ինչ. շոն, խուլ, նուր, ուխոր, ով, խոնզ են. բայց օ կ'ըլլայ թօն՝ դուռ բառին մէջ. Ն փերջավանկին մէջ կը դառնայ ի. օր. էրիս՝ երես, դիղ՝ տեղ, թիղ՝ դեղ, որիվ՝ արև, տսիղ՝ ասեղ, որ սակայն հոլովուած ժամանակ կը վերածուի է. էրէսի, թէղի ևն հառին սկիզբը նոյն ձայնը միավանկներու մէջ կ'ըլլայ յէ, բազմավանկներու մէջ է. ինչ. յէզ՝ հզն, յէս՝ հս, յէփ՝ երբ, էրէզ՝ երէկ, էրզմթ՝ երկաթ ևն. Այ երկբարբառը կը դառնայ է. օր. էն՝ այն, էս՝ այս, փէղ՝ փայտ, էքի՝ այգի, էրմիլ՝ այրիլ, զէծող՝ կայծակ ևն. Իւ կ'ըլլայ ի, ու. ինչ որին՝ արին, հորիլ՝ հարիւր, ոլիք՝ ալիւր, սոմ՝ սիւն, ցուն՝ ձիւն. Ոյ կ'ըլլայ ու. ինչ. լուս՝ լոյս, փուլք՝ բոյլք, փուն՝ բոյն ևն. Հ բաղաձայնը կը մնայ սովորաբար հ, ինչպէս է նաև Մշոյ բարբառին մէջ. բայց իս կը դառնայ խուր՝ հող, խոռու՝ հեռու, խիղ՝ հեղ բառերուն մէջ: Շատ տեղ նկատելի է բառամէջի բաղաձայններու կըրկնութիւնը. օր. էժժոնն արժան, թըրմոգ՝ դմակ, յօթթէ՛ եօթը, զըրդէ՛ զտել թօթթու՝ թթու, թըրիլ՝ թրիք, ինմէ՛ ինը, լըսսէ՛ լսել, ձըխխոտ՝ ծխել, ձըծծել՝ ծծել, զըննուվ՝ կանուխ, զըծծու՝ կծու, հօքքի՝ հոգի, մշշոգ՝ մշակ են. երբեմն ալ բառին պարզ ձեւ մէկ բաղաձայնով է, բայց հոլովման ժամանակ կը կրկնուի. ինչ. հաց, վից, յդ. հացցիր, սեռ. վիցցի:

Քերականութեան մէջ յատկապէս նկատելի է աշխարհաբարի ը յօդը՝ որ հոս է ձեն առած է, իհարկէ անշեշտ. ինչ. փէրունէ՛ բերանը, շո'նէ՛ շունը, սո'նէ՛ սիւնը ևն. Հայցական հոլովը կը

կազմուի Մշոյ բարբառին նման զ նախդիրով, կամ առանց նախդիրի. բացառականը է մասնիկով, բայց անորոշ գերբայները կ'առնեն ուց մասնիկը. ինչ սիրէլուց, խօսէլուց ևս Յոդնակիի նշանն է իր, նիր, նի. ինչ. հոցցիր՝ հացեր, հրէշղողնի՝ հրեշտակներ.

Դերանուններուն մէջ քանի մը յատկանշանական կէտեր կան. ասոնցմէ առաջինն է յէսի՝ իբր ես դերանուան հայցականը. երկրորդ՝ այդ ցուցականին բացակայութիւնը: Տիգրանակերտի բարբառը կը զանազանէ միայն երկու ցուցական, այս և այն. իսկ այդ կը բացատրուի այս կամ այն ձեռվ:

Ասոնց հոլովմունքն է.

Ո.	յէս	թուն	տն, ընի, ընիգի	տս, ըսի, ըսիգի
Ս.	իմ	քու	ընուր	ըսուր
Տ.	ընձի	քէզ(ի)	ընուր	ըսուր
Հ.	յէսի	քէզի, զի	ընուր, ընի, ընիգի	ըսուր, ըսի, ըսիգի
Բ.	ընձմէ	քէզմէ	ընուրմէ, ընուրմէնէ	ըսուրմէ, ըսուրմէնէ
Գ.	ընձմօվ	քէզմօվ	ընուրմօվ	ըսուրմօվ
Ո.	մինք	թուք	ընունք	ըսունք
Ս.	միր	ցէր	ընունց	ըսունց
Տ.	մէզ(ի)	ցէզ(ի)	»	»
Հ.	մէզի, զմի	»	»	»
Բ.	մէզմէ	ցէզմէ	ընունցմէ	ըսունցմէ
Գ.	մէզմօվ	ցէզմօվ	ընունցմօվ	ըսունցմօվ
Ո.	վօվ		վօվիր	
Ս. Տ.	վօրու		վօրէրուն	
Բ.	վօրմէ, վօրմէնէ		վօրօնցմէնէ	

Ստացական յօդերը՝ որ հայերէն լեզուի մէջ ուղղակի գոյականներուն կը կցուին, հոս՝ ինչպէս նաև երեմն Մշոյ բարբառին մէջ, կ'ստանան անշեշտ ի վերջաւորութիւնը. օր, վէրո՞նաի, թէ՞ն'վսի, էրի՞սթի կամ սի՞րովս, վի՞զիթ՝ փոխանակ ըսելու «բերանս, գլուխս, երեսդ, սիրաս, վիզդ». սեռ, սրդի՞սի, սրդէրնո՞աի, հօքքո՞վթի, մէղացիս, գործ. սրդո՞վսի, էրէսօվթի՝ փոխանակ ըսելու «սրտիս, սրտէրուս, հոգուդ, մեղացս, սրտովս, երեսովդ», Անշեշտ ի՞-երու այս յաւելումը՝ միացած է յօդին հետ՝ կուտայ բարբառին իտալական նուրբ ներդաշնակութիւն մը,

մանաւանդ երբ յաջորդաբար իրուրու հտկէ կը շարուին. ինչ. սրդի՛սի սո՛մէ, հօքքո՛սի ղո՛մէ «սրտիս սիւնը, հոգւոյս տունը»:

Բայերուն մէջ ներկային Ե ձայնաւորը ռնգականներու և ս-ի քով կը գտանայ ի. ինչ. գուզիմ, գուզիս, գուզէ, գուզինք, գուզէք, գուզինք. անկատարը կը կորսնցնէ իր ի ձայնաւորը. ինչ. գուզինք՝ կուղէինք, բայց նաև կը պահէ անփոփոխ. Միավանկ բայերը (լալ, գալ, տալ, կալ) ի մասնիկին յաւելուածով գարձած են իլոլ, իրյոլ, իրտլ, իզոլ. բայց այս յաւելուածը նոյն խոկ խոնարհուած ու հոլովուած ժամանակ ալ կը մնայ. ինչ. իլոլօվ՝ լալով, իլոցի՝ լացի, իզո՞ւ կայ: Զարմանալի է ապառնիին կազմութիւնը, որ կը ձեւանայ մըն անծանօթ մասնիկով ինչ. մըն ուզիմ, մըն փէրիմ, մըն ուզէի, շըմըն ուզիմ, շըմըն ուզէի (չպիտի ուզէի):

«Այլ» շաղկառը Մշոյ նման լէ ձեն ունի, բայց կը գործածուի նաև ոլ, լլ:

### ՆՄՈՑՇՆԵՐ

#### 1. Ծիգրանակերտէն

(Բիւրակն, 1898, էջ 470, 654, 700 և 1899, էջ 545):

1. Գլախսի դնեմ բարձին,  
Հողիս իտամ Աստըծուն.  
Բարի հըրըշտակ, դուն պլճէ,  
Զար սատանան չխարէ:
2. Էվան կթթեց, Մարիամ մակրդեց,  
Քրիստոս էկավ իաշակնքեց,  
Կաթն էղավ մակարդ, մակարդ լէ կաթ:
3. Ըմմէն մարթ կի տանա, Աստված չտանա (երազ):
4. Սպլտակ շաղըր, դոռ չունի (հաւկիթ):
5. Բուրմա մը խուռ՝ ցած տէներէ դրուկ է (յօնք):
6. Ցորեն չըմ կերի, արտի քովէն անցիր ըմ:
7. Քարիր փէտիր չհիյան (չտեսնեն):
8. Զքու ցմնկն իմ կուրի, քու էգին իմ մտի:
9. Անկուշտն է պատի դքի:
10. Դուն չմնամ՝ անունդի մնայ:
11. Սիվ իգա քղի:

12. ԱՇՔԻԴ Ելա, լհւտիդ փճի:
13. Քոռ էղնաս՝ դէմիս ընկնիս:
14. Խունկ (եղունգ) չեղնա՝ լաշիդ քերիս:
15. Հոգաւզի սնանէ փլի, օրտիդի սնանէ կոտրի:
16. Դուն չիգաս՝ խարա՛րդի գա:
17. Լաշփէտիդ դժոէ իգա (դագաղդ դուսը գայ):
18. Հուղ չըգնաս մէջէ պառկիս:

### 2. ԽՍիանէն \*

1. Լապստանկ, փէտի վտաստակ, վաղէ վաղէ փուրը դարտակ (կկոց):
2. Գում մը՝ մէջն ըլի (լի) սպիտակ մաքի (բերան):
3. Տակը հուղ, մէջը շաղ, վրէն օսկի (ցորեն):
4. Կը կապըն կը քէլա, կարցըկըն կը կէնսա (տրեխ):
5. Էրիկ կնիկ կավան, աշխար գիցավ բաժնվան:
6. Հավկթէն է էլի, դհավկիթ չհամի:
7. Գնա էնոր քով որ քեղ կի լացընէ, մի էրթա էնոր որ կի խնդացընէ:
8. Կրակ որ ընկնի տաւաշ (անտառ)՝ չուր ու դալար մէկտեղ կէլի:
9. Ինչ զար (չափ) իջկեր կա, էնզար ալ իւլիր կեղնի:
10. Սար ու ձուր՝ տէրտըրու փուր:
11. Նա (ոչ) սուխ է կերի, նա հուտ իգա:
12. Աստված տեսեր է զար, զրեր է զձուն:
13. Թէ տէրտէրը մէկը կը գինա, երիցկին գերկուք կը գինա:
14. Ո՞ր աչք ո՞ր համար կիլա:

### 3. Հազզօէն \*\*)

- Խակիթըմ ըգէր մարթըմ ուր գէց (քան զ) ուր հոգին կը սիրէր զուր գնիկ, ուշ-պարէգէն (դժրախտաբար) թէրզով մէ կը գորցու զինք: Տարտով բոլլկած դուշըմիշ կեղնէր զուր զանելու ջոր. ու բաշին (յիտոյ) թողեց զուր երկիր, ընկավ քաղքէ քաղք, օլըրտուվ ուր գնկա յէտեվ: Շատ ջամբա քալեցուց թաշկած

\* ) Տես Բիւրակն, 1898, էջ 301, 701 և 1899, էջ 560.

\*\*) Անդ, 1898, էջ 538. Ուղղագրութիւնը Բիւրակնինն է. այնպէս ուր գ տառը կարդալու է գ', պ—բ են.

ու քրտնքով թըջուկ քաղաքըմ զոնըխեց (իջևանիլ). էն գիշեր գեղըմ (աեղ մը) քնավ ու լուսութ աղեցու (եկեղեցւոյ) դուռ զաննավ ուր ըրան փարաէ (մուրալ), Բարի մարդըմ հեցավ (հայեցաւ) ուր խեղճութին, մեղքունք էկավ ըրթէն ու զինքի դարավ ուր տուն: Փարաըր մարդ (մուրացկանը) յեփ մօտ խրակին (խարոյկին) կը ողնաթնէր, նժըլվա (յանկարծ) հիցավ դու մէջ գնիկըմ ուր շիտակ ուրէն կը մեղէր (նայիլ). ա ձփփաց (իսկոյն ցատկեց) ուր գելիչն (տեղէն) ու փաթվավ գնկա վզին ու շատ գուրգուրացին իլացին: Բարի մարթն յեփ հիցավ զէա անշըդ (զարմանալի) բան, շիվրավ գաննավ, պէլի (սակայն) գուզէր էտ ալլմրատնու (անրախտ) սէրին բաշին հինէր: Բաշին հարցուց. «Դո լավօ, էն թնչ դավա է»: Փարաըր մարթ իլարօվ պատմեց. «Էտ գնիկ իմուն է. թէրզովըմ գորուկ էր, էլիր ըմ ուր վրէն օլլտըմ ու հա օտան (հոդ) գտա զինքը: Էտ բարի մարթ զգնիկ լը աղկեցու դուռ գեսեր ուր դուն բերեր էր բղելու (պահելու): Եեփ իմցավ, զուր հոգին շատ ուրըխցավ ու զէրիկ գնի հատիայով ջամբեց ուրաց էրկիր:

#### 4. Հազրօյէն \*)

Միր տան էտին ծառ սալոր էր,  
Զիր տան էտին ծառ սալոր էր,  
Ուր (իւր) հատիկը հինց կլոր էր,  
Ուր վըր (ուր) ուտէր չը հալվորէր:

Միր տան էտին քառսուն կարաս,  
Զիր տան էտին քառսուն կարաս,  
Կարսու միչու գինին էր իսաս,  
Օսգիէ դուռմ արծթէ թաս,  
Հմըն թասին ընձի պագ մ' իտաս:

Միր տան էտին առուն հանած,  
Զիր տան էտին առուն հանած,  
Բոլուր բոլուր ըինան ցանած,  
Էկավ անցավ նուր նշանած:

\*) Տես Բիւրակն 1900, էջ 263.

Միը հավշի հավուղը քուզ է, առաջ իրավագությունը և  
Զիք հավշի հավուղը քուզ է, առաջ իրավագությունը  
Վզի շարան յալտուզ է.  
Աչքիս տեսավ սիրտիս կուզէ:

### 5. Նղեսիայէն \*)

Մութ խարաբա, գրողը տանիս, գիտինը մտնաս. էրկու աչ-  
քիտ կուրնա. պատին տակը մնաս. սիւ Յուդա, լշշիդ ձգեմ. աղ  
օրը չտիսնաս. կարմիր արիւն շրջիս. ալյեշիլ դարձնես. օր արև  
չտիսնաս. մուրնը գլխուդ. ժառանգիդ կարճ ըլլա. ժառուն  
գուռը մուրաս. ջիվան էրթաս. գոլող գանատող մնաս. Աստուծօ  
սրին գաս. լաշդ լվան. էրթաս չի գաս. զարա զարա (սկ սկ) հր-  
րին (հրկրին) տակը գնա, յօխն ըննաս:

### 6. Սեւերակէն

Քէոր ըլլիս. տունդ ավրի. յօխն ըէմուրազ ըլլիս. խողը գըր-  
վիս. փոշին գլխուդ. մուրը գլխուդ. օր արև չտիսնաս. ըօ՛յիդ  
ըէղէ՛նիդ գէտին անցնի. խակ գրուխս. դուման իկա գլխուդ. գետ-  
նին յատակը էջնաս. պթիսիս հըլլըսիս թափիս. Փրանկ զահմաթի  
հանիս. զանջ ջիվան էրթաս. Աստծէն գտնաս. իշու հրեշտակ.

\*) Այս և յաջորդը տես Թիւրակն 1900, էջ 331.



Բալուի, Զմշկածաղի և Ճապաղջուրի գաւառականներով բան մ'ալ հրատարակուած է. բայց Խարբերդի մայր բարբառով կան շատ բնագիրներ՝ Բիւրակն թերթին մէջ (1898, էջ 331, 473, 583—4, 623, 671, 776. —1899, էջ 18. —1900, էջ 233, 316, 331, 491, 519, 730). Կայ նոյնպէս փոքրիկ ուսումնասիրութիւն մը նոյն բարբառին կազմութեան վրայ (տես Բիւրակն, 1899, էջ 777):

Առանձին քննութիւն մը ունիմ ևս ալ՝ որ կազմած եմ բժ. Անդրանիկ Յակոբեանի հետ, և որ զեռ անտիպ է:

Կը թուի թէ Խարբերդէն հայ գաղթականական ճիւղ մը ելած հաստատուած է Զմիւռնիոյ մօտ Մանխսայի Վերի թաղը, ուր մինչև հիմայ կը պահեն իրենց մայր բարբառը՝ բիչ փոփոխութեամբ և որ տարբեր է Մանխսայի Վարի թաղին բարբառէն. Իմ այս կարծիքս հաստատել աշխատած եմ Բիւրակնի մէջ յօդուածով մը (տես 1899, էջ 402—405), որուն առթիւ հրատարակուեցաւ Շահինեանի պատասխանը և նոյն թաղի բարբառին վրայ կարճ ուսումնասիրութիւն մը (տես 1899, էջ 291, 402, 503, 528, 575):

Խարբերդի և Երզնկայի բարբառին ձայնական դրութիւնը կարնոյ և Մշոյ բարբառներէն աւելի պարզ է. Խարբերդ-Երզնկայի բարբառը կը ճանչնայ ա, ո, է, ը, ի, օ, ու ձայնաւորները, բայց էօ, իւ, ե և ո կը պակսին: Ձայնաւորներու և երկբարբառներու ձայնական փոփոխութեանց մէջ նկատի են.

Ոյ > օ. ինչ. լոյս՝ լօս, քոյր՝ քօր, ընկոյզ՝ ընզօզ:

Իւ > ի. ինչ. արիւն՝ արին, աղբիւր՝ ախըւիր, ալիւր՝ ալիր, եղիւր՝ ախջիր:

Ե միավանկ բառերուն սկիզբը կը դառնայ յէ, ուսիշ ամէն պարագայի մէջ կ'ըլլայ է. ինչ. յէզ՝ եզն, յէք՝ երը, էրէրալ՝ երերալ, էրվալ՝ երեալ են:

Ո ամէն տեղ կը դառնայ օ. ինչ. ող՝ օխչ, ոսպ՝ օսր, ոտք՝ օղք, որք՝ օրք, որոմ՝ օրօմ, որոտալ՝ օրօտալ՝ ողորմիլ՝ օղօրմիլ են:

Այ երկբարբառը կը դառնայ ո. որով բարբառս կը ներկայանայ իբրև է և ա ձայնափոխութեանց միջին եզրը. ինչ. մայր՝ մոր, փայտ՝ փող, հայելի՝ հոլլի են:

Բաղաձայնները երեք աստիճան ունին բարբառիս մէջ. թըրթուն, թրթուն շնչաւոր և թաւ: Խուլ բաղաձայններուն շարքը

գոյութիւն չունի: Հին հայերէնի թրթոռոն ձայները կը դասնան շնչաւոր թրթոռոն, խուլ ձայները կը դասնան թրթոռոն, իսկ թաւերը կը ման թաւ: Ասոնցմէ զատ ստեղծուած են զյ և ըյ քմային բաղաձայնները, ամէն անդամ որ զ և ը կը յաջորդեն է և ի ձայներուն՝ կը վերածուին զյ և ըյ:

Բաղաձայններու փոփոխութեանց մէջ ամէնէն նշանաւորներն են հետևեալները.

1. Ծ ձայնը յաջորդական ն-ի քով նմանողութեամբ կը վերածուի ն. օր. մտ(ա)նել՝ մըննէլ, դտ(ա)նել՝ զ'ըննէլ:

2. Ս ձայնը բառին սկիզբ՝ պ և տ ձայներէն անմիջապէս տառջ կը ջնջուի: օր. սպանանել՝ բաննէլ, սպիտակ՝ թիղազ, ստեղծել՝ դէղծէլ, ստեղպին՝ դարդին, ստեղջ՝ դէրջ:

3. Նոսր, թանձր, բարձր, բաղցր բառերը թէ Երզնկայի և թէ Խարբերդի մէջ կ'ըլլան նօսր, բ'արս, թարզ, բառ:

4. Ծանր, մանր, ասնտր բառերը կ'ըլլան ծայր, մայր, սայր:

5. Տէրսիմի դաւառը զարմանալի նորութիւն մ'ալ կ'ընծայէ, ճ, ջ, չ ձայները կը վերածուին հոս (ժ, ծ, ց ձևերէն անցնելով) ծ, ծ՛, ց, իսկ շ կը դառնայ ս. ինչ, ճերմակ՝ ծէրմազ, ջուր՝ ծուր, չամիչ՝ ցամից, մէջը ջուր չկայ՝ մէցը ծուր ցիզա, քաշեցի՝ քասէցի են:

Քերականութեան մէջ առանձին նորութիւններ չկան. Խարբերդ-Երզնկայի բարբառը իբրև տիպար բոլոր մասեալ բարբառներուն՝ կը ճամշնայ Յ հորով. Ուղ., Սեռ., Տը., Հայց., Բաց. և Գործ.: Տրականը միշտ նման է Սեռականին, իսկ Հայցականը Ուղղականին, առանց շնչաւոր և անշունչ առարկաներու մէջ առբերութիւն դնելու: Բացառականին մասնիկն է է, Յոգնաշկին նշանն է էր, նէր: Դերանուններուն մէջ կրնանք իթել՝ ինձիս, ընձիս՝ զիս, իմմընէ՝ յինչն, միզի, ծիզի, քիզի կամ մզի, ծ'զի, զզի՝ մեզ, ձեզ, քեզ, մէրմընէ, բումընէ, ծ'էրմընէ՝ ի մէնջ, ի քէն, ի ճէնջ են: Բայց շատ պարզ է. Ե ձայնաւորը ի-ի վերածելու օրէնքը տեղի կունհնայ միմիայն եղակի առաջին և յողնակի առաջին դէմքին մէջ. Երրորդ դէմքը կը վերջաւորի ո (առաջին լծորդութեան մէջ):

գը սիրիմ գը սիրինքյ

գը սիրէս գը սիրէքյ

գը սիրո գը սիրէն

Անկատարն ու կատարեալը հին ձերն նման են. ապառին կը կազմուի որ (տը) մասնիկով՝ որ պիտի ձերն հայմառօտութիւնն է: Բացասական ապառինին մէջ այս պ ձայնը կը դառնայ վ. այսպէս՝ շրվի սիրիս, շրվի սիրէի են. չպիտի սիրիմ կամ ասոր հակադիր ձեւ՝ պիտի չսիրիմ՝ գոյութիւն չունի:

### ՆՄՈՅԵՆԵՐ

#### 1. Խարբերդ քաղաքէն \*

Երևի չըլլի խօոօզ մը գըմի. դո խօոօզին օղքը փուշ մը գը մըննա. ինչ գէնէ չէնէր՝ չի զըրնըր ող փուշը հանէր: Գէլւա գէրթա մամիգի մը զըստ թի ոս փուշը հանու: Մամիգն ըլ գը հանու ու թօնիրը գը ցըքու: Մէգ-էրգու օր ասնէլուն բէս՝ ըս խօոօզը գէրթա մամիգին զըստ թի փուշը գուրե: Մամիգն ըլ զըստ թի փուշը վառավ՝ տւ հւսդաց դամ: Խօոօզը հոմըն հաց մի գառնու ու գը փախի: Գէրթա օր չօքան մի նսդէր է գաթին մէջ բգուր (սպառուր) գը բ'րդ' գուղու: Գըստ թի ըս հացը առ գէր, ըն ըլ գառնու: Քանի մը օր գասնի, գէրթա չօքանին զըստ թի հացս դուր, ըն ըլ չունի օր դա, ըս հէղուն ըլ խօոօզը ըդգից մաքի մի գառնու ու գը փախի: Խօոօզը գէրթա օր գէղ մի շուն մի մօրթէր էն ու թէշգէկ բիգի (դը) էփէն. ըդօնց գըստ թի ըս մաքին առէք: Քանի մի օր սօղը գուղու թի մաքիս դըվէք: Ըսօնը ըլ մգիգ չէն էնէր, ինք ըլ ըդօնց հարս գառնու ու գը փախի: Շադ գէրթա՝ քիչ գէրթա, գը տէսնա օր մէգ մաքթ մի նսդէր ջրզողըրիգ (ջութակ) գը զէնտ. ըդօր գըստ թի Ջըղըրիգդ գուր օր ըս հարսը դամ: Հարսը գուղու՝ Ջըղըրիգը գառնու, Խօոօզը գը նսդի ձառի մը դակ ու գը բլլըշվի (թրք. բալամաք՝ «սկսիլ») Ջըղըրիգը Ջըղըրցընէլ ու խաղ գանչէլ. «Ջըղըր», Ջըղըր, Ջըղըրիգ, փուշ մի դվի՝ հաց մի առի, հացը գըվի՝ մաքի մի առի, մաքին դըվի՝ հարս մի առի, հարսը դվի՝ Ջըղըրիգ մի առի, Ջըղըր, Ջըղըրիգ:

\* ) Հանուած Բիւրակնէն, 1900, էջ 730. ուղղագրութիւնը ճշտուած է իմ գրութեամբ:

### 2. Երզնկայի մէկ գիտէն \*)

Վախտովը էրիկ մոռ կնիկ մը կան տղեր: Էրիկը թէնպէլ, կնիկը էտէպափօ: Պնմէն օր առառ լուսծածին պէս կնիկը էրկանը առջնը երկու հաց կը նետէ, «ուսու ել, աշքիս մերեար» կըսէ տղեր: Էրիկը կիթա ծովուն քէնարը կը նստի, մէկ հաց ինք կուտէ, մէկան ա ծովուն ձկներուն կը նետէ, կէսը առառւն, կէսն ա ճաշուն: Պղտի ձկները հացը տանելու չապալամիշ կ'ըլլան ըմա, տնմէն օր մեծ ձուկ մը կուգա ընոնց ձեռքէն կառնէ կը տանի տղեր, ըսանկ կանէ տարի մը տնմէն օր: Անիսէ ձուկը ըս հացերը իրենց մեծաւորին կը տանի տղեր, մեծաւորնին ընանկ հիւրնառութին մը կունենա օ բոլոր հէքիմները չին կանա ըսըտցըներ: Էն հաքը կըսին քի, էկէր տարի մը հաց ուտէ նը կը ոբնանա: ըս ձուկն ա ըս հացերը մեծաւորին կը տանի տղեր: Տարիէն ետքը մեծաւորը կըըլտնա, իրեն հաց բերող ձուկը տուշեր կը կանչէ, կը հարցընէ քի ըս հացերը տարի մըն է ժւակէ կը բերէ: ան ա կըսէ քի ճովուն քէնարը մարդ մը նստեր ո՝ տնմէն օր ըտ հացերը ծովը կը նետէ, ես ա կառնեմ քեզի կը բերիմ: Ըն սրային մեծաւորը հրաման կանէ օ իթա ըն մարդը բերէ օ մուրատ տա իրին արած լավութան տեղը:

### 3. Քղիէն \*\*)

Ածան հաւը կարգման կ'ըլլի:

Ասղին ծակով Հինտիստան կը հայնա:

Էրէսն օր թքան, կըսէ «ամպ գ'ուգ'ա»:

Խեւը գնաց հարսնետունը, ըսաց հոս լաւ է բընծ մեր տունը:

Կուշտն անօթուն մայր (մանր) կը փշէ (կը փշրէ):

Հարիր մազէ ալիր է կերեր:

Հան օր հաւ է, ջուր խմած ատենը Աստված ի վեր կը հայնա:

Շունը կը զինին՝ տիրունմինէ կամըշնան:

Ընի իմ արծած խողն է:

\*) Հանուած Բիւրակնէն, 1899 էջ 386. բնագրին ուղղագրութիւնը պահած եմ, թէկ անձիշտ:

\*\*) Տես Բիւրակն, 1898 (զանազան տեղերէ առնուած):

Օրը հարիր սիրտ կլնաս կօյրեր, ըմբ հարիր օր էկէր դա-  
տիս՝ սիրտ մը չես կրնար շինիր:

Վով շուսթ, փորը կուշու:

Տունը չգա տան տիկին՝ հորթուն կըսեն լոս տիկին:

#### 4. Զարսանճաքէն \*)

Կըսի թաքավօր մի. իրէք հատ աղտ կունէնա. կըսը մենձ  
տպին.—Տղաս, ևս տլ ծեր եմ, տասնըհինգ տարի սայմանիս գլոխը  
շայիրը չիմ գցեր:

— Արքայ հայրիկ, կըսը տղան, միշտ սայմանիդ գլխու շա-  
յիրը շատ մէթ կինիս (կը գովես),

— Պն սայմանի շայիրին հավան է օր էօմիւրս էրկընցաւ.  
ոս տասնըհինգ տարի օր չիմ գըցեր, էօմիւրս փճացաւ. զնա օ  
տեսնըս. շայիրին գլոխը աղբիր մը կա. շայիրին տկուն տէ-  
(մինչե) աղբիրը սահամթ մի կը քաշէ. աղբիրն տլ լեռան տակ  
է. աղբրէն տէ՛ լուսն գլոխը տասկերկու սահամթ կը քաշէ:

Ելավ մենձ աղան հարիր հատ ձիով առըց. գըցին հասան  
շայիրը. տեսան օ մէ արաք մի նստեր է աղբրին վրա. Մի սև  
անպ էլավ, էրկինքը գոռաց, արգեն ու կարկուտը առըց:

Թագաւորին տղան ըսըց.—Թշեցէք, ըյսինք աղբիրը:

Զայիրը կէս ըրին-չըրին՝ ջրին ու մլին մէջ մնացին. չկըր-  
ցին օ հասնէին:

Արարը թուրը բաշեց, ընկաւ ոս հարիր հատի մէջ. հարիր  
հատին ալ գլոխը կըյրեց, ձիանն տլ մորթեց, յէղմիշ ըրըց (գի-  
ղեց) շայիրին օրթըլլիսը, էջաւ սըրլծն ի վոր գնըց:

Մի ամիս թագաւորին խապար չգնըց:

Թագաւորը կանչեց օրթանճա տղին:

— Այ տղա, աղբարդ ճանփէցի սայմանի գլոխը. յա (կամ)  
բռնվան, յա ծիծ (պատերազմ) կինին. յա քէֆի տեղ է իրանց  
քէֆը կը հային. զնա խապար մի առ էկօ:

#### 5. Տէրսիմէն \*\*)

Անքան դէսա օր Գիրօն ասզրին մէց է. ցօրս գին բադի  
բէս բաղաձ է.—Օվանէս, ըսըց, ինց գինէս, ինձի բարութ զիւլէ  
հասուր:

\*) Տես կմին. Ազգ. ժղվ. Բ. էջ. 152.

\*\*) Տես Արքա. 1896, էջ 183:

Օվանէսը գուց օ մէր աղան ձեխը հէծէր, փախէր է. դէսա  
օր Դիրօն թուրը ցըլըլղօց, թուրը փառլամիս էղավ, յէս ոլ  
ըս գ'իուն քատէցի, թուրը փառլամիս էրի—օ, Դիրօ, մի զա-  
խիր! Ընխոյը (այնչափ) հայս (տեսայ) օ, ցօրս սվարօվ դալիս  
հէծած, ամէքուն թուր մի նէղէցի, ցօրս ձեխն ոլ բառգէցուցի.  
մէդ մարթուն ոլ գ'լոխը գըլըէցի, դէսա օր փասան գըսէ.—Հա'  
բարամ օլասրդ հաւ ծի գ'իդէր օ յէս իմ, ընի գ'իդէ թէ թուր-  
բէր Ղամբէրն է բ'ռնած, ցըսէր թէ հինգ հոքի թրէս ընցուցէր  
իմ. անքան դէսա օ Օվանէսը զիւլէն հասօց, ըսց.—Մի վախէք,  
ախր'րդանք. դ'ու մըսէր, թարուր մի ասգրին գէսն է մնացէր.  
մէր աղան ոլ էլէր թամասա գինէր. իրգուն գ'ցիք քառսուն  
օսպի տվէց, ի՞նց ինիմ.



կոր) և մեյ մըն ալ անգլիրէնի մէջ (I am living՝ կը սիրեմ կոր), Պարսկերէնն ալ գիտէ շարունակական ներկային գործածութիւնը, ինչ ըստ իսահէմ՝ կուզեմ, մի իսահէմ՝ կուզեմ կոր:

Սահմանական եղանակին անկատարն ալ ունի պարզ և շարունակական ձևերը. ինչ. կուտէի, կուտէի կոր. հմատ. Օսմանեան վէրիրիտիմ և վէրիրիօրըտրմ:

Սակայն թէ ներկային և թէ անկատարին շարունակական ձևերը բոլոր բարբառներուն մէջ ալ միւնոյն ձևով չեն կաղմուիր, այլ ամէն մէկը առանձին մասնիկներ կը գործածէ. օրինակ՝ Պօլասոյ բարբառը կոր, Ասլանըքփ ենթաբարբառը հա՛յէ, Տրապիզոնի բարբառը էր ևն. Շապին-Գարահիսարի բարբառը իր շարունակական ձևերը կը շինէ դար (իմա տար՝ որուն ծագումը անյատէ) մասնիկով. ինչ. զրսիմ դար, զրսիս դար, զրսէի դար ևն:

Շապին-Գարահիսարի բարբառին վրայ տող մ' անգամ տեղեկութիւն չկայ և ոչ ալ որկից բնագիր մը հրատարակուած է. 1907 թուի ամառը (յուլիս 7-8) Անիի մէջ ծանօթանալով բնիկ Շապին-Գարահիսարը ճարտարապետ ոլր. Թ. Թողոմանեանի հետ, ինդրեցի իրմէ զրի առնել ճշտութեամբ նոյն բարբառէն ճնմոյշ մը Սիրով կատարեց խնդիրքս և զրեց ինձ համար հետեւալ սրտառուչ նամակը՝ զոր վերածելով իմ ընդունած ուղղագրութեանս՝ կը դնեմ հոս ամբողջապէս:

## ՆՄՈՑ

### Շապին-Գարահիսարի բարբառէն

Մէր իմ աղլս ախբարս,

Միխգիս գէրն էմ. խօսդիս հասդադ չի գ'ըգվա. գ'իրըս շադ յուշացալ. իմմո՛ շիբազը օր բիգի ըսիմ նը՝ շադ մըն ալ զլորիյմթս (թրք. զաբահատ յանցանք) ձառը (ծանր) չէ. բ'անի գ'էօրծի մարթ էմ. յիրինդուն-յառավօդ դիղ մը դիգիդ արած չունիմ օր մէյ մը դոլում-դիվիթ տոչէվս առնիմ հու էրգու սրա գ'իր գ'սիմ. չէ նը ինքիրէնս ամըն օր կըսէի թի՝ արածս աֆէգ է, խոթէր գօռէլը (կոտրելը) աղէգ բ'ան չէ. խօշ գ'ուն ան չէշիղը մարթիգնէրէն չէս. միխգս էրէսս չէս դարւ հշղէ ասօր հըմար ալ է քի յէս ալ քի հօգուս քէս գ'ուզիմ. քիզ դիսած օրէս սիրդըս բ'ացին՝ մէշը գ'րին. Գ'իդի՞ս ինչու է՛յ զիղի դղայութին... Յէս մէգ

ընդէր մը ունէի մէր քաղաքը ըղած վախողս. Փուչուլին Բէօռնէօս (Պետրոս) գըսէին. իմ շագ շագ յորտնս էր. զ'իշէր ցօրէդ իրար հիդ էինք, չոլիզ-չօրմու քարաբար զը խաղայինք. շագ հիդ ալ էրգուսս վարբիդէն զը փախչէինք գիրթայինք էքստանը թութ ու խնձոր ուղէլու: Ասանդ ատխաղաշէ (ընկեր) մը զաղվէր էի քանն դարի է: Քիզ օր դիսա՛ ան սահաթը միդքըս ինգավ Բէօռնօսը, սիրդըս դիդէն թուավ. ինքիրէնս ըսի թի Ասված Բէօռնօսը գ'ինտ ինձի դըվավ. Յէս քու վրա տաղլար սէր գըվի իլլո, լջրը (արդեօք) դ'ուն ալ իմ Բէօռնօսիս դիդը բիդի բ'անէս. քանի թի զադվէր էմ՝ աշգիս արցունքը չի գըլէցավ. միդքըս օր գ'ուգ'ա զադված օրէլնիս՝ ձուխ ու մուխ զը գոիմ: Հէշ միդքէս չիլէր. օր մը, շափաթ էր գէք գիրտդի, յառօդուն գանուխ էլէր դ'ուոր նազէր էր. գնացի քօվը, նոյեցա օր դ'իլորը վրա արէ՛: հիդըս խօրաթէլ թիլու չուզէր դար. ըսի թի օԲէօռնօս, քալ' էրթանք քիշ մը խաղանքս:

— Զիմ իդ'ար—ըսաց:

— Խնչմւ, լիշ գա թի:

— Հէշ բ'ան մ'ալ չիդա:

— Հըրը ինչմւ ադանդ դ'իլորըդ' զախէր էս ու հիդս ալ չէս խօրաթէր:

— Ի՞շ բիդի խօրաթէմ. զաթը քանի մը օր յէդքը տմիս զիս բիդի դրէ Սգամբօլ. ալ յա զը դէսնինք զիրար՝ յա շնչ դէսնէր:

— Օղօրթմէն գըսէս դար:

— Հըրը սուզմէն:

— Զիմ ավդար:

— Օր աշգօվըդ' դէսնէս՝ անվախդը գաւդաս:

— Ի՞նչ ըղավ օր ադանդ արավ քիզի տմիդ'. մինչէվ հիմի հէշ ադանդ ձ'ան մը չիդար:

— Ի՞նչ բիզի ըլլա, չէրէդ յիրինպուն վաժաբէդը մինդորս զօլթովս գվավ, գնա վաժադան վարս բ'էր, չէ նը ալ մի գ'ար ըսաց. տմիս ալ վարա չունէր օր դար, զաթը քանի մը հիդ ալ մարս գուլագէն օսդը գոից գվավ՝ դարի վաժադան վարա դվի. հիմի մարս ալ չունի. հարս ալ ըսաց թի շագ գ'արթա դէրա վարթաբէդ չիբդի ըլլա. զըգիմ Սգամբօլ թօդ էրթա ախրօրը քօվը վարա վասդըդի:

— Ե դ' ուն ինչ ըստիր. գ'ուզբս քի էրթաս։  
— Ի՞նչ անիմ չէրթամ. ղալթըջին վաղը գ'ուզ'ա. ոմիս  
աս գ'իշէր թոմբոլիթս (պայուսակ) բիդի դարէ. վաղը ջին-զա-  
րախտան ջ'ամփա բիդի էլլինք։

Սուդ չէր Բէօռէօոը. յէս ալ գանուխ էլա. սիրդէս չէկավ օր  
էրթայի գէսնէի. հէռուն գայնէցա հու նոյեցա. օրն ալ ըսէս նը  
շադ գ'էշ օր էր. թաթավը վէրէն գ'ուգ'ա սիջիմի բէս. Զըխանք-  
ջըխջըխանք .. բաղ բաղ փօրյազը զը փչէր. Զ'օրիին վրա բ'ոռ-  
ցան թոմբոլիթը. ղինքն ալ վրաննադէցուցին ու դարին. մարը  
յէդէվէն լացավ. «Յա'վրում, ֆէղ բ'ոնէս օսպի գլոփի» ըսաց, հու  
նօրշըքա մը ջ'ուր նէդէց յէդէվէն. Հարն ալ ջ'օրիին հէդը գ'նաց  
ջ'ամփէլու. յէս ալ գ'նացի նէրս, մութ դիղ մը մդա՛ լացի. Ան է  
աս է՛ ալ չի դէսա. Ալ չի գիդիմ դէք սա՞ղ է դէ մէռած է. Աս-  
ված անօր ալ բ'անին գէօրձին աջ'օղութին դա, իր սիլային հաս-  
ցընէ. ձ'իպի ալ էրգան օրէր դա։

## 7. ՏՐԱՊԻՉՈՆԻ ԲԱՐԲՈՇ

Տրապիջոնի բարբառը կը տարածուի փոքր շրջանի մը մէջ, որ կը պարունակէ միայն Տրապիջոն, Կիւմիշխանէ և Կիրասոն քաղաքները Վերջինս Տրապիջոնէն եկած գաղթականութիւն մէ, Տրապիջոնի շրջակայ գիւղերը չեն մաներ նոյն բարբառին շրջանակին մէջ և կը պատկանին Համշէնի բարբառին, Վերջին ժամանակներս Տրապիջոնի հայոցմէ բաւական ստուար թիւ մը գաղթեց Կովկաս և Սև ծովուն եղերքները հաստատուեցաւ, Ասոնք բնակեցան գլխաւսըստաղէս Բաթում, Փօթի, Կերչ, Սևսոսոպոլ, Եալթա քաղաքները՝ Որովհետեւ յիշեալ քաղաքները բնիկ հայ ազգաբնակութենէ զուրկ են և Տրապիջոնի գաղթականները խոշոր թիւ մը կը կազմեն, ուստի քարտէսին մէջ զանոնք յիշեալ բարբառին շրջանակին մէջ մացուցի:

Տրապիջոնի բարբառին վրայ ոչ մէկ ուսումնախրութիւն կայ գրուած. չկան նոյնպէս բնագիրներ: 1910 թուի ամառը երկու շաբաթ մնալով Տրապիջոնի մէջ՝ ստուգեցի որ Տրապիջոնի բարբառը Պօլսոյ, մանաւանդ Խրիմի բարբառին շատ մօտ է: Զայնաւորներուն մէջ կը պակսին ո, ե, ո ձայները. քիչ անգամ կը պատահի էօ, իւ. ինչ. միրիւք՝ մօրուք՝ Բաղաճայններուն դրութիւնը շատ փոխուած է. հին հայերէնի երեք աստիճանները վերածուած են երկուքի, թրթուուն և խուլ ձայները շփոթուելով իրալու հետ և երկուքն ալ հաւասարապէս վերածուելով թըրթուուն ձայներու. թաւերը մնացած են անփոփոխ: Ասիկա բոլոր միւս Փոքր-Ասիական բարբառներուն վիճակն է, սկսեալ Եւդոկիայէն մինչև Խրիմ: Տրապիջոնի, ինչպէս նաև Համշէնի բարբառին մէջ կայ սակայն խուլ կ հնչիւնը՝ թուրքերէնէ փոխառեալ բառերու մէջ զայ ձայնին փոխարէն:

Ուրիշ ձայնական փոփոխութիւններ կրնանք ըսել թէ չկան Տրապիջոնի բարբառին մէջ, ի նկատի չառնելով իհարկէ այշաւ, ոյշաւ, իւշաւ ու ձայնափոխութիւնները. այնպէս որ Տրապիջոնի բարբառը ամէնէն մաքուր հայ բարբառներէն մէկն է:

Քերականութեան մէջ նկատելի կէտերը հետեւալներն են, հոլովումը, գերանունները նոյն են Պօլսոյ հետ. վերջիններուն մէջ յիշելու արժանի են ասիվիզ, առիվիզ, անիվիզ և ասիզ, աղիզ, անիզ՝ ասիկա, ատիկա, անիկա: Բայերուն խոնարհման մէջ՝ եւ է ձայները շեշտի տակ կը դառնան ի. այսպէս՝ ներկային մէջ գուզիմ, գուզիս, գուզէ, գուզինք, գուզիք, գուզին. անկ. գուզէի, գուզէիր, գուզիր. կատ. էփէցի, էփէցիր, էփից են. անց. գերը. սիրիր, բէրիր, որով յարակատարն ու գերակատարը սիրիրի իմ, բէրիր էի են. Ներկային մասնիկն է՝ ձայնաւորով սկըսող բայերու համար յետագա գու. օր. գուզիմ, սիրիմ գու, սիրիս գու, սիրէ գու, նայէինք գու են. շարունակականը կը շնուրի էր կամ ունի յետագա մասնիկներով. ներկան կ'առնէ էր, անկատարը ունի. ձայնաւորով սկսող բայերը կ'ստանան նաև գ նախամասնիկը. օր.

գառնիմ էր	սիրիմ էր	գէփէի ունի	նայէի ունի
գառնիս էր	սիրիս էր	գէփէիր »	նայէիր »
գառնէ էր	սիրէ էր	գէփիր »	նայիր »
գառնինք էր	սիրինք էր	գէփէինք »	նայէինք »
գառնիք էր	սիրիք էր	գէփէիք »	նայէիք »
գառնին էր	սիրին էր	գէփէին »	նայէին »

Ինչպէս կը տեսնուի, բայական մասնիկները (գու, էր, ունի) առհասարակ յետագա են. այսպէս կրնայ ըլլալ նուև ապառնին և բացասականը. օր. ըիդի ուզիմ կամ ուզիմ ըիդի, չիս զրիր կամ զրիր չիս «չիս զրեր»: Բացասականի կազմութեան մէջ հետաքրքիր է գերբային ալ խոնարհումը. ինչ. շիմ քամ՝ չեմ գար, չիմ ուզիմ՝ չեմ ուզիր, չինք բանէցունինք՝ չինք բանեցներ, կամ էականին կրկնութիւնը՝ Պայազիտի հնթարբարակին նման. ինչ. շինք իմացիր իմք՝ չինք իմացիր:

Կիւմիւշիանէ և Կիրասոն ալ ունին այս էր մասնիկը շարունակականի համար. Կիւմիւշիանէ կը գործածէ պարզ ներկայի համար յետագա զը (մաքրէ զը), որով կը դառնայ միջին օղակ՝ մը Կարնոյ և Տրապիզոնի մէջտեղ:

## ՆՄՈՅՇՆԵՐ

Տրապիզոնի բարբառով \*)

- Բար իրիզուն:
- Ասձու բարին, Լուսիա հանում, բարօվ էկաք. հրամացէք:
- Քա Համաս, Օննիկիդ մէնձ օրը շնավօր ըլլա, աբրի մնա, խէրը գէսնիս, Ասված օջախիդ բաշիէ:
- Շինօրագալ իմ, օխջ ըլլաս. Ասված բուգինսէրրդ ալ քէզի բաշիէ. հրամացէք վէր, Ագ Թաքու, էզէ Լուսիա հանումին չարսափը վար առ գուլիսէն:
- Քա Համաս, շիդագը գուզիս նա, յէս ասօր գէղէս ժաժվէլու վախրթ չունէի. գիդիս յա, էրդուշաբդի օրը էլա վըլացը էրի, իրէքշաբդի ըուլաթայէն հանէցի, չօրէքշաբդի գարէցի գարգուէցի, ասօր ալ էլա բաղնիդ քնացի թի՝ օսգունէրըս քիչ մը գաբնան. լաքին քու անուշիդ խաթէրըտ համար չի գրցա համփէրիր էր. ըսի թի ինչ զըլլա նա՝ թօդ ըլլա. մէռնէլըս ալ զիդնամ՝ յէս ասօր Համաս հանումին օրթուն դօնին բիդի էրթամ. չունքի դուն աղէգ գիդիս օր յէս Օննիկը իմ զավգիս բէս սիրիմ դու:
- Օխջ ըլլաս, անիվիդ ալ քէզի մօր բէս սիրէ դու. զունը ձէրն է. հէլքէդ բիդի քայիր. զաթի աչգըս չօրս բացած ջանփատ նայէի ունի. ամմա էղէր չի քայիր յա՝ խաչ օր իմ. ձէռքէս ինդօր բիդի խալըսէիր:
- Օ՛ֆ, նէֆէսս գգրէցավ. ձունգվընէրուս քօվ հիշ հօքի մնացած չէ. դիյ օր հօս էդա նա՝ հօքիս բէրանըս էզավ. քրդինքնէրու մէշ մնացի: կ'հ, դահա ինդօր իք նայիմ. աղթով իք:
- Ինդօր բիդի ըլլանք. մէխտօվիս դանչըլվինք էր:
- Սէրքիս աղայէն ինչ խաբար. նամակ՝ բան մը գառնիք էր մի:
- Սէրէ թի ամմէն շաբդու գառնինք էր. հարցունօղնէրուն ամմէնքին ալ բարէվ գրած է:
- Բարին զրգող բէրօվին արէվըն ըլլա. դուն ալ նամագ

\*) Գրի առաջ. բանասէր բարեկամու Տրապիզոնցի ուսուցիչ պր. Նշան Խաչեան: Ուղղագրութիւնը վերածած եմ գիտականի:

գրէլու ըլլաս նաև ինձմէն շադ շադ բարեկ գրէ. օրթուն իւէրը դէսնէ. Ասլած օջախին բաշխէ:

— Գուլլառու վրա. մէղէր ըսէլօվը գրէկ բիգիւ:

— Գլոխը բարցին վրա. — Էհ, դանա ի՞նչ գա, ի՞նչ չիգա. դուսէն նէսէն խաբար՝ բան մը գառնիք էր: Քէզի նօր խաբար մը գամ բիգիւ ամմատ չուքդիմ թի իմացած իք մի:

— Ի՞նչ է, քա. ըսէ նայիմ. մէնք բանէ մը խաբար չունինք. դունէն դուս էլած չունիմ թի բան մալ իմանամ:

— Անցածն օրդանքը Հաջի Ղասիմէն դէրվէր գէրթայի ունի, նիրօչս մէնձ հարսը դէմըս էլավ. անդից իմացա ոի՛ դաւանջի Արութինին մանչուն նիշանը յէդ էրիր ին:

— Քա, հիմագ խէթիս քուքամ. յէփ էղավ ագիգ. զահէր մէնք աս քաղքէն չէինք. հիշ բան մալ չինք իմացիր ինք. սէրէրը ի՞նչ է աշարս. նիշանը տիշիգան թարաֆէն յէդ էրիր ին մի՛ չէ նա մանչուն:

— Ախջիգան թարաֆէն յէդ էրիր ին. սէրէրը գէօյա մանչը խում շադ խմէ գու էղիր. ամմէն իրինդուն թէօռ-գինօվ դուն գէրթա էղիր. վասդրգածը, դադածը թիմիւն խումի գուգա էղիր. ամմէն իրինդուն դանը մէչ ձէծ-գիէդ գըլլա էղիր. դահա թախում մը դէղիմ-դէղի խօսդէր. վօր մէկը ըսիմ. Ամա խօսգը մէշէրնիս, ըէզի բան մը զուքցիմ, քա Համաս. նիշանը յէդ էնէլինին շադ իսաս էղավ. անանդ գինօվի մը դալու իսա՞ ջիգը չուվան մը թօլ ցըլին դէն՝ դանին ձօվը նէդին:

— Խօսգըգ մէրդով գգրէցի. առաջ խէթէրնին վհւր գէզն էր. անօր ի՞նչ ձաղիդ ըլլաւը չուքդէլին մի. քառսուն դուռ դարգավ. քասուուն՝ դէզէ ախջիգ ուղից, լաքին հիշ մէզն ալ վրան չի թուքավ: Հէր նէ իսա, յէս խօշլանմիշ էղա աս բանէն. ախջիգը իսաս դդա է. զօնէսրանա (յն. տանտիկին), գարօղ գարգուող. դանը մէչ ոիյօր իրինդուն ֆլորլ-ֆլորլ դառնա գու: Ասված հէլքէթուէ բաշխա խսմէթ մը հանէ գու գէմը: Դէլիք քօնջուիս յէրդէ կալմագ:

— Հա՛յ հա՛յ, գուն ջէնջ ունէցիր, ջանջը Բաղդադէն քուքա:

— Հրամմէ, անուշ, կօնյաք առ, Լուսիա հանում:

— Էհ, Օնսիգիդ մէնձ օրը շնավօր ըլլա. արրի մնա. իւէրը դէսնիս. ամմէն դարի աս օրէլուն համա. թաքնաւ բսագը դէսնիմ. մազը-միրիւրը ջէրմլցի:

— Անուշ հրամմէցիր:

— Անուշօվ մնաս: Թա, աս ի՞նչ համօվ բան էր. դունքն մի էրեր էր աս անուշը, չէնս մի գուսէն ձախու առիր իք:

— Թա մէղա, գուսէն ալ ի՞նչէն բիդի առնէի. Թարոհիձաս էփից:

— Ո՛ւյ, մադմլուկը սիրիմ յէս անօր. էրնէդ քէզի օր ասանդ անգին զավագ ունիս: Թա, քանի՞ դարու էղավ:

— Սուրբ Սէրքիսին բահօց շարդոն դասնըօխդը բիդի թամանէ՝ զասնըվութը բիդի մէնի. Անօր աշղարը էղած օրը մէր դրացի հաջի Ուսգուն իր օրթին գարքիր ունի. ասօրվան բէս դահա միդգս է. մէզի ալ հարսնիդ գանչիր էր, լարին ան իրիդունը իմ ցտվը բռնէլուն սէրէքօվը չիպրցի էրթալ: Ա՛խ, Լուսիա հանում, ինչէր քաշէցի ան վախթը. թէւմամ էսոսունվիրէք օր լոխուսա բառգէցա. շադէրը լսին թի համասին հալը հալ չէ. համէռնի էր, հա մէռնի բիդի. Էհ, մէռնիմ Ասձու աչիչը. դահա խմէլիք ջուրէրնիս չէ հադիր:

— Ի՞նչ դօլայ է մէռնէլը, հէլէ գէցիր նայիմ. մէյ մը Թարուհիձադ ամիէ, Օննիդը ալ օգգը գլօխ էրէ դէն, անգից յէղդը ինչ գուլզիս նա էղիր: Օզօրմաձ հօքի գէսուրըս գըսէր թի՝ «Մարթուն ըսաձը չըլլար, Ասձու ըսաձը գըլլա»:

— Անանգ է. ջագաղնիս ինչ գրված է նա՝ ան գըլլա. հրամմէ, դայֆէդ առ:

— Շինօրագալ իմ. բարէ իդկէց թիմիւնին դավանօզը ինձի գուր՝ ծիզառ մը փաթթիմ. յէս քիչ մը թիյրաքի իմ. դայֆէյլն հէղը մովթլախա ծիզառ մը բիդի խմիմ: Թա, աս ինչ սէրթ թիմիւն է. փաքէ՞թ է մի՞ չէ նա դաշախու:

— Մէնք դաշախս չինք բանէցունինք. իձունօց փաքէթ է. մէր Սէրքիս աղան փաքէթէն զադ բաշխա թիմիւն չի բանէցունիր:

— Էհ, մնագ բարօվ. օր մը գուք ալ ամմէնքօվ մէզի հրամմէցէք. բէդ գէնիմ (կ'սպասեմ):

— Էրթաք բարօվ. նօրէն հրամմէցէք. ասիդ չիմ սէրիմ. ախջիգնէրուն բարէվ էրէ:

\* \* \*

Իմ սիրագան էրգու աչգիս լուս զավագըս,

չէն առաջ անուշիդ իսաթրըդ հարցընիմ գու. իշալլահ օխջ

առօխջ բանիդ-գործիդ էղեվէն իս: Մէզի ալ հարցունէլու ըլլաս նա՝ փառք Ասծու, տմմէնքով աղիդ ինք: Մինադ, անցած օրդանքը մարըդ ըիշ մը թէյֆը ավըրից, սթմայի բէս էրավ. էրգու իրէք օր ալ բառդէցավ. համա հէրիմէն առած դէղէրուս վրա՝ հիմիդ աղիդ է. ասօր հինդ օր է օր օդքի էլիր է: Ախբարնէրըդ ու բուրկւեդիքը ամմէնքով աղիդ ին. իլլէ բըզդըւիդ ախբարըդ Արութջանը. գուդէ էր, խմէ էր, դոդիդ գուլա էր. Ասված չար աչգէ բահէ. ասանք մնալու ըլլա նա՝ շադ աղիդ է:

**Քալօվ հիմիջազ, քիչ մ'ալ քու վրայօքըդ խօրաթինք:**

Ջավադս, էրգու դարիէն թէրի դարիօ-զուզքէթ Ուսուս-սիային շօլէրը քնացիր լնգիր իս. դիյօր հիմա, իրարու. վրա հա-շիֆ էնիմ նա՝ էսոսունօխդը մանէթէն էվէլի չէ զրգաձըդ: Ի՞նչ դէնիս էր, վօրին քօվը գէնաս էր. Ի՞նչ է գաղաձըդ, ի՞նչ է վաս-դրդաձըդ: Ի՞նչ է խարջաձըդ, շիդգէ շիդագ բան մը զրիր չիս ինձի: Օ՛ղու, դուն մէր ասդէղի նալը խօշ աղիդ գիդիս. յէս ա-ռաջվան բէս դադանք չունիմ ձէռքըս. շադ զօրի ալ չիմ քամ. դարիքըս վաճառնը. անցավ: Ասդէղի գօրձէրը հարցունէլու ըլ-լաս նա՝ նիշ բան չիգա. բէրաննիս քամիին բացիր պէցիր ինք: Հիշ չէ նա, յա՛վրիս, ամիսէ ամիս քսանագան մանէթ խաշուի դրգիս մէզի, յէս քէզի առ քօյէրը բէրի քի ինձի յարդում էնիս, թէվընգէր ըլլաս. քէզմէն զադ ուրիշ զիսվէնէջէիս մը չունիմ. վէրը Ասված, վարը քէզի զիսվէնմիշ էղիր իմ. էնմալութան չի դաս. գիրըս առնիս չանիս՝ ինձի փարա ժըմընցընիս. դուն խըն-դացուր մէզի թի Ասված ալ քէզի ինդացունէ: Ամէնանփրգիչը բանիդ գօրձիդ աչօղութէն դա ու օխջ առօխջ նօրէն իրար դէս-նէլու արժանի էնէ:

**Մարըդ իր միղգը փօխիր է. զըսէ էր թի՝ Քիրքօրըս ասան-քամ քալու ըլլա նա՝ օդքը գլուխ բիդի էնիմ: Դէսնիմ քէզի, զա-վագըս, մկահան չէնիս մէզի. նամագիս դարցին բէդ դէնիմ:**

**Յէս ու մարըդ էրգու աչվընէրըդ բաքնինք գու. քուրէրըդ ու ախբարնէրըդ ալ սիրօվ ու գարօզօվ բարէփէր դէնին քէզի:**

ուստի այնուահա ու մեջ ու սպազմ բժիշոք-ընթաց նվազա  
հարց հաղան ըրու և գոյն բիրու նույն առանց համ  
որոց համ ուն դամակ ըստու անու ան անու անու ան  
տակ առաջ համ մինչ անու անու անու անու անու ան  
բայ բայ առաջ համ մինչ ան ան ան ան ան ան

## 8. ՀԱՄՇԵՆԻ ԲԱՐԲԱՐ

**Ասիկա զանազան կողմեր ցրուած սփոռուած բարբառ մէէ.**  
**իր կեղրոնավալյարը և ծագման սկզբնատեղին Տրապիզոնէն արե-  
 սելք՝ Համշէն գաւառուակն է՝ համանուն գիւղաքաղաքով։ Սյո գաւ-  
 առակը քանի մը դար առաջ ամբողջապէս հայ աղգարնակու-  
 թեամբ լցուած էր, բայց բարբարոս ու մոլեռանդ մահմետական-  
 ները հայութիւնը հնո գրեթէ բնաջինջ բրին։ տասնեակ հազա-  
 րաւոր հայերնահատակուեցան Ղուռուֆ օղլի Մէհմէտ աւազակա-  
 րարոյ քարոզչին արշաւանքին ժամանակ, ատանեակ հազարաւոր-  
 ներ ըսնի մահմետական գարձան և մինչէ այսօր ալ կը համար-  
 ուին տաճիկ, թէև իրենց հին հայկական սովորութիւնները և  
 պապենի հայ բարբառը կինդանի կը պահեն։ Սուրէ և ուրացու-  
 թենէ ազատուող մնացեալ հայերը փախստաոլ միայն կրցան  
 փրկութիւ և ապաստանիցան Տրապիզոնի մօտակայ գիւղերը, Խնիէ,  
 Ֆացա, Թէրմէ, Չարշամպա, և գեռաւելի հեռուները՝ Սամսոնի շրջա-  
 կաները, Սինոպ և Նիկոմիդիա։ Խզմիսի մօտ՝ Պարտիզակէն վեր  
 շինեցին Մանիշակ անուն գիւղ։ Նոր ժամանակներս՝ վերջին  
 կոտորածներէն տառաջ ու յետոյ՝ Համշէնցի հայերու նոր ստուար  
 գաղթականութիւն մը անցաւ Կովկաս, ուր հիմնեցին բազմաթիւ  
 փոքրիկ հայ գաղութներ Սև ծովի և լոկերքներուն վրայ, ինչպէս՝  
 Սոխում, Սօչի, Մծարա, Մերկլիք, Աղէլը, Շափշուկա ևն։**

**Համշէնի բարբառը ուսումնախրստած չէ դեռ, բայց հաս-  
 տարակուած են բաւական ընդարձակ բնագիրներ։ Ասոնց մէջ  
 գլաւուրն է Արարատ 1892, էջ 428—447 հրատարակուածը, որ  
 թէև ստորագրուած չէ, բայց ծանօթ բանահաւաք Ս. Հայկոնիինն  
 է, էջմիածին եղած ժամանակս առիթ ունեցած հմ իր միջոցով  
 նոյն բնագիրը վերածելու գիտական ուղղագրութիւն, որով և  
 մէջ կը բերեմ քիչ մը վարը։ Ուրիշ աւելի փոքր՝ բնագիրներ ու**

բառերու հաւաքածուներ հրատարակուած հն դանազան թերթերու մէջ, ինչպէս Բիւրակն, 1899, էջ 508, 558, 603, 654, 699, 752, 779, 1900, էջ 14, 29, 42, 59, 82 և 120. — Հանդէս Ամսօրհայ, 1891, էջ 116, 300, 1892, էջ 24, 183—4, 382—3, 1895, էջ 13, 183—6. — Արարատ, 1895, էջ 54, 83—84, 239—243, 293—297, 396—400.

Նոյն բարբառը ուսումնասիրելու նպատակով 1910 թ. ամառը անցայ Տրապիզոն, ուր մնացի շաբաթ։ Երջապատռելով Մալացի, Ապկիօնցի, Կիւշանացի և Ճօշարացի բազմաթիւ դիւղացիներէ և ուսուցիչներէ, սրոնք սիրայօժար մատուցին ինձ իրենց աջակցութիւնը, կարող եղայ կազմել նոյն բարբառին բառարանը; Քերականութիւնը, հաւաքել բնագիրներ են։

Զանազան գիւղերու մէջ բարբառը կը ներկայացնէ փոքրիկ ասարբերութիւններ. բաղաքին աղջեցսւթիւնը ակներե է։ Տրապիզոնէն հեռու և լինսերու մէջ քաշուած գիւղերը կը ներկայացնէն ամէնէն բնիկ ձևը, իսկ բաղաքին մերձակայ գիւղերը արդէն փոխուած են։ Առաջին կարգին կը պատկանի Մալա գիւղը՝ որ Համշէնի բարբառին ամէնէն հարազատ ձևը կը պահէ. երկրորդ կարգին կը պատկանի Ձէֆանոս՝ որ բաղաքէն գրեթէ կէս ժամ հեռու գիւղ մ'է և շատ պարզուած բարբառ մ'ունի։

Բնիկ Համշէնի բարբառը կը պարունակէ ա, ո, ե, է, ը, ի, ո, օ, էօ, ու, իւ ձայնաւորները. (Տրապիզոնի մօտիկ գիւղերը չունին ո, ե, ո ձայնաւորները). Ընդհանուր օրէնքով հայերէնի ա ձայնը ոնդականի քով դարձած է օ. ինչ գ'օնգ՝ գանկ, գ'օնգ-ղիլ՝ գանգատիլ թօն՝ թան, օմիս՝ ամիս, օմուր՝ ամուր, օնլուխը՝ անանուխ են, Ե՝ կ'ըլլայ միավանկ բառերուն սկիզբը յի, բազմավանկներուն սկիզբը է. ինչ. յիզ՝ եզ, սեռ. էզօնը՝ եզան, յգ. էզնին՝ եզները, յիս՝ ես, յիփ՝ երը, էշթվունք՝ երդում, էոսուն՝ երեսուն, էղումք՝ եղունգ են. Բառին մէջ կ'ըլլայ ե, ի, է. (Ե կը գտնենք յատկապէս Մալայի մէջ). ինչ. գ'իշեր՝ զիշեր, մեք՝ մինք, միք, միծ՝ մեծ, դէղ՝ տեղ են. Ո ձայնը՝ բացի վօվ, վէօվ՝ թվ, վէօր՝ նը բառերէն, ուրիշ ամէն տեղ կը դառնայ ո, օ, էօ, իւ. օրինակ՝ գ'էղացոց՝ գիւղացոց, օչիլ՝ ոջիւ խընծիւր, խընծէօյ՝ խնձոր, ծէօր, ծիւր՝ ձոր, չէօյս՝ չորս են։

Երկբարբառաներուն մէջ այ կը դառնայ սովորաբար է, Մա-

լայի մէջ ու օր. տօ, էծ՝ այծ, տս, էս՝ այս, ոլ, էլ՝ այլ, ալ ևն Միւսներէն ոյ և իւ կ'ըլլան ու. օր. լուս՝ լոյս, օնմ՝ ձիւն.

Բաղաձայններուն շարբը երեք աստիճան ունի. թրթոռն, թրթռուն շնչաւոր և խուլ. պէտք է նկատել սակայն որ թրթռուն ձայներն ալ հոս կատարեալ թրթռուն չեն, այլ շատ կը մօտենան խուլի. քաղաքին քովի գիւղերը ունին միայն երկու աստիճան, պակսելով թրթռուն շնչաւորը. Հին հայերէնի թրթռուն ձայները սովորսրար դարձած են թրթռուն շնչաւոր, խուլերը թրթռուն, իսկ թաւերը անփոփոխ կը մնան. Հետաքրքիր է ը ձայնին փոփոխութիւնները. ատամնականներուն քով կը դառնայ շ, միւս բաղաձայններուն քով յ, իսկ ձայնաւորներուն քով կը մնայ անփոփոխ. ինչ. մաշդ՝ մարդ, դայդագ՝ դատարկ, չիւս՝ չորս, նէրազ՝ երազ, էրիս՝ երես, սեռ. էյսի ևն,

Հուլովման մէջ նկատելի են յոգնակիի իր, նիր, նին մասնիկները.

Ո.	հացիր	ինձ՛օյնիր, ինձ՛օյնին
Ս.	հացէրու	ինձ՛օյնուն
Բ.	հացէրուն, հացէրունմէնէն	ինձ՛օյնէրէն, ինձ՛օյնուն,
Գ.	հացէրօվ	ինձ՛օյնունմէնէ

Հայցականը երբեմն ուղղականին, երբեմն ալ արականին նման է. եղակի բացառականը կ'առնէ ին կամ ը՞ն:

Դերանունները կը հոլովին հետեւալ ձևով.

Ո.	յէս	դ՛ուն	էն, ինս
Ս.	իմ	քու	էնու, ինու
Տ.	ինձի, ինձիգի	քէզի, քէզիգի	էնու
Հ.	»	»	էն, էնու, զըն
Բ.	ինձմէն	քէզմէն	էնդի, ինդի
Գ.	ինձմօվ	քէզմօվ	էնու հիդ
Ո.	մէք	դ՛ունք	էնիր, ինիր
Ս.	միր, միյ	ձ՛իր, ձ՛իյ	էնուց, ինուց
Տ.	մէզի, մէզիգի	ձ՛էզի, ձ՛էզիգի	»
Հ.	»	»	էնուց, ինուց, զէնիր

<b>Բ.</b>	<b>մէզմէն</b>	<b>ձէզմէն</b>	<b>էնուցմէն, ինուցմէն</b>
<b>Գ.</b>	<b>մէզմօվ</b>	<b>ձէզմօվ</b>	<b>էնուցմօվ</b>

Յոդնակի գործիականը շատ բազմագան է. ինչ. Էնուցմօվ, էնուցմօվ, էնիցմէրօվ, լնիցմէրօվ, լնուցմէրօվ, լնուցմօվ. բայց չըսուիր ինուցմօվ. Ըստ այսմ կ'ըլլան միւսներն ալ. ինչ. էսիր, իսիր, էնուցմէրօվ, էնուցմօվ, էսիցմէրօվ, էդիցմէրօվ ևն:

<b>Ո.</b>	<b>վէօվ</b>	<b>վօրօք</b>
<b>Ս. Տ.</b>	<b>վում</b>	<b>ումինց, վումինց, վօրինց, վօրէօց</b>
<b>Բ.</b>	<b>վումմէն, ումմէն</b>	<b>ումինցմէն, վօրօցմէն, վօրինցմէն,</b>
<b>Գ.</b>	<b>վում հիդ</b>	<b>ումինցմօվ, վումինցմօվ, վօրօցմօվ.</b>

<b>Ո.</b>	<b>ինքը</b>	<b>ուրինք</b>
<b>Ս.</b>	<b>ուր, ույ, ուրին</b>	<b>ուրինց</b>
<b>Տ. Հ.</b>	<b>ուրինը</b>	<b>»</b>
<b>Բ.</b>	<b>ուրմէն, ուրմըն, ուրինմէն</b>	<b>ուրինցըն</b>
<b>Գ.</b>	<b>ուր հիդ, ուրինը հիդ</b>	<b>ուրինց հիդ</b>

<b>Ո.</b>	<b>վէօր</b>	<b>վուրօքը, վուրօնքը</b>
<b>Ս. Տ. Հ.</b>	<b>վօրին</b>	<b>վուրօցը, վուրօնցը</b>
<b>Բ.</b>	<b>վօրմէն</b>	<b>վուրօցմէն, վուրօնցմէն</b>
<b>Գ.</b>	<b>վօրօվ</b>	<b>վուրօցմօվ, վուրօնցմօվ</b>

Բայերուն մէջ կան շատ հետաքրքիր նորութիւններ. առաջին լծորդութեան ե ձայնաւորը եղ. ա. թ. և յոդ. ա. գ. դէմքերուն մէջ կը դառնայ ի. երրորդ լժորդութեան ա ձայնաւորը եղ. ա. և յոդ. ա. և գ. դէմքերուն մէջ կը դառնայ օ: Սահմանական ներկան և անկատարը կը կազմուին գ կամ զու մասնիկներով. առաջինը կը դրուի ձայնաւորով սկսող բայերու սկիզբը. երկրորդը բաղաճայնով սկսող բայերու վկրջը: Շարունակականը կը կազմուի ոմի (տեղ տեղ նաև գունի) մասնիկով: Օր.

### Ներկայ

<b>գուգիմ</b>	<b>բ'էրիմ գու</b>
<b>գուգիս</b>	<b>բ'էրիս գու</b>
<b>գուգէ</b>	<b>բ'էրէ գու</b>

դուզիք	բ'էրիք գու
գուզէք	բ'էրէք գու
գուզին	բ'էրին գու

**Անկատար**

գուզէյի	բ'էրէյի գու
գուզէյիը, գուզէյդը	բ'էրէյիր գու, բ'էրէյդը գու
գուզէր	բ'էրէր գու
գուզաքը	բ'էրաքը գու
գուզէքը	բ'էրէքը գու
գուզէյնը	բ'էրէյնը գու

Կատարեալին կազմութիւնը հին ձեռվ է. միայն եղակի երրորդ դէմքին ձայնաւորը առաջին լծորդութեան մէջ կը դառնայի. ինչ. ավլից, աշից, թափից, բ'էրից ևն.

Ապառնիին մասնիկն է բիդի, որ միշտ բայէն յետոյ կը դրուի. Ներկայ ապառնիին եղ. ա. դէմքին մ' ձայնին բով մասնիկին նախաձայն ը հնչւնը կ'ինույ, անշուշտ նախապէս վերածուելով մ' և յետոյ կրծատուելով. Միւս դէմքերը ը ձայնը անփոփոխ կը պահեն.

բ'էրիմ իրի	բ'էրէյի բիդի
բ'էրիս բիդի	բ'էրէյդը բիդի
բ'էրէ բիդի	բ'էրէր բիդի
բ'էրիք բիդի	բ'էրաքը բիդի
բ'էրէք բիդի	բ'էրէքը բիդի
բ'էրին բիդի	բ'էրէյնը բիդի

Ստորադասականը կը կազմուի նա մասնիկով. ինչ. էզէրէմ բ'էրիմ՝ նա «եթէ բերեմ», էզէրէմ բ'էրէյդը՝ նա «եթէ բերէիր» են. Այս մասնիկով կը կազմուի նաև տեսակ մը յորդորական կամ մեղմ հրամայական. ինչ. բ'էրիս նա «եթէ կարելի է բեր».

Յարակատարն ու գերակատարը կը կազմուին եմ կամ ունիմ բայով և -ած, -եր գերբայներով. ինչ. գնացիր իմ, գնացած իմ կամ ունիմ «գացեր եմ», ասդած ունէյի «ասած էի» ևն

Անորոշ գերբայներուն ել, իլ, ալ, ու վերջաւորութիւնը չնշուած և ասոնց տեղ հնարուած է նոր մասնիկ մը ուշ, որ բոլոր լծորդութեանց համար ալ ընդհանուր է. ինչ. խօսուշ՝ խօսիլ,

էշղուշ՝ երթալ, բ'էրուշ՝ բերել են. հոլովուած ժամանակ կը գործածուի դարձեալ նոյն մասնիկը.

Ո.	Հ.	բ'էրուշ	բ'էրուշնին
Ս.	Տ.	բ'էրուշի	բ'էրուշնուն
Բ.		բ'էրուշըն	բ'էրուշնուն
Գ.		բ'էրուշօվ	բ'էրուշնէրօվ

Ինձ կը թուի թէ յիշեալ մասնիկը փոխառեալ է թրք. իշ, ըշ, ուշ և պրտ. իշ մասնիկէն, որ նոյնպէս դերբայներ կը շինէ. օր. թրք. ալլշ-վէրիշ՝ առևտուր (այն է՝ առումն և տալն), պրտ. առայիշ՝ հանգիստ, հանգչեն են.

Բացասական բայերը կը շինուին նախադաս չ, չի կամ յետադաս ուչ մասնիկով. այսպէս՝

### Ներկայ

չիմ բ'էրիւ	չէյը բ'էրիւ
չիս »	չէյըր »
չի »	չիր »
չիք »	չմքը »
չէք »	չէքը »
չին »	չէյնը »

Կատարեալը ունի երկու ձև. այսպէս՝

չի բ'էրի կամ	բ'էրի ուչ
չի բ'էրիր	բ'էրիր ուչ
չի բ'էրավ	բ'էրավ ուչ
չի բ'էրաք	բ'էրաք ուչ
չի բ'էրիք	բ'էրիք ուչ
չի բ'էրին	բ'էրին ուչ

Ապանուին ունի երեք ձև. այսպէս՝

չի բիդի բ'էրիմ	բ'էրիմ ուչ բիդի	բ'էրիմ իդի ուչ
չի բիդի բ'էրիս	բ'էրիս ուչ բիդի	բ'էրիս բիդի ուչ են.

Հարցականը կը շինուի թէ մասնիկով, որ կրնայ զանազան գիրքեր առնել. օր. չի՞ն թէ գ'ալ, գ'ալ չի՞ն թէ, չի՞ն գ'ալ թէ հաւասարապէս կը նշանակեն «գալու չե՞ն», Սակայն եթէ բայէն առաջ հարցական միջակ անուն կամ մակրայ կայ, թէ մասնիկը

մի գրուիր. ինչ. քօնի՞ հօքի յիթ «քանի՞ հոգի էք», ի՞նչօ էրիք «ի՞նչպէս ըրիե», վե՛օր մաշղը եզավ «որ մարդը եկաւ», հօ՛քօր օր գ'ալ շե՛յդը, օրի՞ իսօր գուղէ՛յդը՝ «երբ գալու չեիր, ինչըւ խօսք տուիր», ընդհակառակը կ'ըսուի էսա՞ դօմ թէ՛ այս տամ, մ՛տք թէ՛ մժնք, դր՞ն գ'ացիր թէ՛ տժն գացիր ևն:

Համշէնի բարբառը ունի նաև տարօրինակ յատկութիւն մը, որ աչ թէ ուրիշ հայերէն բարբառի, այլ կարծեմ ուրիշ որևէ լիզուի մէջ ալ գոյութիւն չունի:

Ինչպէս դիտենք, ամէն լեզու օտար փոխառեալ բառեր ունի. բայց այս փոխառութիւնները այնպիսի ձեր մը տակ առնուած են, որ փոխառու լիզուին մէջ իրը արմատ համարուելով՝ կրնան անոր քերականական կանոններուն հպատակիր: Փոխառութիւնները եթէ գոյական կամ ածական են՝ ուղղական պարզոյն հոլովաճեով առնուած են, եթէ բայ ին՝ գերբայի կերպարանքով առնուած են, եթէ ուրիշ որևէ անփոփխելի մասն բանի են՝ նոյնպէս պարզագոյն արմատական ձեռվ առնուած են. և այս բոլորը կրնան հոլովուիլ կամ խոնարհուիլ. ինչ. օր. զուտ թուրք փոխառութիւններով կազմուած հետեւալ նախադասութիւնը. «Սա յէնիշէրին խալվախին թէքմէ մը յէրլէշղիրմիշ ընէմ թի թէքէր-մէքէր գա»: հոս բառերը թուրբերէն են, բայց հոլովուած կամ խոնարհուած են հայերէն: Համշէնի բարբառին մէջ շատ կը պատահի որ փոխառեալ բայերը խոնարհուին թուրքերէն քերականութեամբ և այնպէս ալ կը ներմուծուին հայերէն նախադասութեան մէջ: Օր. էնիր Խաչօգին թիշ մը յարալաղիէր «անոնք Խաչոյին քիչ մը վիրաւորեցին». իրաց հէդ ույալում «իրարու հետ յարմարուինք». էղառ մէզի հէդ կօշղի «առաւ մեղ հետ միացուց». գ'եղ թէ գ'աս, իրաց հէդ դօլուշուրուք «եթէ գիւղ գաս, իրարու հետ կը կռուինք». դ'ունք շա՞դ փարա կազմո՛լրսուուզ «գուրք շմատ դրամ կը վաստկիք», Այս խօսքերուն մէջ զուտ թուրբերէն կանոններով խոնարհուած են յարալաղիէր (կատ. յոդ. գ.), ույալում (հրամ. յոդ. ա.), կօշղի (կատ. եղ. գ.), դօլուշուրուք (ներկ. յոդ. ա.), կազմո՛լրսուուզ (ներկ. յոդ. բ.), որնք ուրիշ ամէն տեղ պիտի ըլլային՝ յարալամիշ ըրին, ույմիշ ըլլանք, դօլուշմիշ կը լլանք, կօշմիշ ըրաւ, կազմնմիշ կը լլար:

Բարբառին մէջ ուրիշ նշանաւոր երևոյթ մ'է նաև շեշտը: Ինչպէս Տրապիզոնի, նոյնպէս և Համշէնի բարբառին մէջ շեշտը:

ըստ օրինի վերջին վանկին վրայ է. բայց արագ խօսակցութեան մէջ շատ անդամ կը պատահի որ երկու բարբառներուն մէջ ալ շեշտը բառին առաջին վանկին վրայ անցնի. Ասիկա Պոնտոսի ընիկ ժողովուրդին՝ Լազերու լեզուին աղեցութեամբ է: Լազերէնը կը շեշտէ առաջին վանկին վրայ. թէև շատ աեղ Լազերը իրենց մայրենի լիզուն կորսնցուցած են և թուրքերէն կը խօսին, բայց թուրքերէնը կը շեշտեն իրենց նախկին շեշտով. այսպէսով լազերէնի շեշտը անցած է թուրքերէնի և ասկէ ալ հայերէնի անցնելու վրայ է:

### ՆՄՈՑՇՆԵՐ

#### ՀԱՄՇԵՆԻ ԲԱՐԲԱՌՈՒԷՆ

##### 1. ԶԷՓԱՆՈՒ գիւղէն \*)

Երուց կալանդար (կաղանդ) է. էս օր էմէն մաշղիգ վերպէր, նէս-նէն գէշգօն գուգօն. էմէն մաշդ խթուս ինթուս թոչի գուս էմօն գաղին գու օր՝ բըյդինքի մէջ գօյսըվին գու:

Էմէն մաշդ ժաժվի գու ասդի (ասացի), օր օնցած դարվօնէ ինչիգ մը բագաս թօղուն ուչ. յիս էլ բարար գողնիլ չիմ. նէդվիմ գու նէս նէն, ինձիգի ինչ բօն օր ասդած ին՝ զէն ընիմ իդի, օր էշգօմ միր գընվօյնուն (անողներուն) հիդ կալանդար ընիմ:

Կալանդարը բէդքը բօն է. ինցօ սիյդըս ֆըռֆըռա գու թէ յիփ հասնիմ իդի իրիգվօն. ինցօ բէդ գընիմ (կ'սպասեմ) թէ մէգ մը իրիգվօն համնէի:

Գիղիմո ինչ բօնի հօմար գուզիմ կալանդարը. իրիգվօն չէ-րէզ շադ ուղինք բիդի. կալանդարի ձառ զայթարինք բիդի. իընձիւրի մէջ վարա դընինք բիդի. միր բէդքը (լաւ) յիզը գումէն դուն բէրինք աշինք բիդի սա՞ղ թէ սօլ օդքը նիյս դընէ բիդի. գօդօշվընուն ձէրը լուցած մէզրէ մում գըրցընինք բիդի. էրգու գոդօշնուն վրէն էլ սիմիթ օնցընինք բիդի:

Եքվօն կալանդար է ասդած ունիմ. հիմիջար միր բօնն է կալանդար էնուշի հօմար էմէն ինչիգ հազր ընուշ. միր բօնը շադ

\*) Տես Արարատ, 1892, էջ 428.

չեթին էր, Էնուր հօմար օր միր գընվօյնին քիչվօր էին, ու մէզ պիդի բօն շաղ գէր (կար):

Միր գօնը շաղ մաշտ չի գէր. յիս ունէի ախրէր մը ու մէյըս. հէյըս իմ չիւյս գարէզօն էղաձ վախոլըս մէռաձ էր. մէյս՝ հօյս մէռնուշէն էրդու դարի յիդ՝ գընաց Վէրանա գարքըլէցավ. մէղիդի Ազօի հօխբէյըս բէհից, աշից ինչաք միձրցօնք:

Շաղ բիջիլիդ էի. միդքըս գուշա օր հօխրէյըս գարքըլէցավ. հօղօփիինս Գուխլա գէղէն հայս բէրաձ ունէին. յիփ ծիւն վէր առին՝ քօխքը գլխուն նսգավի, ինձիդի զօքը նըսղէցուցին. հօղօփիինս ինձիդի օնթից ու բաքնից:

Հօխրէյս մէղիդի շաղ սիրէր գու. գասէր թէ իմ ախրօր գէղն ին. ամմա հօղօփիինս էմէն դարբա մէղիդի ըէօթզէր գու. էմէն դարբա միր բօնը լացուշ էր:

## 2. Կիշանա գիւղէն\*)

- Բ'արիվս քէ, Աթօմ, մւսդի (վժու գէղէն) գ'ուղ'աս:
- Քախքըն:
- Ի՞նցո իս, բէդք իս թէ:
- Բէդք իմ, ի՞նչ ընիմ իդի:
- Բ'օնիմյդ ինցո ին:
- Գէշ չին. գ'անքը ինցո էք. աս դարի ի՞նցո օնցուցիք:
- Փուխարէ մաշտը ի՞նչ գայնա ընիլ. զիդիս օր խէօղ չունիմ. մէգ գդէօր մը խէօղ ունէյի, Էն էլ բօրջիս դէղ ձէռնէս առին. գ'նացի միր աղայէն. մարաբալուղի հումար խաձ (քիչ, կտոր) մը խէօղ առի. Էնու վրա էլ ը՞նդպար էմէղ էրի օր, հիշ նսարի չի գ'ալ. փօրէցի, քօքը փէդէցի, իսդգէցի, թէմիզ մը զիքլէցի, մէկ փարչըն լազուկ ցօնէցի, վէօյն էլ լօրդէ ցօնէցի, զըյնէցն էլ գնթում-մնթում սադրէցի. զնթմընին ու լօրդէնին էփէյի էզօն ամա, լազդ հիշ չէղավ. էղաձ իրաղն էլ դարի քաղաքը, ձախէցի, անջար ընիցմէրօվ քօրջիս գէսը զըվի. մէզէլ գէսն էլ բ'աց մնաց:
- Դունդ քօնի հօքի յիք:

\*) Այս և յաջորդները իմ հաւաքածներս են տեղացի ուսուցիչներէն և գիւղացիներէն:

- Վիզ հօքի յինք, յէս, դղօցը մէրը, չիւյս էլ դղաքը:
- Դղաքդ՝ մօնչ ին թէ ախչիգ:
- Էրգու մօնչ, էրգու ախչիգ ին. ախչպընիս իրէք էինը ա-  
մա, մէզը մէսավի:
- Դղաքդ, գաշդն գու թէ:
- Հա, հէլքէթ. մօնչիյն էլ գաշկօն գու, բուլգընին էլ (պու-  
միկ «աղջիկ»). միծ մօնչըս գասպիթէք դարէկօն է, բղդեգը դաս-  
նըմէգ. առաջմէն բուլգընիս գաշդում գվուշի չուզէցի (ուզէցի  
էօչ գաշդում գալ). «բուլգօն գաշդուշը ի՞նչ բէդը է» գասէյը՝  
ամա քաղաքէն էկած վարջաբէդը (վարբէդը) շադ ասաց, շադ  
թէրլիփ էրավ, արըր արքէթ յէս էլ կանմիշ էղա, դահա ինչիգ  
չմսդի:

### Յալա գիտէն

- Գ'իրբէօր, արի, քիչ մը նսդիք, ինչի մը հալլաշալում:  
— Ի՞նչ հալլաշաջա'ղուք, մէք ինչիգ չիյդիք օր. մէզի հէդ  
ի՞նչ հալլաշաջա'քուն:
- Բադէս աշիք, ի՞նչօ էղավ Դալդարօնի բ'օնը:
- Մայիսին գիսուն էր՝ կնացաք էլաք Դալդարօնը. մեր  
տձէյն ու օխչընին օնցընաքը բիդի. Թուրբերը չիք թօղուլ աս-  
դին. ընդէղէն գ'արձուցին յէդ. յնէլ մը յէդ էգաք, Քիւրդալօղին  
գ'եղը էգաք. ընդէղը զարգին մէզիգի. մէք ոլ գբուցաք, էնիր  
էլ զբուցին:
- Վեւմ շադ ըյէօթզէցին,
- Կօքիս ոլ ըյէօթզէցին. կալիք ըի էսիր ևաչօգին քիչ մը  
յարալաղիլէր. մէք ոլ էնից ըյէօթզէցաք:
- Ընդէղէն նի՞ւր օնցոք:
- Գ'իշերը փախաք օնցաք սարը էլաք իալսէցաք:
- Թուրքերը ինչիգ գայցի՞ն թէ իմօնալ
- Իսդի ինչիգ ոլ չիմացին
- Էղենլ ի՞նչօ էրիք.
- Հիւրիսէթին գ'օնպդաքը բիդի. Թուրքերը մէզի դէսօն,  
ասդին հըն թէ մէք էշալ. գ'ունք մէզի ըյէօթզէցիք, մէք ոլ  
ձ'էզի ըյէօթզէցաք, էրաք իալսափօթ (ոռւս. իառնակութիւն)

մը. իրաց հէդ ույալրամ հը՞ն ու հիփիմէթը չըդնիք (չիյնանք). միշ գ'ողցած մալիյն ոլ յէդ առէք: ենից խօսաձը օնդօջ գ'րաք էօչ. ինչաք Գիւմիւլիանա. հուն Մըգըրդիչ էֆընդի մը զյտր, գ'նաց ցաք գ'գաք զոն. հալիյս էնու հասդնցուցաք. օնցավ այցի գ'իյս, էղառ մէզիգի, ու իրաց հէդ գ'նացաք հիփիմէթը. ընդեղ մաշնագ («մարդնակ «լաւ») արզուհայլ մը գվաք. արզուհայն ոլ Մըգըրդիչ էֆընդին գ'րեց. բէդքը (լաւ) մաշթ էր. ըլէօլէ՛լիմ էնու միրվացը. Փօլիս մը, էրդու զաֆթիյա Մըգըրդիչ էֆընդին էղառ մէզի հէդ կօշղի, ինք էլ հէդվընիս, ինչաք Թիւրդալուղուն գ'եղը. դասը հաղիկ մալ էնից գ'ողցած մալերուն յէդ էղառ, մեղի էրեդ, էրեր քախըի գ'լիմէն, ջօմփա էդիլը. օնցաք գ'նաց էյլլն (թրք. արօտատեղի), շադ օյ դէսնու ըօլա թի: Ընդէդ դէդ բ'ոնէցաք, դուն շինէցաք. էղէք (կամ ընչաք) հիմի հուն իք:

#### 4. Ապկիօն գիւղէն

**Յէս Արգյօնցի իմ.** մէք ունիք մէդ վարջադուն. լսոչ (հկեղցի). մէւ ունիք. ըիթուն գ'էղը չիւյս մահալս է. վարջադունը բ'աց է. ունիք իրէք վարժաբեդ. միշ դէդի իրադն է լազուգ, զաղին խօղիրը շադ իրադուզ ին. էղու հումար էղած լազդն էլ չի հէքքիր. Այդէրուն մէջ դահա գը՝ պի լնքէ, բ'օնջւար (կառամբ), ուրիշ յէ՛շիլուղ: Հէն միծ իրադը գաղինն է: Զ'մոսն բարաբ մացած վարժթը գ'էղացց բազին ցախուդիրը գ'օյձէլի գծնէն, խօղին էլ քէսադ (քիշ) ըլլուշին սէքաբի՝ օմրօն գօվիրը էյլէն դօնին գոււ: Էյլլն մինըն էրդու օր հէուու է. գօվիրը շարուին չին գարի էշգաւ. էղու հումար էրդու գ'իշիր գ'ոււսը մընօն գոււ, ուշինջի իրիգունը գեղ հասնին գոււ. իրէք օմիս գինուշըն (կինալէն) էղիվ՝ էլի վէր գոււգ'օն: Միր գ'էղացիք գօվ շադ բէ՛հին գոււ. շոնքի զիբիլը (աղբ) շադ բիկու է. սադէ գաթէն բաշքա էլ մաշդը աւգէ չուզէ զիբիլին հումար բիդի վիրէ հօշդիր (հորթեր) ու գաթ չընօղ գօվիր: Միր գ'էղացիք շադ ֆուխարէ ին. էղու հումար շադիրը կուրքէթ գէշգօն, վիարա կազօնմիշ ըլլուշի հումար. շադիյն էլ կուրքէթին մէջ զէրուր (թշուառ) ըլլուշէն մէոնին գու՝ Թօղէլով չօլուիս-չօջուիս էրիսի գրա: Է՛յ զիու հէ՛յ, էղմօն քօնիք օջախ մէրած (մարած) է:

**Մէ մէւ օր (մէկ մ'ալ որ)** միր գ'էղացիք շադ ուղուզ (աբ-

գէս) ին, ինչիցէ (բանէ մը) իսաքար չունին. էրդուս մը (մէկ-  
երկու, մի քանի) դարի անջար գա օր բէջ նէհրած ին տռաչ էշ-  
դալ. Միը էխողիայնին ուղուզ ըլլուշին սէքարի շադ ժամասիր  
ին. քո հավու բէս գրօնավօյնուն ասդաձին (ըսածին) հավդօն  
դու. նօրդէ գ'ալիք (նորելուկ) խէլաց մօդիք բ'օն մը ասիս նա,  
չին հավդալ. օնդան սօրա էլ դահա բ'արիվդ էլ չին առնուլ  
դէ (թէ) էս գըղըն մաշթ չըսի բիդի, յահօդ օնասդված է, էդ  
սէքէրին ըմըն սըրա հինի ու նօրի դսիլ գըսի.

աման ոչ մանուկ ամսուն պառակ ու գույնաց ոմ և պատճառ ամ  
պէ պատճառաւոյն հայ անոնակու մըսն չին մասկըքը ինք չինուու  
շնչուու շնչուու շնչուու ամսուն ու ամսուն անուու  
ին ամսուն ամսուն ամսուն պատճառ պատճառ մըսն մըսն  
ամսուն ամսուն ամսուն պատճառ պատճառ պատճառ պատճառ

տաքդուրակ ու պատճառ պատճառ պատճառ պատճառ պատճառ

պատճառ պատճառ պատճառ պատճառ պատճառ պատճառ պատճառ պատճառ

պատճառ պատճառ պատճառ պատճառ պատճառ պատճառ պատճառ պատճառ

(183 թ. 8001 բառ) ունդունեմաման ոչ

ամ թէ շնչուան զամանի հայի շնչուան ուս խորտման

ուրիշ ո պատճառաւոյն պարագան մըսն ով զաման չունդու

պատճառաւոյն մըսն ով զաման չունդու պատճառաւոյն ուրիշ

ուրիշ զաման չունդու պատճառ որ զաման ով ուրիշ զաման

զաման չունդու պատճառ ուրիշ զաման ուրիշ զաման ուրիշ

զաման զաման զաման զաման ուրիշ զաման ուրիշ զաման

զաման զաման զաման զաման զաման զաման զաման զաման

շին) պա ուսպան արքայութական (ուն հօնց) համար առ առջ գտաւ ան նոյնը չեղ առ ուսպան արքայութական (ուն հօնց) ովանական բառը հայութական բառ հայութական այս տար ուսպան ամսադատ պար ովանական (ուն հօնց) մասնակութական ժամանակակից մասաւանդաւ այս ովանական բառը հայութական ամսադատ պար ովանական (ուն հօնց) ամսադատ ամսադատ ամսադատ պար ովանական (ուն հօնց) ամսադատ պար ովանական (ուն հօնց) ամսադատ ամսադատ պար ովանական (ուն հօնց) ամսադատ պար ովանական (ուն հօնց) ամսադատ պար ովանական (ուն հօնց)

### 9. ՄԱԼԱԹԻՈՑ ԲԱՐԲԱՌԻ

Այս բարբառը կը խօսուի Մալաթիա քաղաքին և իր շրջակայ գիւղերուն մէջ՝ մինչև Աստիեաման կամ Հիւսնիմանսուր. իր գրաւած շրջանը կը բռնէ Տիգրանակերպարի, Խարբերդի, Արարելի-րի և Կիլիկիոյ բարբառներուն մէջտեղը; Ասիկա ալ հայերէնի հարաւային սահմանապահներէն մէկն է, որովհետեւ Հիւսնիմանսուրէն հարաւ այլ ևս հայերէն չկայ. Քրդերէնը, Թուրքերէնն ու արարերէնը բռնած են իր ասպարէզը;

Մալաթիոյ բարբառին համար ունինք փոքրիկ ուլուագիծ մը իր ձայնական դրութեան վրայ՝ Բիւրակն թիրթին մէջ (1900, էջ 118) և երկու փոքրիկ անբաւական հատուածներ (Բիւրակն, 1898, էջ 620,—1899, էջ 772): Աւելի փոքրիկ բնագիր մ'ալ կայ Հիւսնիմանսուրէն (անդ, 1900, էջ 331):

Հիմունելով այս բոլորին վրայ՝ կրնանք հետևցնել թէ Մալաթիոյ բարբառը կը բռնէ Խարբերդի, Տիգրանակերտի և Կիլիկիոյ բարբառներուն մէջտեղ մէջնին դիրք մը: Եթէ համեմատենք առաջինին հետ՝ կը տեսնենք որ Մալաթիոյ բարբառը շատ փոխուած է, իսկ եթէ Կիլիկիոյ, յատկապէս Մարաշի հնթարբարբառին հետ համեմատենք՝ Մալաթիոյ բարբառը բաւական մաքուր երեսյթ մը կ'ստանայ:

Բաղաձայններուն դրութիւնը նոյն է Տիգրանակերտի բարբառին հետ. հին հայերէնի երեք աստիճանի ձայներէն երկուքը միայն կը մնան (թրթռուն և թաւ). Թրթռուն և թաւ ձայները կը դառնան թաւ, իսկ խուլերը կը դառնան թրթռուն. օր. վարի՝ բարի, փարց՝ բարձ, փէրէլ՝ բերել, փանցըր՝ բարձը, բիրը՝ գիրք, թօռ՝ դուռ, թանագ՝ գանակ են,

Ձայնաւորներուն և բաղաձայններուն մէջ Մալաթիոյ բարբառը հետևեալ ձայնափոխութիւնները կ'ընծայէ.

Ե > ա. ինչ. մանձ՝ մեծ, փառ՝ բեռ, սըսառ՝ սիսհո, լառ՝ լսու (լեռ), յափ՝ երբ:

> ի. ինչ. ցօրին՝ ցորեն (ցորեան), խիլք՝ խելք, ավիղի-րան՝ աւետարան, սիվ՝ սեւ (սի):

Ու > օ. ինչ. թօռ՝ դուռն, չօռ՝ ջուր, հօմ՝ հւմ:

Այ > է. ինչ. մէր՝ մայր, էս՝ այս, փէդ՝ փայտ, էրի՝ ալգի, էրիէ՝ այրել:

> ա. ինչ. ցան՝ ձայն, լան՝ լայն:

Ոյ > օ. ինչ. քօր՝ քոյր, լօս՝ լոյս, փօն՝ քոյն:

Իւ > ի. ինչ. ախփիր՝ աղբիւր, հէրիր՝ հարիւր, էրին՝ արիւն:

(Այս երկու ձայնափոխութիւնները յատուկ են նաև Խար-բերդ-Երգնկայի բարբառին, բայց Տիգրանակերտի բարբառին մէջ դոյցութիւն չունին):

> օ. ինչ. սօն՝ սիւն:

> էօ. ինչ. ցէօն՝ ձիւն:

Քերականութեան մէջ չկրցանք գտնիլ առանձին յատկանշա-կան ձևեր և եթէ հրատարակուած հատուածները ճիշտ են, կը ը-նանք ըսել թէ Մալաթիոյ բարբառին քերականութիւնը առան-ձին նորութիւններ չունի:

## ՆՄՈՑՇՆԵՐ

### 1. Մալաթիայէն \*)

Դէվէէն ինգէր՝ հօփ հօփը ցառքէ թօղ չփար:

Օշելոգը կը քէրվի՝ անօթին զիւման գըյնի:

Հարսնէդունը չը քըդէ, շէրէփն առիր գը վազէ:

Յարա չունիս նէ ինչմւ գուշունմիշ գըմիս:

Գագունէրը քացին, մուգէրուն ջանփա փացվէցավ:

Մէղավօրը ժամ չէ գէցիր, գայնիր է նէ մաղը աչքն է մդիր:

Չօռը (ջուրը) սանդը թիր՝ ձէձէ ձէձէ՝ զինէ չօռ:

Դանձը քէնց ձառը ձանդը է:

Զէմ ուղիր՝ ջէըս թրէք, չիմ գարքըվիր՝ ձոցս դվէք:

\*) Տես Բիւրակն 1899, էջ 772.

Զուը բարդաղը գէսնէս, գէրզէրը խուցը:  
Իշուն չի հանիք, փալանը զը ձէձէ:  
Շանը զը զէնէն դէ զիւրումնէ գամչնան:  
Իս գուղիմ շարգօղ՝ Ասված գուղա շալգէլիք:

### 2. Ատիեամանէն \*)

(Քըք. Հիւսնիմանսուը)

Մուդ գդում. էրին սրջէս. ըէօն ըննաս. խանադ խարապ  
ըննա. պատին տակը մնաս. էրէսիդ հայոդ չննա. պէմուրատ էր-  
թաս. պաղուդ գանկը կողը չնանդչի. Աստուծոյ խշմին էրթաս  
օղուլ ուշաղի տէր չննաս. կէտնին եօթը յատակը անցնիս.  
տունիդ պայխուշ խօսա աչվեներդ փաթր փաթր փաթլամիշ  
ըննա:

\*) Տես Բիւրակն 1900, էջ 331 (գրութիւնը անփոփոխ պահած):

## 10. ԿԻԼԻԿԻՈՑ ԲԱՐԲԱՌ.

Այս ընդհանուր անուան տակ կուղենք ամփոփել Զէյթունի, Հաճինի, Մարաշի և տառնցմէ աւելի հարաւ՝ Քիլիսի, Փայասի, Ալէքսանտրէդի, Անթաքիոյ և Սուետիոյ մէջ խօսուած հայերէնը: Թէւ ասոնք իրենց մէջ կը ներկայացնեն բաւական տարբերութիւններ, սակայն ընդհանուր յատկանիշները աւելի մեծ ու հասարակացը ըլլալով՝ կարելի է զանոնք ենթաբարբառներ համարել:

Վերոյիշեալներուն մէջ Զէյթունի և Մարաշի գաւառականները միայն գոհացուցիչ կերպով հետազօտուած են: Առաջինին վրայ ունինք Յ. Ալահովէրտեանի Ուլնիս կամ Զէյթունը (Պօլիս, 1884): Այս գիրքը կը պարունակէ բազմաթիւ բնագիրներ Զէյթունի բարբառով և վերջը համառոտ բառարան մը: Նոյն բարբառով ուրիշ փոքրիկ բնագիրներ հրատարակուած են Բիւրակնի մէջ (1898, էջ 144.—1899, էջ 18, 137, 443, 545.—1900, էջ 74, 228): Բազմավէտի մէջ (1897, էջ 467—73) հրատարակած իմ մէկ հէքիաթս հանուած է Ալահովէրդեանի գրքէն:

Ասոնցմէ զատ ունիմ մանրամասն ուսումնասիրութիւն մը Զէյթունի բարբառին վրայ, զոր պատրաստած եմ 1910 թուին ամառնային ճամբօրդութեանս ժամանակ՝ Պօլսոյ մէջ, օգնութեամբ բնիկ Զէյթունցի և Պօլսոյ Կեդրոնական վարժարանի ուսանող պր. Օնինկ Մահակեանի և իշխանորդի Յ. Եաղուալեանի:

Մարաշի ենթաբարբառը ուսումնասիրած է նախ համառօտիւ Մէլիք Ս. Դաւիթ բէկ՝ Հանդէս Ամսօրեայի մէջ 1896, էջ 43—45, 113—114, 229—232 և 354—357, Այս ուսումնասիրութիւնը՝ որ յետոյ աւելի համառօտ կերպով հրատարակուած է Փրանսեալէն թարգմանութեամբ Mélanges de Harlez թերթին մէջ, պատրաստուած է Արաքս 1889, Բ. էջ 21—27 հրատարակուած նմոյշներուն վրայէն: Ուրիշ աւելի կատարեալ ուսումնասիրու-

թիւն մը և քանի մը բնագիրներ հրատարակած է բնիկ Մարշցի Յ. Վարժապետեան՝ Բիւրակն թերթին մէջ (1898, էջ 179, 360, 387, 425, 452, 465, 481, 535, 570, 585, 597, 693, 860, 888. —1899, էջ 101, 314, 349, 405, 425.—1900, էջ 185 և 363):

Հաճինի ենթարարառին վրայ ունինք նախ Հայկանուշ Պօյաձեանի բաւական ընդարձակ յօդուածը (Արաքս, 1889, Ա. էջ 47—51) և քանի մը մանր գրութիւններ Բիւրակնի մէջ (1898, էջ 779.—1899, էջ 41.—1900, էջ 331). Անտիոքի շրջակայ գիւղերէն Քէսապի և այլ գիւղերու լեզուին վրայ տես Բիւրակն, 1899, էջ 443 և 1900, էջ 731. Միւս տեղերու լեզուին մասին տեղեկութիւն չկայ բնաւ:

Կիլիկիոյ բարբառը՝ որուն ամէնէն գլխաւոր ներկայացուցիչը Զէյթունն է, կը պարունակէ — ա, ո, ե, է, ը, ՛, ի, օ, ո, էօ, ու, իւ ձայնաւորները: Ասոնց մէջ ը նոր հնչիւն մէտ, որ կը ներկայացնէ ը և ա ձայնաւորներուն միջին աստիճանը, Բաղաձայններն ունին երեք աստիճան Զէյթունի բարբառին և Հաճինի ենթարարառին մէջ (թթվուն, թթվուուն շնչաւոր և թաւ բաղաձայններ): Հարաւային կողմը՝ այն է Մարաշի ենթարարառին մէջ թթվուն շնչաւորները շնջուած են. Զէյթունի Շորվայեան թաղին մէջ կը գտնեմ նաև խուլ ծ, ծ, պ, կ, տ, ձայնները: Անտիոքի գիւղերուն մէջ կան նաև օյ, էյ, իյ, այ երկրարառները, որոնք ուրիշ տեղ գոյութիւն չունին:

Զայնական փոփոխութեանց մէջ՝ ամէնէն յատկանշականն ու ամբողջ Կիլիկիոյ մէջ տարածուածը ա ձայնին օ-ի կերածումն է շեշտի տակ: Օր.

**Զթ.** — օսղ՝ աստղ, այլընօին՝ առաստաղ, ը՝ անօլ՝ բանալ, Ասք’օծ՝ Աստուած, անգ’օն՝ անագան (ուշ), իշնօլ՝ իշնալ: Զէյթունի Եաղուբեան թաղը այս օ-երուն դէմ կը հանէ միշտ ո:

**Մրշ.** — բարօք՝ պարապ, բաղօք՝ քաղաք, գլնեօք՝ կըլլայ (կը մինի), մօրթ՝ մարդ, քօլ՝ քար:

**Հճ.** — զաշղօմ՝ կերթամ, ըիգ’զօմ՝ պիտի գամ, հազօր՝ հազր, հօր՝ հատ, քօրիդ՝ պարտք են:

**Անտ.** — դօլ՝ տառ (հայր), էխշօր՝ աշխարհ, զօ զինօմ՝ կը կենամ, ըննօ՝ լինի (ըլլայ), ըրօ՝ արա, ըօրիթ՝ պարտք են:

**Շեշտի** տակ չեղած ժամանակ ա ձայնաւորը կը մնայ ա կամ կը դառնայ ո, ինչպէս նաև ու, էօ ևն՝ համաձայն զանազան

ձայնաբանական պայմաններու. Օր. Զթ. թոթովիլիր՝ թագաւոր,  
հոյէօյ՝ արօր, ըւայող՝ բարտկ, էվլոշք՝ աւաչ (երդ), էշպիլ՝ ա-  
շակերտ ևն:

Ե և է ձայները թէ միավոնկ և թէ բազմավանկ բառերու  
մէջ կը դառնան է կամ ի. օր. Զթ. իյզոն՝ երեկոյ, իս՝ ես, էո-  
սուն՝ երեսուն, իյիս՝ երես, իյզօմ՝ երեկամունք, իյզոնք-քօյ՝  
երկանաբար, իյանի՝ երանի, իզիյք՝ եղք. Հճ. ծիք՝ երեք, թիթիվ՝  
թեթև. Մրշ. զիշիք՝ գիշեր, իրիք՝ երեք ևն. Զէյթունի մէջ կը  
մնայ նաև ե. ինչ, սիսնո, զեղ:

Ը ձայնին դէմ շատ անգամ Զէյթունի մէջ կը գտնենք մ,  
ի ձայնաւորը սովորաբար կը մնայ ի, բայց ձգարւմ ունի  
հետզհետէ բացուելու. Զէյթունի բարբառին մէջ տեղ տեղ դար-  
ձած է է, ը, ն, ա, Մարաշի մէջ եղած է ա. օր. միս> Զթ. մմա,  
Մրշ. մաս, կին, կնիկ> Զթ. զմնագ, Մրշ. զընագ ևն. Միւս ձայ-  
նաւորներուն մէջ ո > օ, իւ, էօ, ու > օ, իւ, իւ > ի, ն, է, ոյ>  
իւ, ի, այ > ո: Զէյթունի բարբառին և Հաճընի հնթաբարբա-  
ռին մէջ հայերէնի թրթուն բաղաձայնները դարձած են թըր-  
թուն շնչաւոր, խուլերը դարձած են թրթուն, իսկ թաւերը կը  
մնան անփոփոխ: Մարաշի հնթաբարբառին մէջ՝ ուր՝ ինչպէս  
լսինք, թրթուն շնչաւորները կը պակսին, թէ թրթուն և թէ  
խուլ բաղաձայնները դարձած են թրթուն: Ծ բաղաձայնը Զէյ-  
թունի շրջանին մէջ շատ տեղ դարձած է յ. ըուն Զէյթուն աւա-  
նին մէջ այս ձայնափոխութիւնը կը գտնուի Շորվոյեան թաղը,  
որ կաղթական կը համարուի. միւլ թաղերը կը հնչեն ը: Նոյն  
բաղաձայնը Հաճինի մէջ տ ձայնին քով զերածուած է շ, ուրիշ  
տեղ յ:

Կիլիկիոյ բարբառին ընդհանուր մէկ յատկութիւնն ալ բառի  
մը մէջ գտնուած բոլոր ձայնաւորներուն նմանացման ձգտութիւնն  
է. օրինակի համար Զէյթունի բարբառով կ'ըսուի՝ գ'օնօց՝ գնաց,  
քօսոն՝ քսան, գօնզօն՝ կնկան, իսզի՝ ոսկի, իսզիլ՝ ոսկոր, սեռ.  
իսպիլի, գօրծօմ՝ կերթամ. Մարաշի հնթաբարբառով՝ իսիլը՝  
ասոր (սորա), իւսիւս Քիլիլիաղիւս՝ Յիսուս Քրիստոս. Ասոնց մէջ  
կը տեսնուի որ ը, ո, ե, ա, ի ձայնաւորները իրենց իրական  
ձեր թողած՝ վերածուած են յաջորդ վանկին ձայնաւորին:

Քիրականութեան՝ մէջ կան քանի մը նորութիւններ, իսկ  
ձայնաբանական օրէնքները յառաջ բերած են շատ տարօրինակ

ձևեր։ Օրինակի համար՝ Մարտաշի ենթաքարտառին մէջ՝ «որոշեալ ը և անորոշ մը յօդերը ստացած են՝ առաջինը ը, ի, ու, իւ և երկրորդը մը, մի, մու, միւ ձևերը, բային վերջին վանկին ձայնաւորին համաձայն, այսպէս՝ շաբա՛զը՝ շապիկը, փէ՛ղի՝ փայտը, ախշի՛նի՝ աղջիկը, դանօ՛զու՝ դանակը, մո՛ւզու՝ մուկը, խի՛տի՛ն խոտը, շաբագ մը՝ շապիկ մը, փէ՛ղ մի՛ փայտ մը, ախշի՛ն մի՛ աղջիկ մը, դանօզգ մու՛ դանակ մը, մուզ մու՛ մուկ մը, խիտ մի՛ խոտ մը, էօր միւ՛ օր մը։

Հոլովմանց թիւը Խարբերդի և աւելի արևմտեան բարբառներուն հետ նոյն է. յոգնակին կը կազմուի իր, նիր (իյ, նիյ), նա, նը, դոր մասնիկներով. ինչպէս՝ ցիյիննիր՝ ցորեններ, սղանը՝ սիսեններ, սէօխողիննա՝ սխորոններ, ճաղրզնա, ճաղրզնիյ, ճաղրզնիյ՝ ժաղլիններ են։

Դերանունները կը հոլովին հետեւեալ ճեռվ.

**ԶԵՐՈՒՆԻ մէջ՝**

Ո.	իս	դ'օն	տն
Ս.	իմ	քու	էօնիւյ
Տ.	ինձե	քիզ	»
Հ.	նող	լզբիզ	զտն
Բ.	իմնեց	քիննեց	էնիգէց
Գ.	իմնէօլ	քիզմէօլ	էօնիւվէօք

Ո.	մինք	դ'օք	տնիյ
Ս.	մէյ, միյ	ձ'իյ, ձ'էյ	էօնիւնց
Տ.	միզ	ձ'իզ	»
Հ.	մզմիզ	յզձ'իզ	զէնիյ
Բ.	միյնեց	ձ'իյնեց	էօնիւցնե
Գ.	միյնէօլ	ձ'իղմէօլ	էօնիւնցմէօլ

Ո.	իւկ	չիյք, իւնչ
Ս. Տ.	օմ	չիյքու, իւնչի, ինչի
Հ.	զիւկ	չիյք, իւնչ
Բ.	օմնեց	չիյքն, ինչն
Գ.	օմ հիդ	չիյքէօլ

Կը գտնենք նաև զըզքիզ՝ դքեղ (երկու նախդիրով), օսօ,

օղօ, մնօ՝ այս, այդ, այն, սեռ. ընիր՝ անոր, իրինք՝ իրենք, յօր՝ որ, յօրը՝ ուր որ, չուրո՞ւ բր. Մարաշի հնթարաբառելին մէջ՝ էս, ըսօ՝ այս, Էդ, ըդօ՝ այդ, Էն, ընօ՝ այն, սեռ. ըսիր, բց. ըսիգէմ, գրծ. ըսիզիւ, յգ. ըսինք, իրահինցմէ, իրահինցմէ, գրծ. ըսինցմիւ, իրահինցմիւ հն,

Ահաւասիկ ես, դու, որ գերանուններուն ամբողջական հովումը Մարաշի հնթարաբառով.

Ո.	իս	դօն	իւրիւ
Ս.	իմ	քին	ուրուման
Տ.	իէս	քէզ	»
Հ.	յաս	ըսպի	իւրիւ
Բ.	իմնէ	քիննէ	ուրումէն
Գ.	իմիւ	քիննիւ	ուրումիւ
Ո.	մինք	դէք	իւրիրի
Ս.	միը	ձիր	իւրուրուն
Տ.	միզ	ձիզ	»
Հ.	միզնի	ձիզնի	իւրիրի
Բ.	միրնէ	ձիրնէ	իւրուրունէ
Գ.	միրնիւ	ձիրնիւ	իւրուրումի

Խոնարհման մէջ բայերուն սահմանական ներկայ և անկատար ձևերը կազմելու համար Զէյթունի բարբառը կը գործածէ զօ մասնիկը, որ ձայնաւորով սկսող, ինչպէս և միավանկ բայերուն քով կրկնուելով՝ կը դառնայ շարունակական։ Մարաշի հնթարաբառը կը գործածէ կը, կի, կու մասնիկները. առաջինը՝ եթէ բային տուաջին ձայնաւորը ա, է, օ ըլլայ, երկրորդը՝ եթէ նոյն ձայնաւորը ի ըլլայ և երրորդը՝ եթէ նոյն ձայնաւորը ու ըլլայ. Թէ Մարաշի և թէ Հաճինի հնթարաբառներուն մէջ սահմանականի մասնիկը չի կրկնուիր։ Օր.

Զթ. զօ ծախին՝ կը ծախեն, զօ գիփիմ՝ կեփեմ, զօ գուզիմ՝ կուզեմ, զօ գուզօս՝ կուտատ,

Մրշ. զը զարթօմ՝ կը կարդամ, զը զէնիմ՝ կը զարնեմ, զի սիրիմ՝ կը սիրեմ, զու խումիմ՝ կը խմեմ, զիլէ՝ կելէ, զառնու՝ կառնէ,

Հճ. զաշդօմ՝ կ'երթամ, զագ՝ զօմ՝ կուգամ։

Անկատարը Հաճինի հնթաբարբառին մէջ երկու ձև ունի. առաջին՝ պարզ ձև՝ որ կը յասաջանայ հայերէնսի անկատարէն, և երկրորդ՝ բաղազրեալ ձև, որ կը կազմուի նոյնին վրայ աւելցնեալով իղի (թրք. id. անկատար կազմող մասնիկը). Ահա իբր օրինակ երթամ՝ և զամ բայերուն կրկին անկատարները:

## Ա ձեւ

գաշդի	գագ'գի
գաշդիյ	գագ'գիյ
գաշդէյ	գագ'գէյ
գաշդինք	գագ'գինք
գաշդիք	գագ'գիք
գաշդին	գագ'գին

## Բ ձեւ

գաշդի իդի	գագ'գի իդի
գաշդիյ իդի	գագ'գիյ իդի
գաշդէյ իդի	գագ'գէյ իդի
գաշդինք իդի	գագ'գինք իդի
գաշդիք իդի	գագ'գիք իդի
գաշդին իդի	գագ'գին իդի

Շարունական ձևերը կը պակսին Հաճինի մէջ. բայց Մարտի հնթաբարբառն ունի և կը կազմէ զօ մասնիկով. այս մասնիկը ձայնաւորին բով չի կրծատուիր. օր. զօ ոփրիմ, անկ. զօ սիրա (կը սիրէի կոր), զօ իլլէ կելէ կոր, զօ առնու կառնէ կոր ևն. Ապառնին Մարտաշի հնթաբարբառին մէջ երկու ձև ունի. հասարակ ապառնի՝ որ կը կազմուի լսա սովորականին ըիղիք (պիտի) մասնիկով և անմիջական ապառնի՝ որ կը կազմուի իղիլ (ուզիւ) բայցով. օր. ըիղէ ըիրիմ՝ պիտի բերեմ, զիզիմ ըիրի՝ անմիջապէս պիտի բերեմ. Հաճինի մէջ ապառնիի մասնիկը կրծատուած դարձած է ը (Հալ), իսկ անցեալ ապառնին կը կազմուի վերոյիշեալ թուբական իղի մասնիկով. Ահա երթամ՝ և զամ բայերուն կրկին ապառնիները:

## Ենթայ ապառնի

բիշդօմ	բիգ'գօմ
բիշդօս	բիգ'գօս

բիշո

բիշոնք

բիշէք

բիշոն

բիգ'զօ

բիգ'զօնք

բիգ'զէք

բիգ'զօն

## Անցեալ սպառնի

բիշի իդի

բիշին իդի

բիշէյ իդի

բիշոնք իդի

բիշէք իդի

բիշին իդի

բիգ'զի իդի

բիգ'զին իդի

բիգ'զէյ իդի

բիգ'զինք իդի

բիգ'զէք իդի

բիգ'զին իդի

Անցեալ գերբայը Մարաշի մէջ իր ձևն ունի, Հաճինի և Զէյթունի մէջ դարձած է իյ՝ ըստ տեղական արտասանութեան. աւելի շատ գործածական է օծ ( $<$  ած) ձեզ. բայց կայ նաև մօն (յն. *ménos*) մասնիկը՝ կրաւորակերոց բայերու համար. Օր. զիրիր է, զիրիլ է, զիրօծ է՝ կրած է, իփմօն-է՝ եփուած, փօմօն՝ փուուած են:

\* \* \*

Յայտնի է թէ Կիլիկիայի արևմտեան մասէն սկսեալ մինչև Զմիւնիոյ և Նիկոմիդիոյ սահմանը հայերէն լեզու չկայ. տեղական լեզուն՝ թուրքերէնը՝ դարձած է նաև մայրենի լեզու. Սակայն քանի մը գիւղերու մէջ հայերէնը դեռ պահուած է. ասոնք են Սթանօզ (Էնկիւրիի արևմտեան կողմը), Սիվրիհիսար (անկէ հարաւ-արևմուտք), Նալլըխան (Սթանօզի հիւսիսային արևմտեան կողմը) և քանի մը գիւղեր Եօզդատի քով. Ասոնց վրայ տեղեկութիւններ կը պակսին. Սթանօզի լեզուին մասին քանի մը տեղեկութիւններ և փոքրիկ բնագիր մը կայ Բիւրակնի մէջ (1899, էջ 670 և 1900, էջ 233). Այս կտորները թէն բնաւ բաւական չեն յիշեալ տեղերու լեզուին ուսումնասիրութեան համար, բայց կը թուին ցուցնել թէ իրենք ալ Կիլիկիոյ ենթարաբաները պիտի կազմեն:

## ՆՄՈՑՇՆԵՐ

ԿԻԼԻԿԻԹՈՅ ԲԱՐԲԱՐՈՒԴ

1. ԶԵԼԹՈՆԻ ՔԱՐՔԱՏԷՆ \*

Թաքտվիւյ մը ու վէզիյ մը թէփովիլ բ'իլիլ գ'ացըն ու գ'էզան (կամ տճկ. քէօյան) ջիւթը ախգորդ միզի մը դունը իճօն. տն գ'իշեյս գոնդիւլուք գմնողը բոլուզ մը ունցօվ. իյինք ոհէօն իշնանըն փուշմօն էղօն. տն սահօթը նիքսէն (մառան) ղէլլպղանը մը՝ մօդով, գ'օյս ելլին իրէն թաքտվիւյը բջակիլ զիսի ասօց. «Ձա՛նըմ», տօն չծց մօյդ՝ իս. մինք հէօս զըսդիլո բիլո գո գամբչնօնք ու գ'օն իգիյ նիքսէն մօդօյ»: Դէլլղանընըն ասօց «Ձա՛նըմ», ինծօն ինծօն թաքտվիյէ մը զմնողը աշգին մ'ունցօվ ու էօսիյ ջագօղը կըյիցի թը տո բօլուզը տն աշգինը բիզի տունու»: Պն սահօթը թաքտվիւյը շաշմըն էղօվ թը «հէշ միպի՞նն է յույ (որ) մէյ աշգինը էօսիյ դոնք»: Սօնղրո թաքտվիւյը ու վէզիյը դանուշուխ էյան թը «չծց թէվոյ (կերպ) տդ՝ բօլուզը գանընք ըսպանի օլա (արդիօք)»: Վէզէյը ասօց. «Եյզօնը (էրկանը) ասինք թը՝ մէզիս թաքտվիւյ ինք, մէզդս ու վէզէյ. տո դէզվանքը թէփովիլ գո բ'իլինք թը իշտի (արդեօք) բօլուզ մը գանընք գ'մնի (գնեւ). չիմնօիլ մէզդս ու բօլուզ չունանք. ըունդ էղօվ. տօն չիւյ հինգ բօլուզ ունաս. կուհանօմ Ասպօձ. հումմօյ ո (հիմայ ալ) տօն բօլուզ մը ունցօյ. ու գըյցընիլո բ'օն չունաս. քէլե օդո նիւյ էղօձ բօլուզը միզ ձախի. գօշուկօքը իսկի գուգոնք»:

Իփը բօլուզը առըն ու քէօյէն տօյս կացըն, թաքտվիւյը ասօց վէզիյէն թը «հուզո զէնինք քայինք (ձգինք)»: Վէզիյն ու ասոց թը «զէնիլօն՝ օսո ույմունան (թրք. օրման ևանտառ) մէչը քայինք, ինքիյէն գու մէւնա»: Պն դէզվանմն չուրօն մը դավօյ գօգայձէյ. էծուն մէզը կօնօց, տն բօլուզը ձնձցուց: Քէլէ յույ (արի տես որ) տձը բառբուգօն մ'էյ. Իփը իյգօն էղօվ, չուրօնը դունը գ'օնօց. բառբուգը ջէնչից չուրունան վիյտն թը «Ասըձե չի՞ս վա-

\*) Հանուած է Ալանվէրտեանի Ուլնիա կամ Զէլթուն աշխատութենէն (էջ 189). այս նոր ձեխն տակ պատմեց ինձ պլ. Օննիկ Մահանեան և ես զըի առի գիտական ուղղագրութեամբ: Խուլ պ, կ, տ, ծ, Շ ձայներուն տեղ ինքը երբեմն, իսկ պր. նաղուպեան միշտ կը գնէ թրթուն չնշաւոր. վերջինը թ ձայնը չի վերածեր:

խի. Հօց իս մէկ էձուդ ունամ նը՝ ո՞ն դօ գմթիսա։ Չուքօնը առաց ոՄինձ անսա, իս խարօյ չունամա։ Ու իփը դանզնամազը էղօվ՝ տվա չուրծնը այձիլ գ'օնօց. մըդկմնե իգիք չուրծնը նը՝ տվա բարուգը ջէնչից. «Քանըմ, տվա՝ գմթիցիյ, չծց Ասքն չը վախոն մէշ մ'իս էղի գ'օնօց։ Պն միգոլ էօյը բարուգը դարձնմը (նեղանաւ), նորէօնի իլօվ էձոնը իգիվը գ'օնօց. ոճն ու այ ձիէն այձիլէն իլօվ իւղիւթ բմլղան խէջը գ'օնօց ու դօ ձնձմնէյ, բարուգը ույախնիլէօվ տովի բոլուգը դունը գ'օնօց. ջօվօց գ'ըացնիյը, ասոց թը «Աման», չուրծնը չօ գմթն էղիյ է էձուգիս, իլլու (այլ) իմ էձուգը բմդիգ մը ունցիյ է։ Պս բօլուգը ձասիցին (խնամել), չիւյ մինձնօվ։ Քառն քըսանը հինգ դայվօն սօնղրո, ան թոքավիւյը ու վէպիյը պիլիէն իգին ոս բմլղան քէօյը. գու դիսնուն յույ բօլուգ մը գո, ու էօնիւյ էձու դօղո գօջօվօն։ Թոքավիւյը ասոց թը «Քանըմ, չույժն էօղիւյ էձու դօղո գօջլգորը»։ Էնիյ ու էօնիւյ ասըն թը «Բառօք մը էձուգ մ'ունէյ. ոս ոճը դայիմ բայօք պուդէյ. ձնձը գոթ չէյ գինէյ. էօյ մը բառօքը գ'օնոց դիսօվ յույ ոճը բըգիգոն մը էղեղը (վրայ) չուքիյ է՝ դօ ձնձնմնե. տովի դունը բ'իյօվ ու ձառից, մօնձնուց դէնի, դօ ջօվօն էձու դօղո»։ Պն ագինը թոքավիւյը ու վէպիյը դանուշուն էյան թը ոդ մէյ շալոն մէշ քայօծ բօլուգն է. գ'եռ սող գիցիյ է, Մէդմիգի ասըն թը էօղիւյ ծոռը (ձ՛տոը) թուխթ մը դօնք, խափինը ու գ'օլօխը. գօնք գմդրի, Ծը (ձ՛ը) մը դմզմն, թուխթ մտ թը օսո դէ ֆօլօն թոքավիյէն սէյտն դօյ. ոն ու իլօվ ծմն հէծօվ, թուխթն ու առօվ դայօվ։ Բօլուգը իւղիւթ սէյտն գ'օնօց. գօյթէյ նը՝ սային քէօվը բաշջո մը գէյ. էձուն դէղոն մմդքէօվը ասոց թը օսո բէշջոն բառդիմ՝ յու դանըմ զարնայ (հարկաւ). Հէօն բառդին իրէն, թոքավիյէն բմդիգ աշգինը դիսօվ յույ բաշջին մէջը գմդոմը մը բառդիյ է. աշգինը գ'օնօց, գմդոմը քէօվը դանիցօվ. ու զոն համնիցօվ. դիսօվ յույ ձիւցը թուխթ մը գո. զոն բ'ացօվ, դայդ'օց, դիսօվ յույ մէջը կօյմօն է թը ոս բօլուգը չիւյ իգ'ոն նը (հաղիւ հկած)։ Հուխուսուցունիլէօվ քէլլոն գմդրիցէք. Աշգինը ոն գ'օյվօձը անցուց ու ինք ու գ'յիլց թը սայիս (պալատիս) գ'էմը սայոյ մը շինիցէք բու քառսեւն էօյ հայսնըք էյէք, բմդիգ աշգինս ու էօսիւյ. գմդիք. խոփինից (գոցից), տվա ձիւցը գ'օյօվ։ Զիւյ ոն աղինը իլօվ, բօլուգը թուխթը սէյտն դայօվ։ Թուխթը բ'ացըն, դայդ'ացըն, դիսօն յույ թոքավիյէն ու վէպիյէն մէօնիյը

մէջը դու. գ'օյզօձը զիսի էյժն, Շինիցին սէյտն, քառասուն կօյ ու  
քառասուն գ'իշելի հայսնըք էյան, ան բօլուղը տն աշգընան հիղը  
փասպիցին, Մէք-քանը՝ դայը՝ սօնղոոր թոքավիւյը ու վէզիյը իփը  
էպին, թիւմ (ամբողջ) քախըցըք գ'էմ գ'ացըն, իյ էնիշղոն ո  
ըէօմէօլու (շատ) սանսալաթէօվ տէմ իլով, թոքավիւյը իփը տն  
գէղտն ջէնչօց, շաշմըշ էղօվ մօնօց, իդքը ջօվօց իյ վէրիլիսօյջը  
ու ասօց. «Ղս պրնաձնըդ՝ շիյք է. տս բօլուղը չույժւ ինդտս  
էյլք», Զիւյ տն ադինը վէրիլիսօյջը թուխթը ձուցէն հանից, թո-  
քավիյէն ու վէզիյէն ցօցուց. էնիյ ու իփը թուխթը դիսօն, զալ-  
մացօն, Զիւյ տն ադինը թոքավիւյը թուխթը բաքօվ, գ'օլիսօն  
գ'օյօվ ու գմղան ասօց թը «Դ'օն ու իմ գէղտն իս. գ'օյզօձը  
չանցնը էզիյ է»:

### 2. Համբինի ենթարարասուով (\*)

- Բ'արէվլ բարաւ.
- Ասծօ բ'արին.
- Ընչծց իս:
- Լոինդ իմ:
- Ուսդէ զափ'օս:
- Սէհէէն:
- Ինչ գօ, ինչ չօգ'օ:
- Լունդութին:
- Բ'անվընիդ ընչծց էր:
- է՛, զարօր չունէլ:
- Բօբիդ ընչծց էր:
- Ա դարի քիչ մը քէֆլու է:
- Ասէլ է էփէյի բօրդք դրվեր:
- Փօռք Ասդըձու. էրէշէրին դղին հազօր դրուշ րօրդք  
բարդօնք իդի, վեց հէրիրը դըվօնք՝ չօրս հէրիրը մօց. Փայիզն  
ա վրան գ'րօվ՝ ավա ինս հէրիր դրուշի սէնէդ մը դըվօնք. Թըռ-  
սարդ'իսին դըղին ա ձիք (երեք, հմմտ, ննիջ, ժէք) հէրիր դրուշ  
բօրդք բարդօնք, էշվընիս էրգու հօդ էր՝ մէզը դըվօնք, մնացա-  
ձին ա ֆայիզէվի էրգու հէրիր իսուն դրուշի սէնէդ մը դըվօնք.  
Վէրգունիս ա քիչ մը թիթիֆցընէնք նէ՝ մնէդ բուլաշընէվէն ա  
դընվընիս էշունքը գու լէցնինք, բըլըգդէքէ բահօթ գէնէն:

(\*) Տես Բիւրակն, 1899, էջ 41 և 1900, էջ 331.

\* \* \*

Փէօյիդ խանձի. հէգ'գիդ խանձի. Ասդվօձ հէգ'գիդ առնօ. չդինօս զէնջութօնիդ խայիլը (Թրք. խայիր). խօդ մէռնիս. խօդ սաղգիս. մուլը բէլէվիս (մուրը պլուիս). չնամնիս զէնջութօն. սիյդիդ գ'ւուը թէպինօ (թող կենայ). օջախի անցնի. էջիդ գոյշնօ (աչքդ կուրանայ). թիվիդ խանձի:

### Յ. Մարաշի Ենթաբարբառով \*\*)

Գէղցա մը քաղօք իգիւ է, թէզօրու բիմիւ-իթէն՝ դօլանդր-րըջը (խաբեբայ) մը գօ հասգընօ թի իւսիւր թէօվիւ փարօ գօ, ու-յունևուշ գօննօ իւսիւր:

Յօր թի գէսնա «քէռա, բարիվ իգիր, չօց իս, ըուընդ իս...» գօսէ:

Գէղցան է զըսէ թի «լա դղօ, իս քին քէռադ չիմք:

— Զէ, իլլէ դօն իմ քէռաս իս. իս քիննէ չիմ անցնաւ ին-դէս գօսէ դօլանդրըջըն:

Էօր մէ գօսէ թի—Քէռա, իգօ իսգի (գքեկ) թէբաջուվա խա-նութ մու դանամ դէ՝ քիդ թէզօք մու գըրցնիմ:

Գէղցան էս լաօձու զիմի թէֆ գօ էնէ. ասչիվի գօ ընդնա՝ բարածօր գօրթօն:

Խանութու գօ մըդնան, իվիրի գօ իլին, թէբօքու ուտուլէն սօնրօ՝ դօլանդրըջըն գօսէ թի. «Քէռա, իվէր ըրթօմ դէ այրօն մու թէբաջնիմ (բերել առամ), խաւմինք»:

Իվէր գօ ինա՞ թէբարըջըվան գօսէ թի առհա իս գօրթօմ, իվի-րի գինու մօրթէն փարէն օս (առ) դէ փոցուա:

Խնդէս գօսէ՝ հէրիֆի գօրս գօ իլլէ գօրթօ: Գէղցան մէգ թէբէմիշ գօ էնէ, իրգու թէբէմիշ գօ էնէ՝ սօնսօնու իվէր գօ իչ-նա, գօ դիսնա թի հէրիֆի գացիլ ա. թէբարըջուն է ինքիրնէ փա-րօ գօ սովէ:

Գէղցան մէգ իրիսի լացօձ, մէգ իրիսի ձըձաղօձ՝ «հապօր դարու իս թին քէռադ չիմ ըսա դէ, չէ իլլէ դօն իմ քէռաս իս ըսօձ» ըսիլէն փարին ձրսրու գօ աճգէ:

\*\*) Տես Բիւրակն, 1809, էջ 405 և 101.

\* \* \*

Էօր միւ գէղցա մը ի ժամու դէրբարուն խուսկուվանիւլ-լիրէն գոսէ թի. «Դէրբօր, մօրթ մու սրանցի, էն մէխքի չիմ համրի. մօրթ մու գէղվցի, էն է չիմ համրի. գուն մու բաղուցի, էն է չիմ համրի. ամմա բօք (պահէք) էօր միւ իշյաղը միմէն շըրուխիս վառցի, էս մէխքաս հազճ դարու մէջո. թուղութուն դուր, դէրբօր»:

Դէրբօրն է գոսէ թի. «Ի՞ւ իւ, էդ մէխքն է իս չիմ համրի»:

#### 4. Անտիոքի Քէսաալ գիւղէն \*)

Էօվ մեր բիւրը, սուրփ էղնի քէ տնուն, քէ թէքէվիւրու-թիւնը թըղ գ'օ. քէ իրաղէթդ լննո, չիւց ըր թի իրայանքը, թըր-զէն էլ ի գ'էղինը. մեր ամէն էվիւր հօրցը դուր մեղ էս էվիւր էլ մեր բօրդը մեղի բաղլամուշ ըրօ, չիւց ըր թի մենք դինոնք մերօնցը, վէ զըզմեկ փօրցիության մի դանո. հարօ խալքո ի չարեն, չինքի քէ է թէքէվիւրութիւնը, շէրէֆը, դուլէթը, հավի-դիյինս հավիկոնից ամօն:

#### 5. Անտիոքի միւս գիւղերէն \*\*)

Իս ձ'ի զիւղիւրթ զիւղիւրթ զէսիմ թը ցէրինը հէօդ չին-նէյը գ'իյգէյն ու մինայր, էնք բէս գօ. ըմմը թը գը մինաս, շիւդ մանսօլ գօ դու Ան ըր զէյը վիւջիւրը գը սիրի՝ զան գը սիրի. օ ան ըր զէյը վիւջրդը գը գ'օդդի (կ'ատէ), յաս էխօր էքէղի էօմըրէն գօ բընի զան. ան ըր զէյս գը բաշդի՝ յէմ իգուը զէյ գօ գ'ու. օ իս յէօր գօ գ'ինօմ, էյմ իշըզմէթշին է հօն զը զինօ. թէ զէյս գը բաշդի, էյմ դօղն է էնիւր իքրամ դինի.

#### 6. Սթանօղի ենթաբարբառով

*Մօյրամ, Մօյրամ, մօյր Ասկուծօ,  
Թ՛մն էս մը զարթուն էս մը.*

\*) Տես Բիւրակն, 1900, էջ 731.

\*\*) Տես Բիւրակն, 1899, էջ 443. Անոր վրայ տես և յաջորդ գլուխ:

Օչ օր քուն էմ, օչ օր զարթուն էմ.  
 Գ' ըշէրին դէսը մէգ էլած (երազ) դէսօ,  
 Գըրագը ընդօ չօրէցօ.  
 Դէնիզ ընդօ չը խըգգըվէցօ,  
 Անդի դիմյօն դնացի՝ չը գօրսնըվէցօ:

Օհօն Օհօն Էսպիրիտօն,  
 Գարէս ամէն չարուս բիրօն,  
 Գ' ավագանը դուռիս վիրօն,  
 Խաչը գուսպիս վիրօն,  
 Փիլօնը օրթիգիս վիրօն,  
 Թէօօթ հայրաբէդին աղօթքը  
 Ամէնին վիրօն, ամէն:

Ան մասնաբ այ զա Ան մաս դո ՀՈ  
Համը (խաչ) Խոզը բան զած օդիշը Դ  
ապքու բրից լուսութ  
առվիւրոյ դուրս առնելու գումար  
առվագանու կա համա առնելու գումար

## 11. ՍԻՒՐԻՈՅ ԲԱՐԲԱՐ

Հանդէս Ամսօրեայի 1907 տարւոյն մէջ՝ էջ 27 կար փոքրիկ հատուած մը՝ Արամոյ գիւղի բարբառով: Ըստ յօդուածագրին՝ այս փոքրիկ հայաբնակ գիւղը կը գտնուի Շուղը կամ Ճիսր-ի-Շուղուր գիւղաքաղաքին մօտ՝ Սիւրիոյ մէջ: Մէջ բերուած հատուածին լեզուն այնքան հեռացած է հին հայերէնէն, որ լեզուաբանն անդամ գժուարաւ պիտի հասկնայ զայն: Որովհետև յօդուածագիրը քիչ մը աւելի ընդարձակ տեղեկութիւններ տուած չէ: ուստի չենք կրնար ըսել թէ արդիօք այս բարբառը միմիայն Արամօ գիւղին յատուկ է, թէ շրջակայքին մէջ ուրիշ տեղեր ալ կը խօսուի: Վերջին պարագան շատ հաւանական կերեալ: Սուետիոյ գաւառականը՝ որ գրականութեան մէջ բացարձակապէս անծանօթ է, կրնայ նոյն ճիւղին պատկանիլ: Արդէն Անտիոքի քանի մը հայ գիւղերու լեզուով մէջ բերուած հատուածը (տես էջ 210) շատ նմանութիւններ կը կըէ այս բարբառին հետ և եթէ աւելի մեծ հատուած մը ունենայինք մեր ձեռքը, կրնայինք թերես ըսել թէ Անտիոքի յիշհալ գիւղերն ալ կը պատկանին: Արամօյի բարբառին: Այս պատճառով է ահա որ Արամոյի անունը բաւական չհամարելով՝ ուղեցինք աւելի ընդհանրացնել անունը և կոչեցինք Սիւրիոյ բարբառ:

Դատելով Հանդէսի մէջ յիշատակուած հատուածէն, որ և քիչ մը վարը պիտի գննաք, կրնանք հետեցնել թէ Սիւրիոյ բարբառը կը ճանչնայ ա, է, ը, ի, օ, ու ճանաւորները. սակայն ու, էօ, իւ կը պակսին: Վերջին կէտը շատ բնական է, որովհետև արաբերէն լեզուն ալ, որ նոյն շրջանին բնիկ լեզուն է, չունի յիշեալ ձայները: Ասոր հակառակ՝ Սիւրիոյ բարբառը կը ճանչնայ քանի մը երկբարբառներ, որոնք ուրիշ տեղ հազուագիւտ են կամ նոյն իսկ գոյութիւն չունին: ինչ. այ, աը, աւ, էյ, ե, ուա:

Զայնական փոփոխութեանց մէջ հետեւալ կէտերը աչքի կը զարնեն.

*ա > ու. օր. հաց՝ հուց, պարտք՝ բուրք, բաց՝ բուց, բերան՝ բէրուն, չար՝ չուր:*  
*Ե > ի. օր. միր՝ միր, մեք՝ միք, զմեղ՝ ըզմի:*  
*Ը > ա. օր. հացը՝ հուցա, բերանը՝ բէրունա, պարտքերը՝ բուրքերա:*

*Ի > էյ. օր. երկինք՝ յէրգէյնք, հոգին՝ հօքէյն, զիս՝ յէյս:*  
*Ու > աւ. օր. սուրբ՝ սաւրի, անուն՝ անաւն:*

Հատուածին մէջ կը տեսնուի որ հայցականի համար կը գործածուի միշտ զ նախդիրը, իսկ բացառականի և ներգոյականի համար ի նախդիրը: Վերջինը խորունկ հնութիւն մ'ունի և աչ մէկ բարբառի մէջ կը դանուի. օր. ի զէղէյնքա՝ ի գետին, ըզմիր հուցա գհաց մեր, ի փուրցունքա՝ ի փորձանս, ի չուրքէյն՝ ի չարէն, զիմ բէրունա՝ զբերան իմ, զիմ շարգումա՝ զթնամին (զչարակամն) իմ են:

### ՆՄՈՅՇ

## ՍԻՒՐԻՈՅ ԲԱՐԲԱՐՈՂ

Արամօ զիւղէն \*)

Յա միր Դուգա իւ գուս յէրգէյնքա. սաւրի ըննու քու անաւնա: Ու ուքու քու ըրբայութէյնա ու ըննու քու ըաղադ չուսմա գու յէրգէյնքա հանց ըննու ի գ'էգէնքա: Զմիր հուցա ի ամէն ջուք դաւդա մի ըսցօր: Ու դղշէ զմիր բուրքա չուսմա միք դղինք միդ միդա բուրքէրա: Ու չը սալմէս ըզմի ի փուրցունքա. լարին նաջջի ըզմի ի չուրքէյն. Լալն քու է ըրբայութէյնա ու քու ւաթա ու ըծզահամակա լրի յէդդայնքա ամեն:

Յա Ասդուձ զիմ բուռնգունգա բ'ուց ու զիմ բ'էրունա նաղմի քու զօրշնութէյնա: Օրշնալ համաքում ու բըթթը հա-

\*) Տես Հանդէս Ամսօրեայ, 1907, էջ 87.





Արարկիրի բարբառը 7 ձայնաւոր ունի. ա, ո, է, ը, ի, օ, ու. բաղաձայնները երեք աստիճան ունին (թրթոռն, թրթոռն շնչաւոր և թաւ). Սակայն այս կողմէ Արարկիրի բարբառին ցրջանը երկու մեծ ճիւղի վերածելու է. ասածին ճիւղին կը պատկանին Արարկիրի բարբառն ու Տիվրիկի հնթարարբառը. իսկ երկրորդին կը պատկանին Կիւրինի, Տարէնաէի և Կիսարիոյ հնթարարբառները. Վերջին ճիւղին հիմնական տարբերութիւնն այն է որ բաղաձայններուն մէջն թրթոռն շնչաւորներու խումբը ամբողջապէս կը պակսի Նմանապէս մինչդեռ Արարկիրի բարբառը այս երկրարբառը կը վերածէ ա, Կիւրինի և միւս հնթարբառները կը գարճնեն զայն է:

Երկու ճիւղերուն և անոնց հնթարարբառներուն ընդհանուր յատկանիշները հետևեալին են.

1. Գործիականի մասնիկն է օք (փսխանակ ըսելու ով). ամիկա գրաբարի ա բունին յոզնակի գործիականի մասնիկն է, որ հոս հղակի նշանակութիւն տուած է. օք, ճէռօքօք կամ ճէռօքօք ձեսքով խօսէլօք՝ խօսելով և անդիւ ամսկատարի մասնիկներն են գաս, զօ, զու. ասոնք կը գրուին բայէն առաջ կամ յետոյ և ձայնաւորով սկսող բայերուն քով կը կրկնուին. ինչ.

Արբ.՝ յղզոտ զու կը զրկէ, զըստ զու կըսէ, զէթա զու կերթայ Կիւրին—զօ իրիւղէս՝ կը խեղդես, զօ գէրթամ՝ կերթամ, զուղէ զօ՝ կուտէ:

Կեսարիա—զա գէրթամ՝ կերթամ, զա զուղէն՝ կուտեն:

Տարէնաէ—ըէրէմ՝ զա՝ կը բերեմ:

Թէ ձայնական փոփոխութեանց և թէ քերականական կտղմութեան մէջ Արարկիրի բարբառը նոր երեսոյթներ չ'ընծայեր և կրնանք ըսել թէ առհասարակ հին հայերէնին հաւատարիմ բարբառ մ'է, մանաւանդ երբ համեմատենք Կիլիկիոյ բարբառին հետու Միակ ձեւ որ կրնայ քիչ թէ շատ հետաքրքիր համարուիլ կեսարիայ հնթարբառախն մէջ անորոշ գերբային սեռականն է. ինչ. մընալույի, խօսէլույի, դալույի, էրթալույի ևն ինչպէս կը տեսնուի, ասոնք ստացած են կրկին սեռականի նշան (ու ի), բան մը՝ որ ոչ մէկ բարբառի մէջ գոյութիւն ունի:

Արարկիրի մէջ շարունակականը կը կազմուի նը մասնիկով. օր. գէրթամ՝ նը, իսմիմ՝ նը:

## ՆՄՈՑՇՆԵՐ

## 1. Արաբկիրի բարբառով\*)

Նասրէղդին խօջան յիր դան մէջը աղօթած լվախդը ըսաց  
Ասձու. «Ըման Ասված բարա, Բշ զըլի գու, վընձի հարիր լիրա  
զըրգտ. շագ բէքք ունիմ փարայի. Ըմմա թումամ հարիր լիրա  
լըլէլու տ, տգոր մէգ հագ մը բագաս՝ դօխսանը ինը հագ լըլ-  
մն նո՞չ չօթթէր. հոմ դո չէմ առնարաւ:

Խօջան յահուղի գ'րացին մը գունէնա դու վօր ան լսիւ-  
րոխն գէնէրը նստէր տ էղէր. խօջային ձ'անը լուածին զիքի գէ-  
թա լընդաշ գ'նտ գու յու կէքքէն ինք յիրէնը գըստ գու.

— Ժողովիա դօխսանը ինը օսպի դէսնա նոտ իրավցընէ  
չառնա դի («պիտի») խօջան. Էս լիրանէրը իսա բաջայէն վար  
ձ'ըրիմ դո դէսնամ Բշ գէնտ դի իրա խօջան:

Կէքքէն դօխսանը ինը լիրա թէստյի մը մէջը գ'նտ գու յու  
դուզ'ա գու բաջայէն վե՛րթ... վար նէդո գու. յինք տլ հօնիդ  
բորբամիշ գէնտ գու թի գէսնա դէ խօջան Բշ գէնտ դի:

Խօջան հըմըն օջախը վազու սու յու գէսնա գու թի գ'ունդ  
բօխջա մը լընդէր տ ֆօն. թէզ մը գառնա գու, զէշոգի մը վրան  
նսդի գու, թէստն բ'անս գու վօր՝ Բշ գէսնա... օսպի: յիքքէն  
բաշլայու գու մէպիգ մէպիգ հարմէր. գէսնա գու թի դօխսանը  
ինը հագ էն օսպինէրը. մէյ մալ գու հարմէ, էրգուք գու հարմէ,  
բոլըի յաղըլմիշ էղա ըսէլօք. յումէն հէղ հըսաք էնէլուն նօ-  
րէն դօխսանը ինը հագ գ'ըղնա գու. յիքքէն գըստ գու Ասձու.  
«Դ'ուն օր դօխսանը ինը լիրանէրը դրգէցիր լընձի՝ հոլբոթ մէ-  
գալ մէգ հաղնալ դրգէս գոււ:

## 2. Կիրինի ենթաբարբառով\*\*) )

Օրը շագ է քանց գորէգը:  
Ասձուձու բըյհածը գէլը չուգէր:  
Ուգողը չի գիդէ՝ փշօղը գիդէ:  
Երգըրի տշը է հանէր՝ դիրուն հօքին:  
Ուբը գէսածը դիրուն խէր չէսեր:

\* ) Տես Հանդէս Ամսօրեայ, 1900, էջ 251. Հեղինակին մէջ լիրած ցուց-  
մունքներուն համաձայն վերտածած եմ գիտական ուղղագրութեան:

\*\*) Տես Բիւրակն, 1899, էջ 410, 425, 473:

Փըշած օջախը ջուր չուղեր  
 Խրադ խրադ լէսն ի վէր, յէս գո գէրթամ ձօրն ի վէր,  
 էրթ դաս, գարի չուղէր  
 Մէզը մէզուն էքի մը դվեր է, էնի էնօր գիզ (ողկոյզ) մը  
 հաղող չէ գըլիր:  
 Մայը փշէլով (մանր փշրելով) մօր չի գըշտանար:  
 Ուղօղուն մէտ էրեսը սեվ, չի դըլօղուն էրդու էրեսը,  
 Գէդէն անցար դէ գաւառը գո խըղիս:  
 Գօլիս մէուէր է, խարիս գըյէր է:  
 Դուռիդ գօց բռնէ՝ դրացիդ դօրթ բռնէ:  
 Բագը ծուռ է, գօվը գաթ գօ չի դար:  
 Սուր խէնթ էդէր է, վանքին հալէրը գուղէ գօ:  
 Զաղարջը ջուրն է դարի՝ չախչախ գո բռհա:  
 Գագու չշղած մուգ գո բռնէս:  
 Թէմըլէլութէնէն իշուն «քէոի» գո գըսէ:  
 Սօխ գէրաճ չիմ օր սիրդիս էրի:  
 Դանձ էիր նը հասար, ինձօր էիր նը գէյմըրէցար:  
 Զայը (ծանր) նսդիր օր լիր գաս:  
 Թէր ինպիղին (ընկոյզին) քար չի նէդէր:  
 Մէյմէգի միս գուղէն գօ:  
 Թըքալին բէրնօվը զը գէրցնէ, գօթօվը էշքը զը հանէ:  
 Սաղգած էշ կը բռ՝ օր նալը քէշէ:  
 Սօխին քարսը (քաղցրը) միլլար:  
 Մէյմէգի իշին (համար) դուշուն (գնդակ) դսմին գօ (կը սեղմէն):

### 3. Տարէնտէի ենթարարքառով \*)

Զի համսած մարդդ շօրէր զուրցէ գա օր փօրդքօռօվը նէ-  
 դէ դա:

Ասլած լէսը զը հայի՝ ձունն անօր գէօրէ գուղաւ.  
 Վար թուքէս մօրուք, վէր թուքէս ըլլյըգ:  
 Հէյ սիրդդ սիրէմ Ասլած, գօմէշը գօդօշն լինչ ընէ:  
 Բանին մէչ բան գա, մածունին մէչ թան գա:  
 Հարսնիք գէրթամ, գաթա գուտէմ թէ դան նէ:

\*) Տես Բիւրակն 1899, էջ 498.

ԶԵՐԹԱԽԻՄ աղ ջաղարչը՝ չուղէիր աղ բաղարչը՝

Պօյաձ (կոտրած) ընդուղը հազարն անցավ:

Ջուրը տէսնա ձուգ գըլլա, գաղուն դէսնա մուգ գըլլա:

\* \* \*

Գնդուկ գնդուկ մաղարա, մէնք հարս մ'ունինք գը խաղա,  
Հուրը ցըքէնք կը լողա, ջուրէն հանէնք գը դօղա, ձէռքը չամիչ  
մը գանք նէ, մինչէվ իրիգուն գը խաղա,

Աղվընի, իսպից զուքաս.—Արիւնօդ ձօլէն.—Վըրադ օրի՞  
արիւն չէ էղէր.—Ասդուձու հրամանօվ:

Արաբը փօռն ընդավ, գըլօխը գուրսն ընդավի:

Քէօքը ֆէօղին մէջ միշուզն էշին մէջ, գըլօխը փօրուդ մէջ:  
Աննէրդ գէրմուր՝ անդանագ թէրթուր (աքլորի կատար):

#### 4. Կեսարիոյ ենթաբարբառով

ա. Մունճուսու գիւղէն \*)

Մարթ մը մէգ հաղիգ աչգին մը ունէ զըլէմ, օր բաշխա  
գէղի զիզիրի դղայի հէդ գը զարքէ: Օր մը էս մարթը գէլէ իր  
աչգանը գունը էրթալու, փէսին հէդ, աչգինին հէդ դէսնը վէլույի:  
Էրթալ իրէն ջամփան, լինչ զըսէս, դայայի մը արալլիսը՝ ասլա-  
նի մը ձաքէրը՝ առչէվմին իրէք դարվան բըլուզ դղա մը առէլ  
զա գուրէնս, էս մարթը հէմէն գը վաղէ, շադ մը էզիյէթնէրօք  
գը խրլասէ, ինքը մէգ աչգինէն բաշխա զավադ չուննալույին  
համար.—«Իմ աօն օրիս Ասդված ինձի դղա մը դվավ» դէյի շադ  
գը խընդա: Էնդիւց զօմղօրթ էդ խրլասած դղան գուջախը ա-  
ռած, աչգանը գունը գէրթա:

Աչգինը խընդալէն, «Էէր, էս ավը մւրդէղէն ավլամիշ  
էրիր» գըսէ:

բ. Պալահէսի գիւղէն \*\*)

Աղէնօք Ուղուզէլի անուն գէղի մը հարսւսղին մէգը հէջ չօ-  
ջուկն չուննար էղէր, մէգ օր դիշիւնմիւշ գէնէ օր, աջարա իմ

\*) Տես Բիւրակն 1898, էջ 407.

\*\*) Տես Բիւրակն, 1898, էջ 580.

գունին ջօմաաթը ըզմէն Էզիյէթ քէշէմընըյին համար մը Ասձ-  
վաձ ընձը չօջուկն գա չի գա.

Էս ղիշինգէյօք ինպէր աղային հէզը՝ թարդիլի ղըյաֆէթ,  
բէլլէռ գէլէն Բէլլէն իրէն դավրիշի մը բասդ գուբան։ Հա-  
րուսգը բարդիվ գուդա դարվիշին, դարվիշն է՝ Ասձուձու բարին  
ինեն, ա՛ղա գըսէ։

Հարուսգը դարվիշին։

— Դուն իմ իշխան ըլլալիս՝ էնօր է աղա ըլլալը ինչըն գա  
գիդէնսս, ըստաձը զիրի, դարվիշն է։

— Սէ կի գիդէմ օր, գըսէ, ինչ օր էս դարը չօջուկն չուն-  
նալուգ համար, աշարա գունիս ջօմաաթը ըզմէն Էզիյէթ մը  
գա քէշէ լէյի թարդիլի ղըյաֆէթ էզէր էք. ամմա քու գունիդ  
մէշը գդնվօղ փիթին ջօմաաթը քէզմէն խօշնուդ է. Էզէր քի-  
չուգ մը տոտչ էրթաք նա, ջուրը մը բասդ բըդը գուբան, ջուրը  
ինձօր մը բըդը պէրէ, էդ ինձօրը առ՝ էրէսը ձիուդ գէրցուր,  
մէչն է գնըգիդ։

#### գ. Էվերէկէն \*)

Ժամէլնիս փըլըվաձ,

Սըրգէրնիս խըռօվաձ,

Ամբարը չըքա հաց…

Օրդնյալ էս, Դէր Ասկաձ։

Դուբսգիքը ձիւն ձըմէո,

Փագլէր է ջամփա լէո,

Նէ է գօղ, նէ էրթօղ,

Զօրս դընիս վախ ու գօղ։

Ահանց գէ չօրս ամիս

Զը դըրինք բէրաննիս

Բաղառ մը միս, բուլղուր,

Համփիրթին մէզի դուր։

Զիձ ձըձօղ մէսիւնին

Ուդէլու գաթ չունին,

\*) Տես Բանասէր, 1902, էջ 174.

Գա գուլան ինչու՝ բգուն...  
Երէսնին հայիս դուն:

Երզըթէ սիրդ բէդդ է,  
Զէսքիդ է (ալ) չի ադգէ...  
Զօցվորը դունէ դուռ՝  
Գա մուրա հաց աբուր:

Եղ ադէն գուէլէն  
Դէվ զիրի գուալէն  
Ալազգնէր գա թափնէն...  
«Թըշտէցէր գյավուրին»:

Գէղէն դուրս, քիշէրը,

Անքրիստոս թուրքէրը

Հէրիւր մարթ քշդէր էն...:

Վայ անխիղջ անօրէն...:

Գէղէն դուրս, քիշէրը,

Անքրիստոս թուրքէրը

Հէրիւր մարթ քշդէր էն...:

Վայ անխիղջ անօրէն...:

Գէղէն դուրս, քիշէրը,

Անքրիստոս թուրքէրը

Հէրիւր մարթ քշդէր էն...:

Վայ անխիղջ անօրէն...:

Գէղէն դուրս, քիշէրը,

Անքրիստոս թուրքէրը

Հէրիւր մարթ քշդէր էն...:

Վայ անխիղջ անօրէն...:

Գէղէն դուրս, քիշէրը,

Անքրիստոս թուրքէրը

Հէրիւր մարթ քշդէր էն...:

Վայ անխիղջ անօրէն...:

Գէղէն դուրս, քիշէրը,

Անքրիստոս թուրքէրը

Հէրիւր մարթ քշդէր էն...:

Վայ անխիղջ անօրէն...:

Գէղէն դուրս, քիշէրը,

Անքրիստոս թուրքէրը

Հէրիւր մարթ քշդէր էն...:

### 13. ԱԿՆԱՅ ԲԱՐԲԱՐ

Ակնայ բարբառը կը խօսուի միայն Ակն քաղաքին մէջ՝ իր շրջակաւ քանի մը հայ դիւզերով։ Այս բարբառով գրուած հատուածներ կը գտնուին Յ ձանիկեանի ազգագրական հալուստ ժողովածուին մէջ (Հնութիւնք Ակնայ, Թիֆլիս, 1895) և Մ. Ս. Գարբիէլիանի ընդարձակ, բայց ոչ դիտական մէթոսով գրուած ուսումնասիրութեան մէջ (Ակնայ գաւառաբարբառը. Հ. Ա. 1908—1911 և շաբ.), Ուրիշ համառօտ ընդպիրներ կան Բիւրակնի մէջ 1898, Էջ 101, 330, 360, 393, 492, 557, 565, 601, 827, 895.—1900, Էջ 388, 695։ Ակնայ բարբառով համառօտ խօսակցութիւններ կան նաև Տարեցոյց նշանՊէրպէրեանի, 1897, Էջ 67—72. 1898, Էջ 23—24, 147.—1899, Էջ 54—71, 1900, Էջ 254—266, 1903, Էջ 145—168 և «Երանոս Աղբար կամ Թապլաքեար վարժապիտը» ու «Թապլաքեար Փիլիկ աղպօր աղջիկտեսը կատակերգական գրուածքները»։

Ակնայ բարբառն ունի 8 ձայնաւոր, ա, է, ը, ի, օ, էօ, ու, իւ և երեք կարգ բաղաձայն՝ Արաբկիրի բարբառին նման։ Իր ձայնական փոփոխութեանց մէջ յատկանշական պարագաները հետևեալներն են։

Հին հայերէնի աւ ձայնը ոնդականէն անմիջապէս առաջ գտնուած ժամանակ կը դառնայ օ՛ ինչպէս է և Համշէնի բարբառին մէջ. օր. ճանճ՝ ջօնջ, անալի՝ օլի, անձրկ՝ օրգէվ. — ու ձայնաւորը կը դառնայ իւ, իսկ ո և օ կըլլան էօ. ինչ. ունիս՝ ինիս, ութ՝ իւթ, չորս՝ չէօրս, դուռն՝ դէօռ, այսօր՝ ասէօր ևն։

Ակնայ բարբառին միայն յատուկ գիծ մ'է հ շունչէն անմիջապէս առաջ գտնուած ձայնաւորներուն քով աւելցնել յ կիսաձայնը. ինչ. մահ՝ մայհ, գոհ՝ գօյհ, շահ՝ շայհ, ահ՝ այհ ևն. Այս յատկութիւնը նոյն իսկ ուսեալ Ակնեցոց քով անխուսափելի է։

Երկբարբառներու փոփոխութեանց մէջ նկատելի են այ > ա, ոյ > ու, իւ > ու. ինչ. մայր՝ մար, հայր՝ հար, լոյս՝ լուս, արիւն՝ արուն, ձիւն՝ ձուն ևն։

Բաղաձայններու փոփոխութիւնը ճիշտ նոյն է՝ ինչ որ Խարբերդի, Արարկերի և Սեբաստիոյ մէջ:

Ակնայ բարբարին քերականութիւնը չի ներկայացներ առանձին յատկանշական գծեր. իսկ եղած ինչ ինչ աարբերութիւնները յառաջացած են ընդհանուր ձայնաբանական օրէնքներու ազգեցութեամբ. օրինակի համար սեռականի իւ մասնիկը. ինչ Ասդիմիլ Աստուծոյ, հօրիմ՝ հոգույն, մէուլնէրիմ՝ մեռելներուն. նոյնական սահմանական ներկայի և անկատարի զիւ (կու) մասնիկը. ինչ, զիւ դամ՝ կու տամ, զիւ լամ՝ կու լամ. Բայական վերջաւորութեանց մէջ ե ձայնաւորը ոնդականներու քով կը դառնայ ի, իսկ ուրիշ տեղ կը մնայ անփոփոխ. օր.

զիւ խըրգիմ

զիւ խըրգէս

զիւ խըրգէ

զիւ խըրգինք

զիւ խըրգէք

զիւ խըրգին

Սեբաստիոյ բարբարին նման՝ անկ. ու կատ. յոգ. աղէմքին վերջաւորութիւնն է անը (հոս ան՝ օն ձայնափոխութիւնը տեղի չ'ունենար), որ աւելի նման է հայերէնի ազ վերջաւորութեան, քան թէ միւս բարբառներուն ինը ձեւ. օր.

Հին հայ. ուտէազ >աշխ. կուտէինք — Ակն. զիւլէանք,

Հին հայ. բերաք >աշխ. բերինք — Ակն. բէրանք,

Ազանիին մասնիկն է դի, որ ձայնաւորի ասջև կը կրճատուի և կ'ըլլայ դ. (ասիկա պիտի ձերին համառօտառթիւնն է). օր.

Սերկ. ապ.

Անց. ապ.

զիւ բէրիմ

դիւգէի

զիւ բէրէս

դիւգէիր

զիւ բէրէ

դիւգէր

զիւ բէրինք

դիւգէանք

զիւ բէրէք

դիւգէիք

զիւ բէրին

դիւգէին

## ՆՄՈՅՇ

Ակնայ բարբառէն \*)

- Նըսդէ նայիմ, յէզէն Թօրոս, ինդէօր էս!
- Զառա իմ ա'ղա, Ասված գէնք դա:
- Ի՞շ գա իշ չի գա, յէզէն,
- Բաղվագան գէնթանությանդ դուվածի ինք: Հրամանքէդ  
իրիջայէ մի իմ էպէր, ըմմա չի գ'եղիմ թի խարու գանձու:
- Հսէ նայիմ, խարիլիւ գ'օրձ է իսէ, փէ՛ր աղէգ:
- Վէր Ասդված, վար հրամանքըդ. գ'լէօխս նէղի գ'ա նը  
տւր գէրթամ. հէլքէթ հէօս դի գ'ամ: Թաջիզութիւն չի գանք,  
ա'ղա. Խընթիրքս աս է թը՝ առիւդիւր մի գա՝ դի անիմ. հազար  
դրուշ բագաս է. թէրէմ արէ դիւր, ֆայիզօվը գիւդամ:
- Թահնվիլ մի գ'րէ, Դարաբէդ, առ աս բ'ալին, գ'նա  
նէրսի դօլաբէս հազար դրուշ բ'էր, յէզէնին դիւր, թահնվիլը առ:
- Շինօյհրտգալ իմ աղա, Ասդված իշխանության բահէ:
- Զարսի՞ն իշ գա իշ չի գա. առիւդիւրնէրը ինդէօր է:
- Ասդված թէրէթէթ դա, ըմմա առիւդիւրնէրը թէսադ է.  
ցօրէն, բանիր շադ գիւգ'ա, լարին թիւընջինէրը էսէչքը գէր-  
թան, դիւր բ'էրին: Յասալի գանին թի էսէչքը մարթ չի գէրթա.  
մդիգ չին անէր գինէ գէրթան, էսնէֆը նէղը գիւր մնա, անիւնց  
թէր մի գիւդա գանէս: Բ'էրօղը գուզէ իւր (որ) գընլօրին դա,  
ըմմա մդիգ անծդն օվ է. ջ'օրին բ'էռնօվ ձ'էսքէն գիւր բաշին  
գառնին. քիչ մալ դ'իմանա նը՝ գիւր ձէձին: Հէղդս չէ ըլմա, չիլ-  
լիր իւր ժամը ձանիւցիւմ անին թի անիւնցմէ բ'ան մ'առնէք. Հայն  
իւր անիւնցմէ չառնէ նը առաճնին չին գլնար ձախէր, ալ չին  
առնէր:
- Ադ ըստածդ էսէչ էր. ան վախթը խասըին մէկը գամ իւ-  
րէշը գ'իշիւթիւն մի անէր նը՝ ժամը գանիձէյին թը ան մար-  
թէն միս գամ իւրիշ բ'ան մ'առնէք, չէյին առնէր. մինչիւդ իւր  
գ'ար մէղա ըսէր, նէօրէն ձանիւցիւմ անէյին թի, առէք: Հըմա  
էսչի միյափանութիւնը չիգա. աղէնդ բ'անէր ձանիւցիւմ չան-  
վիր. անին ալ նը՝ վօրը մդիգ գանէ, վօրը չանէր: Դ'իւն թիւ  
գ'օրձդ գէսար նը մադ նայէ:

\*) Տես Հնութիւնք Ակնայ, էջ 292.



զ'օրդան. ը'թղթ՝ բողկ, սեռ. տր ը'օղգի, բց. ը'օղգէ, գրծ. ը'օղզօվ ևն. Ե (հնչուած ծանր իէ) աւելի սովորական է Ալիսի հովախին գիւղերուն մէջ. ինչ. մեր՝ մեր, Գարաքեղ՝ Կարապետ, զ'նացեր՝ գնացիր, ը'երան՝ բերան ևն. Քիչ անգամ կը դտնենք ու. ինչ. ծ'տոր՝ ձեռք, մտոէլ՝ մեռեալ:

Բաղաձայնները ունին երեք աստիճան. թրթռուն, թրթռուն շնչաւոր և թաւ, որոնց փոփոխութիւնը ճիշտ այնպէս է, ինչպէս կարնոյ և Խարբերդի բարբառներուն մէջ. Հոս ունինք նաև յ ձայնը, որ շատ անգամ կ'աւելնայ ձայնաւորով սկսող բառերուն սկիզբը. ինչ. յագ'ի՝ ագի, յաբ'էթ՝ աբեթ, Ժալիս Ալիս (գետը):

Ձայնական փոփոխութեանց մէջ կարեորները հետեւեալներն են.

Ե թէ միավանկ և թէ բաղմավանկ բառերուն սկիզբը երբեմն յէ և երբեմն է. ինչ. յէփ՝ երբ, յէզ՝ եզն, յէզէրէլ՝ եզերել, էրէս՝ երգալթ՝ երկաթ, ևն. Բառին մէջ է, ու, ե. ինչ. հէրու հեռու, ծ'տոր՝ ձեռք, ը'երան՝ բերան ևն:

Ո միավանկ բառերուն սկիզբը կ'ըլլայ մ, բաղմավանկներուն սկիզբը օ. շեշտի տակ մ, անշեշտ օ. ինչ. մվ՝ ով, մչ՝ ոչ, մզը՝ ործ, մրթ՝ որդ, մրփ՝ որբ, զ'նըրդ՝ գորտ, սեռ. զ'օրդան, փեր՝ փոր, զ'օրծէլի՝ գործելի (ածուխ), օսգօր՝ ոսկը, օշնար՝ ոչխար: Բացառաբար վեռ կամ յառ՝ յետոյք:

Երկբարբառներուն մէջ այ > ա, իւ > ու, ոյ > ու. ինչ. մար՝ մալր, զ'ալ՝ գայլ, ալուր՝ ալիւր, արուն՝ արիւն, լրու՝ լրյա, ընգուզ՝ ընկոյք:

Բաղաձայններուն մէջ նկատելի են. ը դարձած յի, որ կը պատահի Ալիսի գիւղերուն մէջ. ինչ. վայն՝ վանք, իրէյն՝ երեք, փափայն՝ փափաք.—կ դարձած յ՝ բաղաձայնէ առաջ. ինչ. այնադ՝ ակնատ, հրըշդայնին՝ հրեշտակներ, ջայ մը՝ ճանկ մը, ախջիյ ողա՝ աղջիկ-տղայ, ը'այլա՝ բակլայ ևն. Գ ձայնը՝ ուր որ ը հնչումն առած է, կը դառնայ նոյնպէս յի, իսկ ուր որ զ հնչումն առած է, կը դառնայ յ. ինչ. թայնվմը՝ թագաւոր, լոյցընէլ՝ լոգցնել, զմյն՝ գոգ. հիյ՝ հինգ, զ'օյնօց գոգնոց, լոյնալ՝ լոգնար զայնիլ՝ կանգնիլ, հիյնօց՝ հինգնոց. ասոր համեմատ ալ շաբիյ՝ շապիկ (անցնելով շապիք ձեւն):

Հ միավանկ բառերու մէջ, այն է շեշտեալ ո ձայնին քով

կը դառնայ զ. ինչ. ֆոր՝ հոր, ֆերթ՝ հորթ, ֆար՝ հոր, ֆեր՝ հոր, բայց հօրակ՝ հորաւ, հօրէզէր՝ հորի եղերք են:

Տը կը վերածուի յը և եթէ անկէտ առաջ ոնդական կայ՝ կրնայ կորսուիլ. ինչ. զըյյէլ՝ կորել, զըյյուգ՝ կարուկ, զըյիջ՝ կըտրիճ, հընյէլ՝ ընտրել, մայյլ՝ ման(ա)ր. ձանյլ՝ ծանտր, գօյյէլ՝ կոտրել, թէ մէսա՝ Պետրոս են:

Բրդնիկի ենթաբարբառին մէջ կը գտնենք ա > ա, օ ձայնափոխութիւնները, որ չկան Սերաստիոյ բարբառին մէջ. ինչ. բանիր՝ պանիր, Մօյյամ՝ Մարիամ, աղօնգ՝ ատանկ, այդպէս, խնչ՝ խաչ, ժօմանգու՝ ժամանակով են: Ո ձայնը կը դառնայ ա՛վ, մ. Ն ձայներուն քով. ինչ. Դավիդով՝ Կովտուն (գիւղի անուն), գ'ամէշ՝ կամ գ'ավմէշ՝ գոմէշ, մինչև անդամ անքիր՝ 11, փոխանակ տճկ, օռից:

Թերականութիւնը շատ նման է Պօլսոյ բարբառին. հովովումը նոյն է: Դերանուններուն մէջ նկատելի են՝ ասի, աղի, անի՝ այս, այդ, այն, զըվիզագ՝ սոս, զըզէ՝ ասկէտ. ասոնցմէ նաև զանգը, զըվիզանգ՝ այսպէս, Բայերուն պարզ ներկան կը կազմուի կարնոյ բարբառին նման՝ յետադաս զը մասնիկով, որ երբեմն կրնայ առաջ ալ դրուիլ. ձայնաւորով սկսող բայերու քով կը դրուի զ նախամասնիկը, բայց զը յետամասնիկն ալ աւելցնելով շատ անդամ. ինչ. հարցնէ զը, զըէ զը կամ զը ցըէ, գէլլէ կամ գէլլէ զը, գէրթա կամ գէրթա զը, զըսէն զը: Միավանկ բայերը կառնեն զու, իսկ զամ բայը գ'ու. ինչ. զուղա, գ'ուգ'ա: Շարունակականը՝ որ կարնոյ մէջ գոյութիւն չունի, կը կազմուի Պօլսոյ նման գօր մասնիկով, բայց հոս զը մասնիկը միայն ձայնաւորով սկսող բայերու վրայ կ'աւելնայ. ինչ. բ'էրէմ գօր՝ կը բերեմ կոր, զընէք գօր՝ կ'ընէք կոր, զուղէյի գօր՝ կուտէի կոր:

Ապանին կ'առնէ ըիդի մասնիկը, որ կրնայ բայէն յետոյ ալ դրուիլ և ձայնաւորի քով կ'ըլլայ ըի. ինչ. ըիդի դամ կամ դամ ըիդի, բայց ըի ընենք:

Խոնարհման մէջ ձայնաւորի փոփոխութիւն չկայ. միայն կատարեալը կը ցուցնէ յդ. ա. դէմքին մէջ անք, որ համաձայն է հին լեզուին. ինչ. գ'րէցանը՝ գրեցինք: Ալիսի հովիտին գիւղերը և Բրդնիկի ենթաբարբառը այս եմ վիրջաւորութեան տեղ կը դնեն իմ. ինչ. բ'էրէմ զը՝ կը բերեմ. բացասականի մէջ ն կը դառնայ ու. ինչ. շում ջօշնար՝ չեմ ճանչնար:

## ՆՄՈՑՇՆԵՐ

Սերաստիոյ բարբառէն \*)

## 1. Գլուխածը շավքըվիր

Ժամանագին թաքավօրին մէզը թէքղիլ գէլէց գուալն իրէն  
էրման գ'էդ մը գէլէ յէռջէվը: Գ'էզը բ'ոնէ գ'ուրվէր մինչէվ  
աղը գէրթա օր էրգու մարթ թուղթ մը գ'րէն ջ'ուրը ցըէն գօր:  
— Ի՞շ գլնէք գօր—ղէյի հարցնէ զը նէ:  
— Ի՞շ ըի ընէնք, աս ինչին ախչիգը աս ինչին դղին գ'րինք  
գօր: անինչին ախչիգը նախնչին դղին—գլսէն զը:  
— Իմ արչի՞ց օրու գ'րէք բիդի — հարցնէ զը թաքավէօ-  
րը նէ:

— Թու ախչից ալ անից գէզը չօքան մը զա, անէօր գղին  
գ'րէցանք—գլսէն:

— Վայ, թնչ ըսէլ ըլլա: յէս թաքավէօր մ'ըլլամ դէ, ախ-  
չից չօքնի մը դունի գ'րէք: ախշարը յախշրի գ'ան նէ ըլլալիք  
բ'ան չէ աղի.—գլսէ, նէրսօդի, շիդադ գէրթա չօքանը գ'դնէ,  
դունը միսաֆիր գլսա զը: նոյի զը օր մանչը օրէսորը մըշը՝  
մըշը՝ քնանա գօր: Գընէ չինէր՝ չօքնին մէյլն շինէ, դ'իմօքը  
(ծանրութեամբը) օսդի գիշտուէ, մանչը գ'նէ զը: Գառնէ ձ'մը մը  
դանի, «դէ», ախչիգս չօքնին դղին թօղ գ'րէն նէյիմ» գլսէ, մէշ-  
քէն խոնչորը հանէ, մանչուն սիրդը դը խօթէ, հմն ցքէ, գասնի  
գէրթա զը: Մանչը մտուալ գ'իդնա զը:

Աղգէղվանք չօքնի մը սիրիյէն աղ մը յամմէն օր զադվի,  
գ'ուգ'ա մանչը ձըցցընէ գոշթա էղէր: Աձը բառավի մըն է էղէր:  
բառավը յամմէն յիրինգուն նոյի զը օր աձուն ձձէրը բարբաձ  
է: բուդ մը գաթ օր բաէս չիգա: Անբաջառ չօքանը աս աձը գթէ  
գօր գլսէ, գէրթա հէղը ձէղգըվի զը:

Զօքանը յէրթում-բաղառ գլլա, «Շան արուն-թարախ ըլ-  
լա, թո օր աձդ գթէմ գօր նէ» գլսէ: բառավը չավդընար:

Զէզգըվէլով թօղ ըլլան, հէղ մա նոյին զը օր, աձը սիրիյ-  
էն զադվէր, գ'լոխն առէր գէրթա գօր: Աձուն յէղէվէ հէղիշուք

\*) Գըի առաւ պը, կ, Գարիկեան. վերածած ևմ գիտական ուղղագրու-  
թեան:

գէրթան. նէյին գը օր աղվէօր, բ'շտ'առ դղա մը՝ ածը վրան ձուկ ձձցնէ գօր, Խէնչէրն ալ մանչուն սիրդն է. հանէն գը օր, բարարին էզէր, մանչուն հէշ բ'ան մըն ա չէ էղէր: Զարմանք կը մնան:

Զօրանը՝ «Բ'արի աշքօվդ դէսսմը հիմա օր ածդ յէս չէմ գթէր գօր էղէր, չէրթում-բարառ գըլլայի գօր, չէիր ավդընար գօր» գըսէ:

Բառավը՝ «Թէս քէղ մէղա. մէղքդ մէնէի գօր, գըսէ, նոյէ դէս Ասսու. բ'անը օր՝ ածս գ'ուգ'ա դէ մէխսումը ձըձնէ գը էղէր. իշ գ'իդնամ. գ'իդէմ թէ գթէս գօր. օրմւ միք (միտք) գ'ուգ'ա. Ասվազ բահէր դէ, գ'ալադէր չէ էղէր» գըսէ:

Աս հէղու չօքանն ինէն բառավը բաշլիյէն գը յիրարու հէդ հաջագըսվիլ (հակաճառուիլ). ան թէ մանչը լնձի, ան թէ՝ լնձի. Էնգ յէրքը բառավը խօսքը գընէ. «Ա՛սղղէլ աղէն է ածս ձըձնէ գօր էղէր, լնձի գըյնի» գըսէ, մանչը գառնէ, դուն գը բ'էրէ, դլա գընէ գը: Անունն ալ Բուլրուխ (թրք. գտանք) գ'նէ գը: Մանչը մէղնա, ուռուօլէօր (կայտառ) գըյիշ մը գըլլա:

Ասանգ միքը՝ մը (ատեն մը) գասնի: Թաքավէօրը օր մը զինէ թէբդիլ գէլլէ. յիրինգուն գըլլա. յնւր էրթամ, յուր չէրթամ, գ'ուգ'ա բառավին դունը գիշնէ գը: Նոյի գը օր մար վու դղա մըն էն. բառավը իշ գ'իդէ թէ թաքավէօրն է, լէնիլ-բ'արցը գը յըէ, թաքավէօրը նադի գը:

Բառավը բանի դղին «Բնելդուխ, գըվի բ'էր, Բնելդուխ, դըվի դար» դէյի անունը գուգա գը նէ, թաքավօրին միքքը կը բոչէ (կասկած արթննալ). հէղ մը մանչուն վրա նոյի գը, հէղ մը բառավին, «աս ասէօր դղան չըլմանիր գօր լմմա, հըլէ գէսնինք» գըսէ: Հէղ մըն ա դ'էմը նոյի գը օր՝ չօքնին դղուն սիրդը խօթած ան իր խէնչէրը բարը գ'ամէն գախված է: Խէլը դուն գընէ, ալ գը հասդընա օր ասի ան չօքնին դղան է, «Վայ, սադ մասցէր է, գըսէ, կէցի աս հէղուն անանգ բ'ան մը ընէմ օր, ալ խալլսում չունէնա» գըսէ մըքքօվը:

Բառավը դէղանը (անկողինը) գը յըէ, թաքավէօրը բառգի գը. առդըվանց գըլլա, թաքավէօրը գարթննա, մանչուն թուխթ մը գուգա, «շիդագ թաքավօրին դնախը դար, գըսէ, բէղ յանդէղ էյյա գընէն»:

Մանչը թուխթը գառնէ, իրէք օր, իրէք քիշէր գէրթա, դո-

Նախին յէռչէվ համակ գը: «Հէլէ քիշ մը հօքնութիւնս առնէմ» գըսէ, բարդազը նոյի գը: Հէղ մալ նոյին՝ բունը դանի, քնառ նա գը:

Թաքավօրին ախչիցը յօդան նսդէր՝ քէրգէֆ նաշխէ: գոր էղէր նսդազ դէղը խէլքը բարս գընէ (յանկարծ այնպէս մտածել), փէնջիրէն գէլէ, դ'արվար նէյէ գը օր, իշ գը նէյիս, աղվէօր աղվէօր դղա մը քնանս գօր. քէզի մէգ սարէն գրյաձ գըյիծ. մտնչուն զարնըվի գը: «Անբաջջառ յէս աս դղան գտունէմ» գըսէ, վար գիշնէ, նոյէ գը օր թուխթը մանչուն ձօցուն դ'ուս է ընդէր. դառնէ նոյի գը օր հօրը գ'իրն է. բ'անս գարթա գը օր՝ հարը գ'րէր է թէ՝ «Աս դղան էգածին բէս ջէլլադ ընէք»:

Ախչիգանը ձ՛տոքը մդդը գ'նդ գէլլէ. ինչ ընէ, ինչ չընէ. հրմըն «ջէլլադ ըրէք» ը «ախչիգանս հեղ նիրյահ ընէք (պատկիցէք)» գընէ, թուխթը մանչուն ձմցը դ'նէ՝ գարթնցնէ գը:

Մանչը գարթնսա, նոյի գը օր գ'խլուն վէրէվ ախչիյ մը գայնէր է լմմա՛, քէզի մէգ հրըշդաք մը, օխդը բ'էրդ՝ արէգ'ագ աղվէօր: Մանչուն խէլքը գ'խլէն թոփ գը. ախչիցը գըսէ գը թի «Մի գէնար, ձօցուդ թուխթը հօրս վէզիրին դար»:

Մանչը թուխթը դառնէ՝ վէզիրին դանի գը. վէզիրը նէյի գը օր թաքավօրին գ'իրն է, բաքնէ ջայդին դ'նէ, բ'անս գը գարթա օր՝ «Աս դղան էգածին բէս ախչիգանս հեղ նիրյահ ընէք» գ'րէր է:

Վէզիրը թէզ մը հաշնիքը գը բ'ունէ. թէլլալ դանչէլ գուղա. քառսուն օր հաշնիք, բառսուն օր բ'աղնիք գընէն, մանչն ու ախչիգը բսագէն, Անէօնք գը հասնին իրէնց մուրադին, դ'ուք ալ հասնիք ձ'եր մուրադին:

Օր լէղը, թաքավէօրը խարար գը դրգէ թի գ'ուգ'ամ գօր. դոն-դունօրթօվ գ'էմ գէրթան. թաքավէօրը հոռունէն նոյի գը օր էգողնէրուն մէչ մէգը գա, ջանցաձը չէ. գը հասնին, վէզիրին հարցընէ գը թի, «Ադ չէ լմմա, մս մվ է» գըսէ մանչուն համար: Վէզիրը թուխթը հանէ՝ թաքավօրին ձ՛տոքը գուղա. «Թաքավէօր, արրազ գէնաս, փէսադ է, զըսէ. ասանդ ասանդ գ'րէր էիր թէ էգածին բէս ախչիգանս հեղ գարթէք. մէնք ալ հրամանդ գէղը դարանք»:

Թաքավէօրը հասգնա գը օր ան դղան է, հէղ մը մյօրուքը

ձւողքը գառնէ, գոլօխը զը փարդէ, ձւան չի հանէր.—ի՞նչ ընէ,  
էղածը էղէր է. «Իրավօր, գըսէ, գ'րվածը չավրըվիր էղէր»:

յէրպենուցը էրդու խնձոր յընդավ, մէգը ըսօղին, մէյն ալ  
լսօղին:

## 2. Փէսա Ղազար

Գնդանը մէգը Ղազար անունով դղա մու փէսա մը ունի  
էղէր: Աս գնիգը յամմէն օր ժամ գէրթա, «Ա՛սվազ, դ՛ուն Ղա-  
զարիս օղօրմիս» ըսէլէն՝ սրդին ձէձէ գուլա գաղօթէ էղէր: Դղան  
մէրախը մնա գը թի ըջար աս մարս մը Ղազարին համար գաղօ-  
թէ գօր: առդըվանց մը գանուխ քըզ մարն յտուաչ գէլէ ժամ  
գէրթա, սէղանին յէղէվլ բարբըզի գը (կը պահվտի), նէյիս մարը  
գ՛ուգ՛ա, «Ա՛սվաձ, դ՛ուն Ղազարիս օղօրմիս» ըսէլէն՝ գուլա գա-  
ղօթէ նէ, գղան սէղանին յէղէվէն գամացէն մը՝ «Ճ՛ր Ղազարիդ  
օղօրմիմ» գըսէ: Գնիգը գ՛իդէ թի Ասվազ ձւանը լսէց, «Փէսսա  
Ղազարիս, փէսսա Ղազարիս» գըսէ: Դղան հասգնա գը օր փէսա  
Ղազարին համար գաղօթէ գօր էղէր, սէղանին յէղէվէն գէլէ, աղ-  
վէօր մը մարը ձէձէ գը:

Եազ շաբաթ— յանուար 18 մայիս մարտի պահանջմանը պահանջմանը  
աղքած պահանջմանը պահանջմանը մասնակիութեանը ու պահանջմանը պահանջմանը  
ու պահանջմանը պահանջմանը պահանջմանը պահանջմանը պահանջմանը

### 15. ԵՒՂՈՂԻՈՑ ԲԱՐԲԱՌ

Եւղողիոց բարբառը կը խօսուի գլխաւորապէս Եւղողիոց կամ  
Թօքաթ քաղաքին մէջ. կը տարածուի մինչև Ամասիա, Մար-  
սվան, Օրտու, Սամսօն և Սինօպ' իրենց շրջակայ գիւղերով  
Վերջին երեք քաղաքներուն հայութիւնը դեռ նոր ժամանակի  
գաղթականութիւն մը ըլլալով՝ չի կրնար բնականարար սեփական  
բարբառ մ'ունենալ. բայց որովհետեւ գաղթականութիւն մեծա-  
պոյն մասը Եւղողիայէն հկած է, ուստի յարմար համարեցինք  
զանոնք ալ այս բարբառին տակ դասել.

Եւղողիոց բարբառը ուսումնասիրած է Յ. Գաղանձեան  
բաւական ընդարձակ գործի մը մէջ (Եւղողիոց Հայոց գաւառա-  
բարբառը, Վիեննա, 1899). Ասկէ զատ նոյն բարբառին քննու-  
թեան առթիւ յօդուած մ'ու ունի Բիւրակնի մէջ 1898, էջ 317.  
Եւղողիոց բարբառով բնագիրներ կան Գաղանձեանի գործին մէջ՝  
էջ 5—8, 95 ևն Ենթաբարբառներէն գրի առնուած կտոր մը կայ  
միայն Մարզվանէն (Բիւրակն, 1900, էջ 427) և քանի մը տե-  
ղեկութիւն Օրտույի Ենթաբարբառին վրայ (անդ, էջ 73):

Եւղողիոց մօա է Գիրգորէս գիւղը՝ որ առանձին ենթաբար-  
բառ մը կը խօսի:

Եւղողիոց բարբառին ձայնական գլութիւնը կը պարունակէ  
ընդ ամէնը 31 ձայն. ասոնք են.

Ձայնաւորներ—ա, է, լ, ի, օ, ուէ.

Բաղաձայններ—ը, փ, գ, թ, դ, ձ, շ, չ, զ, ժ, ս, ւ,  
ին, ղ, ճ, լ, մ, ն, յ, ը, ռ, վ, ֆ:

Ձայնական փոփոխութեանց մէջ նկատելի են.

1. Ե ձայնաւորը միավանկ բառերուն սկիզբը կը դառնայ  
յէ, իսկ ուրիշ ամէն պարագայի մէջ կ'ըլլայ է. ինչ. յէս' ես,  
էրգու՛ երկու, էփէլ՛ եփել, էլէլ՛ ելել. բայց յէփ' երը և յէլ՛  
ել՛ որովհետեւ միավանկ են:

2. Ո ձայնաւորը բառին սկիզբը կամ մէջը յաճախ կը հըն-

չուփ ուէ երկրաբառային հնչումով. օր. սոխ՝ սուէխ, բողկ՝ փուէղզ, հոտ՝ հուէդ, որբ՝ վուէրփ, ործ՝ ուէրց, ոսպ՝ ուէսը, զործել՝ գուէրծէլ ևն.

3. Երկրաբառներուն մէջ այ կ'ըլլայ ա, ոյ > ու, իւ > ու. օր. այս՝ աս, այլ՝ ալ, լոյս՝ լուս, ձիւն՝ ծուն են.

4. Բաղաձայններուն վոսփիխութիւնը շատ մեծ է. Եւդոկիոյ բարբառը Տրապիզոնի, Պօլսոյ, Զմիւռնիոյ և Խրիմի բարբառներուն նման հին հայերէնի բաղաձայններուն երեք շարքերը վիրածած է երկուքի, ջնջելով խուլերը և պահելով միայն թրթուռնները և թաւերը: Թրթուռն շնչաւոր բաղաձայնները զոյութիւն չունին հոս: Հստ այսմ հայերէնի թրթուռն և խուլ ձայնները հաւասարապէս վերածուած են թրթուռնի, իսկ թաւերը կը մնան անփոփոխ:

5. Ռ ձայնը ո դարձնելով. ինչ. կտրել՝ զլոէլ, կոտրել՝ զօռէլ. եթէ ատամականէն առաջ Ն ձայնը կայ՝ նոյնպէս կիյնայ. ինչ. սանտր՝ սառ: Վերջինիս համաձայն հայերէն վերջածայն նը ձեւ, որ ատամականի յաւելմամբ դարձած է նղը, Երդոկիոյ բարբառին մէջ կ'ըլլայ պարզապէս ո. ինչ. ծանր՝ ծառ, մանր մունք՝ մառ մուռ:

Եւդոկիոյ բարբառին բերականութիւնը նորութիւններ չի պարսնակիր և լիովին համաձայն է Պօլսոյ բարբառին ու արեւմտեան գրական լեզուին: Միմիայն հազուագիւտ տարբերութիւններ կան. ինչպէս բայիրուն եղակի և յոգնակի առաջին դէմքին մէջ ե յանդին ի դառնալը, մինչդեռ միւս դէմքերը անփոփոխ կը պահեն դայն. օր.

զը սիրիմ	զը սիրինք
զը սիրէս	զը սիրէք
զը սիրէ	զը սիրէն

Եւդոկիոյ բարբառը ունի շարունակական ներկայ և անկատար, որ կը կազմէ Սեբաստիոյ և Պօլսոյ բարբառին պէս կորմասնիկով. օր. գուղիմ՝ կուտեմ, գուղիմ՝ գօր՝ կուտեմ կոր, զը ուէրէյի՝ կը բերէի, զը բէրէյի գօր՝ կը բերէի կոր ևն: Կը կարծուի թէ յիշեալ կոր մասնիկը ծագած է թուրքերէն հոմանիշ:

յօր ձեւն՝ հմմտ. getiri-yor-ամ «կը բերիմ կոր», getiri-yor-աճռ «կը բերէի կոր» ևն Ամասիա և Մարտվան կոր-ի տեղ ունին զամասնիկը. ինչ. զրէմ զա, զէրթամ զա:

Ապառնին կը կաղմուի բիդի ձեռվ, որ ձայնաւորի քող կ'ըլլայ ըլլի. Օրուուի ենթաբարբառը վերջին պարագային կը գործածէ պարզապէս ք. ինչ. զէրթամ՝ պիտի երթամ:

Հարցական բայերուն վրայ կը դրուի մը մասնիկը, որ թուրքերէնի մի, մը ձեւն փոխառեալ է. օր. գուղա՞ս մը՝ թրք. վէրի՞ր մի սին, զառնէ՞ս մը՝ թրք. ալլօ՞ր մի: Պօլոյ բարբառը նոյն պարագային կը գործածէ մի. օր. գուղա՞ս մի, զառնէ՞ս մի:

### ՆՄՈՑՇՆԵՐ

#### 1. Նոդոկիոյ ըարբառէն \*

Վախթին-ժամանագին էրիգ-գնիկ մը գան էղէր, ութ-դասը դարվան ախշիդ մը, էրդու-իրէք դարվան ալ մանչ մը ունին էղէր: Ասուէնք շադ ախքադ, օրէ բանօզ, օրէ ուղող մարթիկ էն էղէր: Էրիգը դուրսը ըռոլլուութին գանէ, գնիկն ալ գունը դէզգէ՞ն կը գուէրձէ էղէր. ասանգօվ էրիգ-գնիկ վասդրդածօվսին անջան նէդ-նըլվազ, ցամաք-հաց, գըձու-սուէխ աբրուսդ մը գը շարէն էղէր:

Իրինգվանը մէկը էրիգը բանէն էլլէլօվ դուն քալու աղէնը կը նէի քի շարսուն աղվուրիկ նախշունիդ հավ մը կը ձախէն գօր:

Մարթը հավուն աղվուրզութանը գը հավասի, մըգքէն գըսէ քի՝ յէս աս իրինգուն դուն հաց չէմ դանիր. Թէք աս իրինգուն անօթի գը գէնանք, իլլէ սի հավը գառնիմ: Ասանգ ըսէլօվ ան օրվան առաձ օրչէքը գուղա, հավը գառնէ, դուն գը դանի, օդային լուաֆիզը գը դընէ, գէր գը թափէ էռչէվը: Նաշխունիդ հավը գըդ-գըդ գըդ-գըդ անէլօվ գէրը գուղէ, լուափին վրա գը ըւշըդի: Գնիգը գըսէ քի՝ «Քա, աս հավը ինչմեւ առիր».—«Իշթէ բան մըն էր արի. աղուրզութանը հավասէցա դէ առի», գըսէ էրիգը: Ինչ է նէ՝ անիրինգունը էռչի օրվան հացի էվէլցուք գըդըրդուքնէրօվ էօյին գանցունէն, անգի վէրչը դղաքը հավը գը սիրէն, անգի ալ գը

\*) Այս պատմութիւնը հաղորդած է ինձ եւդոկիացի պր. Յովհ. Դաշտանձեան՝ հայ բարբառագիտութեան համագուն հետեւողը՝ իր մէկ ընդարձակ նամակով (8 հոկտ. 1897, Եւդոկիա): Ուղղագրութիւնը գիտական ճշուութեամբ է:

բառդին զը քնանան։ Մէ մըն ալ բիշերը գարթննան թի օդան լուսավօրվէր է, աս ի՞նչ էջեյիք լուս է՝ ըսէլօլ՝ գէլլէն զը նէյին թի հավը հավգիթ մըն է աձէր, անդար ջէրմագ, անդար փառ-լախ հավգիթ մը թի՝ էլմասի թէս փառ-փառ գը վառի, օդան լուսավօրէ գօր։ Երիգ-պնիկ շադ զը զարմանան թի աս ի՞նչ թէվիր հավգիթ է։ Անդի վէրչ ամմէն օր հավը աղանդ մէ մէգ հավգիթ գաձէ։ Ավաւրը մէզը մարթը գըսէ թի «Գնիկ», էգու սի հավգիթ-նէրէն քանի մը հադ շարշուն դանիմ դէ ձախիմ, թէրի քանի մը փարա բըսնէ։ Գնիկն ալ «գար դէ ձախէ» գըսէ, երիգը դառնէ քանի մը հավգիթ, շարշուն դանիլու ադէնը դույումջի մը գը դէսնէ, հէսույլէն գը դանչէ զինքը։ Մարթը գէրթա դույումջուն բօվ դույումջին գըսէ թի՝ «ադ հավգիթնէրը ձախէն մը գօր»։ — «Հա, ձախիմ գօր, քանի փարա գուղաս», գըսէ մարթը։ Դույումջին հավգիթը ձէոքը դառնէ, զը նէյի թի խալիս էլմաս է։ մարթուն գըսէ թի՝ «հազար դուրուշի գուղաս մը», Մարթը ի՞նչ քիդէ հավգիթին էլմաս ըննալը, գըսէ թի «Ախրար, ընձի զէր-լէնմի՞շ մը դանիս գօր»։ — «Զէ, ի՞նչ զէրլէնմէ է. քիչ է նէ էրդու հազար դամ»։ — «Ախրար, ի՞նչ գըսէս գօր, ընձի զէրլէնմի՞շ մը դանիս գօր»։ Ե՛, իրէք հազար դամ անանդ է նէ»։

Մարթը զը մդաձէ թի էջէր դույումջին իրմվ մը գըսէ գօր՝ շախա՞ մը. հէմէն գըսէ թի «զնւր փարան»։ Դույումջին իրէք հազարը զը հանէ գուղա, հավգիթը դառնէ։ «Աս հավգիթէն դահնա գմ մը» գըսէ։ — Հարթ, գա։ — «Անանդ է նէ՝ ի՞նչդար ունիս նէ ընձի բէր. յէս հազը իրէք հազարագանի դառնիմ»։

Մարթը ի՞նդումէն ձաղիգը բառէլօլ (իմա ծաղիկը պատոիլ «չափաղանց ուրախանալ») գուն գէրթա. «Գնիկ, մէնք էնյալլինը դդանը»՝ լոէլօվ գնդանն ալ բանը գիմացնէ. գնիկն ալ շադ գուրախանա։ Ալ զը հաագընան թի հավէրնին էլմաս աձօղ հավ է եղէր. ալ անգի լէրչը էրիգը ըողըղութինը, գնիկն ալ դէզգէն գուէրձիլ վաը զը ցըէ. հավուն հավգիթնէրը ձախէլօվ գուղէն զը խմէն, զյանք-գէնթանութին ժամանագ գանցունէն։ Վախիթ վէրը դօնախի թէս սիւալի դուն մըն ալ շինէլ գուղան, մէշը զը նսդին Զադգըվան օր մը քախքին վարթաբէղը փօքրավօրին հէդ մէգդեղ դուն-օրհնէնքի գուրքա մարթուն գունը։ Օրհնէլու աղէնս-նին փօքրավօրը ըուաֆին վրայի հավը զը դէսնէ, զը նէյի թի հա-զուն դանաղին վրա գիր գա. զը գարթա թի սըվիսանդ գրված

է. «Աս հավուն ուէզքն ուդողը վաղան (լաւ վազող) զընստ, սիրդն ուդօղը իմասդուն գըննա, դլօին ուդօղը թաքավսւէր զընսաւ։ Փօքրալօրը գը մդաձէ թի սի հավը ինչըլս անիմ դէ ձեռք ցրիմ։ Մ՛էր (թոր. մէզէր) մարթուն կնիգն ալ անթիէն փօքրալօրին գինըութանը գէրնըվէր է (սիրահարուիլ)։ աչօլ ունքով նիշաննէր գանէ էղէր. փօքրալօրը բանը հասկնալով դամաց մը կնգանը քօվը գէրթա. կնիգը դամացուգ մը զըսէ թի «Վաղը մէզի էկու»։ փօքրալօրն ալ գըսէ թի «Հղէր (հթէ) դի (այդ) հավը գը մօրթէս գէփէս նէ գուբամ»։ «Փէր աղէգ, գը մօրթիմ, գէփիմ» զըսէ կնիգը էրթէսի վանգուցը (ասաւոմ) էրգանը էրթալէն վէրչը կնիգը գը բանէ հավը գը մօրթէ, թէնգիրէն գը դընէ գէփէ, Մէմն ալ փօքրալօրը գուքա. կնիգը դդուրը զլիէն ջամփէլու համար՝ ախջիգանը զըսէ թի «սի ախրարըդ ան դէ բըգըցուըր», Ախջիգն ալ ախրարը զըրգած օդայէն գուրս գէլէ, դանը մէշ վէր վար դառնալու աղէնը օջախին գլօխը գէրթա. դդան օջիին վրայի թէնգիրէն գէսնէլօվ գը նէղէ քուրը թի անգից բան դա դէ ուղէ. ախջիգն ալ թէնգիրէն գը բանա, հավուն գլօխը ախրարը գը գէրցնէ, սիրզը ինէն ուէզքէրն ալ ինքը գուդէ. մէ մն ալ վրան իմասդութին քալօվ գը մդաձէ թի «յէս ինչմւ սա հավէն գէրա. հիմա մարը» գը նէրսոգի, զիս գը ձէձէ»։ ըսէլօվ մօրը վախուն՝ դդան գիրգը՝ դունէն դուրս գլնդնի, վազէլօվ գը փախչի Ախջիգը հավուն սիրզը ինէն ուէզքը ուդէլօվ նէմ իմասդուն էշէր էր, նէմ վազան։ Դը վազէ գը վազէ, շադ շադ դէղ վազէին էրթալէն վէրչը՝ լէոթը գը բասի (լեռդը պատոիլ «չափազանց յողնիլ») գը մնա. գը նէյի թի մէյլան դէղ մը դալարալիս մը դա, մէդ ձաք (ձագ՝ Ե, դոկիոյ բարբառով կը նշանակէ «թոչուն») մը թոցնէն գոր, ինչ է դէյի քօվէրնին գէրթա. մէ մըն ալ ձաքը գուքա գրգի ախրօրը գլխուն գը նազի։ Մարթիգը ասի չէղավ, ասի չէղավ լսէլօվ ձաքը գը բըսնէն, նօրէն գը թոցնէն, նօրէն գուքա դզուն գլխուն գը նազի։ Շնօրէն չէղավ, նօրէն չէղավ» ըսէլօվ նօրէն ձաքը գը թոցնէն, գինէ գուքա դզուն գլխուն զօնմիշ գանէ։ Մարթիգը գը նէյին թի ըննալիք չունի, «Եյ, թաքավուէրնիս զանիր ասի է էղէր» ըսէլօվ՝ դդան ախջիգանը հէղ գառնէն իրէնց քաղաքը, սէրայը գը դանին, թաքավուէր գը նաղէցնէն։ Մէր աղ քախքին թաքավուէրը մէուած է էղէր, աղ ձաքն ալ դէօլվէթ դուշի է էղէր թի փօրու գլօխ նսդի նէ՛ անի

թաքավուէր ըննա. աղ քախքին էղեթը աղանդ է էղէր. Աղ բը-  
գըգի դղան թաքավուէրութին գայնամ մը անէր. լմմա քուը  
իմասութինովը ախրօրը գեղը թաքավուէրութինը գանչ, ան-  
դար աղէկ գանէ թի վախիթ անցնէլով աս ախջան իմասու-  
թինը ամենէն թարափ շան գուգա, մէնձ անուն գը հանէ:

Թանք հիմա հօրը մօրը:

Հարը ան իրինգունը գունը գուքա թի հավը չի գա. «Դնիգ,  
հավը վժը է», գըսէ նէ, «Ի՞նչ գիդնամ» գըսէ զնիգը. մէ Ցն ալ  
մարթը զը նայի թի դղաքն ալ չի գան. «Թա դղաքը վժը էն»,  
գըսէ նէ՝ զնիգը անօր ալ «չիմ գիգէր» գըսէ. Մարթը խէլի ըէս  
սօխպնէրը գընպնի դղա փնդռէլու, հավ փնդռէլու, ըմմա նէ՝  
գղա գը գըդնէ, նէ՝ հավ, Մարթը շադ մէրաք գանէ, քիշէր ցո-  
րէգ ծփ փիշւֆ անէլով մղաձէլ գլնալն իթէն. մէ Ցն ալ գիմանա  
թի հէսու բաղաք մը իմասուն ախջիգ մը գա էղէր, թաքա-  
վուէրի բուր, ամմէն բան գիգէ էղէր, թնչ հարցընէս նէ  
ջուղարը գուգա էղէր, Մարթը բանի մը հավգիթ ձօցը  
դնէլով գէլէ աղ ախջիգը փնդռէլու. գէրթա. գըսէ թի «էրթամ  
ադ ախջիգանը սի հավգիթնէրը հէղիյէ դամց ցավը բագմիմ,  
թէթի ընձի ջար մը գը ցըցընէ»: Ասանդ մղաձէլով շադ ջամփա  
էրթալէն վէրչը աղ քաղաքը գը հասնի, սէրայը գէրթա: Ախջի-  
ուը ախրօրը հէտ նսդաձ գէլը գը հասգընա թի հարը գուքա գօր,  
տիրօրը իսաբար գուգա. Էմիր գանէն, նէրս գուքա. հարէրնին խօ-  
րաթձընէլէն վէրչը՝ «մէնք քու փնդռաձ զավգընէրդ էնք» ըսէ-  
լով գէրթան վիզը գը բըլլըվին. հարն ալ խնդումէն լալ գը բաշ-  
լլյէ, Էն վէրչը իրարու հէրաէթ առնէլէն յէղքը՝ հօրէրնուն գը-  
սէն թի «Գնա գուն, դնօվ դէղով աս քաղաքը մէր քօվն էգու,  
ֆէս (հոս) գէնանք»: Մարթն ալ գէրթա, դուն գէղ գը ձախէ գը  
ձախվօրի, գընդանը հէտ գէլէ դղօցը քօվ գուքա: Ան վախիթը  
ախջիգը մօրը գըսէ թի «Մարիկ, հավը թնչ էղավ, մէզի բիդ՝ ըսէս».  
անի ալ գըսէ թի «Ի՞նչ գիդնամ, գօրավ»: Ան աղէնը ախջիգը հօրը  
էոչէլը մէզիդ մէզիդ գը բաղմէ մօրը արուքը («արարք»), հավը  
մօրթէլը, փօքրավօրին քալը, հավուն գլոխը, սիրով, ուէզքէրը ու-  
դէլնին, վախէրնուն դնէն վախէլնին, մինչի թաքավուէր ըննալնին:  
Մարը ասուէնը լսաձին ըէս գաս-գաբուդ գըննա գընդնի գը  
մէունի. դղաքը հարէրնին մէնձ բադիթաէրօվ գը բահէն, օրէրնին  
էրչանիդ գանցընէն:



իսկ որպես Շ զարձա պահպատ մասն ուն Արքէ Յ ցըստին ունի  
ուն Շամայն առաջ շնչիլլուր ուն արդէ թիգ Ամենչ յուն ունի  
ունչուշ բայու ունցամ մասնից պահպատօն ։ Շ մատ դաման շնչ  
Ամենչուշ քնչքառ ունութիւն ունի ցըստին չնչ ուն առ —  
մայու մաս պահպատօն քակ ։ Շ մայու մասն պահպատօն ունի  
ըստ Շամայ առաջ առաջ առաջ մասն մրգ պայտի պահպատօն չնչ  
մայ ուն թիգրու պայտ յուն ցըստին պահպատօն պայտ Շ մայ ։ Առաջ  
մայ ունչուշ պայտ յուն ցըստին պահպատօն պայտ Շ մայ ։ Առաջ

## 16. ԶՄԻՒՆԻՈՒԹ ԲԱՐԲԱՌ

**Եւգոկիոյ, Սերաստիոյ և Կիլիկիոյ շրջանէն անդին գէպի**  
արևմուտք գտնուած հայութիւնը թրքախօս է, ինչպէս գիտենք,  
Բայց երկու խոշոր զաղութներ բացառութիւն կը կազմեն  
ընդհանուր Փոքր-Ասիոյ մէջ և հայկական առանձին բարբառներ  
կը խօսին. ասոնք են Զմիւնիա և Նիկոմիդիա:

Զմիւնիոյ բարբառը կը խօսուի ոչ միայն Զմիւնիոյ մէջ,  
որ շրջանին միծագոյն և նշանաւոր կեղրոնն է, այլ և իր շրջա-  
կայ քանի մը քաղաքներուն մէջ, որոնք են՝ Մանիսա, Գասա-  
պա, Մէնէմէն, Պայընտալը, Գըրգաղաճ և քանի մը ուրիշ գիւ-  
ղեր ալ:

Զմիւնիոյ բարբառը ամենևին ուսումնասիրուած չէ. գեռ.  
կայ միայն կարճ ընագիր մը նոյն բարբառով՝ Քոսեանի «Հայք  
ի Զմիւնիա և ի շրջակայս» աշխատութեան մէջ (Վիեննա, 1899,  
էջ 300): Այս հատուածը կը դնենք իբրև նմոյշ:

Հատուածէս կերևայ որ Զմիւնիոյ բարբառը Պօլսոյ, յատ-  
կապէս Եւգոկիոյ բարբարին հետ չափազանց նման է, և ինչ ինչ  
կէտերու մէջ միայն տարբերութիւններ կ'ընծայէ:

## ՆՄՈՅՑ

### Զմիւնիոյ բարբառէն

— Քա հավրում Կիւլիցա, ինտիր իս:

— Վիրէդ քարի, Համաս ղատղն. հայես նէ հաղկէկ կը խօ-  
սամ. մէկալ օրվան անձրեւ չէրչիֆնէնէրուն արալըիւըն ներս վա-  
զէր օտին քանափէն պիւս պիսթիւն թրջեր էր. շարշին ելած էի  
մախսուս զատկին հէմար ալամա գնելու, տուն դառնալքէն իսա-  
պէրսիզ քանափէին վիրէն են եկայ քիչ մը հանդչելու. ինչ հա-

յիս, նէմլախը զէնիրի պէս թախ օսկրներս անցեր է, երկու օրէ վեր հալ չունիմ, երէկ երկու հեղ պայլմիշ եղայ. եավրում, այս բնչ ծանտր բան է. չօճօղները օրթան մասցեր, հայող չունին:

— Քա ատ ինչ լախըրտը, վայ գլխուս, աղջիկդ Հոխսիմէն ժուր է. անոր խելքը հիմա պիտին է, թող չօճօղները ան հայի. գուն հիշ տիշինմիշ մըլլար, թեզի պաշխա հլամ չկայ. բահաթ տեղդ նստէ, զէննէֆիլի թէօթը դայնաթմըշ ընել տուր աղկէկ մը խմէ, առոր գուպէթը պինդ պաշխա բան է. տիշինմիշ մըլլար, թէֆ-սըզլըդդ կանցնի. հիմա իզմիր աղկէկ է. կըսեն. կելլենք տէ մինք ալ մէկ աղկէկ փարլադ դատիրկ մը կընենք:

ոչ ժամանք ու սովորութ շաշողի առաջ հաւառաց զատկանը մնարած ով մահապատճառ դիմուրուր դրանք առջն ուսուն որ ժամանցայ մինչևս մարտիրուն և նէն բախմացն ուստարակ ուստարակ:

ամբոխնիմէ և աղմուշն ան գետու մինուն ով մէն բախմանին մրանի ու հասուն ցը զատկաց չախմանին ամիս ով և յս մ. մասքը զատման և մարտնն միմանչդ զո հասուն ամայնա՛ մէն գուշ մէն մասքացարուն ով յիւն նոր ամիս ընդու ցէ դաստ և հարարդը պայտացն ամսիցնա՛ ուստարակ:

անց է հաւաբանմանը մինման զատկաց սիմանին զամանակ յանուքագ-պու ցէ պիտուն ծյամ մրանի ամ 1981 տարեթին) կէն մահապատճառ ապաշխատ կ և աղմուշն. ա

շանմ մզն զաման ով շամառուն ով (198 շ առա լոյսը շամառութ շախմանին ու քամը սիմանուն ամ շանմ մ և մաս մատրախան ան որ ժամանցայ շախման սիման շանմ շանմ շ զամանիկ տղմացն մասն նէն աղմուշն

### ՏԱՐԱԾ

#### ԱՅՆԱԿԱ ՀԱՅԱՍՏԱՆ

այս զաման ապդինն Խայբուն ու առ ով մինման մ ուսուն մասուն առանք, զայս շնչը և այս մըմպակը շառքեմնեցնէ շնչն մասց յաբն, առ վէ նոր մըմպ ով ուշին մատնին այս շահանուն մասուն շնչ մեր մեր մասուն մասուն, ունեն ուսուն զանձն մինման ու առ առ ով մատնին այս շահանուն մասուն շնչ ու առ ապդինն ով մատնին այս շահանուն յանչը

թշուակի մասունք արդյունավ մահմանը) կոչուած  
առաջապատճենը առեւ և բրանձ զայ մասնիւթեազ ուր քան  
ագաւիրս շառա մուսականի մասունքամասն մասնաւթիւն ազգի գա  
շնաց (1) Այս առաջ է առաջօղը շալ և ժամանակակայ լու  
ու առաջապատճենը (շան) առաջապատճեն մասնաւթիւն արդյունավ  
այս առաջապատճենը առաջապատճեն արդյունավ

## 17. ՆԻԿՈՄԻԴԻՈՅ ԲԱՐԲԱՐ

Այս խիստ հայաշատ շրջանը՝ որ Փաքր-Ասիոյ հիւսիսային  
արևմտեան ծայրը աննկուն կը պահէ դեռ հայ լիզուն, երկու զըլ-  
խաւոր քաղաք ունի. Նիկոմիդիոս (տճկ. Իզմիտ կամ Իզնիմիտ) և  
Ատափաղար. Ասոնց շուրջը ցրուած են բազմաթիւ և մեծ մեծ  
հայ գիւղեր, որոնց մէջ յիշատակելի են եալովա, Ասլանրէկ,  
Պարտիզակ (տճկ. Պահչէնիկ), Բազարքէօյ, Կէյվէ, Օրթաքէօյ,  
Սէօլէօյ, Պէնլի, Իզնիկ (հինն Նիկիա) են. Այս զանազան գաւա-  
ռականներով քանի մը բնագիրներ կան հրատարակուած Բիւրակ-  
նի մէջ, որոնք են՝

Կէյվէէն—1900, էջ 563, 579, 598, 618.

Պարտիզակնի—1898, էջ 396, 471.

Օվաճրքէն—1898, էջ 473, 540.

Ատափաղարէն—1898, էջ 597, 887,—1900, էջ 676.

Պէնլիէն—1898, էջ 120.

Ճշմարիս է թէ այս բարբառները կը ներկայացնեն իրենց  
մէջ զանազան տարբերութիւններ, բայց կը թուի թէ պէտք է  
զանոնք միացնել մէկ խումբի մէջ և բաժնել քանի մը ենթա-  
բարբառներու Մեր ձեռքն ունեցած բնագիրներուն անգոհացու-  
ցիչ վիճակը և անոնց գիտական անձտութիւնը թոյլ չեն տար  
մեղի այս բաժանումն ընելու և իւրաքանչիւր ենթաբարբառի  
սահմանները որոշելու:

Շրջանիս ենթաբարբառներուն մէջ ամէնէն խսկատիս և  
խիստ յատկանշական երևոյթներ ընծայողը Ասլանրէկի ենթա-  
բարբառն է. և ահա ասոր համար է որ Փաքրիզի մէջ քննութիւնն  
առի նոյնը՝ Ասլանրէկցի երիտասարդ պը. Ալեքսան Նալբանդ-  
իանի աշխատակցութեամբ. Ուսումնամիբութիւնո տպուցաւ  
նախ Բազմավէպի մէջ, յևոյ ալ հրատարակուեցաւ առանձին

հատորով (Քննութիւն Ասլանբէզի բարբառին, Վենեաիկ 1898): Ասկէ զատքնութեան առի նոյնպէս յիշեալ երիտասարդին ձայնը՝ Արքա Ռուսօջի ձայնախօսական մեքենայով որուն արդիւնքն ալ հրատարակուած է իմ Les Explosives de l'anc. arm. (Paris 1899) աշխատութեանս մէջ:

Ասլանբէզի հնթաբարբառին ձայնական դրութիւնը կը պարունակէ հետեւեալ հնչիւննիրը.

Ձայնաւորներ—ա, տ, ՛, է, է՛, ը, ի, օ, էօ, իւ.

Բաղաձայններ—ը, փ, գ, ք, դ, թ, ծ, օ, ժ, զ, յ, ր, ռ, լ՛, լ, մ՛, ն, վ, ֆ, խ, ղ, հ, ն:

Ասոնց մէջ ՛ կը ներկայացնէ ոնդային ալ ձայնը. Է՛ կը ներկայացնէ շատ բաց է ձայնը, իսկ էօ, իւ շեշտէ առաջ սովորական գոցութեամբ, իսկ շեշտի տակ շատ բաց կարտասանուին, իրը էօա, իւլու:

Ձայնական փոփոխութեանց մէջ նկատելի են. ա > տ ասանց որոշ կանոնի. ոնդականի քով կը լայ ՛ ար ոնդականէն յետոյ ու, օ ձայնները գան։ ա կը դառնայ է. օ ս. էմիլչ՝ անուշ, էնիլն՝ անուն, էնէօթի՝ անօթի, էմիլը՝ ամութ. երբ ոնդականէն յետոյ յաջորդէ ը ձայնը՝ ա կը դառնայ օ. ինչ. մօրյը՝ մանր, ծօրյը՝ ծանր, սօրյը՝ \*սանր, սանդր. երբ ոնդականէն յետոյ երկու բաղաձայն միասին յաջորդեն։ ա ձայնը կը դառնայ էօ, իսկ ոնդականը կը ջնջուի. ինչ. գէօշնալ՝ ճանչնալ, ճանաչել, էօրզով՝ անձրև, թէօրզը՝ թանձր։

Ե բառերուն սկիզբը կը լայ է, ուրիշ տեղ է՛. Օ ձայնը սովորաբար կը լայ էօ, բայց ոնդականի քով կը դառնայ ա. ինչ. զամէշ՝ գոտէշ, Միւսներուն մէջ ու > իւ, ոյ > իւ, իւ > իւ, այ > ա (շեշտի տակ), է (ասոնց շեշտի). ինչ. հար՝ հայր, էրէլ՝ ոյրել։

Բաղաձայններու ձեւի փոխութիւնը շատ հետաքրքիր է. առհասարակ խօսելով՝ Ասլանբէզի հնթաբարբառին համար պայթուցիկ + բաղաձայն խումբերը տանելի չեն: Երբ այսպիսի խօսմբեր պատահին բառերու մէջ ի բնէ (ինչ. ոտք, ձեռք, մարդ, կոճկել, մեծնալ, կանգնիլ, ծնկվըներ) կամ պատահաբար խօսքի մէջ երևան գան պայթուցիկ ձայնով վերջացող բառի մը և բաղաձայնով սկսող բառի մը իրարու հետ հանգիպման ժամանակ (ինչ. հաց տուր, գութ զայէք, մենք քեզի ըսինք, կրակ վատէ, ուր հց, ըզ, ըզ, կվ խումբերը երևան եկած են), այս պարագան

յին բաղտձայններուն մէջէն առաջին պայթուցիկ ձայնը հետևեալ փոփոխութիւնները կը կրէ:

1. գ կը դառնայ յ կիսաձայնին. օր. միւշ մը՝ մուկ մը, հիյդասը՝ հինգ-տասաը:

2. թ, թ, փ, դ, թ կ'իյնան, բայց իրենց տեղը կ'որոշուի շունչի յանկարծական ընդհատումով և կոկորդի սեղմումով, զոր կը նշանակենք \* նշանով. Այս ձևափոխութիւնը խիստ հետաքրքիր է ընդհանուր ձայնախօսութեան տեսակէտով և կը ցուցնէ թէ բաղաձայնները խսպառ կորսուելէ տառջ բնչ ճամբով կ'անցնին. օր. շա\* մարթ\* շտա մարդ, փամ\* զամ\* փայտ կայ. էօ\*քը\* ոտքը են:

3. Շչակոն թ, ջ, չ, ծ, ծ, ց ձայնները իրենց ատամնուկան պայթուցիկ մասը կորսնցնելով պարզապէս ժ, շ, զ, ս ձայններուն կը վերածուին: Օր. մըզ մարթ\* մեծ մարդ, վէ՛ս դղու՛ վեց տղայ, դաժգլնալ՝ տաճկնալ:

4. Այս երեք պարտգային ալ եթէ պայթուցիկ ձայնէն առաջ սնդական ն ձայնը կայ՝ կը ջնջուի անհետ. օր. իյնալ՝ ինկնալ, տնկանել թէօրզը՝ թանձր, բարսը՝ բարձր, ջաժ մը՝ ճանճ մը, աւնիլ՝ անցնիլ:

5. Ինքնին հաօկանալի է որ երրորդ պարագային եթէ շչականները իյնան անհամապատասխան աստիճանի բաղաձայններու քով՝ անոնց աստիճանին կը վերածուին՝ խուլը թրթոռնի և թրթոռնը խուլի դառնալով, օր. գարշ ըիթ\* կարճ ըիթ. ըսասս է՝ ասածո է:

Քերականուկան ձևերը նման են սղուականին, սոկայն բայերուն խոնարհման մէջ ե վերջաւորութիւնը սնդականի քով կը փոխուի իւ Անկատարն ու կատարեալը Եւդոկիոյ բարբառին նման հին հայերէնի ար (նոր հայերէնի ինք), վերջաւորութիւնը կը դարձնեն անը. Շարունակականը կը կազմուի միշտ հայէ մասնիկով: Ահա սիրեմ բային յիշեալ ձևերը.

Ներկայ

Ներկ. շար.

գը սիրիմ	գը սիրինք	գը սիրիմ հայէ	գը սիրինք հայէ
գը սիրէ՛ս	գը սիրէ՛ք	գը սիրէ՛ս »	գը սիրէ՛ք »
գը սիրէ՛	գը սիրին	գը սիրէ՛ »	գը սիրին »

## Անկատ.

Կը սիրէի

Կը սիրէիր

Կը սիրէ՝ր

Կը սիրէանք

Կը սիրէիք

Կը սիրէին

## Անկ. շար.

Կը սիրէի հայէ

Կը սիրէիր »

Կը սիրէ՝ր »

Կը սիրէանք »

Կը սիրէիք »

Կը սիրէին »

## Կատ.

սիրէցի

սիրէցիր

սիրէց

սիրէցանք

սիրէցիք

սիրէցին

Միւս ժամանակները կը կազմուին ասոնց համեմատ. ինչ ապառնի՝ թիղի սիրիմ, անցեալ ապառնի՝ թիղի սիրէի, հրամ. սիրէ՝, ստոր. ներկ.՝ սիրիմ նը, անցեալ սիրէի նը ևն:

Նիկոմիդիա բաղաքին մէջ շարունականը կը կազմուի յօր մասնիկով, որ ճիշտ թրք. յօր մասնիկէն փոխառեալ է:

Նիկոմիդիոյ շրջանին մէջ խօսակցութիւնը առհասարակ շատ երկար շեշտով է. ամէն բասի կամ խօսքի ծայրը Շամախեցոց նման կ'երկնցնեն երգելու եղանակով. թիղի էրթա՛ս..., անունդ ի՞նչ է՛».

## ՆՄՈՑՇՆԵՐ

## ՍԻԿՈՄԻԴԻՈՅ ԲԱՐԲԱՌԵՆ

## 1. Ասլանբէկի ենթաբարբառով (\*)

— Փար իրգիւն, Խաշդիւր ախբար:

— Խէր ըլ'լ'ա:

— Օվադէմ բարային քլիւրն էպաձը իմացմի, էքիին մասնաթը:

— Իրավ էօր էրէգ իրգիւն ադայ լաֆ մը գար հըմը, ըոի\*

մը չլյգիմ:

— Էքին քէօդ էգէ՝ր է՝ ով ջլուկէ՛րը տնընգիւյ գէօգըր-

գէ՛ր ին:

— Զիւ ըրը թշ դայնէ՝ր է՛ք, ցիյէ՛րը բաշէցէք ով իզը իշնք. աս վահնը ընէօղը լազէ՛րը ըլ'լ'ալիւ ին. տոչի էօրն ա-

վարթան ոմջիւն էքին ըրէ՝ր ին. Թիւն քընը Գարըբէդին իլէն Սինանին գտնչէ՝, էս ա էրգիւ հա\* ըէզիրջի ջարիմ:

(\*) Քննութ. Ասլանբէկի բարբառին, էջ 35.

Մանիւկը զիս Գարըբէգին զիւնը.

— Փարի լիւյս, Բայձառ, Գարըբէգը վթըն է՝,

— Խոյը ըլ' լ'ա, Խաշդիւր ախրար, վէրն է՝;

— Թէօլ չխփդտն առնէ՝ զը քատ

Բայձառը վէր զիս:

— Մար\*, գըսէ՝, էմ չխփդտն առ դը վար քնը:

Գարըբէգը գը ցա\*գէ՝, չխփդտն տմիւզը գը դարնէ՝, գէնէ

Ե՞ւ դա ըջըթ, զըսէ՝, վար գիշնա:

— Փարի լիւյս, Մանիւկ ախրար:

— Աս\*ձիւ փարին, քընի՞ սահաթէն վար գիշնաս. Թաշիգը

դայգոն ին. Լաղէրիւն բեղի ի՞ննը:

— Շա\* զիյանիւթին ըրէ՞ը ին:

— Ախրար, հավէօդնէ՞րը իւդէնին հա՛ղէ զարար չիւնի

ըսինք, գէօջէ՞րն ա տնընզիւ\* գէօդրգէ՞ր ին:

— Անանդ է՝ նը քընի մը հադ ա ցի առնէլիւ. է՝

### 2. Պարտիզակէն \*)

Ելանք գացանք Գալիլիա, Հայոց լիլի լի

Գալիլիան ծով մը կար,

Ծովուն մէջ ձառ մը կար,

Ծառին վրա բուն մը կար,

Բնին մէջ հավկիթ մը կար,

Հաւկիթին մէջ ձառ մը կար,

Ան ձագը անդանակ մօրթեցին,

Անկրակ եփեցին,

Ով կերաւ զարմացաւ,

Ով չկերաւ ճաթեցավ:

Աչք ընողուն աչքը ճաթիւս սցնատիւս պէս

Աղէկ չօճուլին օրնէն (օրբանէն) կառնին,

Աղէկ կրիյճին (կտրիճին) փէրըմէն կառնին,

Աղէկ եղան լիծէն կառնին,

Աղէկ գոմշուն կոտոշէն կառնին զայրը

Աչք ընողուն աչքը ճաթիւս բարձր տրմին:

\*) Տես Բիւրակն 1898, էջ 396.

Երսուն երկու ձի ու ջորի,  
Եկան անցան յիսուս պատղամ,  
Կարմիր կովը մորթեցին,  
Վէվ կերաւ զարմացաւ,  
Վէվ չկերաւ ճաթեցավ:

### 3. Օվանըքէն \*)

Հարիկ չունէր, մարիկ ունէր,  
Չըխտըկուք (գոյգ) քըրվըտանք ունէր,  
Նէ հարիկ ունիմ, նէ մարիկ,  
Ունիմ միայն մէ աղբարիկ:  
Մարիկ չունիմ, աղբար չունիմ,  
Մէկ հատիկ քուրիկ մ'ունիմ:  
Մօրկանս սիրելին էի,  
Հօրկանս գանձապահն էի:  
Մօրկանս մէկ հատն էի,  
Եղբօրս սրտաշն էի.  
Որ շարած մարդրիտ էինք,  
Շարքուկ շարքուկ քակրվէցանք:  
Մինք չուխթ մի կէօվէրծին էինք:  
Որըս սար ելանք, որըս ձոր:  
Որ ծալած դումաշիկ էինք,  
Մալուկ ծալուկ քակրվէցանք,  
Չեն արժան տեղանքներ ինկանք:  
Մեր քուրը հարմնիք է բռներ,  
Աղբօրը մոմ մը չէ զրկեր,  
Ղրկեր է տեղը հասեր:  
Այս աշխարհըս առին տարինք,  
Աղջիկ աղին հացն էր հարամ:

### 4. Ատափազարէն \*\*)

Աղբար աղբարուկ էանք,  
Խմելու պաղ ջուր էանք.

\*) Տես Բիւրակն 1898, էջ 475.

\*\*) Տես Բիւրակն, 1900, էջ 676.

Բատամպօլէն հէրիմ բերէք, հաղիկա ցըցուցէք,  
 իմ հալիկս հալիկ չէ, բարձիկս դարձուցէք:  
 Ես որ մեռնիմ, մայրիկ, փոստ խորոնկ փորեցէք:  
 Իմ քաշած չարչարանքներս վրաս գրեցէք:  
 Խարիկութան բանը եաման գիտարէ,  
 Աշխարհս լուս արև՝ մեզի տուման է,  
 Մի լար, մայրիկ, մի լար, աշվիկ կաւրի,  
 Մէրտիվէնէն վար իջնամ նէ սրափիկ կը մարի:  
 Իմ սէրս քու սէրդ դատաստան մնաց,  
 Շատ մուրազներ ունէանք՝ կիսկատար մնաց,  
 Մէրթար օղուլ, մէրթար, մինակ կը մնանք,  
 Կերթաս ալ չես ի գար՝ կարօտ կը մնանք:  
 Փէշերդ սօթտեցիր, գոտիդ խօթեցիր,  
 Քու ղարիկուկ հայրիկդ ու մայրիկդ որի՞ ձգեցիր:  
 Մի լար, մայրիկ, մի լար, էս կէնէ կուգամ,  
 Ասկէ տասնը հինգ օրէն երազդ կու գամ:  
 Օ'ղուլ, երազով կարօտ չառնուիր,  
 Երկիրմով ալ մուրազ չառնուիր:  
 Մի լար, մայրիկ, մի լար դու ինծի համար,  
 Ինչնու մեզ աշխարհք բերիր, մեռնելու համար:  
 Մէրտիվէնէն վար իջնամ նէ ետեէս նայէ.  
 Դուռնէն դուրս ելիմ նէ լմուտդ կըրեէ:

### 5. Պէնլիէն \*)

Աբաերը փուսեր է փուսը,  
 Վէրուսազում էլալ լուսը.  
 Հոռովսիմա Մարյամ կուսը  
 Օրնէ ըս մէր թոգովէօրը:  
 Քահանանին անցան տասը  
 Բաժնեցին խօվէօրդն (հաղորդ) ու մասը.  
 Երկինքն կախվեր է փուկը,  
 Ի՞նչ ընեմ աշխըրքիս միլը.  
 Ըուսդագէս վարեց ծովը,  
 Տասվիրկու աշակերտ քովը,

\*) Տես Բիւրակն, 1898, էջ 120.



## 18. ՊՈԼՍՈՅ ԲԱՐԲԱՐ

Պոլսոյ բարբառը կը խօսուի Կոստանդնուպոլիս քաղաքին և Վասփորի ու Ռազեղիւրի իրկու եզերքները ցրուած գիւղերուն մէջ: Խնչպէս Թիֆլիսը արևելիան գրականութեան, նոյնպէս և Պօլսը արևմտիան գրականութեան կեդրոնը ըլլալով՝ Պոլսոյ բարբառը ծառայած է իրեւ հիմ՝ արևմտեան գրական լեզուին կազմութեան համար: Այս մեծ դերը ի նկատի ունենալով՝ շատ զարմանալի է որ Պոլսոյ բարբառը դեռ մանրամասն քննութեան առնուած չէ: Սակայն անթիւ են այն գրուածքները, որոնց մէջ Պոլսոյ բարբառը քիչ կամ շատ հարազատութեամբ գրի առնուած է: Երբ առաջին անգամ հիմնուեցաւ աշխարհաբար հայ լեզուն, թէ Պօլսո, թէ Վենետիկ և թէ Զմիւռնիա հրատարակուած թերթերն ու գրքերը կը գրուէին Պոլսոյ ժողովրդական սամիկ դասին խօսակցական լիզուով: Հայ հեղինակները քիչ քիչ զայն մաքրեցին գրաբարի միջոցով և շինեցին նոր գրական լեզուն:

Պոլսոյ բարբառին ձայնական դրութիւնը կը պարունակէ հետեւալ 8 ձայնաւորները. ա, է, ը, ի, օ, էօ, ու, իւ—ո ձայնաւորը՝ որ շատ ուրիշ բարբառներու մէջ գոյութիւն ունի, հոս կը պակսի. նոյնպէս ե, է և ո, օ ձայներուն տարբերութիւնը անծանօթ է. իւ կը զանուի թուրքերէնէ փոխառեալ բառերու մէջ, բայց Պոլսոյ գրական լեզուն կը գործածէ զայն հին հայերէնի իւ երկբարբառին փոխարէն՝ բաղաձայնի քով. օր. ծիւն, սիւն բառերը Պոլսոյ գրականով կը հնչուին ցիւն, սիւն (սնո, սնո), թէև ոսմիկ բարբառը կը գործածէ ծուն: Ընդհակառակը էօ ձայնաւորը կը պակսի գրականին մէջ, իսկ ժողովրդական լիզուին մէջ կայ և կը փոխանակէ է, օ ձայները՝ եթէ ասոնք իրենցմէ առաջ կամ վերջը օ և է ձայներն ունենան: օր. ցէօրէն՝ ցորեն, ցորեան, ցէօրէգ՝ ցորեկ, Ջէօրէօփէ՝ Թիրովըէ, Սէօրէօփէ՝ Սերովըէ:

Երկրաբառներ չկան Պօլսոյ բարբառին մէջ:  
 Բաղաձայններն ունին երկու աստիճան. թրթոռն և թաւ.  
 Պէտք է սակայն նկատել որ Պօլսոյ թրթոռն բաղաձայները  
 նման են գերմանական թրթոռներուն և օրինակի համար՝ ֆրան-  
 սական լսողութիւնը զանոնք իբր խուլ կըմբանէ: Երբ ուզուի  
 ձայնին սաստկութիւն տալ՝ այն ժամանակ թրթոռումը կրնայ  
 աւելնալ և մօտենալ ֆրանսական թրթոռն ձայներու աստիճա-  
 նին: Այնպէս որ շատ անդամ միենոյն մարդը միենոյն բառը եր-  
 բեմն կ'արտասանէ խուլ և երբեմն շատ թրթոռն: Ասոնց ման-  
 րամասնութիւնը և արտասանութեան մէջ կոկորդի քննութիւնը  
 տես իմ 'Les explosives de l'anc arm. աշխատութեանս մէջ:

Ձայնական փոփոխութիւնները մեծ չեն Պօլսոյ բարբառին  
 մէջ: Թէև հայ երկրի սահմաններէն շատ հեռու, սակայն շատ  
 աւելի հաւատարիմ է նա հին հայերէնին, քան թէ հայ երկրի  
 բարբառներէն շատերը: Ձայնաւոզներն առհասարակ հին արտա-  
 սանութիւնը պահած են. ա > ա, ե, է > է (ամէն պարագայի  
 մէջ), ը > ը, ի > ի, ո, օ (աւ) > օ (ամէն պարագայի մէջ),  
 ու > ու. Երկրաբառները դարձած են պարզ ձայնաւորներ.  
 այ > ա, եա > է, իւ > ու, ոյ > ու. օր. հայր՝ հար, սեաւ,  
 սէվ, ձիւն՝ ծուն, լոյս՝ լուս, քոյր՝ քուր. ձայնաւորի քով կամ  
 անկախ՝ ասոնք կը դառնան ձայնաւոր + բաղաձայն. ինչ. հայու,  
 նայիլ, հիվանդ են: Բաղաձայններուն մէջ թրթոռները կը մնան  
 թրթոռն, բայց ը ձայնէն յետոյ կը դառնան համապատասխան  
 թաւ աստիճանին. խուլերը ամէն տեղ դարձած են թրթոռն.  
 Թաւերը անփոփոխ կը մնան:

Պօլսոյ բարբառը բառասկիզբը ղ ձայն չի ճանչնար և ա-  
 մէն անդամ որ նոյն ձայնը կը պատահի բառին սկիզբը, կը գե-  
 րածէ ին. օր. զրկել (ուղարկել) > խրկէլ.\* զաւրել (ուղերիլ) >  
 խավոէլ, զուկաս > լուզաս, զազարոս > խազարոս. նոյն  
 խոկ ղ գրին անունը դարձած է իւաղ:

Հոլովման մէջ մտցուած է խիստ պարզութիւն. կայ միայն  
 չորս հոլով. ուղղական—հայցական, սեռական—տրական, բացա-  
 ռական և գործիական, յոդնակին կը կազմուի էր կամ նէր մաս-  
 նիկով: Ահա հոլովման ընդհանուր պատկերը.

Ո. Հ.	հաց	հաց-էր
Ո. Տ.	հաց-ի	հաց-էրու
Բ. Տ.	հաց-է	հաց-էր-է
Գ. Տ.	հաց-օվ	հաց-էր-օվ.

Բացի բանի մը սակաւաթիւ բացառութիւններէ, որոնք մասնաւոր հոլովմանց խմբակներ կը կազմեն (ասոնց մէջ յատկապէս նկատելի են -ութիւն՝ -ութիւն վերացական մասնիկով կազմուածները), մնացեալ բոլոր բառերը այս հոլովման վրայ կ'երթան, նոյն իսկ շուն, տուն, մուկ, ծուկ բառերը և ի յանդով ձեւերը. ինչ. շունի, մուգի, դուգի, ծուցէ, ծուցէ, գինիի, զարիի ևն:

Ահա և գերանուններուն հոլովման պատկերը.

Ո. Է	մէնք	դուն	դուք
Ս. ԻՄ	մէր	քու	ձէր
Տ. ԸՆՃԻ	մէզի	քէզի	ձէզի
Հ. ԻՄ, ԸՆՃԻ	մէզի	քէզի	ձէզի
Բ. ԻԴՈՒ	մէզմէ	քէզմէ	ձէզմէ
Գ. ԻԴՈՎ	մէզմօվ	քէզմօվ	ձէզմօվ

Ո. ԱՆ	անօնք	սա	ս(ա)վօնք
Ս. ԱՆՕՐ	անօնց	սըվօր	ս(ա)վօնց
Տ. ԱՆՕՐ	անօնց	»	»
Հ. ԱՆ	անօնք	սըվիգա	ս(ա)վօնք
Բ. ԱՆԳԵ	անօնցմէ	սը(վ)գէ	ս(ա)վօնցմէ
Գ. ԱՆՕՎ	անօնցմօվ	սըվօվ	ս(ա)վօնցմօվ

Կան նաև սա, աղ, սովհա, աղիզա, անիզա, ասիզազ, աղիզազ, անիզազ, դա, նա, սավիզա, դավիզա, նավիզա, սավիզազ, դավիզազ, նավիզազ, սվիզա, դվիզա, նվիզա, սվիզազ, դվիզազ, նվիզազ ձեւերը, որոնք բոլոր կը հոլովին պարզապէս աս, սա գերանուններուն վրայ:

Բայերու լծորդութեանց մէջ կը մնան միայն էլ, իլ, ալ և նէլ, նիլ, նալ. կը դնենք հոս սիրեմ բային խոնարհումը՝ իբրւ օրինակ առաջին լծորդութեան:

**Ներկ.**      **Կատար.**      **Անց. ապառ.**

գը սիրէմ	սիրէցի	բիղի սիրէի
գը սիրէս	սիրէցիր	» սիրէիր
գը սիրէ	սիրէց	» սիրէր
գը սիրէնք	սիրէցինք	» սիրէլնք
գը սիրէք	սիրէցիք	» սիրէլիք
գը սիրէն	սիրէցին	» սիրէլն

**Շար.**      **Յարակ.**      **Հրամ.**

գը սիրէմ գօր	սիրէր էմ	սիրէ
գը սիրէս գօր	» էս	մի սիրէր, մը՝ սիրէր
գը սիրէ գօր	» է	սիրէցէք
գը սիրէնք գօր	» էնք	մի սիրէք, մը՝ սիրէք
գը սիրէք գօր	» էք	
գը սիրէն գօր	» էն	

**Անկատ.**      **Գերակ.**      **Ստոր. Ներկ.**

գը սիրէի	սիրէր էի	սիրէմ
գը սիրէիր	» էիր	սիրէս
գը սիրէր	» էր	սիրէ
գը սիրէլնք	» էինք	սիրէնք
գը սիրէլիք	» էիք	սիրէլիք
գը սիրէլն	» էին	սիրէն

**Շար.**      **Ապառ.**      **Ստոր. անց.**

գը սիրէի գօր	բիղի սիրէմ	սիրէի
գը սիրէիր գօր	» սիրէս	սիրէիր
գը սիրէր գօր	» սիրէ	սիրէր
գը սիրէլնք գօր	» սիրէնք	սիրէլնք
գը սիրէլիք գօր	» սիրէք	սիրէլիք
գը սիրէլն գօր	» սիրէն	սիրէլն

**Դեղը.**

սիրէլ  
սիրած, սիրէր  
սիրէլու, սիրէլիք

Դերբայներուն մէջ սիրած և սիրէլու ձեհը կը կազմեն  
խիստ բաղմաթիւ բաղադրեալ ձեհը ասոնք են.

## սիրած էմ

- » էմ էղէր
- » գըլլամ
- » գըլլամ էղէր
- » գըլլամ գօր
- » գըլլամ գօր էղէր
- » ըլլամ (նէ)
- » ըլլամ (նէ) էղէր
- » էղա
- » բիդի ըլլամ
- » բիդի ըլլամ էղէր
- » ըլլալու էմ
- » ըլլալու էմ էղէր
- » ըլլալու ըլլամ (նէ)
- » ըլլալու ըլլամ (նէ) էղէր

## սիրած էի

- » էի էղէր
- » գըլլայի
- » գըլլայի էղէր
- » գըլլայի գօր
- » գըլլայի գօր էղէր
- » ըլլայի (նէ)
- » ըլլայի (նէ) էղէր
- » բիդի ըլլայի
- » բիդի ըլլայի էղէր
- » ըլլալու էի
- » ըլլալու էի էղէր
- » ըլլալու ըլլայի (նէ)
- » ըլլալու ըլլայի (նէ) էղէր

## սիրէլու էմ

- » էմ էղէր
- » գըլլամ
- » գըլլամ էղէր

**սիրէլու. գըլլամ գօր**

- » գըլլամ գօր էղէր
- » ըլլամ (նէ)
- » ըլլամ (նէ) էղէր
- » էղա
- » բիդի ըլլամ
- » բիդի ըլլամ էղէր

**սիրէլու. էի**

- » էի էղէր
- » գըլլայի
- » գըլլայի էղէր
- » գըլլայի գօր
- » գըլլայի գօր էղէր
- » ըլլայի (նէ)
- » ըլլայի նէ էղէր
- » բիդի ըլլայի
- » բիդի ըլլայի էղէր

Խնչպէս վերը ըսինք, Պօլսոյ բարբառը գեռ ուսումնասիրուած չէ. նոյն բարբառով գրուած անթիւ բնագիրները (թերթեր, վէպեր, առակներ, առածներ, ժողովրդական երգեր, մասնաւորապէս զաւեշտական գրուածքներ և կատակերգութիւններ) առ հասարակ պէտք եղած գիտական ճշառութիւնը չունին: Վերջին պայմանը կրնոյ լրացնել իմ Պօլսահայ բանաւոր գրականութեան հաւաքածուս, որմէ մաս մը միայն տպուեցաւ Ազգագրական Հանդէս, Թ. էջ 160—196: Իբր նմոյշ կը գնեմ հոս հետեւեալ իրական դէպքը՝ որ իմ մէկ նամակս է գիտական ուղղագրութեամբ:

## ՆՄՈՅՇ

**Պօլսոյ բարբառէն**

Ան իրինգունը Բէօյիւք-Դէրէ գացէր էի, ձօվին քէնարը վէր վար փիյացա (պտոյտ) գընէի գօր: Բանէ մը խարար չունինք: Մէյ մըն ա դէսնաս ըաֆօրը էգավ, մէջէն խընջախընջ մարթիքը դուրս թափէցան, ամմէնուն ըուէնգը նէղէր, քէնզը-

բէթը դէղնէր, իրարու հէր խօսէլ-խօրաթէլ բիլէ չիքա (չկայ): Հրանդը դէմս էլավ. մողէցա, ձառքս օմուզին զրի, — ի՞նչ գա, ախբար, ըսի:

— Սուտ էղիր, ըսավ գամաց ձանօվ մը, բան չիքա, գամաց խօրաթէ, բադին վրա ջանջ գա (ծածկաբանութիւն որ կը նշանակէ «լոսող օտար մարդ կայ»):

Երդուքնիս քով քովի՝ բէրաննիս բարենձաձ՝ իսգէլէէն անցանք փիյացան: Օրթալըսը մարթ-մարթասանք չմնաց. ամմէն մարթ դուն վազէց: Նայէցա թի մէզի լոտ չիքա, նօրէն դարցա Հրանդին.

— Է՛, Հրանդ, ըսէ նայինք, լէզույիթ դագը բան մը գտամա, զը բահէս զօր:

— Ցույց էղավ, ցույց... ըսավ գամաց ձանօվ մը:

— Զօ ինչ զըսէս, ցույց մի...

— Հա, Հնչապյաննէրը Բարա-Ալին գօխէր էն, քանի մը ասգէր մէսցուցէր էն. Դաջիգնէրը դուրս թափէցան, զարգին, ջարթէցին, հազարէն էպէլ հայ մէսցուցէր էն. անջախ խանութնիս գոցէցինք, թէօփրիւ փախանք, ինքըզինքնիւ բաֆօր (շոգենաւ) նէդէցինք:

— Զօ ինչ զըսէս թէ: Ադ ինչ գէշ խաբար դուվիր ինձի:

— Ասիդա զաթը շարօնց ըլլար բիդի. ինգիլիզին զլոփիլը-նէրը էգաձ շարգաձ էն Զանախ-Խալէին թէին թէնարը. չըթի մը զը բէրլէէին զօր. աս ցույցը մա՛խաստղան ըրին թի, Դաջիգնէրը էլւան հայէրը ջարթէն, ինգիլիզնէրն ա «Վայ, դուն հայէրը գը ջարթէս զօր միս ըսէլօվ էլլան, յալլան, Զանախ-Խալէն գօխէն, ոիլուզ Սդամբօլին վրան...»

Սիրդս թըփըր թըփըր նէդէլ բաշլայէց. խնդմմ մի՛ լմմ մի. ան թաքքէին գուզէի թի Հրանդին փաթդըվիմ էրէսը, բէրանը բաքնէմ:

— Աս բիշէր ջամփա բիդի էլլան, ըսավ, էյէր թի դէս քիշէրին թօփի-թիւթէնգի ձանէր առնէս նէ, հիշ չվախնաս, ինգիլիզնէրն էն. մէզի աղադէլու բիդի գան:

Ասանդ խաբար մը զը բահվի. դուն վազէցի. նայէցա թի սուփրան դրէր էն, հարըս, մարըս, Հէրսիլյան, Արմէնույին, Հայզը նոդէր էն, ընձի զը բէրլէէն զօր: Բանէ խաբար չունին:

— Ա'սօր վարը գուիվ էղէր է. հայէրը Բարա-Ալին առէր էն.

հաղարէն էվէլ հայ ջարթըվէր է. ամս վախնալու բան չիքա, առ  
քիշէր ինզիլիզին զլոկլընէրը Զանախ-Խալէն բիդի գօիէն, Բո-  
լիսին վրա բիդի դան, քաղաքը բիդի առնէն, մէզի թաքալօրու-  
թին բիդի դան:

Ամմէնը դէղէրնուն վէր ցաթգէցին, ուրախութաննուն ինչ  
ընէլնին չլյոդէն. Հայզը բաշլայէց ձառքվընէրը իրարու զարնէլ-  
հարըս «ԱՌէրիմ հայէր, ըսավ. տէսմր մի, գնիդ, էս քէզի չէլ  
ըսէր գոր թի աս գարի մո՛թլախա տղաղութին մը բիդի ըլլա»,  
— «է», ըսավ մարս ա, էս ա չէլ ըսէր գոր թի աս աշգըս քանի  
մը օր է կը խաղա գոր. բան մը բիդի ըլլա ամմա, ինչ ըլլալիքը  
չլյոդէի»:

— Թօղ ըլլա, թօղ ըլլա. աս ձէրութանա՝ բաց աշգօվ մէյ  
մը սա թաքալօրնիս դէսնամ դէ, բաշխա բան չէմ ուզէր Աս-  
ձուձմէ... հիշ բան մը չգըրնամ ընէր նէ. հիշ չէ նէ բիդի էրթամ  
ասգէրնէրուն համար փրինծ ըսդըգէլու:

Հայցէրնիս դէրանք, էս իմ օդաս քաշվէցա, հարս, մարս,  
թուրէրս, ախրարս ալ իրէնց դէղէրը բաշվէցան բառդէցան: Ամա  
փօլին քունը զը գանի: Աշգըս բաց գը բէրլէկմ գոր թի հա հիմա  
զուքան ինզիլիզնէրը, հա հիմա:

Դէս քիշէրը անցէր էր. մէյ մըն ալ բումբ... ձան մը էլավ.  
մդիդ ըրե. ձանը կըլլէցավ. աջարա անդաջիս էկավ գըսէմ.  
զիշ մը բէրլէցի, դէսա թի չէ, բումբ... ձան մը դահա էլավ.  
բում... գէնէ էդէվէն, գէնէ էդէվէն...: Ալթրիս շիսիէ չմաց:

Հարս անթիի օդայէն ձան դուվավ.

— Ձօ, Հրաշյա, արթուն էս....:

— Արթուն էմ, հայրիդ....:

— Կը լսէս գոր, ինչ է աս....:

— Կը լսէմ գոր, անծնը էն....:

Զանէրը էդէվէ էդէվ շաղձան. ոէշէզնէրնուս ցտթգէցինք,  
փէնջիրէին առչէվը վաղէցինք, ձօվին հէռունէրը գը նայինք գոր...  
խօրունդէն էդամ ձան մըն էր, թամամ զրադին թօփին ձանը  
գըլմանէր... ձանէն յէթն ալ բարագ լուս մը գէլլար, ձօվին վրա-  
յէն խըզըլըմի բէս գը զարնէր գամնէր գոր:

— Ինզիլիզին թօփիրն էն, ըսինք. Զանախ-Խալէն առին...:

— է՛ Զանախ-Խալէն մինչէվ հօս թօփի ձան գուբմ. քանի  
սահաթվան ջամփա-յ-է:

— Օր մը գը բաշէ ամա, ասօր ինզիլիզ գըսէն... ինզիլիզին ինչ ըլլալը գիղէս...

— Ազօր խճաք գա.. բէլքիյ-ա ըի (թերեւ և) Զանախ-Խալէն անէր էն դէ, Սիլվրիին յա Զաթաղային բացէրն էն,

— Աղանդ ըլլալու է:

Ինդումիս փօրէրնիս բահաձ, հէմ վախօվ, հէմ ուրախութինօվ սիրդէրնիս լէցունգ, ինչ ընէնք չիյդէնք. աշվանէրնիս ձօվին դնդէր զը բէրլէնք գօր, Զանէրը էրթալօվ շտղձան.. Մէջ մըն ալ մէդ օրօղում մը, մէդ գիրիլլզիւ-փաթըրդը մը, խրզլ-ջըմ, սաղանախի բէս արպէվ մը, արգէվ մը քի դունէրնիս հէմէն դէղէն քշէ՝ դանի ծօվը լէցունէ բիդի. Արդէվին խրզէն օլուխնէ-րը թէվէրու բէս նէդէլ ըաշլայէցին, թալանին հրն ու մին դէ-դէրէն ջուրը շառըլ-շուռուլ գը վազէ, ասդին գօցէնք՝ անթին գը վազէ, անթին գօցէնք՝ ասդին գը վազէ:

— Առթի մի հիմա ինզիլիզը, ըսալ հարըս:

Հէռույէն էկաձ ձանէրը օրօղումի ձան է էղէր, լուսն ա խրզլըմին իլէն շմշըրախին փառըլմն... մէնք ա ինզիլիզը էկավ ըսէլէն՝ զը բէրլէնք գօր:

Ինչ օր քէզի բրէցի նէ՝ մինագ մէզի չէղավ. ամմէնուն գունն ա տառնգ էղավ, հէմ հայ, հէմ դաշիգ: Վարը (Վոսփորի հայերը այսակէս կը կոչեն բուն Պոլիսը) զահա խոյախ էղէր է. վիլթին դաշիդնէրը հայերուն գունէրը լէցվէր էն, «Հիմա ինզի-լիզը բիդի դա՝ վիլթին դաշիգնէրը ջարթէ բիգի, Ասձուձու սի-րուն, ասղար դարվան դրացնութան սիրուն՝ մէզի ձագ մը խօ-թէցէք բահէցէք» ըսէլէն:

## 19. ՌՈՏՈՍԹՈՅԻ ԲԱՐԲԱՌ

Եւրոպական Թուրքիոյ մէջ միակ հայ գաղթականութիւնը՝  
որ հայերէն լեզուն գեռ անկորուստ կը պահէ, Ռոտոսթոյի և  
Մալկարայի գաղութն է. երկուքն ալ դրացի և հայտշատ քաղաք-  
ներ, միւս տեղերը՝ ինչպէս Սիլիվրի, Չաթալճա, Չօրլու, Կիւմիւլ-  
ճինա, Էսիրնէ ևն բոլորովին թրափան են:

Այս շրջանի հայոց բարբառը ուսումնասիրուած չէ գեռ: Ռո-  
տոսթոյի լեզուէն տող մ'իսկ գրի առնուած չէ. միայն Մալկարա-  
յէն կայ ժողովրդական աղօթք մը՝ հրատարակուած Բիւրակնի  
մէջ, 1898, էջ 756.

1910 թուի ամառը՝ յատկապէս բարբառին ուսումնասիրու-  
թեան համար անցայ Ռոտոսթօ, ուր հայկարան և բանասէր Մեծ.  
Տիգրան էֆ. Պաղտիկեանի աշխատակցութեամբ կազմեցի բարբա-  
ռին քննութիւնը: Այս անտիպ աշխատութիւնէս կը հանեմ հետե-  
եալ համառօտ ուրուագիծը:

Ռոտոսթոյի բարբառը շատ չի տարբերիր Պօլսոյ բարբառէն.  
Ճայնական դրութիւնը արդէն միւնոյնն է, բաղաձայնները հոս  
ալ երկու աստիճան միայն ունին՝ թրթուն և թաւ: Սակայն  
Ռոտոսթոյի և Պօլսոյ բարբառներուն մէջ շատ խոշոր տարբե-  
ռութիւն մը կայ: Մինչդեռ հին հայերէնի խուլ ձայները հոս  
թրթուն դարձած են և թաւերն ալ միւս բարբառներուն նման՝  
թաւ մնացած են, ընդհակառակը թրթուն բաղաձայնները վե-  
րածուած են թաւի: Այս ձայնափոխութիւնը՝ որ յատուկ է նաև  
Տիգրանակերտի և Մալաթիոյ բարբառին՝ շատ հետաքրքիր է  
արևմտեան գրական լեզուին արտասանութեան տեսակէտով: Ինչ-  
պէս գիտէնք՝ արևմտեան գրական լեզուն հայերէնի թրթուն  
բաղաձայնները թաւ կը հաչէ (թ—թ, զ—կ, դ—է ևն), հակառակ  
նոյն իսկ Պօլսոյ ժողովրդական լեզուին՝ որ նոյն բաղաձայնները

կը վերածէ թրթոռոն ձայներու. այնպէս որ հնչման երկոռթիւնը տմենասովորական երեսյթ մըն է արևմտեան հայոց՝ համար. Պօլսկացին երբ տան մէջ կը խօսի՝ կը հնչէ զուռը բաց, դուռը զօցէ, իսկ երբ գրական անձի մը հետ կը խօսի՝ գրական արտասանութեամբ կ'ըսէ թուռը փաց, թուռը քօցէ. Այս արտասանութեան երկոռթիւնը զարմանալի երեսութ է միշտ ուսումնասիրողներուն. ամէն մարդ այն կարծիքն է ունեցած որ իրը թէ Պօլսոյ գրադէտաները արտեստական կերպով հնարած են յիշեալ արտասանութիւնը. Սակայն Ռուսոսթոյի արտասանութեան եղանակը՝ միացած Տիգրանակերտի և Մալաթիոյ հետ՝ կուզայ վերջապէս այս տարապտրա կարծիքը ջնջելու և ապացուցանելու թէ Պօլսոյ գրական արտասանութիւնը՝ այս կողմերէն եկած հայ գաղթականութեան մը գործն է. Պօլսոյ տուաջին գրազէնները կը պատկանէին անշուշտ նոյն գաղթականութեանց և իրենք ալ նկամուծած են իրենց արտասանութեան եղանակը, ինչպէս որ հիմոյ ալ Պօլսեցիք կը տարածեն գայն գաւառները.

Կը մնայ հարցնել թէ արտասանութեան այս թաւութիւնը Ռուսոսթոյի, Մալաթիոյ և Տիգրանակերտի բազբառներուն մէջ բնչպէս յասաջացաւ:

Իմ կարծիքովս այս ձայնաշըջութեան ճամբան թրթոռոն շնչաւոր բաղաձայններն են. թէ Ռուսոսթոցիք, թէ Մալկարացիք և թէ Տիգրանակերտիք ունէին կանխապէս թրթոռոն շնչաւոր բաղաձայններ՝ փոխանակ եին հայերէնի թրթոռոն բաղաձայններուն. Թրթոռոն շնչաւորները իրենց պարունակած շունչին պատճառաւ (bh, gh, dh, jh) դեռ այսօր ալ որոշ թաւութիւն կը ներկայացնեն, այնպէս որ անվարժ ականջ մը զանոնք իրը թաւ կը լսէ. այսպէս Փրանսացիք նոյն ձայները թ, k, t են լսեցին. Ահա այս շունչն էր որ բիչ մը աւելի զօրանալով՝ նախորդ տարրը աւելի խուլցուց, որով յասաջացաւ թաւ բաղաձայններու խումբը:

Զայնաւորներու և երկարբառներու փոփոխութեանց մէջ կը նկատենք՝ Ե > Է (ամէն պարապայի մէջ, բացի յէս՝ ես, յէփ՝ երբ և յէրը՝ ելու բառերէն). ո միավանկ բառերու սկիզբը կը դառնայ վօ, ուրիշ ամէն տեղ օ. այ > ա, ոյ և իւ > ու:

Թերականութեան մէջ հոլովմունքը բնաւ տարբերութիւն չունի Պօլսէն. -ովմիւն վերջացող բառերուն բացառուկանը միայն կ'ըլլայ կրկին նով. ինչ. մէնձովմէննէ. Թուական ածականնե-

րան մէջ հետաքրքիր է յէթմիշ, սէրսէն, դօխսան (70, 80, 90), որոնք բէկ Պօլիս և ուրիշ տեղիք ալ կան, բայց տառնց մէջ համարանքի ժամանակ կը պահանջնեն հայերէն միաւորներ. ընդհատկառակը Ռոտոսսթոյի մէջ միաւորն ալ թուրքերէն կ'ըլլայ. օր յէթմիշ բէշ, սէրսէն բիր, դօխսան իւշ (75, 81, 93). Ան մինչդեռ միւս տասնաւորները (10-60) կ'առնեն հայերէն միաւոր.

Դերանուունները նոյնպէս Պօլսոյ հետ նոյն են, հոս կը գըտնենք առտղին գէմքի հայցականը յէս՝ զիս. միաւուերուն համար նկատելի են ինձնձի, մէզի, բէզի, ցէզի ձեւերը՝ որոնք Պօլսոյ մէջ թէ արական են և թէ հայցական, բայց Ռոտոսսթոյի բարբառին մէջ միայն արական են. հայցականի ձեւերն են՝ մէզ, թէզ, ցէզ; երրորդ գէմքի գերանուուններէն կը յիշենք աս, ասիզս, ասիզազ, ասիզազը, սըլիզազ, սըլիզազը, ասօնք, սվօնք են.

Խոնարհման մէջ ե ծայնաւորը անդականի քով կը դառնայ ի. ինչ. զը սիրիմ, զը սիրէս, զը սիրէ, զը սիրինք, զը սիրէր, զը սիրին. Շարունակականը կը կազմուի զօր մասնիկով, որուն գէմ երբեմ կը գտնենք զօ կամ օր. ինչ. զուղիմ զօր, զուղիմ զօ, զուղիմ օր: Սնկատարին և կատարետին յոդ. ա. գէմքը Սերասաւիոյ և Ակնայ բարբառին նման ունի ա ծայնաւորը. զը սիրէ-անք, սիրէցանք, Ապառնին կը շինուի բըղը մասնիկով, որ կրնայ բայէն յիտոյ ալ գրուիլ, և ծայնաւորի քով կը կրճատուի կ'ըլլայ ըրդ. օր, ըըզը սիրիմ, սիրիմ բըղը, ըըզ անիմ: Հիները ունին նաև ըըզը, որ կը ծագի «պիտի որ» ձևէն. ըըզը սիրիմ, ըըզը սիրէյի:

### ՆՄՈՅՑՆ ԵՐ

#### Ռոտոսսթոյի բարբառէն \*)

##### 1.

Դարի մը մէնք չէթէյօվ (խումբ) էլանք Իշմէն քացանք. ջանփան ջուղջնանիս (մեր խեղկատակութիւնը) շատ դըյախ էր. արաբային էռչին լույշիզը նսղած էր. սահաթը քիշէրվան ալ օխոն ու գէսը գար. ըռէյիզը. թէնջիրէ մը դափուսիսն ցառքը փոնած

\*) Այս երկու հատոււածներն ալ յատկապէս ինձ համար պատմեցին Ռոտոսսթոյի զուարթ երիտասարդներու մեծ խումբ մը, որոնց զուարդն էր նողարավաճառ պը. Յակոր Մալաքեան. գրի առի գիտական ուղղագրութեամբ.

էր. ան քանի արարան գէրէրտ դօ նէ՝ իշղար մէջը յէղ գո նէ վրան քլօնիր մէյ մը արավ, ինչ է նէ. վէ՛լասըլ (վերջապէս) Աղարին ախփուրը հասանիք. Օնզօղոցը մէր արարածին իշղիւզարութին մանէլ ուզէց, մանղանէրուն շըլքըրէն (ռանձ) փոնէց, իշղար դրավէլ ունէր նէ՝ քաշէց էշողլուն: Գուզէս արարան բաթմիշ ըլլաշ շամուտին մէջը. Մանղանէրը բաթմիշ էղան, բօյոնդուրըխը (լուծ) գօյրէցավ, մէնք ըսէս նէ՝ անմէննիս ա մէգիդ մէգիդ՝ փաշանէրնիս սօթգաճ՝ չափուտ չուփուտ չուրէրէն թուս էլանիք: Հիմա բաշլէյցանք Զիրիշին փօթուտին ղալայը գօխէլ (հայհոյել): Զիրիշ ըստած ա՝ ղաթըրը մը դա նէ վէրը՝ ան հայվանն է, ի՞նչ է նէ. չէրգընցընինք, թէրէրէլթ աս արարածին առինարաշը՝ Զըմբըն ալ մէգգէղ էր: Եր'փողիի (իսկոյն) անօր Էօքիւզնէրուն քօյոնդուրսկմնէրը աս մէրինին թախմիշ արանք. աս էշողլուն ալ գէնէ գօյրէցավ: Ցէթքը քացանք քօլի՝ նարմանէն բօյոնդուրուին մը քէրվէցանք (ծծկ. գուղնալ): Թէրէրէլթ անօր վօր մէղ գէօլէն սէլամէթը հանէց: Ալթըն ջանփանիս ըրահամթ ըրահամթ քացանք: Լարին քիշ մանթին գուզէս բայիրէն վար թախլոն թուսուուն արարան թօնզօլէցավ, թէրիրլախին մէգը գօյրէցավ...:

## 2.

- Զէ Արթին, վժւրդէ գուռքաս վօր: Շաղօնց է քէղ գէսաճ չէյի:
- Հօս էյի վօր դէսնայիր:
- Հարա վժւր էիր:
- Զիյդէս... Բօլիս չէյի՞ յա՞:
- Ցէփ քացիր:
- Զանըմ. Հսթանսրուէն բօսթանջի մը էպէր էր մալ առնէլու համար, յէս խանդրուիշ արավ՝ ըստվթի շաս գարի խարփուզը վէրը աղէգ գը փոնըլի գօր»: շիյդագը հէմէն հավլըցա: Էրգու խայրին փոնէցի, խարփուզնէրը լէցուցի, յալլան Հսթանսրու: Իրիգվան թէմ, սահամթը սանդ գէսի վրա էր, ջանփա էլանք: Ինչվանք երէյիլի փացէրը ըրահամթ քացանք: Է՞ն, իշղէ մութը աղէգ մը գօսխած էր, մէյ մըն ա խըյախ լոդոս մը բաշլայէց փչէլ... Հիմա ի՞նչ անինք... Թէրէրէլթ խռովիդաննիս իշղիւզար մարթ էր. շաշըրմիշ չարավ. ղիմէնին բլոխը անցաճ՝ խայըխը աղէգ քէց. անանդ վօր գիւցքէլէպիւ ինքըզինքնիս Սիրիվլի նէղէցինք: Ան քիշէրը հօն, լուսուցուցանք. էրթէսի օրը ուզաճ հավանիս քդանք,

քանի մը սահթըվան մէջ Բոթանրօլ՝ Սանդղը-Բուրռն էրգախ նէզէցինք, ինչ է նէ, էլանք, Խարկիտզնէրը բարբէցանք, էգու դէս թի, ի՞նչ փիյացա... չըսէս թի ճարցունող էզմալ մի... մէկը իսէ աս դարի հիվընդութին գա ըսէլօվ՝ ժօղովուրթը վախցուցէր ին, անմէն մարթ խարկուզ ուղէլը գը վախնա զօ. անանդ վօր իրէք հարու հիսուն խոտուշ զէնօվ ցէսպընուս դէֆ արինք քացալ:

— Ե, հիմա ի՞նչ բըդ անէս:

— Ի՞նչ բըդ անիմ... զէնէ յէս իմ թէոլիքջութանս նայիմ. ախփար, զէնաաթէն աղէկ փան գան. «զէնաաթը էլմաս թիւզզիզ է» ըսէր ին նէ թօշ դէզը չէ յա՛: Զամթէն էոչի վարբէզս ա յէս դէսաձին բէռ զէնէ քօվը դանչէց, յէթմիշ թէշ խոտուշ հափթալքիսօվ, ի՞նչ մէխքըս ըահիմ. նօրէն զէնաաթիս բըզը նաղիմ վէսսէլամ.

### 3. Մալկարայէն \*)

Հանսա երթանք Գալիլիա,

Գալիլիա լեռ մը կայ,

Լեռան մէջը ծով մը կայ,

Ծովուն մէջը ծառ մը կայ,

Ծառին վրայ բուն մը կայ,

Բունին մէջը օձ մը կայ,

Օձն օխտը պտուկ ունի.

Կթեցինք մակրդեցինք,

Տիկ մը պանիր կոխեցինք.

Ոզ կերաւ՝ արմնցաւ,

Ով չկերաւ՝ զարմացաւ.

Աչք տուղին աչքը ճաթի,

Զար աչքը, չար պտողը ճաթի.

\*) Տես Բիւրակն 1898, էջ 756.



նի ժ դարձած է. ինչպէս են՝ մէզ՝ իրեք, երեք, մէնը՝ իրենք, մէնց՝ իրենց, թաւ ատամական թի քով կը գառնայ շ, ինչ. էշ-թալ՝ երթալ, մաշթ՝ մարդ, մօշթի՝ մորթ, ներկայ հնք նոր ձայ-նական օրէնքի մը կազմութեան՝ որ գեռ լիովին տիրապետած չէ:

Հոլովումը և խոնարհումը Պօլսոյ բարբառին նոյնպէս շատ նման է, միայն թէ հայցականը Ում ճիւղին պէտք տրականի հետ նոյն է: Հոս կը գնենք գերանուններէն անոնք որ ինչ ինչ ապր-բերութիւններ կը ներկայացնեն Պօլսոյ բարբառէն:

Ո.	յէս	դուն	նա
Ս.	իմ	քու	նարա
Տ. Հ.	ընձի	բէղի	նարան
Բ.	ընձիմէն	քէղիմէն	նարամէն
Գ.	ընձիմօվ	քէղիմօվ	նարամօվ

Ո.	մինք, մէնք	դուք	նաքա
Ս.	մէր	ձէր	նացա
Տ. Հ.	մէզի	ձէզի	նացա
Բ.	մէզիմէն	ձէզիմէն	նացամէն
Գ.	մէզիմօվ	ձէզիմօվ	նացամօվ

Ո.	իստ կամ աս, ասիլիգը կամ սա		
Ս. Տ.	իսըլօր ասօր, ասըլօր սըլօր		
Բ.	իսըլօրմէ	ասօրմէ, ասըլօրմէ սըլօրմէ	
Գ.	իսըլօրմօվ	ասօվ, ասըլօվ սըլօրմօվ	

Կ'ըսուի նոյնպէս իդա, ադ, աղըվօր, ինա, ան, անըվօր, որսոնք նոյն ձևով կը հոլովին:

Դասական թուականները կազմելու համար կը գործածուի ում մասնիկը. ինչ. էրզուամ, մէզում, չօրսում՝ ռերկուրսով, եր-րորդ, չորրորդ և այս ում՝ մասնիկը պարսկերէն -սոյ մասնիկն է: նոյն գործածութեամբ:

Խոնարհման մէջ պէտք է նկատել նախ ներկայի և անկատա-րի գ, զը, ըը մասնիկները. ասոնցմէ առաջինը ձայնաւորով սկսող բայերու համար է, երկրորդը թրթուուն բազաձայնով սկսող բայերու համար, իսկ երրորդը թաւ բազաձայնով սկսող բայերու համար. ինչ զէշթամ՝ կ'երթամ, զը ըէրիմ՝ կը բերեմ,

թը սիրիմ՝ կը սիրեմ։ Բայտական և վերջաւորութիւնը ամէն տեղ դարձած է ի, բացի ներկայ եզակի երրորդ գէմքէն։

Անցողական բայիերը կ'ստանան ցնուզ վերջաւորութիւնը և կը կազմեն չորրորդ լծորդութիւն։ Ինչ. անցընուլ, հաւլցնուլ են։

Ահաւասիկ սիրեմ՝ բային ժամանակներէն կարեսըները։

Ներկայ	Գերակ.	Ստոր.
քը սիրիմ	սիրիլ էի	սիրիմ
քը սիրիս	» էիր	սիրիս
քը սիրէ	» էր	սիրէ
քը սիրինք	» էինք	սիրինք
քը սիրիք	» էիք	սիրիք
քը սիրին	» էին	սիրին
Անկ.	Ապառ.	Անց.
քը սիրէի	բիդի սիրիմ	սիրէի
քը սիրէիր	» սիրիս	սիրէիր
քը սիրէր	» սիրէ	սիրէր
քը սիրէինք	» սիրինք	սիրէինք
քը սիրէիք	» սիրիք	սիրէիք
քը սիրէին	» սիրին	սիրէին
Կատար.	Անց. ապ.	Դերբայներ
սիրէցի	բիդի սիրէի	սիրէլ
սիրէցիր	» սիրէիր	սիրիլ, սիրած
սիրից	» սիրէր	սիրէլու
սիրէցինք	» սիրէինք	
սիրէցիք	» սիրէիք	
սիրէցին	» սիրէին	
Յարակ.	Հրամ.	
սիրիլ իմ	սիրէ	
» իս	մի սիրիլ	
» է	սիրէցէք	
» ինք	մի սիրիք	
» իք		
» ին		

Խրիմի բարբառին վրայ որ և իցէ ուսումնասիրութիւն չկայ.  
բայց ունինք բանի մը ընտիր բնադիրներ, ասոնք են՝

Կ. Պատկանովъ, Матеріалы для изученія арм. нарѣчій, I. Говоръ Нахичеванскій, Պետերբ. 1875.

Ա. Պատկանեանի Ընտիր երկասիրութիւնները, Ա և Բ. Պետերբ. 1893.  
մանաւանդ Գ. Հա. Ռոստով, 1904:

Տիգրանեան Գ.—Անածը, ասացուածը և զրոյցը Նոր-Նախիջևանի. Ռոստով, 1892,

Կան նաև բանի մը հէքիաթներ Տիգրան Նաւասարդեանի  
Հայ ժողովրդական հէքիաթներու շարքին մէջ և շատ մանր մունը  
գրուածքներ Նոր-Նախիջևանի Նոր Կեանք, Մեր ձայն և Լոյս  
թերթերուն մէջ (հրատարակւած 1906—1911):

### ՆՄՈՅՑՆԵՐ

Նոր-Նախիջևանէն \*)

Ազիաթի հայէրուն գունը մէկ խուջուռ բան է. մէզի ըէս  
ազբար (բակ) չունին. նացա գունէրուն թէփէն գէղինի բէս ղիւզ  
է. սիրդէրը նէղանա նը՝ գէրթան, թօռդայնէրու բէսնագ՝ զունէ-  
րուն թէփէն գը նըսդին. .

Նացա հացի փուռն ալ—անունը վիդէի ամա՞ մօոցիլ իմ—  
խուջուռ բան է. ազբարին օրթան, շաղէրուն ալ գունէրուն մէ-  
չը, մէքամ գուլօր փօս քը փօրին, մէչը սըլվա գանին, շղէ գացա  
փուսը: Հաց էփէլու լան նը՝ իդա փօսին մէչը նօմայ չօր փադ,  
խօսայ (չոր խսիւ) զուլսն, գագէն գը բըսնդէցնուն, յէթգէն  
գառնուն խումօրը աղլի փուռին բագէրուն գը ձէփին. շղէ իմա-  
ցիր գացա հացին ֆասոնը. —աղէթօվ լաթ, մէղոյածու մէղաւ  
Աղ դահա նէշ, Փուռին հացը գը ժօղոդին նը՝ քը հանին վրայի  
աղգոդ շաբիհնէրը վարդիփնէրը, իդա փուռին մէչը քը թօթինն,  
օչինէրը քը թափթին մէչը, ուռէլի (ոլոսն) բէսնագ շլթըրը ըր-  
թըր գը բօնըրպին, աս ալ գացա լըվացըն է. թիւֆ... շադ մոն-  
դառ հալլս ին իդա ազիաթի հայէրը...

Թափեայի հայը ա՛սլը ջիմաքէթ է. մէրէրէն շադ վար է.  
մէրէրը բարէմ մարթու սըլրա մարթ ին. նաքա՝ ինա մաշտ-

\*) Տես Պատկանեանի Մատերիալ էջ 71-73. ասիկա կը ներկայացնէ հին  
լեզուն, այն է մաքուը ը ձայնով: Նոր-Նախիջևանի մէջ ստուգելով վերածած  
եմ գիտական ուղղագրութեան:

արսորայով Խըրըմէն Նօղայնէր բուքաննը՝ աղէթօվ նաքա ին. Էրէնէրը խաչ չի հանին նը՝ հայ էղաձնէրը բէլի յալ չէ... Փամի՛լը, հէղնէրը թէմիզ հայնագ զալաջի դանիմ չին հասքընալ. վեհուակն իսա բադը. գոռէլի ըէս էրէսը գը նայէ «իմաքար չիմ» իմիշ. զօյա գուղէ ասէլու թի՝ ասածըդ չիմ հասքընար... զընա գըպիր նարա լիւղիւով թնչ ասէլ է «էճը ձօրը ընդէլ ա, գէլը էդէլ ա գէրէլ ա». զօյա գուղէ ասէլու թի աճը հէնդէրը ինդիլ է, գուլը էդիլ է նարան գէրիլ է... էրէսդ խավարի. հայնագ ասա—դա. աձին ինչն էձ դասիս—օր, թըլվադ ըէրան. փոյամը աձ ասա—դա. ձօրըս վօրն է, հէնդէր ասիս նը չմլալ. «էպէլ ա գէրէլ ա». ֆունցուզնամդ զալաջի դանիմ՝ թնչ է. էպիլ է գէրիլ է ասիս նը՝ տնդից աղէդ չը ինչ. բարէմ՝ թէմիզ հայնագ է խօմ... Շղէ սիրէս խէնթ ին... Նարա փող չին ասիլ՝ իող գտաին հավող չին ասիլ՝ խաղող դասին. խույի չին ասիլ՝ ջըրնօր դասին. չիշագ չին ասիլ՝ ձաղիդ դասին՝ շաշշիլն, հէշ շիշագը ձաղէդ գլւմ՝ ձաղէգը ան է, վօր էրած փաղէն յա թէզարէն գը մընա. ան՝ բաշջային մէշի էլլածը շիշագ է. վօրին գուղիս հարցուր, թէմիզ հայնագ է... Հնջամը, շղէ ասրէս փօռթիթ արիլ ին իրէնց լիւղիւն. ամ-րէս օր՝ ամիսնէրօվ հէդէրը բիդի գէնաս, լիւղիւդ ալայ-մալայ բիդի ձըոմըուգիս, վօր գուղօր-մուղօր բան գըընաս հասքըցնէրու... էրգու շափաթ էրէվան գէցա, ասվածային իր օրը հէդէրը ջնագ զանէի, թէմիզ հայնագ քը աօրվէցնէի իդա մունդառ ազի-ամինէրուն...

Ի՞նչըէս ակիրո փաթլամիշ չիլաս. մէմը իդա ալէվալէնէ-րուն նայէ. մարթ չին համսիլ. մարթու վրա ըը խընդան. լիլէրի մէր Նաշշուվանցինէրուս վրան՝ դայմա քը խընդան. իմէշ՝ մէնք լիւղիւնէրըս փօռթիթ որիլ ինք, մօոցիլ ինք թէմիզ հայնագը...

### Խըրիմէն \*)

Ատենակով ժամանակով մէկ մ' կար, մէկ մ' չի կար՝ մէկ հատ թագաւոր կար. Ադ թագաւորը ունէր մէկ հատ տեսօք աղ-ջիկ. Ադ աղջկանը անխատար մարդ կուգինայ էղիլ է, ամա մէկին տուած չէ:

\*) Տես 8. Նաւառարդեանի Հայ ժողովը. հէքիաթներ, է. էջ 70—73.

Մէկ օր մը թաղաւորը էլած ատենը չեօլին մէջ մէկ հատ ծիր մարդ կը տեսնէ նստիլ է՝ փառ կը ճղմէ էղիլ է, թագաւորը կը մօտիկնայ քովը ու կը հարցունէ.

— Հոս թնչ կանիս!

— Ի՞նչ անիմ, ասից ծերը, խսմէթ կը պաժնիմ: Թագաւորը կը հարցունէ.

— Խսմէթ թնչես կը պաժնիս:

— Տիսօքը չիրքինին կուտամ, ֆխարէն զինկինին, թագաւորը կը հարցունէ.

— Իմիս աղջկանս խսմէթը վժվ է:

— Քուկդ աղջկան խսմէթը քու տունիդ խզմէթթէր Արաբն է:

Թագաւորին սիրոը կելէ. կուզայ տուն, միտք կանէ թէ՝ թնչես Արաբին հսացունէ տէյին: Վերջը մէկ գիր կը զրէ ու կուտայ Արաբին ու կասէ. «Ճար իսա Ասծուն տուր», Նա եալ կառնէ կելէ կերթայ: Արաբը էրթցած ժամանակը մէկ հատ տուն կը տեսնէ. կը մտնէ նևս կը տեսնէ, որ մէկ հատ կին մարդ նստիլ է ու ադ տունին թէվիէնս ալ շոռ շոռ օսկիներ կը թափի կին մարդը Արաբին կը հարցունէ.

— Վժւը տեղ կերթաս, կասէ:

— Ասծու կերթամ, կասէ Արաբը:

— Ծանըս, կասէ կին մարդը Արաբին. ասա Ասծուն, կլայ ինձի տախատուր տուած օսկին, ամեն օր արաւու-արապա մարդոց կը պաժնիմ կէնէ շատ է:

— Աղէկ, կասէ Արաբը ու կելէ կերթայ: Գնացած տաենը կը տեսնէ ճամբին մէջ մէկ կուր մարդ նստած կեցիլ է: Կուրը կասէ Արաբին.

— Վժւը տեղ կերթաս:

— Ասծու կերթամ, կասէ Արաբը:

— Ծանըս, կասէ կուրը, ասա Ասծուն, մինչուանքի թըր պիտի նստիմ թոստըղանը (պղնձէ թաս) դիմացս: — Արաբը կինէ կերթայ ու գնացած տաենը կը տեսնէ մէկ մարդ թէք շամուոը պաթած կեցիլ է ու կը հարցունէ Արաբին.

— Վժւը տեղ կերթաս:

— Ասծու կերթամ, կասէ Արաբը:

— Ծանըս, ախտարս, կասէ ադ մարդը. ասա Ասծուն՝

մինչուանքի երբ աս տեղը պիտ կենամ. արդյոին քառսուն տարի  
է հոս մնացիլ իմ, ինչ էնել կը կրնամ ինչ մէջը մտնիլ:

— Աղէկ, կասէ Արարը ու կելէ կերթայ: Մէջ մ' ալ տհա-  
նիս տաղին (անտառ) մէջը մէկ հատ ծեր մարդ ուստ կուգայ:

— Վաւր տեղ կերթաս, կասէ ծերը:

— Ասծուն կերթամ, կասէ Արարը:

— Ի՞նչ պիտի անիս Ասծուն, կասէ ծերը:

— Թագաւորս ինձի գիր տուից, պիտ Նարա, տանիմ, կ'ասէ  
Արարը:

— Թուղթը ինձի տուր, կասէ ծերը ու ծեռքէն կառնէ,

Արարը նարա կը պատմէ ճամբան ուստ էկած կին մարդու,  
կուրի ու շամուռի մէջ պաթած մարդուն ասոճները, Ծերը կասէ  
Արարին. «Դարձած ատենդ կ'ասիս կին մարդուն. — Երբ որ փառք  
Ասծու չ'ասես նէ՝ ան ատենդ օսկին թէփէէն թափելէն կը դադրէ:  
Կուրին ալ կ'ասիս, որ նա հալ քովի կետինը թող փորէ, մէջէն  
ջուր կենէ. Չուրը տոնէ աչքերը թնջ լուանայ՝ ան սհաթը աչ-  
քերը կը պացուին. հապա ան մարդուն ալ կասիս, որ քառսուն  
տարի տա՛նա թող կենայ չամուտին մէջը:

Արարը հա կը դառնայ, կերթայ ան կին մարդու քովը ու  
կասէ. — Ասուած ասից, որ երբ փառը Ասծու չասէ նէ, ան տ-  
ահնը օսկիները պիտ գագրի թափելէն: Արարը կ'էնէ կերթայ  
կուրին քովը ու կասէ. — Ասուած ասից, որ քովի գետինը թնջ  
փորէ, ջուր կ'էնէ, աչքերը թնջ լուանայ՝ կ'աղեկնայ: Կուրը դար-  
ձաւ ու Արարին ասից. — Գուն ինքդ փորէ: Արարը քիչ տեղ փո-  
րեց՝ էլած ջուրէն ձեռքերը ճերմակ էղան, քիչ մ' ալ փորեց՝  
ալայ-մալայ՝ ճեպ-ճերմակ էղաւ, թէք մէկ հատ կօտիին տեղը  
սկ մնաց: Անկից Արարը շիտակ թագաւորին կերթայ:

Թագաւորը Արարին հիշ չի ճանչնայ, ամա նարա խիստ կը  
հաւիր, իրեն աղջկանը հետ կը պատկէ, քառսուն օր, քառսուն  
գիշեր հարսինք կ'անէ: — Ես ալ հան էի. գինի խմեցի, պրոիվիէս  
վաղեցաւ, պերանս չը դնաց:

## 21. ԱԽՈՏՐՕ.ՀՈՒՆԳԱՐԻՈՅ ԲՈՐԲՈՌ

**Լեհաստանի, Պուրովինայի, Թրանսիլվանիոյ և Հունգարիոյ** ղանական կողմերը ցրուած մեծ ու փոքր հայ գաղոթները, եթէ հայ լեզուն մոսցած չեն, կը խօսին բարբառ մը, զոր յարմար դատեցինք կոչել ընդհանուր անունով Աւստրօ-Հունգարիոյ բարբառ և լեհահայ գաւառականը ուսումնասիրած է Հանուշ հայագէտը իր երկու զործերուն մէջ (Sur la langue des Arméniens polonais, I. Mots recueillis à Kutl, Cracovie 1886 և Beitrage zur Armenischen Dialectologie). Սուչավայի բարբառը ուսումնասիրած է ինքս Բազմավէտ թերթին մէջ (1899, էջ 112, 218, 325, 516 և 557), որ գժրախտաբար կիսատ մնաց:

Որովհետեւ Սուչավան աւատրիական հայ գաղթականութեան ամէնէն հայախօս ներկայացրոցին է, ուստի հարկ կ'ըլլայ մեզի տալ հոս իր բարբառուն նկարագիրը:

Սուչավայի բարբառը կը ճանչնայ հետեւել ձայնաւորները. ա, է, ը, ի, օ, ու. Երկրարառները շատ են. մինչդեռ բոլոր հայ բարբառները առհասարակ ջնջած են գրաբարի երկրարառները, ընդհակառակը. Սուչավայի բարբառը վերսահն նորոգած է զանգնք. այսպէս աւ, իւ, օւ, ե, ին, իը (կարգա առ, իւռ, ծռ, իէ, իյէու, իյը): Ասոնցմէ աւ և իւ հին հայերէնի աւ, իւ երկրարառներուն ներկայացրոցիներն են. ինչ. հայ. ցաւ > Սչ. ցաւ, հայ. պատիւ > Սչ. բաղիւ: Ե կը ներկայացնէ ե ձայնաւորը, ինչպէս է Մշոյ և Վանայ բարբառներուն մէջ. բայց հոս համակարգութիւնը թերի է, որովհետեւ ո (կարդա ուօ) երկրարբառային ձայնը կը պակսի: Սուչավայի իը ձայն՝ որ կը ծագի հայերէնի ի ձևէն, մօտիկ է գերմանական և ձեին. օր. Սչ. սիլրդ < հայ. սիրտ. հմմտ. գերմ. Bier:

Բաղաձայնները երեք աստիճան ունին. թրթոուն, թրթոուն

շնչաւոր և թաւ: Հին հայերէնի թրթոռն բաղաձայնները դարձած են թրթոռն շնչաւոր, խուլերը դարձած են թրթոռն, իսկ թաւերը կը մնան թաւ:

Թողնակիի նշանն է եր, ներ. բայց կայ նաև սղան մասնիկը՝ ինչպէս Կարնոյ բարբառին մէջ. հայցականը միշտ զ նախդիրը կառնէ: Գործիականի մասնիկն է օլ՝ փոխանակ ով ձեին:

Դասական ածականները կը կազմուին նորանախիջևանի ձեւով. օր. Էրգուսում, իրէրում՝ են:

Դերանուռներուն մէջ կը նկատենք հետևեալները.

Ո.	յէս	մինք	դ'ուն	դ'ուք
Ե.	զիմ	մեր	զքու	ձ'եր
Տ.	ինձի	մէզի	քէզի	ձ'էզի
Հ.	զիս	սմել	սքեղ	սձ'եղ
Բ.	զիմմէ	մէրմէ	զքումէ	ձ'էզմէ
Գ.	ինձի հէդ	մեր հէդ	քէզի հէդ	ձ'եղ հէդ
Ո.	ինքը	իրօնք	դ'աս, ադ	ադօնք, դ'աքա
Ե. Տ.	իրեն	իրենց	դ'արա	դ'ացա
Հ.	զինքը	զիրօնք	»	»
Բ.	իրէնմէ	իրէնցմէ	դ'արամէ	դ'ացամէ
Գ.	իրեն հէդ	իրէնցմօւ	դ'արա հէդ	դ'ացա հէդ

Խոնարհման մէջ ներկային և անկատարին մասնիկն է զի. բայցական վերջաւորութեանց ե ձայնաւորը կը դառնայ ի. անկատարին եղակի երկրորդ գէմքը ներկալին նմանողութեամբ կ'առնէ ս. այս բանը և ոչ մէկ բարբառի մէջ գոյութիւն ունի. ինչ.

զի սիրիմ	զի սիրէի
զի սիրիս	զի սիրէիս
զի սիրէ	զի սիրէր
զի սիրինք	զի սիրէինք
զի սիրիք	զի սիրէիք
զի սիրին	զի սիրէին

Շարունակական ձեերը կը պակսին:

Ապանին կը կազմուի ըիդօր մասնիկով, բայց Հունգարիոյ հայերը կը գործածեն ըի ձեւ՝ որ պիտի-ին համառոտութիւնն է և ձայնաւորի քով կ'ըլլայ ը. օր.

## Սուշափս

## Հունգարիա

բիգօր սիրիմ

բի սիրիմ

» սիրիս

բի սիրիս

» սիրէ

բի սիրէ

» սիրինք

բի սիրինք

» սիրիք

բի սիրիք

» սիրին

բի սիրին

Անցեալ գերբայը կը կազմուի իլ մասնիկով, որով և կը կազմուին յարակատար ու գերակատար ձևերը Բայց հս Սուշափայի բարբառը շատ հասաքքեիր նորութիւն մը ունի: Խնչպէս յայտնի է, Եւրոպական նոր լիզուներէն շատերը բայական ժամանակներուն մէջէն կատարեալը ջնջելու վրայ են: Օրինակի համար ֆրանսերէն յ'ամայ, tu aimas, il aime, nous aimâmes, vous aimâtes, il aimèrent ձեւերը միայն գրական լիզուին մէջ գոյութիւն ունին, իսկ ժողովուրդը չի ճանչնար զանոնք և անոնց փոխարէն կը գործածէ յարակատարը (յ'այ ամէ, tu as aimé՝ են): Այսպէսով արհմն յարակատարը իր բուն նշանակութիւնը կորսնցուցած և անցած է կատարեալին տեղ: Նոյնը տեղի ունիցած է նաև Սուշափայի բարբառին մէջ: Այս բարբառը կատարեալ ժամանակը (սիրեցի են) գործածութենէ ձգած և տեղը գրած է յարակատարը՝ նոյն իմաստով: Ահա երկու ձևերուն խոնարհումը:

սիրիլ իմ

սիրիլ էի

» իս

» էիս

» է

» էր

» ինք

» էինք

» իք

» էիք

» ին

» էին

Աւոտրո-Հունգարիոյ բարբառին զանազան ճիշերովը գրուած բնագիրներ կարելի է գտնել հետեւեալ աշխատութեանց մէջ:

Հ. Գ. Գովը բիեան—Դրանսիլուանիոյ հայոց մեաբաղովիսը, Վեննա, 1896

—Հայք յԵղիսաբեթուպովիս, Վեննա, 1893:

L. Patrubány—Sprachwissenschaftliche Abhandlungen, I & II.

## ՆՄՈՅՑՆԵՐ

ԱԻՍՏՐՈ-ՀՈՒՆԳԱՐԻՈՅ ԲԱՐԲԱՌԵՆ

## 1. Սուշավայի բարբառով \*)

- Բւարի լուս. ի՞նչը էս էք:
- Շընօրհազալ իմ. աղէգ:
- Ի՞նչը էս, հանդչիթ իս աս գ'ըշէր:
- Զօր աղէգ բառուիլ իմ. նումայ ը՛որիջները ինձի ը՛օզոյ չին գումի. հիմքի (հիմայ) ուրոււխ (աւր) բիգօր էրթաս. Ի՞նչ բիգօր անիտ աղէն (այդպէս) գանուխ:
- Բէդգէ է էրթամ ը՛օշդան, վօր դ'էլէզրաֆ անիմ:
- Ի՞նչ դ'էլէզրաֆ:

— Ներօ՛ութը գ'ըրիլ է ինձի թէ աս օրերուն գուրէ մեր մօդ իգ'ալու. ու գուղէ համ՝ լրճարսը բ'էրէ վօր ասդեղ փափլէն: Դէրդէրը ինձի ասիլ է զ'օ չի գարնա զիրէնք փափէլու, իլաւու վօր ասքէր (ազդական) ին. հիմքի գուզիմ դ'էլէզրաֆադէ անիլու, վօր չիքա, զուրի (իզուր) խարջ անէ մընքինը (խեղճ). գափսընամ շատ վօր տի խրդա՛րը խարջ արիլ է: Բ'օլօր բ'անը հաղի՛լը էր. քըրչէրը հաղի՛լը էին. մուզիգ'անթները վարցած էին. բամէցէրի ըիլէդները խըրգած էին. գարջ ասիմ ամմէն բ'անը հաղի՛լը էր:

— Ցէս գի մըդքիմ վօր բագրիտքարանը դ'էլէզրաֆադէ անինը. յէւ խընդ՛րինք վօր ը՛օզլոլիիդէ անին. յէւ ամմէն բ'անը բագմինք դ'էլէզրաֆի մէշ. թէ բ'օլօրը հաղի՛լը ին. ը՛օզլոլիդէ անէ քահանայուն վօր աս տնդ'ամը փսագէ:

— Աղէգ է. անինք. Ի՞նչ խրդար ժամանագի մէշ գըլա բադասխանը իգ'ալու օըընծեղէ:

— Ասօր հինքշափթի յէ. ինչփանի շաբ'աթ օր գըլա բադասխանը իւա ի հօս:

Ուրբ'աթ իրգուն դը հանգըրին իրենք ա՛լլրշ:

— Բւարիգուն. է, ի՞նչ է խաքարը. բադասխան գ'ըփնըլիլ իր:

\*) Պատրաստած եմ Սուշավայի քահանայ Տէր Կարապետ Կայնայեանի հետ զիտական ուղղագրութեամբ:

— Հարա (այս). աղէդ է. բագրիարքը բօղվօլիղ՝ արիլ է քահանայուն վօր փսագէ. հիմրի գէրթամ դէկլզրաֆաղ՝ անիմ վօր իդէան:

— Ասա մէ ինձի. ձանուցումները յէփ բիդօր անէ:

— Ալօր համար էպիլ իմ գ'ըրքիղընի՛ան, յէւ խընդ՛րիլ իմ վօր ը'օղվօլիղ՝ անէ մէդ դարբար (անդամ) իրէքի համար. յօ խօսդացիլ է թէ ը'օղվօլիղ՝ գանէ, յօ քահանայուն գ'ըրօւ գիմացնու. հիմա մէգալ վաղը (միւս օրը) գիրադի է. առվաղուն քահանան ձանուցումները դահնէ, յէւ գիսավօր յէդեւ փսագ:

— Զօր աղէդ է. հիմրի նայէ նումայ վօր օզգս բ'աները հաղի՛ըր իլան. խաղալու սալօնը արանժա՞ղէ է. ը'օղիաշնիրը վլզ՛սուի՞ղէ ին:

— Հարա, բ'օլօր բ'անը հաղի՛ըր ին. նումայ չիյդիմ լզվօ իւրդիմ իրենց գ'իմաց վաման վօր նվզ՛լսմիղ՝ չանին վլրօնիք:

— Խըրգէ ըզվերի Գ'օգ'օրը (Գրիգոր). իլլալու վօր ինքը ջանչ'ֆօրներ ունէ:

— Աղէդ գասիս, զինքը զը ևընդ՛րիմ վօր էրթա: երգուսում օրը՝ շաբ'աթ օր ա՛լվիշ զը հանդըրին:

— Բ'արի լուս:

— Բ'արի լուս. աչֆըները լուս. էպիլ ին հարոնավորաքը:

— Էպիլ ին աս առվաղու. հիմրի գըցիլ (ոկսել) է բ'անը. զ'նա հօնա հօս. աս բէգգէ է, ան բէզզէ է. յօւ ը'օլօր բ'անը զիմ գ'ըլիսուս վրա է. չունիմ վօչ մէդ աժուղ'օր մըր:

— Նումայ համբ'երություն, բ'արեգամ, բ'օլօր բ'անը գի գ'առնա. թօխ գամաց, բանհւմ սահամն է փսագը:

— Վեցին:

Բ'ախդ'ը (ամուսին) դուն գուգ'ա յէւ զնզանը հէդ աղէս գը զուրուցէ.

— Ե՛ Որուժիգ', հաղըրվիըր... հարսնիքը մո՛րիգ'ը ուժէ զի փչէ. բէգգէ է էրթանը:

— Յէս հաղի՛ըր իմ. գ'ուն ալ չուադ' (շուտ) սև ըըրչերըդ' հաքի՛ըր. յէւ մընուշաները հանէ շուֆլադէն. յէւ գ'իըզ զ'օնջուզը վօր չի մօռնաս:

— Որո՛րիգ', գ'ուն վծր բօղինները զի հաքնիս... հաքի՛ըր ջէրմագ գաղու (մետաքս). իլալու վօր ջէրմագ գաղու օրօգ'լսն հաքիլ իս. չի մօռնաս ըըրօշը ու ըրանզօլէդ'ան առնուս... օրօգ'-

լիդ՝ շնէրը շագ յէրզան է. բէզդ՝ էր զինքը գոնէօյդօրին դաս՝ վօր զըզրէ:

— Դնան ինչ գ'իդիս, ասրէս է մօղան. լսրդէ չուսդ՝ ֆիազ'րին դէվանց վօր իդ'ա.

— Քայէ... ֆիազ'րը գի բ'օհէ (սպասել):

կըգուսն ա գի նըսդին ֆիազ'րի մէջ, յէւ գէրթան հարսնիրին դունը:

— Բ'արօւ էզիլ իր:

— Գը շընսափօրինը. Ասված դա խըսմլթօւ ու դօլվըթօւ իւս:

— Շընօրհագալ ինք. դառուսը հէմ ձ'եր զավագացը գ'օլօշ'ին... բամէցէք, խընդ'րիմ, բամէցէք ալ վիր, խաշլումօրը քօւ:

— Դ'էս չի՞ն էրթա փըսագ:

— Ա'ս բաս (այս պահուս). Նումայ քահանան իդ'ա... հա, բահանան էզիլ է, է, բամէցէք, դ'ըրըստորաները գո բ'օշին. ասաչի դ'ըրըստորային մէջ զէրթա քահանան, յէւ ըիթա իրից-գ'ինը, էրգուսումին մէջ հարսը խտշլու մօրը հէզ. իրէքումին մէջ փէսան խաշլուին նէդ, յէզդ'ը մէքալոնք, գի խընդ'րինք վօր բ'րէշ'է դ'ըրըստորաները. էրթան, դէ (զի) գան դիպուուլ:

Գամաց գամաց սէրէ գասը գամ գասնընդինդ դ'ըրըստորա ոդինդօւ ժամ գէրթան, յէւ փսագը գի գըցէ. փսագէն ալվըշ հարսինը գունը զէրթան յէւ հարգըվէլուն էզէվանց գի գըցին սդ'օլսիրը փոէլու. յէւ գի դ'ըրըին մուսափինդիները սդ'օլ. գի հասգըցի վօր հարսը յէւ փէսան ալվ'օլին ջագտը յէւ իրինց դէվանց խաշլուն ու խաշլումարը. անօր դէվանց բ'րէշ'ը ոլնդօւ. հիմքի գի գըցին բ'արեկնացները:

— Զօր բիդօր անդ'ընվի (ուշանալ) սդ'օլը. քանի՞ յէ սահադ'ը:

— Ուժէ ինը անցիլ է:

— Բ'էզդ՝ է խընդ'րինք զըահանան վօր ալ չուսդ՝ անէ, սըլլիդ' անէ բ'արեկնացներօվը, իւսլու վօր զըզաները ուժէ չունին համբ'էրություն:

— Ունին ժամանագ համ խաղալու դիսդ'ուլ, ինչփանի առվագոււ:

— Ա'հ, աս է յէզգ'ի բ'արեկնացը. գի լմբընցվի սդ'օլը:

— Շընօրհագալ ինք:

— Խընդ'րիմ թօղություն:

— Հիմրի լուշ դանինք, զԵրթանք սալօնը. մո՛ւզիզ' զեցիւ  
է փշելու... ղիսղովլ մեծ է սալօնը. ու ոինդ լումինալէ է, դառը  
զօր դաք է. զըզանները չին իմանա. գութֆի (կը թուի) թէ չին  
գիսնու ու չին տի օզզա բ'ոն իբմընա (իմն ինչ). Ասրէս ին  
զզանները, զի բ'ըսնիս միզըդ յէփ դ'ուն ա դաս էիս. յէւ զի  
խաղան յէփ վալց, յէփ գ'աղրիլ, յէփ հօ՛րա. Հիմրի գուղին մա-  
զուր խաղարս. վճ արանժաղու գանէ:

— Ինձի գութֆի թէ աղաջա Օվանէսը զօր ոինդ մազոր  
արանժաղու արիլ է. դարը ալվրշ վալց գուղին խաղարս. բէդգ'  
է անգ'ան իլաւ.

— Սահաղ'ը չօրս է. յէւ դ'րուսդըս (գուստը) չուզէ եր-  
թալու. ամմէնը զի խնդ'րէ ալա (էլի) քիչ մը, ալա քիչ մը. ու  
զօր դ'րուդիդ' իմ:

— Ադէս գանէ համ օրդ'իս. յէփ դասիմ իբեն քալէ դուն,  
ղիսղովլ է, զի խնդ'րէ նումայ զաս գ'աղրիլը ալա. գ'օ անզա-  
ժաղէ իմ. գ'աղրիլին դէվանց օզզա վալց ու օզզա'լը յէւ սըվր-  
շիդէ չունի. հանա զի լուսանա... ումէշ ջիրախնները զի փօխին.  
դարը հիմրի գԵրթանք... նայեցէք դղաք, հաքնըվէցէք աղէգ.  
փաթըլէ Հըուէփոխա... Փարարիդ, հաքիըը ըղիթըլըցի'ըրը, վօր չի  
բազիս. բըրդընած էս... հիմրի տահսննք բ'արօս մնա դան մար-  
դ'իգ'օցը մօղէ... հմասա, հօս ին.. բ'արի գ'ըշէր բիքա վարդ'է-  
նիք, բ'արի գ'ըշէր աղաջա Դյօրգէշ, աղաջա Լուսիդ:

— Բ'արի գ'ըշէր ձ'իր հրամանօցը:

— Ասված զա դօլվրթօւ ու խըմմիթօւ իլաւ:

— Շնօրհագալ ինք աշխագանքին:

### ԲԱՌԵՐ

1. Զօր. թրք. զօր՝ շատ.
2. Նումայ. ուռմ. ումայ՝ միայն թէ.
3. Բ'ուրիջ'. ոմ. purici' լու.
4. Բ'օգ'օյ. լին. pokoi' հանգստութիւն
5. Բ'օշդ'ա. ոմ. posta' նամակառուն.
6. Դ'էլէգրաֆ. ոմ. telegraf' հեռագիր.
7. Ներ'օդ'. ոմ. nerot' հօրեղմօրորդի.
8. Դ'օ. ոմ. օ՛ թէ, որ.
9. Հաղիըր. թրք. hazər' պատրաստ.

10. Քուրջ՝ զգեստ.
11. Մուզիկ'անթ. ոմ. musician՝ նուազածու.
12. Բիլէղ. ոմ. bilet՝ տասմակ.
13. Բ'օվկոլիդ. լեհ. թոյլատրել.
14. Օբընձեղ. յետու.
15. Ալվը. ոմ. earasi՝ դարձեալ.
16. Գ'ըր'իդ'ընիա. ոմ. cāpitania՝ թաղապետութիւն.
17. Արանժակ. ոմ. aranjat՝ կարգաւորեալ.
18. Բ'օդիալ. ոմ. podeal՝ տախտակ.
19. Վըգ'սուիդ. ոմ. vacsuit՝ մոմած.
20. Վամա. ոմ. vama՝ մաքսատուն.
21. Նըգ'ըժիդ. ոմ. necajit՝ նեղել.
22. Վերի. ոմ. ver՝ հօրեղբօրորդի.
23. Աժուղ'օր. ոմ. ajutor՝ օգնական.
24. Ռուժիդ. լեհ. Ruza՝ վարդուհի.
25. Մուզիկ. գերմ. Musik՝ նուազ.
26. Ռոժէ. լեհ. uze՝ արդէն.
27. Մուշա. ոմ. manusa՝ ձեռնոց.
28. Շուֆլակ. ոմ. sufladâ՝ դարան.
29. Գ'օնջուկ՝ գրպան.
30. Բօդ'ին. ոմ. botin՝ կօշիկ.
31. Օրօդ'լան. ոմ. rochie՝ շրջապեստ.
32. Բրօշ. ոմ. brosu՝ մանեակ.
33. Բրանզոլէդ'ա. ոմ. branzoleta՝ ապարանջան.
34. Շլէլ. գերմ. Schlepp'e՝ քղանցք.
35. Գ'ոչօյդ'օր. ոմ. croitoriu՝ գերձակ.
36. Ֆիադ'ր. գերմ. flacker՝ կառք.
37. Գ'օլօջ. գլուխ.
38. Գ'լըատրա. ոմ. trasura՝ կառք.
39. Բիքա. տիկին (լեհ. կամ հունգ.).
40. Խաշլու. կնքահայր.
41. Խաշլումար. կնքամայր.
42. Բ'րէջ'է. բոլոր.
43. Դիսղ'ուլ. ոմ. distul՝ բաւական.
44. Ռընդ. ոմ. röndu՝ կարգ.
45. Սդ'օլ. լեհ. stol՝ սեղան.

46. Սլիդ. *ոմ.* salit' շտապել  
 47. Լումինադ. *ոմ.* luminat' լուսաւոր  
 48. Դարը. *ոմ.* dara' բայց  
 49. Դրուգիդ. *ոմ.* truditu' յոդնած  
 50. Սվերշիդ. *ոմ.* sfarsitu' վերջացած  
 51. Իբրայիլը. *գերմ.* Überzieher վերարկու

2. Հովզարիսյ Կերլա Հայաքաղաքէն \*)

Զարկիլ է ուժեմ կենացս վերջին սըհաթըլ—կասէ հոգեարք հայրը էրկու որդուն: Խմ էտէվանց միայն դուք կի մնաք: Ինչ որ բոլոր կենացս մէջ, հարկիւորութեամբ բաղիլ իմ նա՝ ձեզին կի թողում: Ապրեցէք միամիտ, հանդարտ ու մէկտեղ: Զի բաժնը-վիք մէկը մէկալէն, զէրամ բաժնըված կարող չի պիլաք միծ արտատուք անէլու: Ըզձերը մի թողաքք. ըզօզկայինը մի կամենաք, Կանուխ ելիցէք, արաջը ժամ գընացէք, պատարագ լըսելու: անոր էտէվանց բացէցէք ալօլը: Թէ որ մէկ օրը տասը կրօշ վաստելի իք նա, միայն ութը խարճեցէք: Երբ շողուտոլ (աօնավաճառ) երթաք, տարեցէք ձեր հետ ըզբաղըըը (աէր ողորմեա) ու ամարը համ պղունտա (մուշտակ): Ճամբօվը օտար մարդիկաց հետ մի բարեկըմվիք. ցանցառ մարդ ըլլա զամ դիմաց ըզսըրտերդ բանաք: Սիրեցէք զԱստված, բըրնեցէք ըզիրեն պղտվիրսները, եղեցէք ողորմատիրտ: Պահեցէք ըզիմ անունը ու յիշտատակը. ու տէրն մէրը, ում դիմաց հիմպիկ կերթամ, պի օրհնէ զձեղ:

Ճորով թաղիլ ին ըզմնաածը, մհծ աղբարը մորցվիլ է փողորմած հոգի հոյրը խօսքերուն վրայէն ու վարիլ է տանէն ըզպիզտիկը: Զի տուվի իրհն իքմին ալ, միայն մէկ կով մը: Թիչ ժամանակի վրա զան ալ ետ ուզիլ է: Զի տուվի նա, դատըստընով արիլ է: Հիմպիկ աղքատ աղքարը կառնու ըզաշխարհը ափը. ու ճամփա կիէ: Կի երթա շատ ու քիչ: Կի կաննի ու մէկ ծարի մը տակ կի հանգչի:

Կուգա էրկու ագրաւ ու ան ծարինը կի նըստին կի կըցին զուրուցէլու:

— Ի՞նչ նոր կա ձեր էրկիրը,

— Կի մերնին մարդիքը ծարվուն:

\*) Տե՛ս Գովրիկեան, Դրանսիլուանիոյ Հայոց Մետրապոլիսը, էջ 312:

— Եշտ (հեշտ) պիլար ատորը աջողելու, թէ որ պազարը մէկ փըս մը փըրէին. ու մէկ ձիւառը մարդ մը զան բոլորէր նա, ջուր պի էլէր:

— Ու ձեր մօտ չիգն իքմըն ալ նոր բան:

— Թագաւորը զօր հիւանա է ու չիտէ մարդ ա զինքը լաւցընէլու:

— Կա հարնին (ախոռ) սէմին տակը մէկ գորտ մը, թէ որ անոր եղովը բըսէին զինքը նա, պի լաւնար:

Աղքատը, վով ծարին տակէն ամէն խօսք աղէկ կի լսէր, ալ ինտան կերթա: Կի հասնի ան բազարը ուրուխ ջրի պաքսութիւն ունացիլ ին: Կանէ մէկ ջիշվը (ջրհոր) մը, որին մէջ անխա ջուր բաղվիլ է որ դուս ալ վոթիլ է: Ընդունած շատ պաշխլշովը, կերթա մայրաբաղարը ուր թագաւորը բնակիլ է: Իի լաւցընու զինքը: Անլիսա գտնծ կուտան իրեն, որ ճորով կըլայ տուն տանէլու!\*)

---

Հոս պէտք է յիշել նաև հայ բոշայերէն լեզուն, որուն բառարանն է միայն բոշայերէն, իսկ քերականութիւնն ու ձայնաբանութիւնը հայերէն է և կը վերաբերի կը ճիւղին: Բոշայերէնի մասին կան զանազան գրութիւններ, որոնց լիտատար ամփոփումն է հայադէտ Ֆինքի Die Sprache der Armenischen Zigeuner (հրատար. Записки de l'Acad. de S. Pétersbourg, պամ-փիլ. ճիւղ. VIII, № 5):

---

\*) Այս առակը ապուած է նաև Sprachwissenschaftliche Abhand. թերթին մէջ, 1. էջ 117-8, եւրոպական տառապարձութեամբ. վերջինը թէկ աւելի ստոյդ է, բայց դարձեալ բոլորովին ճիշտ չէ, ուստի հայերէն օրինակը անփոփոխ պահեցի: